

3511

ԱԿՐԹՈՒԹԵԱՆ Հ. 3 1,69000

ԵՐԵՎԱՐԴ

ԱՅՐԺՈՒԹԵՒՄ

ՄԱՆԿԱՑ

ԶԱՐԵՎՈՒԹՅՈՒՆ ՏԳՈՒԹՅՈՒՆ

ՈՒՍՏՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՀՀՈՒԹԵԱՆ ՈՒ ՍԵՐԵԲՐԻ Վ. Պ. Ե. Բ. Ա. Ա. Ա.

ՅՈՐԻՆԵՑ

ՍՄԲԱՏ ԴԱՒՐԵԱՆ

معارف نظارت جليله سنك في ١٤ آگستوس ١٣١١ تاریخی

ر ٤٤٢ نوصولی رخصتامه سیله طبع ا

431.93-8

Դ - 23

4. ՊՈՒ. Պ. Ա.

ՊՈՒՅԻՆ Հ. 4. ՊԵՐՄԵՔԵԱՆ

1898

2010

13590-62

ՀՆԹԱՑՔ ՆԱԽՈՒԹՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԼԵԶՈՒԻ

428
ԿՀ-ԴԱ ԵՐՐՈՐԴ

ԱՍՏՐԺՈՒԹԵԱՆ

ՄԱՆԿԱՆ

ՉՈՐՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

0
88
90
00
1

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒԹԻՒՆ ՈՒ ՄԵՐՄԻԹԵՆ Գ.Պ.Խ.Բ.Ց.Ց.Ց.

ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ՄԵջ Ու ԸՆԴՈՒՆՈՒՑ

ՅՈՒՆԻՑ

ՍՄԻԱՏ ԴԱԿՐԵԱՆ



معارف نظارت جليله سنك في ١٤ آگستوس ١٣١١ تاریخی
و ٣٢٢ نومرولی رخصنامه سیله طبع او لشدر.

Կ. ՊՈՂԻՄ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ և Կ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

1898



Գոհութեամբ տեսնելով որ ՎԱՐԺՈՒԹԻՒՆ ՄԱՆԿԱՆՑի այս
Գ. Մասն ընդունելուրին գտած է առհասարակ ամեն ազգայ-
ին վարժարաններու մէջ, ինչպէս կ'ակնկալուէր, արժան դատեցի
Դ. Տպագր. առքի բարեփոխսել ու նոյսացնել պարունակութիւնն
հիմնապէս նոյնը պահելով ընդհանուր ուղղութիւնն ու ծրագիրը:

Տեղի ունիմ յուսալու թէ Ուսուցիչները պիտի գնահատեն
այն առաւելութիւններն զոր կ'ընծայէ այս գործս, որ պիտի
կրնայ դիւրացընել իրենց աշխատութիւնը, ու սուղ ժամանակի
մէջ իրական նպաստ մ'ընել աշակերտներուն զարգացման:
Պարզ ու ցամաք ընթեցարան մը չէ Վարժութիւն Մանկանցի
Գ. Մասն, հետեւաբար մետենական ու անգիտակից կերպով
չափի կարդայ զայն աշակերտը. հապա, շնորհիւ մեամարզա-
կան, իրագիտական, լեզուի ու մատութեան հրահանգներուն,
որ կը գտնուին էշերուն տակ, պիտի ստանայ մտքի բազմակողմանի
մշակութիւն մը ու ընդարձակ հմտութիւն՝ շատ կարեւոր նիւթերու
վրայ: Աւսի բող ներեն Ուսուցիչներն որ շետեմ կարեւորու-
թիւնն մասնաւոր հոգ տանելու Հրահանգներուն գործադրութեան,
վերծանելի հատուածներուն ներեւի հարցումներուն ու մշկնելի
բառերուն: Միայն ա'յլ կերպով պիտի կրնայ, ապահովապէս,
մանուկներու դաստիարակութեան նպաստաւոր գործիք մը ու
արդիւնաւոր սատար մ'ըլլալ այս գրեոյիք:

Գործիս նկատմամբ որ եւ է դիտողութիւն ու կարծիք շնոր-
հակալութեամբ ի նկատ կ'առնուին: Ուսուցիչները համարձակ
մատնանիշ բող ընեն թերութիւնները, եւ առիք տան ինձի՛ օր
օրի աւելի օգտակար բարեփոխումներով ժամանակին պահան-
ջումներուն համեմատ կատարելազործելու այս դասագիրս:

Մասնաւորապէս Տանկախօս գաւառներու համար հարկ է
որ լսեմ թէ այս Գ. Մասն այլ եւս պէտք չի կայ տանկերենի
բարգմանն տալ. աշակերտը բաւական զարգացած է ու հայերենի
գրուած մը հասկնալու չափ պահար եւս հմտութիւն ունի.
հետեւաբար նախամեծար է բացարութիւններ տալ հայերեն:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆ

ՄԱՆԿԱՆՑ

Ծ Ք Ք Ա Ք Ա Ս Ա Ս

Գ Լ Ո Ւ Խ Ա Ռ Ա Զ Ի Ն

1. ԽՐԱՑՆԵՐ

Սովորեցէ՛ք, մանուկներ, ձեր հոգին մաքրել, ձեր
մարմինն առողջ պահել:

Ձեր վարմունքը խոնարհ, ձեր ձայնը չափաւոր, ձեր
խօսքերը ամբողջ ըլլան:


Այնչափ կերէք ու խմեցէ՛ք ո՛րչափ պէտք է մնանելու:
Ծերերու առջեւ լուս կեցէ՛ք, իմաստուններու առ-
ջեւ ունկնդիր:

Վերակացուներու հետ ընազանդ՝ հասակակից ընկեր-
ներու հետ սիրով՝ փոքրերու հետ անկեղծ վարուեցէ՛ք:

Քիչ խօսեցէ՛ք, շատ լսեցէ՛ք: Շատախօս՝ մանաւանդ
ծաղրախօս մի՛ ըլլաք:

Պարկեշտութիւնը ձեր մատաղ հասակին զարդն է:
Հակառակասէր, ինքնահաւան ու պարծենկոտ մի՛
ըլլաք:

Ուսանելի ու մեկնելի բառեր. Զափաւոր, անանի, ուն-
կընդիր, վերակացու, հնազանդ, հասակակից, անկեղծ, շա-
տախօս, ծաղրախօս, պարկեշտութիւն, մատաղ, զարդ, հա-
կառակասէր, ինքնահաւան աև, պարծենկոտ:



2. ԳՈՐԾԻՔՆԵՐ

Արհեստաւոր մը աշխատելու համար կը դորժածէ այլ և այլ նիւթեր, ատաղձներ և գործիքներ, ինչպէս, մուրճ, սղոց, կտրոց, մկրատ, գայլիկոն, խզար, ցեխատաշ, ուրագ, ձեւոց, բշտոց, դուր, քանոն, կապարալար, կանգուն, մեղր, կաղապար, գանակ, աքծան, սեպ, գամ, ասեղ, մամուլ, վրձին, յեսան, բեւռ, խարտոց, աղեղ, թակ, խարազան, թի, բահ, արօր, երկֆանի, տրմուխ, մանդաղ, սրոց, ունելի, աւկիչ, հերիւն, բրդի թակ, սայլ, սայլիկ, խարտոց, մաղ. շարմաղ, փքոց, շաղափ (մաթզապ), գչիր (պուրկու)։

Վարժ. 1. Աշակերտը բող զրէ ուրիշ գործիքներու անուն։
2. Աշակերտը զծագրէ այս գործիքները։ 3. Աշակերտն ըստ քէ ո՞ր արհեստաւորներ կը գործածեն վերոյիշեալ գործիքները։ 4. Հսկ' քէ ի՞նչ կ'ընեն նոյն գործիքներով։

ՀՐԱՀԱՆԳ

1. Ի՞նչ ամաններ կը ճանչնաս։ — Ի՞նչ կենդանիներ կը ճանչնաս։ — Ո՞ր կենդանիներուն միսր կ'ուտուի։ — Տուր հինգ թոշունի անուն։ — Ի՞նչ ազգականներ ունիս։ — Ի՞նչ ծառեր կը ճանչնաս։ — Ի՞նչ կ'ըսեն այն մարդուն որ չի տեսներ։ — Ի՞նչ կ'ըսեն այն մարդուն որ չի լսեր։ — Ի՞նչ կ'ըսեն այն մարդուն որ չի կրնար խօսիլ։ — Ի՞նչ կ'ըսեն այն մարդուն որուն մէկ ոտքը կոտրած է։ — Որո՞նք են մարդուս հինգ զզայարանքները։

Խան. Վատճապեւը նախ բերանացի եւ ապա գրաւու պահանջէ այս հարցումներուն պատասխանը։ (Նոյնը՝ բոլոր հահանգներուն հասար)։

8. ՄԱՆՈՒԿՆ ՈՒ ԴՈՅԼԸ

Մայր մը պատուիրեց իր տղուն՝ երթալ աղբիւրէն ջուր բերել։ Տղան սկսաւ լալ « Երբ գոյլը ջրով լեցուի, շատ պիտի ծանրանայ ու չպիտի կրնամ բերել» թայց, տղա՛ս, այսօր գոյլը ամբողջ չպիտի լեցընես, այլ մինչեւ կէսը միայն։

- Իսկ վա՞ղը։
- Վաղը քիչ մաւելի կը լեցընես,
- Միւս օրը։
- Միւս օրը՝ ամբողջ պիտի կրնաս լեցընել։
- Ո՞չ, երբեք չպիտի կրնամ, կրկնեց տղան։
- Մայրը ծունկերուն վրայ առաւ տղան և ըսաւ։
- « Մարդ մը կար որ եզ մը կը վերցընէր։ »
- Ե՞զ մը, մայրիկ, մեծ ե՞զ մը։ Կարելի՞ բան է, բնչպէս կրնայ վերցընել։

— Տե՛ս, ի՞նչպէս յաջողեր է վերցնել։ Այդ եզը ծնած ատեն վոքրիկ հորթ մ'էր որ հազիւ մեր շունին չափ ծանրութիւն ունէր։ Մարդը գիւրաւ ուսին վրայ առաւ զայն։ Միւս օրն կ հետզհետէ ամէն օր՝ գիւրաւ կը վերցնէր, առանց նշմարելու թէ կենդանին կը ծանրանար։

2. Սահմաններուն համապատասխանող բառը զեկ։

Ցամաք մը որուն շուրջը ջուրով պատած է։ — Մարդ մը որ իրեն եղած երախտիքը չի ճանչնար։ — Տեղ մը ուսկից ջուր կը բղխի։ — Շէնք մը ուր կ'երթան լոգանալ։ — Այն հեռաւոր գիծն ուր կը թուի թէ երկիրը երկինքին կը դպչի։ — Մարդ մը՝ որ լաւ կը խօսի։ — Մարդ մը՝ որ աղեղով ու թակիկով բուրդ կամ բամպակ կը գզէ։ — Ամանն որու մէջ գինի ու նշխար կը դնէ քահանան՝ պատարագի ատեն։

— Հասկցայ, մայրիկ, հասկցայ ըսաւ տղան։ Ահա կ'երթամ աղբիւրը, և երեք օրէն լեցուն դոյլը պիտի բերեմ։

Հարցումներ. — Մայր մը ի՞նչ պատուիրեց տղուն։ — Տը-դան ի՞նչ պատախանեց։ — Ուրիշ ի՞նչ ըսաւ մայրը։ — Ի՞նչ օրինակ բերաւ։ — Այդ օրինակեն ի՞նչ հետեւուրիւն կրնանք հանել։

4. ԿԱՐԵՒՈՐՆ, ՈՒ ԱՆԿԱՐԵՒՈՐԸ

Եթէ օդ չշնչեմ՝ կը խեղդուիմ։ Եթէ սնունդ չառ-նեմ՝ անօթի կը մեռնիմ։ Եթէ սաստիկ ձմբան մէջ հագուստէ ու կրակէ զուրկ մնամ, ցուրտէն կը սառիմ։ Եթէ գիշերը չհանգչիմ, առտուն ա'լ չեմ կրնար ժրու-թեամբ աշխատիլ։ Եթէ չդաստիարակուիմ, չեմ կրնար իմ անձիս ու նմաններուս օդտակար ըլլալ։ Եթէ ան-պարկեշտ վարք ունենամ, դժբախդ կ'ըլլամ։

Ասկէ կը հետեւի թէ օդ, հայ, ջուր, պատսպարան, աշխատանք, կրթութիւն ու պարկեշտութիւն կարեոր բաներ են։

Բայց միթէ կարե՞՞ր է, անհրաժե՞շտ է որ սեղանս ձուաձեւ ըլլայ, հագուստս ընտիր կերպասէ ըլլայ, Ճեղ

3. Գիր մը փոխելով բառը փոխէ։

Պրկել, լիզել, մաշել, կտրել, շորթել, նորել, մայել, ճա-չել, ճարել, լծել, տիրել, սղել, կաղալ, զննել, ճառել, քա-չել, գամել, միզել, դնել. ծամել, պատնել, կարել, չաշել, վանել, խզել, ծեփել, կրել, հասնի, սողալ, կայթել, բառնալ. գրել, սպառել, ծախել, ծաւալել, չողալ, հեծել. քալել, ծխել, հատնի, հագնել, վախցնել, խոցել, պարարիլ, վարել, ըսել.

ու փափուկ անկողին ունենամ, տունս բագմայարկ եւ հոյակապ չէնք մ'ըլլայ- — Ո՛չ, ասոնք երկրորդական բաներ են ու այնպիսի յատկութիւններ են որ առանց անոնց ալ առարկայ մը կրնայ օդտակար ըլլալ։

Ուրեմն, ամէն բանէ առաջ, կարեւորն ունենալ աշ-խատինք, բարեկամներ։

Հարցումներ. — Ի՞նչ կ'ըլլամ երբ օդ չշնչեմ։ — Երբ զի-շերը չհանգչիմ։ — Ե՞րբ կրնար նմաններուս օգտակար ըլլալ։ — Ի՞նչ բաներ կարեւոր են մեզի։ — Ի՞նչ բանի ցանկալու են։

5. ԱՍՑՈՒԱԾ ԱՄԷՆ ՏԵՂ Է

Ամէն տեղ ներկայ ես գուն, Աստուած իմ. ամէն տեղ կը գտնուիս՝ լոյսի, խաւարի, հիւլէի ու աշխարհի մէջ։ Մի եւ նոյն ժամանակ որ իմ խոնարհ աղօթքս կը լսես, կը լսես նաև քու փառքի աթոռէդ, սերովքներուն ու քերովքներուն երեքարեան օրբասացութիւնները։ Դուն ուրեմն, որ Աստուած ես, մեր ձայնը կը լսես, ինչ-պէս նա դեղձանիկին անուշ երգն ու սա ծաղկին վրայ թռչող մեղուին բզզանքը, ընդունէ՛ նաև իմ աղօթքս ու

4. Ի՞նչ կը կոչուի մարդու մը առաջին զաւակը։ — Վերջին զաւակը։ — Կարմիր հեղուկ մը որ խաղողէն կը քամուի։ — Գործիք մը որ ժամերը կը նշանակէ։ — Գործիք մը որ հովէն շարժելով՝ ալիւր կ'աղայ։ — Գործիք մը որ ջրէն շարժելով՝ ալիւր կ'աղայ։ — Թուղթ մը որուն վրայ գծուած են աշխարհի մասերը։ — Այն տեղն ուր կ'ապրին թռչունները։ — Մարդ մը որ մրգեղէն կը վաճառէ։ — Զգեստին այն մասն որ վիզը կը պատէ։ — Գործիք մը որով ջուր արսկելով՝ հրդեհը կը մարեն։

պաղատանքս , շնորհք տուր ինծի որ երբեք չմոռնամթէ
ամենատես աչքդ վրաս կը նայի միշտ , և ամէն ժամա-
նակ առջեղ եղածի պէս շարժիմ , խորհիմ ու գործեմ :

Ուսանելի ու մեկնելի բառեր . — Խաւար , հիւղի , խոնարհ ,
սերովք ու ֆերովք , սրբացուրիւն , դեղձանիկ , բզզանի ,
պաղատանք , շարժիմ .

6. ՆՊԱՏԱԿ ԵՒ ՄԻՋՈՅ

Ծառ մը կը տնկէք , կը խնամէք , կ'ոռոգէք , որպէս
զի անոր պտուղը քաղէք — ա'ս էր ձեր նպատակը :

Չեր ուսուցչին խօսքերուն ուշադիր կ'ըլլաք , դա-
սերնիդ և պարտականութիւննիդ կը պատրաստէք . — ի՞նչ
նպատակով :

Քիչ մը հիւանդ էիք . — ի՞նչ նպատակով բժիշկը
ձեզի գեղ տուաւ :

Ի՞նչ է դաստուին նպատակը , երբ կը պատժէ կամ
կը վարձատրէ :

Նպատակի մը հասնելու համար գործադրուած բանը
կը կոչուի միցոց : Ծաւէն կախուած խնձորը վար ձգել
կ'ուղէք . ծառը կը թոթուէք , վրան ելլել կը ջանաք կամ
ձող մը կը գտնէք , անով կը ձաղկէք ծառին ճիւղը , և

5. Տուր տասը չորքոտանիի անուն : — Հսէ' մարդերու
բնակութեան տեղերուն անունը : — Մարդիկ ի՞նչով կը ճամ-
բորդեն : — ի՞նչ արհեստաւորներ կը ճանչնաս : — ի՞նչ խա-
ղալիկներ կը ճանչնաս : — Քանի՛ տեսակ ճրագ գիտես : —
Որո՞նք են տան մը մասերը : — ի՞նչ դրամներ կը ճանչնաս :

Խնձորը վար կը ձգեք : Այսպէսով ձեր նպատակին հա-
սաք . բայց ի՞նչ միջոցով :

Ի՞նչ նպատակով փողոցները կը սալարկեն , դեղ կը
դործածեն , դաշտը կը ցանեն , հագուստ կը հագնին ,
ձմեռ ատեն անձրեւնոց կը կրեն :

Դարձեալ ի՞նչ նպատակով տղաք դպրոց կ'երթան ,
մարդիկ շուկայ կ'երթան , ոչխարները արօտավայր կ'եր-
թան :

Ի՞նչ նպատակով չոգենաւ հնարուած է , գիրք հրա-
տարակուած է , ձգախէժ պատրաստուած է :

Ինչո՞ւ դիտակ ու ակնոց կը գործածենք , ինչո՞ւ ձի-
երը կը պայտենք , ինչո՞ւ մեր սենեակները պատուհան
կ'ունենան :

Ուսանելի ու մեկնելի բառեր : Ողոգել , նպատակ , ուշա-
դիր , պարտականուրիւն , դեղ , պատժել , վարաւել , միցոց ,
ձող , ձարկել , սալարկել , անձրեւանց , արօսավայր , հրատա-
րակուած , ձգախէժ , դիտակ , դուսնել :

Ա. Ա. Ա. Ծ

Համբերէ՛ , պապան քեզի բան բերէ :

6. Զանազանէ՛ անձ , անառուն , առարկայ :

Պատկերհան , կուղը , սոխակ , մատիտ , այծ , տախտակ ,
կառք , գորտ , հօրաքոյր , բանտարկեալ , աթոռ , գող , քար ,
զինուոր , տուն , փղոսկը , դասատու . ծառ , դագաղ , շահոք-
րամ , կով , աղը , ոչխար , հովիւ , հաւ , բուրդ , աքաղաղ ,
խոռապան , ձի , կառավար , լուցկի , հարս , հեղինակ , մատ-
եան , տապան , դաշնակ , նուագածու , ոնդեղնիւր , եկեղեցի ,
խորան , քահանայ , պատկեր , լու , ապակի , կրակ , ոչիլ , խո-
հարար , խաչ , պտուղ , լեմոն , գրագիր , թրթուր , նարինջ ,
զկեռ , սերկեւիլ , ստեպղին :

10. ՇՈՒԽ

Իմ աղուոր չնիկ, իմ չնիկ սիրուն,
Կայտառ ու աշխոյժ կենդանի մ'ես գուն,
Դիշեր թէ ցորեկ, առտու թէ իրկուն,
Կը հսկես հոտին, կը պահես մեր տուն:
Վայ, եթէ օտար կենդանի կամ մարդ
Մօտենայ մեզի, չար նպատակով.
Իսկոյն կը վազես՝ ՚ի մի ակնթարթ,
« Հասէք » կը գոչես, հանջ հաշելով:
Կամ եթէ աղուէսն ուզէ՝ խորամանկ,
Գողնալու համար հաւ, բադ կամ վառեկ,
Անցնիլ գիշերանց մեր պարտէզին ցանկ,
Կը համնիս ու զայն կ'ընես ահարեկ:
Իմ աղուորիկ շուն, իմ գեղեցիկ շուն,
Ունիս թաւ մազեր, աչքեր վարվուն,
Վնաս չես իտար քեզ սիրողներուն:
Մեր հաւատարիմ պահապանն ես գուն:
Պղտիկ մանուկներ քեզ շատ կը սիրեն,
Իրենց ձեռքովը քեզի կուտան կեր,
Կը շոյեն ստեւդ ու կը փայփայեն.
Արթուն պահապան, խորոտիկ ընկեր:

7. Ի՞նչ կը կարէ գերձակը: — Ի՞նչ կը կարէ դերձակու-
հին: — Ամառը ո՞ր կենդանիներ անհանգիսա կ'ընեն մեզ: —
Ո՞ւր կ'ապրին ձուկերը: — Ի՞նչ կը կոչուին սողալով քալող
կենդանիներ: Թանի սողուն կը ճանչնաս: — Ի՞նչ կ'ընէ
սարդը: — Ի՞նչ կ'ընէ շերամը: — Ի՞նչ բանի կը գործածուի
մետաքսը, Ո՞րն է ամենէն աշխատասէր միջատը: — Ո՞րն է
ամէնէն հաւատարիմ կենդանին:

8. ՈՒՂՏԱԲ

Արարիոյ մէջ անհուն տարածութեամբ աւազուտ
դաշտեր կան որ անապատ կը կոչուին: Ամէն տեղ ա-
ւազէ, ո՛չ կանաչութիւն կայ, ո՛չ ծառ, ո՛չ աղբիւր զո-
վարար: Այս աւազուտ դաշտերուն մօտերը կը բնակին
Արարացիք ու կը ճամբորդեն ուղովով: Այս կենդանին
այնքան լաւ և այնքան արագ կը վազէ այդ աւազուտ ով-
կէանոսին մէջ որ անապատի նաև անունը կուտան անոր:

Ուղուը ձիէն աւելի մեծ է. երկայն ու վտիտ սրունք-
ներ ունի և իր ստուըները այնակէս շինուած են որ աւազին
մէջ չեն մխուիր: գլուխը փոքր է և վիզն երկար ու կոր:
Երկու տեսակ ուղու կայ. մէկ տեսակը երկու կուտ-
կէն ունի, իսկ միւս տեսակը՝ մէկ կուտկէն:

Ուղոն ուժեղ է և կրնայ տաք աւազին վրայ քանի
մը օր շարունակ ծանր բեռ մը տանիլ. Ութը տասը օր
կրնայ անսնունդ քալել:

Ուղուը կը ճանչնայ իր տիրոջ ձայնը. եւ մէկ բառով
մը կը ծնրադրէ բեռը վրան առնելու կամ վար իջեցընե-
լու համար:

Գիտէ թէ ո՛րքան բեռ կրնայ տանիլ, և եթէ կարո-
ղութենէն վեր բեռ մը տան՝ ոտք չ'ելլեր, գլխով կը

8. Զանազանէ՝ ծառ, բուփ ու բանջարեղին:

Կաղնի, վարդենի, շաղգամ, կեռասենի, առուոյտ, շագա-
նակենի, դդում, լուրիս, նոնենի, դդմենի, մորենի, դափնի,
հազար, ծիրանի, բաղեղ, ճակնդեղ, դեղձի, ցորեն, վարունգ,
թթենի, աղատքեղ, նոճի, ուոփ, ոսկեխնճոր, ընկուզենի,
դարի, մեխակ, տանձենի, շեփորուկ, պղպեղի, սերկեւլի,
զկեռի, հաղարջենի:

զարնէ մօտը գտնուողին ու ողբագին աւաշներ կ'արձակէ :

Զարմանալի չէ որ Արաբացիներն այնքան կը սիրեն իրենց ուղտը, անոր վրայ գովասանքի երգեր կ'երգեն, երկնաձիր պարգեւ մը, օրհնեալ կենդանի մը կը նկատեն : Իրաւ է որ ձին իր տէրը կը կրէ վրան, կովը կաթ կուտայ, ոչխարը բուրդ . բայց ուղտն այս ամէն բարիքը միանգամայն կ'ընծարէ Արաբացուն Անապատին ընակիշներուն կաթ կուտայ, իր միսն անոնց համար ընտիր սնունդ մըն է, և իր երկարու փափուկ մազով հագուստ կը շինեն :

Հարցումներ . — Ի՞նչ բաներ անապատ կը կոչուին . Ի՞նչ-պէս կ'ըլլայ անապատ մը : Ո՞ւր կը բնակին Արաբացիները եւ ինչո՞վ կը ճամբռորդեն : Ինչո՞ւ անապատի նաւ կը կոչուի ուղը : Ի՞նչպէս կ'ըլլայ ուղըն ու ժանի՛ տեսակ : Ի՞նչ յատկութիւններ ունի ուղըն եւ ի՞նչ օգուտներ :

9. ՆԱՊԱՍՏԱԿՆ ՈՒ ԿՐԻԱՆ

Օր մը Նապաստակն ըստ կրիային . «Ծոյլին մէկն ես դուն . այնքան դանդաղ կը քալես որ կը կարծուի թէ տեղէդ չես շարժիր :

— Բա՛րեկամն, պատասխանեց կրիան, ես կրցածիս

9. Սկիզբի կամ վերջի տառը փոխելով՝ բառը փոխէ :

Կախ, գառն, ձաւար, աւար, գանձ, դկուղ, տապան, անապակ, եղ, քիչ, ձախ, անարատ, դունչ, կապ, երագ, ձերմակ, դերձան, հաւաստի, կուտ, կտակ, բարունակ, կարթ, բանակ, հող, հոր, ապիկի, կալ, պայծառ, գագաթ, արձան, երկար, աշտարակ, ուռի, պահարան, չէնք, գին, սաթ, վէպ, մամուկ, ճանձ, յամր, մեղկ, պսակ, հազիւ, բարկ, հարուստ, գաւակ, տաղտուկ, որոշում, ցանկութիւն :

չափ չուտ կ'երթամ, և շատերէն աւելի չուտ կը քալեմ . օրինակի համար քեզմէ աւելի չուտ :

— Գրաւ գնենք, տեսնենք ո՞րս առաջ պիտի հասնի սա դիմացի լեռը :

Նապաստակը կը յօժարի եւ երկուքը մէկէն ճամբար կ'ելլեն :

Մեր նապաստակը բնաւ չ'աճապարեր . կ'զրօննու, խոտ կ'ուտէ, արեւուն գէմ կը պառկի, ճանճերուն հետ կը խաղայ, « Ժամանակ շատ ունիմ, կ'ըսէ, վատահ է թէ խեղճուկ, դանդաղ ու տունը կռնակին վրայ կրող կրիայէն շատ առաջ պիտի հասնի :

Կրիան միշտ ու անընդհատ կը քալէր, նպատակին կը մօտենար : Յանկարծ նապաստակը կը նշմարէ զայն, կը ցատքէ, կը վաղէ հեւալով : Վերջապէս կը հասնի :

Բայց կրիան արդէն հասած էր բլուրին գագաթը :

Տղա՛ք, աս պատմութիւնը ձեզի համար է : Զեր մէջ կան այնպիսիներ որ սովորելու համար ջանք չեն ըներ : Կան ուրիշներ ալ որ անդուդ յարատել կ'աշխատին

10. Աշակերտն երեք սիւնակի բաժնեկ հետեւեալ անունները, առաջինին մէջ դնելով հանդերձելուններ, երկրորդին մէջ կահիներ, երրորդին մէջ ուտելիններ :

Միս, թիկնաթոռ, կրծկալ, մուճակ, գետնախնձոր, պարեգօտ, լողիկ, հաւկիթ, սեղան, վարունդ, տափատ, բաճկոն, ցփսի, թելահայս, գիշերնոց, կիսակօշիկ, շրջանակ, հրուշակ, փողկապ, դաշնակ, շոմին, գլխարկ, վերարկու, հողաթափ, խորված, օրօրոց, խափիծ, շրջազգեսա, բողկ, ձեռնոց, վառարան, մահճակալ, բաղարչ, եղինձ, շուրջառ, դենջակ, բարձ :

և երբ տարին լրանայ, իրենց ընկերներէն աւելի յազողակ ու զարդացած կ'ըլլան,

Հարցումներ . — Նապատակն ի՞նչ ըստ Կրիստին : — Կրիստ ի՞նչ պատախանեց : — Ի՞նչ ըսել է գրաւ : — Ի՞նչ եր գրաւին նպատակը : — Ի՞նչ ըրաւ Նապատակը : — Իսկ Կրիստն : — Ո՞վ առաջ հասաւ : — Այս պատմութենին ի՞նչ սորվելու են սղայը :

10. Խ Ա. Հ Ո Ւ Ե

Խահուէն կոփենի կոչուած տունկ մըն է խնձորենիին պէս : Ձուաձեւ, փայլուն տերեւներ ունի, ծաղիները յասմիկի նման են և անուշ հոտ մը ունին : Պտուղները նախ կարմիր են, ապա կը սեւնան . այս պտուղներն երկու կուտ ունին, մէկ կողմը տափակ, միւս կողմը կլոր ու իրարու կպած են : Այս կուտերն են ահա խահուէի հատիկներն որոնց գոյնը մոխրագոյն կանանչ է .

Խահուէն սապէս կը պատրաստեն խմելու համար . հատիկները տապակի մը կամ կլոր խողովակի ձեւով ամանի մը մէջ դնելով կը խարկեն, այնպէս որ ախոր-

11. Ինչո՞վ կը ճամբորդեն ծովու վրայ : — Ինչո՞վ կը ճամբորդեն ցամաքի վրայ : — Քանի՞ քաղաք կը ճանշնաս . գրէ՝ տնոնց անունները : — Քանի՞ գեղ կը ճանշնաս, գրէ՝ անոնց անունները : — Ի՞նչ կը պատահի ձեռուր : — Ի՞նչ համ ունի շաքարը : — Մեղրը . — Ի՞նչ համ ունի քացախը, կիտրոնը, ազոլը : — Ո՞ր կենդանիներ կ'ապրին ախոռը : — Ո՞ր կենդանիներ կ'ապրին գոմը : — Ի՞նչ ըսել է չորքոտանի : — Ի՞նչ գործիք ունի հիւսնը : — Ի՞նչ գործիք ունի կօշկակարը : — Ի՞նչ գործիք ունի երկաթագործը :

Ժելի հոտ մը ու շագանակի գոյն կը ստանայ : Եթէ շատ խարկուի, կը սեւնայ ու համը կը փախչի, վերջը տաք տաք կը ծեծեն սանդի մէջ, կամ կը մանրեն աղօրիքով, մինչեւ որ բարակ փոշի դառնայ : Ապա սրճեփի մէջ չուր կ'եռացնեն և այդ փոշին ալ անոր մէջ կը դնեն, քիչ մըն ալ շաքար կը խառնեն, կ'եփեն մինչեւ որ գորշ փրփուրը երեւայ, և սկահակներու մէջ կը լեցընեն ու կը խմեն : Միայն թէ խահուէն շատ եփելու չէ որ համը չփախչի :

Խահուէն զօրացուցիչ ըմպելի մըն է, մարսողութեան կ'օդնէ, և տկար կազմ ունեցող մարդոց վրայ կ'աղդէ : Սակայն լաւ կ'ընեն տղաք որ կամ բնաւ չխմեն խահուէ և կամ շատ քիչ խմեն :

Հարցումներ . — Ինչի՞ կը նմանի կոփենին : — Ի՞նչ է կոփենին : — Տերեւներն ի՞նչպէս են : — Ծաղիկնե՞րը : — Պտուղնե՞րը : — Քանի՞ կուտ ունի : — Խահուէն ի՞նչպէս կ'եփեն (պատմեցէ՛ մանրամասնորէն) : — Ի՞նչ է խահուէն ի՞նչ օգուտ ունի : — Տղաֆ խմելո՞ւ են :

Ա. Ռ. Վ. Ծ

Շատ մի՛ սիրեր՝ ատել կայ, շատ մի՛ ատեր՝ սիրել կայ :

12. Մանգաղը գործիք է, մահճակալը կարասի է . գաւաթը աման է . իսկ հա՞ցը, սո՞ւրճը, սղո՞ցը, գրի՞չը, գնտակը, սեղա՞նը, գինի՞ն, կաթսա՞ն, սա՞նը, կա՞թը, բա՞հը, մա՞զը, պանի՞րը, կանթե՞ղը, սեղա՞նը, կարկանդա՞կը, սափո՞րը, հայլի՞ն, հի՞ւսնը, մո՞ւրճը, ժամացո՞յցը, բանալի՞ն, խորովա՞ծը, ձի՞ը, հո՞լը, արո՞րը, տապա՞կը, տափա՞տը, ոսկի՞ն, ջո՞ւրը, հրացա՞նը, կապա՞րը, տապա՞րը, գոմէ՞չը, սակո՞ւրը, թակո՞յկը:

11. ՊԱՅՏ

ԳԵՂԱԳԻ մը իր Թովմաս տղուն հետ դաշտին մէջէն կ'անցնէր : «ՏԵ՛Մ, ըստ անոր, ահաւասիկ գետնին վրայ պայտ մը կայ . ա՛ռ :

— Ո՞հ, պատասխանեց Թովմաս, ատանկ փոքր բանի մը համար ծովիլ կ'արժէ :

Հայրը բան մը չըսաւ, պայտն առաւ ու գրպանը դըրաւ : Մօտիկ գեղը հասած ատենը քանի մը ստակի ծախեց զայն պայտարին, և այն ստակով կեռաս գնեց : Յետոյ իրենց ճամբան շարունակեցին : Արել ջեռուցիչ էր և հեռուանց ո՛չ տուն, ո՛չ անտառ, ո՛չ աղբիւր կ'երեւար : Թովմաս ծարաւէն կը մեռնէր և դժուարաւ կը քալէր : Հայրն որ առջեւէն կ'երթար, գաղտուկ մը, գետինը կեռաս մը ձգեց : Թովմաս վազեց առաւ զայն և ախորժով կերաւ : Քանի մը քայլ անդին երկրորդ կեռաս մը հօրը ձեռքէն ինկաւ :

Այսպէս շարունակեց մինչեւ որ բոլոր կեռասները հատան :

Երբ տղան վերջին կեռասը բերանը դրաւ, հայրը դարձաւ ըստաւ .

— ՏԵ՛Մ տղաս . դուն անդամ մը ծովիլ չ'ուզեցիր,

13. Սա հարցումներուն պատասխանեցէք թերանացի ու գրաւոր :

1. Ո՞ր քաղաք (կամ գեղ) կը բնակիս, ո՞ր գաւառի մէջ :
2. Ի՞նչ է ծնողքիդ անունն եւ մականունը : Քո՞ւ անունդ : Յ.
3. Ո՞վ է կնքահայրդ, իսկ տաներէ՞ցդ : 4. Ո՞ր թուականին ծնած ես . քանի՞ տարեկան ես : 5. Ո՞ր գպրոցը կ'երթաս և ի՞նչ դասեր կ'առնես : 6. Սաորագրէ ու թուական դիր :

պայտը առնելու, և քսան անդամէն աւելի ծռեցար կեռասները վերցընելու, որոնք պայտին գինովը ծախուառնուեցան : Գիտցի՛ր թէ ամենափոքր բաներ իրենց արժէքը ունին . և պէտք չէ որ անարդուին :

Հարցումներ . — Ի՞նչ է պայտը : — Գեղացին ի՞նչ կ'ընէր իր տղուն հետ : — Ի՞նչ ըստ անոր : — Ի՞նչ պատասխանեց Թովմաս : — Ի՞նչ ըստ հայրը : — Յետոյ ի՞նչ ըրին : — Ի՞նչ կ'ընէր Թովմաս, երբ հայրը կեռաս կը ձգեր գետինը : — Վերջը ի՞նչ ըստ հայրը : — Ի՞նչ կը հասկնար ույս խրամքները ?

12. ԾԱՐԱԿԱՆԻ ՊԱՐԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԱՐԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՊՈԽԱԿԱՆ ՑԱՀԱԿԱՆ ԲՈՂՈՅՈՒՆԻՒԹՅՈՒՆ

7/1 1922

Շաքարը, զոր դուք այնքան կ'այսակ անուոք մեծ տունկէ մը շաքարեղեղէդէն՝ որ Սրբաւելան չ'ոգուանի, Հարաւային Ամերիկայի ու Եգիպտոսի մէջ կ'աճի : Այս տունկը իրօք եղեդ մ'է, թէպէտընաւ չի նմանիր սովորական կնիւնին կամ ճիլին :

Երբ եղեգը հասուննայ, արմատէն կը կտրեն, երկու ուժեղ գլաններով կը ճմլեն, մինչեւ որ հիւթը դուրս

14. Զին ընտանի կենդանի է, իսկ օ՞ձը : Մողէսը սողունէ, իսկ մեղո՞ւն, նապաստա՞կը, ձնձղո՞ւկը, մորե՞խը, ողնի՞ն, չղթի՞կը, կո՞վը, է՞չը, թիթեռնի՞կը, արտո՞յտը, մըջի՞ւնը, կըրիա՞ն, սոխա՞կը :

Ի՞նչ է տունը, սոխը, տետրակը, գոմը, տատրանը, թէյը, եղինձը, գրիչը, կացինը, մուրճը, ջաղացը, գրատախտակը, կատուն, սանը, կաղնին, բանջարը, չերեփը, գոմէշը, ձեռքը, եկեղեցին, վարդենին, կոտեմը, աքծանը, գրադարանը, սխտորը, գուրը, գարին, գրակալը, պտուկը, չամիչը, հացը :

տայ . Այս հիւթը մեծ ամաններու մէջ հաւաքելով կ'եռացընեն մինչեւ որ թանձր օշարակ մ'ըլլայ : Ապա մեծ կարասներու մէջ կը լեցընեն և կը քամեն , կարասին մէջ կը դիզուի հում կամ անզուտ շաքարը :

Զեր կերած այն փայլուն ու կարծր շաքարը ուրիշ բան չէ , բայց եթէ այդ հում ու անզուտ հիւթը զոր մաքրեր . զտեր ու բիւրեղացուցեր են :

Ուսանելի ու մեկնելի բառեր . — Տունկ , շաբարեղիգ , Հնդկաստան , Հարաւ , Ամերիկա , Եզիպոս , աճիլ , կեիւն , ուժեղ , զան , ճմլել , հիւր , եռացնել . օշարակ , հում , զտել , թիւրեղացընել :

13. ՀիւԱՆԴԿԱԽ ԱՂՋԻԿԸ

(Մի՛ ծաղրէկ հիւանդատները)

Մաքրուհի անուն փոքրիկ աղջիկ մը , օր մը , իր դայեակին դիրկէն ինկաւ ու ոտքը կոտրեցաւ : Խեղճ աղջիկը կաղ մնաց : Դպրոց գացած օրը , բոլոր ընկերուհիները իրեն կը նայէին : Անիրաւ բան էր ըրածնին , որովհետեւ խեղճին սիրտը երկիւլով ու վշտով կը լեցը :

15. Ի՞նչ կը կոչուի . 1. Մարմինին այն մասն որ գլուխը բունին կը միացնէ : 2. Եկեղեցին մէջ պատարագ մատուցուած տեղը : 3. Այն տեղն ուր մարդ կը թաղեն : 4. Շէնք մը՝ ուր ճամբորդներ կ'իշեւանեն : 5. տղայ մը՝ որ հայր եւ մայր չունի : 6. Կին մը՝ որուն ամուսինը մեռած է : 7. Սենեակը՝ ուր կը ճաշեն : 8. Այն տեղն ուր մարդիկ առուտուր կ'ընեն : 9. Հայրենիքէն հեռու ապրող մարդը : 10. Այն անօթը՝ որուն մէջ կերակուր կ'եփուի : 11. Շատ ծեր կին մը : 12. Թագաւորին բնակած չէնքը :

նէին : Չեմ համարձակիր ըսել այդ օրուան զբօսանքի միջոցին պատահածները : Աշակերտուհի մը կաղալով քալեց Մաքրուհիին առջեւ : Ասով անոր կաղութիւնը կը ծաղրէր . . . : Ո՞չ , որչա՛փ գէշ բան է մարդ ծաղրելը : Մաքրուհի անկիւն մը գնաց ու սկսաւ լալ : Վարժուհիին նշմարեց , անոր քով գնաց , ու կամուցուկ մը հարցուց թէ ի՞նչ էր լալուն պատճառը : Մաքրուհի պատմեց պատահածը : Վարժուհիին այն միւս չարասիրտ աղջիկը բերել տուաւ , անոր անարժան վարմունքը յանդիմանեց ու խստիւ պատժեց զայն : Այդ օրէն ի վեր , ազնուութեամբ վարուիլ սկսան փոքրիկ հիւանդկախ աղջկան հետ : Ամէնքն ալ անոր հաճոյք պատճառել կ'ուզէին . Մէկը ուտելիքներ կը բերէր անոր , ուրիշ մը թեւը կուտար՝ իրենց տունը տանելու համար : Մէկ խօսքով դըպրոցին սիրական աղջիկը կը սեպուէր Մաքրուհի :

Շատ վատիժար սիրտ մը կրելու է խեղանդամները ծաղրելու համար : Խեղճերը ի՞նչ յանցանք ունին , բաւկան արդահատելի չե՞ն արդէն :

Հացումներ . — Ի՞նչ ըսել է հիւանդկախ . — Ի՞նչ պատիեցաւ փոքրիկ Մաքրուհիին : — Դպրոց զացած օրը ի՞նչ ըսել կ'իշեւուհիները : — Ի՞նչ ըսել է ծաղրել : — Ի՞նչ ըսել վարժուհին : — Անկէ վերջը ի՞նչ եղաւ .

16. Կարկանդակն ու թելահայսը ուտելիքներ են : — Գոզնոցը զգեստ է : — Ծիրանը պտուղ է : — Ստեպղինը , սամողը , թամբը , փա՞րչը , փի՞ղը , մամուկը , եկրանի՞կը , ծածա՞նը , կարմրախա՞յտը , գո՞րտը , ձնձղուկը , շրջազգե՞ստը , գաւա՞թը , հայի՞ն , քարտէ՞սը , գրադարա՞նը , օ՞ձը , թթենի՞ն , ա՞րջը , կէ՞տը , կրիա՞ն , սրո՞ցը , օձաձո՞ւկը , շահոքրա՞մը , գայլիկո՞նը , ո՞րդը , պայուսա՞կը , փրո՞ցը :

14. Պիծիծիկը

Պիծիծիկ մը , հազիւ ինձ չափ ,
Եկած էր մեղ Գարթալէն ,
Սիրուն էր շատ շարածընին ,
Բայց կը նեղուէր կարդալէն .

«Մամա' , կ'ըսէր սրտին խորէն ,
Հալով արցունք անդադար ,
Ալս , շուտ եկուր , շա'տ եղաւ ա'լ
կը մեռնիմ ես , ա'ռ զիս տա'ր :

«Խաղողներուդ անուշահամ
Հոգի' կու տամ' , չիք կասկած
Ալս , ե՞րբ զաննք պիտի ծրծեմ
Հոդ , քովիկդ , ես պառկած :

«Մայրի'կ . ինչո՞ւ աս գառնուկը
Քանձնեցիր դուն օտարին ,
Ա'լ հերիք է , գամ գրկեմ քեզ ,
Լեցուեցաւ ճիշդ մէկ տարին :

17. Տառ մը փոխելով՝ բառը փոխեցէի :

Աւազան , կոհակ , նուրբ , կակաչ , շոգի , քարտէզ , սա-
կառ , ուս , ատելի , սիւն , սուրճ , ժանեակ , եմակ , դիակ ,
բոյթ , թութակ , փուր , ճահիճ , նման , շոթ , սոնապան ,
հայրենի , լերկ , բիբ , շուսու , լեռ . լինդ , կոռունկ , ծղօտ ,
կոպ , ախէլ , ճիռ , լման , արմաւ , ողբ , որբ , չար , կապիկ ,
նկար , մարագ :

«Մայրի'կ , ո՞ւր ես , մոռցա՞ր մի զիս :
Ե'կ , համբուրէ' այտերէս ,
Դաժան դէմքով աս մարդոց քով
Մնացի որբ , անտէր՝ ես :

«Ո՛խ , կարօտըդ մաշեցուց զիս ,
Համբոյրներս լիշէ' դուն ,
Բաւական չէ՞ հոս մընալըս ,
Ե՞րբ պիտի գաս տանիս տուն :

15. Թ. Ռ Զ Ո Ւ Ն Ն Ե Ր

Եկէ'ք , տղաք , պահիկ մը հանգչինք սա շոճուն տակ
եւ շնչենք անոր արտաբուրած անուշակ օդը : Ականջ
տուէք այս բիւրաւոր ձայներուն , որ կ'ելլեն ծառերուն
ոստերուն վրայ շինուած բոյներէն :

Բարձր չէնքերու կատարները կամպատուհաններուն
անկիւնը բոյն կը դնեն ծիծառներն որ ձմեռը մեր կի-
մաներէն կը հեռանան և ապա նորէն կուգան գարունն

18. Ի՞նչ կը կոչուի . 1. Գործիք մը՝ որովնաւը կը կառա-
վարեն : 2. Գործիք մը՝ որով կը ծեծեն սայլին վրայ : 3.
Աման մը՝ որուն մէջ սոխ , սխտոր եւայլն կը ծեծեն : 4. Կա-
րասի մը՝ որուն մէջ զիրք կը շարուի : 5. Կենդանի մը՝ որ
կռնակին վրայ կուտիէն ունի : 6. Ընդարձակ տարածութեամբ
ջուր մը : 7. Լեռ մը որ կ'այրի : 8. Երկնքէն տեղացող ջու-
րը : 9. Գունաւոր կամարը որ անձրեւի ատեն կ'երեւայ : 10.
Տունկը որուն վրայ խաղող կը բուսնի : 11. Մարգարէն որ
Աստուածահայր կոչուեցաւ եւ սաղմոսներ շինեց : 12. Քեզմէ
առնելիք ունեցող մարդը : 13. Մարդ մը որ մեռելները կը
թաղէ : 14. Ծէնքը ուր մարդիկ կը յաճախեն աղօթելու :

աւետել մեզի : Իրենց բոյները զարմանալի կարդաւորութեամբ մը յօրինելով՝ կարծես օդային քաղաք մը կը կազմեն զորա կը պաշտպանեն երբ թշնամի մը դայ աւերել :

Ոչ նուազ զարմանալի են թռչուններուն սովորութիւնները . ոմանք ծառի ճիշդերով ու յարդի շիւղերով կը շինեն իրենց բոյնն , ոմանք ծղօտներով , խոտերով ու սարդի ոստայնով : Խնամօտ հոգածութեամբ կը սնուցանեն իրենց ձագերն եւ անոց կը սովորեցնեն ճախրել օդին մէջ եւ գեղգեղել քաղցրածայն : Այս փոքրիկ արարածներ իրենց անուշ երգերով մեզ զուարթացընելէ զատ , նշանաւոր ծառայութիւններ ալ կ'ընծայեն երկրագործութեան , վասն զի հազարաւոր վնասակար որդեր թրթուրներ ու միջատներ կը սպաննեն :

Իսկ ասոնց շատին միսը համադամներ կ'ըլլայ մեր սեղաններուն վրայ :

Հարցումներ . — Ի՞նչ կ'արտաքուրե շոնին : — Ծիծառներն ո՞ւր բոյն կը դնեն : — Ո՞ւր կ'երան ձմեռը : — Ի՞նչ պէս են անոնց բոյները : — Թուշուններն ի՞նչպէս կը շինեն իրենց բոյնը : — Ի՞նչպէս կը սնուցանեն իրենց ձագերը : — Ի՞նչ օգուտներ կ'ընծայեն :

19. Ի՞նչ կը կոչուի . 1. Այն որ ալիւր կ'ազայ : 2. Ալիւր աղացուած տեղը : 3. Այն խոտը զոր թղթի մէջ փաթթելով կը ծխեն : 4. Այն հեղուկը որով կը գրեն : 5. Այն մարդը որ կը դատէ : 6. Լաւ խօսող մարդը : 7. Մարդուն ամենէն աւելի նմանող կենդանին : 8. Կակուղ բան մը որ հեղուկները կը ծծէ : 9. Քրիստոնէութեան հիմնադիրը : 10. Հայ ազգը Քրիստոնէութեան բերողը : 11. Մատնիներ , քայլուր եւ այլ դարդեր շինող արհեստաւորը : 12. Քրիստոս դատող դատաւորը : 13. Մաղքոսին ականջը կտրող առաքեալը :

16. ԳՆՏԱՍԵՂԸ

Երիտասարդ մը հարուստ վաճառականի մը խանութը ներկայանալով աղաչեց որ իր վաճառատան մէջ պաշտօն մը տայ իրեն :

Նատ խեղճուկ հագուած էր և երկոտ վարանոտ կերպարանք մը ունէր :

Վաճառականը խստութեամբ պատախանելով ըստ «Պարապ պաշտօն չիկայ» ու ճամբեց :

Երիտասարդը տրտում տրտումետ դարձաւ , և բակէն անցած միջոցին գետինը գնդասեղ մը տեսաւ : Խսկոյն ծռեցաւ եւ վեր առաւ զայն :

Այս գնդասեղը իր յաջողութեանը պատճառ եղաւ : Վասնզի վաճառականը տեսած էր , եւ խորհելով թէ այսքան հոգածու և խնայող երիտասարդ մը վաճառականութեան յարմար էր , կանչեց զայն եւ գանձապետ կարդեց իր վաճառատան :

20. Ի՞նչ կը կոչուի . 1. Այն աշխոյժ չորքոտանին որուն վրայ կը հեծնեն կամ զոր կառքի կը լծեն : 2. Անկէ աւելի փոքր կենդանի մը որ երկայն ականջներ ունի եւ յամառ է : 3. Չորքոտանի մը որ եղիւր ունի եւ որուն կաթը կը խըմենք ու միսը կ'ուտենք : 4. Կովէն փոքր կենդանի մը որուն միսը կ'ուտենք , կաթը կը խմենք եւ բուրդը կը խուզենք : 5. Ոշխարի խումբ մը : 6. Հօտ մը կառավարողը : 7. Հօտին պահապան կենդանին : 8. Հօտին թշնամի շար կենդանին : 9. Մարդ մը որ գիրք կը ծախէ : 10. Գործիք մը որ ժամերը ցոյց կուտայ : 11. Մարդ մը որ քարոզ կուտայ : 12. Մարդ մը որ գիրք կը կազմէ : 13. Մարդ մը որ կօփէ կը կարէ :

Քանի մը տարի վերջը, գանձապետը նոյն վաճառականին փեսան եւ ընկերն եղաւ:

Հարցումներ. — Ի՞նչ ըսել է զետանեղ: — Ի՞նչ ըրաւ երիտասարդ մը. — Ինչո՞ւ: — Ի՞նչպէս եր: — Ի՞նչ պատահանեց վաճառականը: — Երիտասարդն ինչո՞ւ տրում կը դառնար: — Ի՞նչ տեսաւ բակին մէջ: — Ի՞նչ ըրաւ: — Ի՞նչպէս այդ զետանեղը իր հարսուրքան պատճառ եղաւ: — Քանի մը տարի վերջը ի՞նչ եղաւ:

17. ՓՈՃՈԿՆ ՈՒ ՄԻԶՈՒԿՆ

Երկու տղաք, մին շատ պարզամիտ և միւսը խորամանկ, միասին գտան ընկոյզ մը: Հարկ էր բաժնել իրենց մէջ. խորամանկ տղան կը բանայ ընկոյզը, ինք կ'ուտէ միջուկը, և փոճոկը կուտայ իր ընկերին որ ի զուր կը ջանար ակուաներով մաքրել փոճոկը և ուտել: Վերջապէս հասկցաւ թէ խարուէր է. «Ա՛լ չպիտի խարուիմ, ըստ ինքիրեն. Ես գիտեմ թէ ի՞նչպէս պիտի փոխարինմամ այս խարէութեան, եթէ առիթ մը ձեռք ձգեմ:» Իրենց պտոյտը շարունակելով՝ քիչ մը հեռուն ձիթա-

21. Ի՞նչ կը կոչուի. 1. Մարդերուն բնակած շէնքը: 2. Կենդանիներուն բնակած տեղը: 3. Իրենց ձագերուն համար թռչուններուն շինածը: 4. Ծովուն վրայ քալող մեծ շէնք մը: 5. Անոր փոքրը: 6. Խոտ կտրելու գործիքը: 7. Կարասի մը որուն վրայ կը նստին: 8. Կրակ վառելու տեղը: 9. Թիւերը սորվեցնող ուսմունքը: 10. Աշխարհիս բաժանումները սորվեցնող գիտութիւնը: 11. Տղայ մը որ անհանդարտ չէ: 14. Տղայ մը որ ուսմունքը կը սիրէ:

պտուղ մը գտան: Այն ատեն, պարզամիտը, որ կ'ուզէր խարել իր ընկերը, ըստ «Քեզի՛ պահէ փոճոկը և տուր ինծի մէջինը» Միւսը քթին տակէն խնդալով խկոյն կը կատարէ անոր ըսածը. ձիթապտուղին փափկիկ միսը կ'ուտէ և կարծր կուտը իր միամիտ ընկերին կուտայ: Փորձառութիւնն ի՞նչ օգուտ ունի անխելքին.

Հարցումներ. — Ի՞նչ ըսել է փոճոկ: — Պահարան կամ արտաիին մաս նշանակող ուրիշ ի՞նչ բառեր գիտէք: — Ի՞նչ ըսել է պարզամիտ, իսկ խորամանկ: — Ի՞նչ ըրին երկու տղաքը: — Ի՞նչ ըրաւ խորամանկ տղան: — Ի՞նչ ըսաւ պարզամիտը: — Քիչ մը հեռուն ի՞նչ պատահեցաւ: — Ո՞վ կ'օգտուի փորձառութենի:

18. ԱՇԽԱՐՀԱԿԱՆ ԳԻՑԵԼԻՔ

[Յամահային բաժանումները]

1. Կղզի կ'ըսուի՝ ամէն կողմէ ջրով պատած ցամաքին:

2. Թերակղզի կ'ըսուի ցամաքին այն մասը որ երեք կողմէ ջրով ըջապատած է եւ միայն մէկ կողմէն միացած է ցամաքին:

3. Որիպիղագոս (կղզեխումբ) կ'ըսուին իրարումօտ գտնուած շատ մը կղզիներ:

22. Ի՞նչ բանի կը գործածուի շաղախը: — Որո՞նք են ձիու մը կազմածքը: — Որո՞նք են կառքի մը կազմածքը: — Ի՞նչ կը շինեն յախճապակիով: — Ի՞նչ կը շինեն պղինձով: — Որո՞նք են գործածական մետաղները: — Ի՞նչ զարդեր կ'ունենան կիները: — Ո՞վ կը շինէ գոհարեղէնները: — Ի՞նչ գործիք ունի դերձակը:

4. Պարանոց կ'ըսուի հողի այն նեղ կտորն որ թերակղզին կը կապէ ցամաքին հետ։
5. Հրուանիան կ'ըսուի ցամաքի մը փոքր մասն որ դէպ ի ծով երկնցած է։
6. Դաշ կ'ըսուին ընդարձակ եւ տափարակ տեղերը։
7. Սնապատ կը կոչուին աւազուտ եւ ամբեր տեղերը։
8. Ովասիս անունը կուտան անապատին մէջտեղ գտնուող ջրարրի եւ բարերեր վայրերուն։
9. Լեռ կ'ըսուի հողին այն մասը որ չատ բարձր է։
10. Բոլոր կը կոչուին փոքր լեռները։
11. Հովիտը տափարակ դաշտ մ'է որ երկու լերան մէջ կը գտնուի։
12. Չոր կը կոչուի երկու լերան մէջ գտնուող խորութիւնը։
13. Կիրճ (կապան) կ'ըսուին լեռներու մէջ գտնուող նեղ անցքերը։
14. Հրաբուդիս կ'ըսուի լեռ մը որուն խորը գլուխուած հանքերն ու կազերը ատեն ատեն բռնկելով լեռան գագաթը կը ծակեն և՝ կրակ, քար, մուխ ու լուս կ'արձակեն։

Ա. Ռ. Յ. Ծ

Բաղնիք մտնողը պէտք է քրտնի։

23. Աշակերտները գրեն հինգ անուն որ ցուցնե։
Մարդ, կին, քաղաք, զիւղ, ժողովուրդ, մարդարէ, սուրբ, եկեղեցական, վաճառական, դաստիարակ, փողոց, թաղ։

19. Մ Ե Ղ Ո Ւ

Ի՞նչ կայ արդեօք աւելի հիանալի քան Մեղուներուն փոքրիկ խումբը կամ պարը։ Իրօք բարեկարգ կազմակերպութիւն մը ունին իրենց փեթակներուն մէջ ունին Տիկին մը որ բնաւ չ'աշխատիր և աշխատելու ստիպուած չէ, վասն զի ամէնքն իրեն համար կ'աշխատին, կ'երթան, կուգան, սնունդ կը բերեն։ Բայց եթէ Տիկինէն զատ մեղու մը չուզէ աշխատիլ, իսկոյն կը ծեծեն։ Ամէնքն ալ իրենց զբաղումը ունին. ոմանք փեթակին մաքրութեան հոգ կը տանին, ուրիշներ բաննորներուն վրայ կը հսկեն։ Մէկ քանին փեթակին երկու կողմը շարուած կը պաշտպանեն զայն, իրրեւ աչալուրչ հսկողներ։ Ուրիշ խումբեր ալ առտուն կանուխ ծաղկեներուն այցի կ'երթան և իրենց համար հարկաւոր եղած հիւթը կը հաւաքեն ու առանց մոլորելու կը վերադառնան իրենց տունը։ Հոն կը զատեն այդ հիւթէն այն մասը որ մեղրամոմ ըլլալու յատուկ է, անով փոքրիկ ծակեր, բջիջներ կը շինեն որուն մէջ կը զետեղեն անուշիկ մեղրը որպէս զի մաքուր մնայ։

Այս ամէնը սքանչելի ներդաշնակութեամբ կը կատարուի, բնաւ շփոթութիւն, բնաւ անկարգութիւն։

24. Ի՞նչ ըսել է հաստատուն մարմին։ — Ի՞նչ ըսել է հեղուկ մարմին։ — Ի՞նչ ըսել է կազային մարմին։ — Ի՞նչ պէտ կը շինուի հացը, պատմէ՛։ — Ի՞նչ է շիշը։ — Ի՞նչ է կաշէ՛։ — Բայց ինձի հիւանդութիւններու անուններ։ — Որո՞նք են դէմքի մասերը։ — Որո՞նք են հինգ մատերու անունները։ — Որո՞նք են սրունքի հինգ մասերը։ — Ի՞նչ է մինը։

կարծես մտածուած կարգ ու կանոն կը տիրէ իրենց մէջ։

Ուսանելի ու մեկնելի բառեր.— Հիանալի, փեթակ, սիպուած, սևունդ, զքաղում, քանուր, ումանի, կը պաշտպանեն, աշալուրց, խումբ, հիւր մողորիլ, մեղրամում, թշից, զետեղել, սիանչելի, ներդաշնակուրիւն։ շփորուրիւն։

20. ԶՈՐ ՍԱԼՈՐԻ ԱՄԱՆԲ

Դարանին վրայ չոր սալոր պարունակող աման մը կար՝ որուն բերանը բաւական նեղ էր։ Պետրոս ուզեց որ անկից ափ մը առնէ՝ կերակուրէն յետոյ իբր աղանդեր ուտելու համար։ «Ո՛ու ըսաւ մայրը»։ — Ո՞րշափ, մայրիկ։ — Բուռու մը ա՛ու, բայց մէկ բուռու մը միայն»։

Պետրոս որ որկրամոլ է, ձեռքը ամանին մէջ խօթելով։ կը խառնէ։ և մատերը իրարմէ հեռացնելով այնպէս կ'ընէ որ առնուազն տասներկու սալոր կը սեղմեցնէ բուռին մէջ։ Բայց իր ձեռքը այլ եւս չի կրնար դուրս հանել ամանին բերնէն որ շատ նեղ է։

Պետրոս կը նեղանայ ու կուլայ, ըսելով։ «Մայրիկ, սալորները չեմ կրնար դուրս հանել։ — Կէսը միայն առ,

25. Տուր տասն կաթնտու կենդանիի անուն։ — Որո՞նք են արմտիքները։ — Տուր հինգ անուն ձուկի։ — Տուր հինգ անուն սողունի։ — Որո՞նք են դաշտերու մէջ աշխատող գործաւորները։ … Որո՞նք են քաղաքի մէջ աշխատող գործաւորները։ — Ի՞նչ պէտք է տուն մը չինելու համար։ — Ի՞նչ բաներ կրնան կարմիր րլլալ։ — Ի՞նչ է զանգակատունը։ — Որո՞նք են եկեղեցին մասերը։ — Որո՞նք են եկեղեցին պաշտօնեաները։

ըսաւ մայրը, և այն ատեն պիտի կրնաս ձեռքը դուրս հանել։ Ի՞նչ օգուտ ունի շատ առնելդ, քանի որ չես կրնար բոլոր առածդ ուտել։»

Պէտք է քիչ բանի փափաքինք, որպէս զի կրնանք ստանալ մեր ուզածը։ Երբ մէկը չափազանց ագահ է, գիտե՞ս ինչ կ'ըլլայ։ — սա դժբաղդութիւնը կ'ունենայ որ չի կրնար ձեռք բերել իր յուսացածը։

Հարցումեեր։ — Ի՞նչ տեսակ տղայ և Պետրու։ — Պատմեցի այս առակը։ — Ասոր պէս ուրիշ օրինակ մը տուե՞մ

21. ԴԱՐԲՆՈՑԻՆ ՄԷՋ

Վարպետ ու աշկերտ կայնած դէմ դէմի կրակն են խոթեր ձողերն երկաթի։ Աշկերտ մ'ալ «փուֆ փուֆ» կը փչէ փքոց, եւ վառարանէն կ'ելլեն ծուխ ու բոց։ Մանր մուրճերով՝ կարմիր երկաթէն զէս պէս գործիքներ շուտով կը կոփեն, չոն սայլին վրայ «թաքը թիքը թաք» կացին, բահ, բըրիչ, նաեւ գամ ուրագ։

26. Սա բառերը յատուկ անունի՝ վերածէ, այսպէս։ Տիեզերքի արարիչը՝ ԱՍՏՈՒԱԾ։

1. Բնակած երկիրդ։ 2. Աւետարանը գրողները։ 3. Թուրքիոյ մայրաքաղաքը։ 4. Սպանիայի երկրին թագուհին։ 5. Փոքր Ասիայի ամենէն մեծ լեռ։ 6. Մեր ազգին կուսաւորիչը։ 7. Զեր վարժարանին տնտեսը։ 8. Աստուածաշունչը հայերէնի թարգ մանողները։

Հո՞ն, տե՛ս, աշկերտ մը բռնած է ձեռքին
Յեսանին վրայ գեռ գուլ մի կացին՝
Շուտ կը դարձընէ անհւը վսըռ խուռ»
Սըրելու համար՝ գործիքն ամրակուռ։
Հոս ալ ուրիշ մը՝ հաստ երկաթին քով
Քրտինք կը թափէ ֆըշալով հեւքով,
Կը զարնէ մուրճը անվերջ ատանկատանկ»
Աստուած վարձատրէ իր ճիգերն ու ջանք։

22. ՏՕՆԵՐ

Ծնունդն է մեծ տօն մը զոր եկեղեցին հաստատած
է մեր Փրկիչին՝ Յիսուսի Քրիստոսի ծնունդին յիշատա-
կը կատարելու համար։

Մեր Տէրը՝ Յիսուս Քրիստոս՝ ծնաւ Հրէաստանի
Բեթղէհէմ քաղաքը, ախոռի մը մէջ։

Մեծ պահք կը կոչուի եկեղեցին հաստատած քա-
ռասնօրեայ ապաշխարութիւնը որով հաւատացեալները
բարեկենդանի զուարճութիւններէն ետք, իրենք զիրենք
կը ժողովեն, իրենց մեղքին վրայ կը զղան, կ'ապաշխա-
րեն ու, կը պատրաստուին սրբութեամբ կատարել Զատ-
կի մեծ տօնը։

27. Ի՞նչ գործիք ունի երկաթագործը: — Ուր կը տես-
նես նաւը. — Կա՞ռքը, խորա՞նը, ցնցո՞ւղը, ծաղի՞կը, ցորենի
հասկե՞րը, սա՞նը, պատուհա՞նը, եւլն, եւլն: — Ի՞նչ պէտք
է աշակերտի մը: — Բանջարանոցի մէջ ի՞նչ բանջարներ կը տես-
նես: — Ի՞նչ պտուղներ կը ճանչնաս: — Ի՞նչ զգեստներ կը
ճանչնաս: — Պառկելու սենեակին մէջ ինչե՞ր կը գտնուին:
— Ինչե՞ր կը շինուին խաղողէն:

Ծաղկազարդը այն կիրակի օրուան յիշատակն է,
որ Յիսուս Քրիստոս մտաւ Երուսաղէմ՝ Զարչարանքէն
հինդ օր առաջ։

Այն կիրակին ծաղկազարդ կը կոչուի վասն զի Քը-
րիստոս Երուսաղէմ մտած ատեն, ժողովուրդը ի պատիւ
իրեն, ծառի ճիւղեր սիւեցին անցնելիք ճամբուն վրայ։

Զատիկ կամ Յարութիւնը այն օրուան յիշատակն է
երբ Քրիստոս երեք օր գերեզմանին մէջ կենալէ ետք
յարութիւն առաւ։ Այս մեծ տօնին օրը հաւատացեալ-
ները կը խոստուանին ու կը հաղորդուին Քրիստոսի սուրբ
մարմինին եւ արիւնին։

Համբարձումը այն օրուան տարեգարձն է երբ Քը-
րիստոս երկինք ելաւ, յարութենէն քառասուն օր ետք։

Հոգեգալուստն է տօնը զոր կը կատարենք Ա. Հո-
գիկին երկինքէն իջնելը յիշատակելու համար։

Երբ սուրբ առաքեալները, Մարիամ աստուածամայր
և ուրիշ սուրբ ու բարեպաշտ կիներ վերնատուն մը հա-
ւաքուած աղօթք կ'ընէին, յանկարծ սաստիկ քամիի պէս
ձայն մ'ելաւ, հրեղէն լեզուներ անոնց զլիսուն վրայ ի-
ջան ու ամէնքն ալ սուրբ հոգիով լեցուելով՝ ոկան մար-
գարէանալ ու այլ լեզուներ խօսիլ։

28. 1. Ի՞նչ կ'ընէ լազուտը: — Բրո՞ւտը: — Որո՞նք են մար-
դուս հինգ զգայարանքները: — Ամառը ո՞ր կենդանիները
անհանգիստ կ'ընեն մեզ: — Ի՞նչ կ'ընեն փայտով: — Ի՞նչ
կը ծախէ փերեզակը: — Ի՞նչ գործիք ունի հիւսնը: — Ի՞նչ
գործիք ունի կօշկակարը: — Ի՞նչ գործիք ունի երկաթագոր-
ծը: — Որո՞նք են կեանքի հասակիները: — Ի՞նչ կը կոչուի այն
տեղը ուր մարդ ծնած է:

Ուսանելի եւ մեկնելի բառեր .— Փրկիչ, յիշատակ, յառասնօրեայ, ապաշխարութիւն, հաւատացեալ, բարեկենդան, դղալ, յարչարան, յարութիւն առաւ, խոստվանիլ, հաղորդուիլ, տարեդառ, հոգեզալուս, վերնատուն, հրեղեն, մարզարեանալ :

23. ԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴՈՒՆ ՇԱՊԻԿԸ

Պարսիկ շահ մը կը ձանձրանար . «Բժշկեցէք զիս» կըսէր իր բժիշկներուն . Անոնցմէ ամենէն գիտունը ըստ . «Ճէ՛ր իմթագաւոր, ձեր հիւանդութիւնը կը բժշշկուի եթէ երջանիկ մարդու մը շապիկը հագնիք : »

Առաջին նախարարը սկսաւ երջանիկ մարդ փնտուելու իրենց վիճակէն գոհ կարծուող հարուստ ու ազգեցիկ անձերու գիմեց . Ամէնքն ալ կ'ըսէին . «Երջանկութիւնը ի՞նչ է՝ չենք գիտեր :

Օր մը նախարարը թշուառ փայտահատի մը հանու գիտեցաւ ու հարցուց անոր . «Ըսէ՛ նայիմ մարդուկս, երջանիկ ես :

— Այո՛, ըստ միւսը :

— Ուրեմն շուտ շապիկդ ինծի տուր :

29. Պատախաննեցէք քերանացի եւ գրաւոր :

1. ի՞նչ կ'ըլլայ ազը երբ ջուրին մէջ ձգես :
2. Կերակուրներուն ի՞նչ կ'ընէ աղը :
3. Աղէն զատ ի՞նչ բաներ կ'հալին ջուրին մէջ :
4. Շաքարէն զատ ի՞նչ բաներ կը ձանչնաս որ անուշ ըլլան :
5. Ի՞նչ բաներու կը գրծ ածուի շաքարը .— իսկ սո՞մր, իսկ քացա՞խը :
6. Ի՞նչ խմելիքներու մէջ շաքար ձգելու է, որպէս զի խուռին :
7. Ուսկի՞ց կ'ելէ աղը, իսկ շաքարը :

— Շապիկ չունիմ, պատախաննեց փայտահատը» Այս պատմութիւնը հնարող իմաստունը սովորեցնելու զամանք է թէ ամէնէն հարուստը ամենէն երջանիկը չէ :

Հարցումներ .— Ի՞նչ եղած եր Պարսից Շահ մը :— Ի՞նչ կ'րսէր :— Գիտուն բժիշկն ի՞նչ պատախաննեց .— Ի՞նչ ըստ նախարարը :— Որո՞ւ դիմեց :— Ի՞նչ կ'րսէին ամենին աղ :— Որո՞ւ հանդիպեցաւ նախարարը :— Ի՞նչ ըսել է փայտահատ :— Ի՞նչ հարցուց փայտահատին :— Ա՞ն ինչ պատախաննեց :— Ի՞նչ կը հետեւի այս պատմութենէն :

24. ԸՆՏԵԼԱՅԱԾ 02ԵՐ

Կան երկիրներ ուր կարդ մը մարդիկ կը բռնեն օձերը, և տեսակ մը խաղ կը սովորեցնեն անոնց նուագարաններու տիսուր ու ողբագին ձայնով . Այդ օձերը, սակայն, շատ վտանգաւոր են . Ուրեմն ի՞նչպէս այդ մարդիկ կրնան զանոնք դուրս հանել խորչերէն, ի՞նչպէս կը բռնեն առանց թունաւորուելու : Օձ մը բռնելնուն պէս, անոր երկու թունալից ժանիքները կը հանեն, ժահը կը թափի . այսպէսով ա՛լ անկարող կ'ըլլայ օձը խայթելու :

30. Ի՞նչ կը կոչուի որթին պտուղը :— Ի՞նչպէս կը չմնեն գինին :— Ի՞նչ կը կոչուին այն մարդիկ որ չափազանց գինի կը խմեն :— Որո՞նք են երկրագործին զբաղումները :— Որո՞նք են պայտարին զբաղումները, եւ ի՞նչ գործ ունի :— Ի՞նչու կը լրասնեն ձիերը :— Ի՞նչ բանի կը ծառայեն հիւանդանոցները :— Ի՞նչպէս կ'եփին սուրճը :— Ո՞րն է Օսմանման պետութեան մայրաքաղաքը .— Ո՞րն է աշխարհիս ամենէն բազմամարդ քաղաքը :

Այն ատեն զայն կը կրթեն և կ'ուսուցանեն ինչ որ
ուղեն։ Անոր կը սովորեցնեն ծակի մը մէջ կամ ծածուկ
տեղ մը սալարուիլ մնալ, առանց հանդիսականներուն
երեւալու։ Սրինդի կամ տիկի ա։ ձայնով օձը պահուած
տեղէն դուրս կ'ելլէ ու կ'սկսի իր խաղերը։ Պէտք չէ
մոռնալ թէ այս սողունը շատ սիրահար է երաժշտու-
թեան որուն տխուր կամ զուարթ խաղերէն ազդութը։ կը
կանգնի, գլուխը կը շարժէ և մերթ տրտմութեան,
մերթ աշխայժ զուարթութեան նշաններ կ'արտայայտէ։
Իսկ երբ դադրի երաժշտութիւնը, սողունն ալ կը դադ-
րի պարելէ, և հանդարտիկ կը պլորուի կը մնայ։

Սակայն այս տեսարաններէն մահառիթ վասանդներ
ալ կրնան ծագիլ։ Այս զուարթ պարերու միջոցին ան-
խոհեմ տղեկ մը, ուզելով փորձել թէ իրօք օձը զինք չի
խածներ և չի թունաւորեր, կատակի համար զարկաւ ա-
նոր։ Օձն ալ խայթեց զայն և ժամ մը վերջը տղան կը
մեռնէր սոսկալի տանջանքներով։

Քննութիւն կատարուելով՝ յայտնուեցաւ թէ թունա-
ւոր ժանիքը զոր խլած էին, նորէն բուսած ըլլալով՝
թոյնը ազդած էր անխոհեմ մանուկին։

Հարցումներ։ — Քանի մը երկիրներու մեջ ի՞նչ կ'ընեն
կարգ մը մարդիկ։ — Ի՞նչ կերպով կ'ընեն։ Ի՞նչպէս ի ցոյց
կը հանեն օձը։ Եկարագրեցէ՛ այս տեսարանը։ — Այս տեսա-
րաններին վտանգ ալ ծագած է, պատմեցէ՛ թէ ի՞նչպէս։

31. Դրեցէ՛ հինգ հինգ անուն որ ցուցընեն։

Մետաղ, գոյն, ծառ, ծաղիկ, Պտուղ, կենդանի, թըռ-
չուն, սողուն, միջատ, դրամ, զգայարանք։

Ծան։ — Ասոնք Հասարակ անուն կը կոչուին։

25. ՄԻԱՄԻՏ ՈՐՍՈՐԴԻՌ

Միամիտ քաղաքացի մը, որ իր ունելիէն զատ ուրիշ
զէնք չէր գործածած, որսորդ ութիւն ընել ուզեց։ Ա-
մէն անդամ որ որսի կ'երթար, ձեռնունայն կը դառ-
նար։ Օր մը շատ յոգնած կը լերադառնար, երբ ճամ
բան հանդիալեցաւ տղու մը որ ողջ ճագար մը կը տանէր։
Ալա՛ւ, ըսաւ ինքնիրեն, այս անդամ որս պիտի ունե-
նամ։ Ուստի ճագարը կը գնէ, չուան մը կ'առնէ, մէկ
ծայրը անասունին ոտքին կը կապէ և միւս ծայրն ալ ծա-
ռի մը ոստին։ Յետոյ քանի մը քայլ ետ ետ կ'երթայ,
նշան կ'առնէ և հրացանը կ'արձակէ։ Գնտակը չուանը
կը կտրէ և ճագարը կը փախչի իր բոլոր ուժով։

Անմիտ մարդը միայն կ'ուղէ փառաւորուիլ իր չու-
նեցած կամ իրեն չվերաբերած բանով։

Հարցումներ։ — Ի՞նչ ընել ուզեց միամիտ մարդը։ —
Կրնա՞ր որս ընել. ինչո՞ւ չէր կրնար։ — Ի՞նչ պատահեցաւ
օր մը։ — Պումեցէ՛ թէ ի՞նչ եր մարդուն միտքը։ — Ի՞նչ
ըրաւ ճարագը։ — Բարոյական։

32. Կետերուն տեղ պէտք եղած բառը դրէ՛

1. Յիսուս ծնաւ ... մը մէջ եւ մեռաւ ... վրայ։ 2. Զիերը կեր կ'ուտեն ... մէջ։ 3. Այն տեղն ուր դատ կը
վարեն, կը կոչուի ... 4. ... այն չէնքն է ուր կը բնակին
զօրքերը։ 5. ... այն տեղն է ուր մարդ կը թաղեն։ 6.
Կերպասը կը կտրեն ... ով, իսկ հացը կը կտրեն ... ով։
7. Մարդ մը որ միշտ նոյն խանութը կը յաճախէ առեւտուր
ընելու համար, կը կոչուի ... 8. ... կը սովորեցնէ ուզիղ
խօսի եւ ուզիղ գրել, իսկ ... կը սորվեցնէ գաղափարները
վայելու շէրպով շարադրել։

26. Ա. Ռ. Ի. Խ. Ը. Ը.

Ամէնէն մեծ և կատաղի առիւծները կը գտնուին Ափրիկէի լեռներուն և ընդարձակ դաշտերուն մէջ։ Երբ արեւը մարը մտնէ, առիւծը կ'ելլէ իր որջէն և կ'երթայ որս վնտուելու։ Թեթեւակի կը սոզոսկի ցախերուն մէջէն և կը պահութիւ աղբիւրի մը քով։ Երբ ուրիշ կենդանի մը՝ ինչպէս գոմէշ, յամոյր, վագերածի, գայ աղբիւրը ջուր խմել, առիւծը ահեղ ոստիւնով մը անոր վրայ կը յարձակի և իր թաթին միա՛կ հարուածովը անոր կողերը կը ջախջախէ։

Ա.ռիւծը այնքան ուժով է որ կրնայ երինջ մը բերանը առնել և այս բեռով մէկտեղ լայն փոսէ մը կամ բարձր տեղէ մը ցատքելով անցնիլ։

Երբ գիշերը լսուի անոր մռնչիւնը, բոլոր կենդանի արարածները ահ ու դողի մէջ կ'ինան։ Երբ գիշեղի մը մօտ գտնուի, շուները կը հաշեն և ձիերը, եզները, ուղտերը յիմարաբսոր կը վազվան։ Գիշացիք մեծ խարոյկներ կը վառեն և բոցավառ ջահեր կը ճօճեն, զայն փախցընելու համար։ Բայց առիւծին հոգը չէ։ արջառներու մակաղատեղը կը մտնէ և քանի մը վայրկեանի մէջ ձի մը կամ կով մը իր թաթերուն տակ կը ջախջախէ։

Երբ անօթի է կամ զայրացած՝ իր պոչով կը ծեծէ կողերը և իր բաշերը կը ցնցէ։

32. Ինչի՞ մէջ կ'աղան սուրճը։ — Ինչի՞ մէջ կը ծեծէն ախտորու։ — Ինչի՞ մէջ կը լեցնեն գինին։ — Ինչի՞ մէջ կը ձմկն խաղողը։ — Ինչի՞ մէջ կը տապկեն ձուկը։ — Ինչի՞ մէջ կը պահեն հագաղողը։ — Ինչի՞ մէջ կը հարեն թանը։

Այն ատեն մինչեւ իսկ մարդու վրայ կը յարձակի, կը յափշտակէ զայն, յագուրդ տալու համար իր անօթութեան։

Առիւծին մորթը գեղնագոյն է և ողորկ, Մատակ առիւծը որ բաշ չունի և փոքր է հասակով, կը բնակի անտառներուն խորը, իր կորիւններուն հետ։ Վայ անոր որ մօտենայ իր քարանձաւին։

Հարցումներ։ — Ո՞ւր կը գտնուին մեծ եւ կատաղի առիւծները։ — Առիւծն ե՞րբ որս կ'ընէ, ի՞նչպէս, ո՞ւր կը պահութիւ, ի՞նչպէս կը յարձակի։ — Ի՞նչ կը պատահի երբ մորթյէ։ — Երբ գիշին մօս ըլլայ, գիւղացիք ի՞նչ կ'ընեն, ինչո՞ւ։ — Առիւծն ի՞նչ կ'ընէ երբ անօթի է, որո՞ւ վրայ կը յարձակի, ինչո՞ւ։ — Նկարագրեցիք առիւծ մը, հասակը, մորթը, եւայլն։

Ա. Ռ. Ս. Ծ

Ածան հաւը կրկուան կ'ըլլայ։

34. Կետերուն տեղ պէտք եղած քառը դրէք։

1. . . . տունկ մ'է որ մեզի կուտայ խաղող։ 3. Որթին ճիղերը կ'ամփոփուին . . . ին վրայ։ 3. Տունկերը կանգուն պահելու համար . . . ին կը կապեն։ 4. . . . կը կոչուի հողի փոքրիկ մաս մը ուր բոյսեր կը տնկուին։ 5. . . . ին մէջ ցորեն եւ արմաթիք կը ցանեն, իսկ . . . ին մէջ կը տնկեն ծառեր եւ ծաղիկներ։ 6. Ազատքեղը, թթմնջուկը, շողգամը եւ անանուխը կը բուսնին . . . ին մէջ։ 7. Կիսերը իրեւ զարդ կը գործածեն 8. . . . կը տնկէ, կը մշակէ եւ կը պահպանէ ծառեր եւ ծաղիկներ։

27. ՀԱՐԱԳԻՑԻՑԻԹԻՒՆ

Նասրէտտին հոճան իր գանձը տարաւ ծածուկ անտառին մէջ թաղեց գաղտուկ մը , և մարդ չիմացաւ . մինակ իր մէկ ազգականը , որ գիտէր , գիշերանց գնաց ոսկիները հանեց գողցաւ : Ատեն անցաւ , երբ եկաւ տէրը իր գանձը նայելու , տեսաւ որ չկայ , հասկցաւ թէ իր ազգականն է գողցեր , մոտածեց անանկ խելք մը բանեցնել . որ ոսկին տեղն երթայ : Կանեց ազգականն ու ըստ . «կազաշնմ» , վազը մէկտեղնը աւք անտառը , փորենք գանձս եղած տեղն ու հազար ոսկի ալ նորէն թաղենք . » Նայիս գիշերանց ազգականը առաւ գողցած ոսկիները , տարաւ տեղը դշաւ՝ որ այն հազար ոսկին ալ տէրը թաղէ հոն՝ անկէ ետքը հնք երթայ բոլորը մէկէն յափշտակէ : Խսկ հարուստը երբոր գնաց գտաւ գանձը , վերցուց տարաւ տուն :

Ով որ ցանկալով քիչը կը ձգէ ու շատին ետեւէն կ'երթայ , բոլորէն ալ կը զրկուի ու ունեցածն ալ կը կոշտնցնէ :

Հարցումներ . — Հարուս մարդը ի՞նչ հնարք մտածեց իր գանձը ձեռք ձգելու համար : (Պատ մէ ի՞ն նոյնը՝ երկու մարդերը դեմ առ դեմ խօսեցնեղով) :

35. Սա պարզ նախադասութիւններն միացուր որ յարաբերակնով . — Օրինակ . Ես կարդացի այն գիրքը զոր հայրս տուած եր ինձի :

1. Նամակ գրեցի բրոջս , քոյրս եկաւ մեր տունը : 2. Դասատուն յանդիմանց աս տղաքը , աս աղաքը դաս չէին գիտեր : 3. Այսօր գացի մօրեղբօրս , մօրեղբայրս գիւղը կը բնակի : 4. Ես աչքկապուկը կը սիրեմ , աչքկապուկը դուարձալք խաղ է : 5. Կարդա՛ աս գիրքը , աս գիրքը շատ աղուսր առակներ կը պարունակէ :

28. ԱՂՕԹՔ ՈՐԲ ՄԱՆԿԱՆ

ԱՌ ՅԻՄՈՒՄ ՄԱՆՈՒԿ

Մայրիկիդ գիրկը՝ փարած ըստինքին՝
Յիսո՛ւս , ժամին մէջ՝ այն սեւ ու տղխուր
կանթեղին լոյսին առջեւ լալագին՝
Մայրիկէդ կ'առնես գգուանք ու համբոյր :

Եթէ կը մըսիս հոս գիշեր ատեն ,
Եկո՛ւր օրբանըս պառկինք միասին ,
Հոն՝ քոյրերս զիս վերմակով պատեն ,
Պատուհանէն ալ կը նայի լուսին :

Գիտեմ , կը վախնաս , երբոր տէրպապան ,
Իր սեւ մօրուքով . մէկ ձեռքը բուրվառ՝
Ամէն օր կ'ըսէ խորունկ շարական ,
Եւ քեզ կ'ազօթէ ամենուն համար :

Եկո՛ւր տո՛ւն երթանք . շաբար , խաղալիք ,
ի՞նչ որ ես ունիմ՝ բաժնենք հաւասար ,
Հոնտեղ եղբօ՛ր պէս կ'ապրինք խաղաղիկ .
Քեզ շա՛տ կը սիրեմ , հիմա հասկըցա՞ր :
Բայց գուն ալ մայրիկդ ինձի պիտի տաս ,
Ի՞նչ կ'ըլլայ՝ քո՛ւկդ ալ , ի՞մս ալ թող ըլլայ .
Իմ մայրըս չի կայ , չիյտեմ ուր մընաց ,
Իր կաթն ու պաչիկը շա՛տ կարօտցայ .

36. Ի՞նչ ըսել է մեդր : — Քանի՞ տասնորդամեդրը մէկ մէդրի հաւասար է : — Քանի՞ հարիւրոդամեդր մէկ մէդրի հաւասար է : — Քանի՞ մեդրը մէկ հավարամեդր է : — Ի՞նչ ըսել է քառակուսի մեդր : — Ի՞նչ ըսել է խորանարդ մեդր : — Ի՞նչ կը չափեն մեդրով :

Եկուր, Յիսո՞ւս իմ, մայրիկդ ալ մէկտեղ.
Մենք պառկինք՝ ա՞ն ալ ըսէ թող օրօր։
Մենք օրն իրիկուն կը ժպտինք անմեղ,
Ան ալ կը սիրէ մեզի ամէն օր . . . :

Ո. ՈՐԲԵՐԵԱՆ

29. Ա. Բ Զ Ա. Գ Ա. Ն Գ

Արամչէր գիտեր տակաւ ին թէ արձագանդն ինչ էր։
Օր մը, որ դաշտը ելած էր, սկսաւ դոչել.

— Հո՛, հո՛, հո՛.

Անմիջապէս մօտիկ անտառէն նոյն ձայնը լսեց.
— Հո՛, հո՛, հո՛.

Տղան զարմանալով սկսաւ դողալ և դոչեց.
— Ո՞վ ես դուն

Չայնը պատասխանեց.
— Ո՞վ ես դուն.

Արամբարկացաւ, և զայրացմամբ ըսաւ.
— Դուն անպիտան տղայ մ' ես.

— Անպիտան տղայ, կրկնեց ձայնը անտառին խորէն։
Եւս առաւել զայրացած, Արամնախատական խօսքերը կրկնապատկեց, զորոնք արձագանքն իրեն վերագարձուց ճշդիւ։

Բարկութեամբ լեցուած բոլոր անտառը պտտեցաւ, մացառներուն մէջ փնտոելով պղտիկ տղան, զոր

37. Աշակերտը տայ հինգ անուն։

Կարասիի, արհեստի, արհեստաորի, դասական առարկայի, խաղալիկի, ուտելիքի, գրքի, զգեստի։

Հոն պահուըտած կը կարծեր, որպէս զի վրէժը առնէ։
Սակայն բնականաբար ոչ ոք գտաւ հոն։

Այս ապարդիւն խուզարկութենէն ետք, Արամտուն դարձաւ և իր մօրը պատմեց թէ չար տղայ մը անտառին մէջ պահուըտած էր և զինքը անարդած։ Մայրը պատասխանեց։

— Զաւակս, դուն ինքզինքդ կ'ամբաստանես, քանզի իսկ և իսկ քու խօսքերդ լսեցիր։ Ինչպէս որ յաճախ քու պատկերդ ջրին մէջ տեսած ես, նմանապէս լսեցիր քու բնիկ ձայնիդ հնչումը։ Եթէ սիրուն խօսքեր ըսած ըլլայիր, սիրուն խօսքեր լսած պիտի ըլլայիր։

Հարցումներ.— Ի՞նչ է արձագանգըր։ — Ի՞նչ ըրաւ Արամ։ — Ի՞նչ պատասխան տուաւ։ — Յետո՞յ։ — Ուրիշ ի՞նչ ըրաւ։ — Ի՞նչ ըսել է «ապարդին խուզարկութիւն»։ — Գեաց ի՞նչ ըսաւ մօրը։ — Մայրն ի՞նչ պատասխանեց։ — Ի՞նչ օրինակ տուաւ։ — Ի՞նչ կը հետեւի այս պատմութենեն։

38. 1. Կետերուն տեղ պետ եղած բառը դրեմ։

1. Երբ ջուրը կրակի վրայ գնելով եփենք՝ ջուրը եռալով . . . կ'ըլլայ եւ օդին մէջ կը ցնդի։ 2. Երբ տեղ մը պէտք եղածին չափ արմտիք չգտնուի, . . . կը տիրէ։ 3. Երբ քաղաքի մը մէջ հիւանդութիւն ծագի եւ շատեր վարակուին, . . . կայ կ'ըսուի։ 4. Ախտ մը կրնայ . . . ըլլալ, այսինքն ուրիշներու փոխանցիլ։ 5. Երբ երկու անձ մի եւ նոյն տեղը գըտնուիլ խոստանան, . . . ըրած կ'ըլլան։ 6. Երբ մէկը ուրիշ մը պաշտօնին անցնի, անոր . . . կարգուած կ'ըլլայ եւ այդ ուրիշն ալ կը կոչուի . . . 7. Յակոր պարտք ունի Պետրոսին, Յակոր . . . է, իսկ Պետրոս . . .

30. ԹՈՂՈՒԽՆԵՐՈՒԻ ԻՄԱՅԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Սեպտեմբերի վեցերը, երբ ծառելու տեղեւները կը սկսին թափթփէլ, մեր պարտէզներուն, դաշտեղուն ու անտուներուն մէջ անուշ անուշ երգող թռչուննեցուն շատերո կը պատրաս ու ին մեզ թողուլ։ Բոլոր ձըմեռը կ'երթան հեռաւոր տաք երկիրներ անդրնել։

Անշուշ կը զարմանաք, տղաքս։ Թէ ի՞նչպէս այնքան հեռաւոր ճամբորդ ու թիւններ կ'ընեն այն խեղճ թռչունները, մինչդեռ մենք, խելք ու բանականութիւն ունենալով հանդերձ, չենք կրնար՝ մինչեւ որ ճամբան չգւտնանք կամ առաջնորդներ չունենանք։

Իրաւունք ունիք զարմանալու։ Սակայն գիտցէք որ Աստուած է անոն, առաջնորդը։ Աստուած՝ որ արեւը, լուսին ու աստղերը կը ծագէ, որ ծաղիկ ու պտուղ կը բուսցընէ, ինքն Աստուած այն թռչուններուն կը ցուցընէ երթալու երկիրը, բնակելու ծառն ու տանիքն եւ այն տեղն ուր պիտի գտնեն իրենց կերը։ Աստուած, աշնան, կ'առաջնորդէ իրենց՝ տաք երկիրներ և գարնան զիրենք կ'առնէ մեր երկիրները կը դարձնէ։ մեր անտառներուն ու պարտէզներուն կենդանութիւն տալու։

Հարցումներ։ — Ի՞նչ կը պատահի սեպտեմբերի վերջերը։ — Այս պարագայիս ի՞նչ բան կայ զարմանալու։ — Ո՞վ է բռնցուներուն առաջնորդը։ — Ի՞նչէր կ'ընէ Աստուած։

39. 1. Սուրը կը դրուի . . . մէջ։ 2. Կենդանիներու մարմնը . . . ով պատած է։ 3. Օքին շապիկը կը կոչուի . . .։ 4. Նամակ մը կը դրուի . . . ի մէջ։ 5. . . աման մ'է որումէջ ջուր կը լեցնեն ծաղիկները ոռոգելու համար։ 6. . . տեղմ'է ուսկից կը հանեն այլ եւ այլ քրէական նիւթեր։ 7. . . կը կոչուին անոնք որ Քրիստոսի կը հաւատան։

31. Ա. Յ ԾԻՆ ԴԱՏԱՆԱԼ

Հարուստ արար մը տեսաւ որ իրմէ քսակ մը ոսկի գողցուեր է։ Վստահ էր որ գողը տունէն է, բայց ամենուն վրայ այ կը կասկածէր, առանց գիտնալու թէ ո'վ է։

Բոլոր ծառաները ժողվելով ըստաւ անոնց։ «Ամէնքդ ալ Այծի դատաստանին պիտի ենթարկուիք այս երեկոյ։ Հրաշալի այծ մ'է, աւելցուց, երբ յացաւոր մը ձեռքը անոր վրայ դնէ, իսկոյն կը սեւնայ։»

Երեկոյին, երբ մուշը վրայ հասաւ, հրամայեց իր ծառաներուն որ վրանին մէջ մտնան կարգով, եւ հոն գտնուող այծին կոնակին վրայ դնեն ձեռքերնին։ Բայց հանճարեղ Հարուստն առաջուց, գաղտուկ մը, այծին կոնակին ածուսի փոշի քսած էր։

Վրանէն քանի մը քայլ անդին կեցած՝ հարուստը գուրս ելլողներուն ձեռքը կը զննէր։

Արդ, ամէնքն ալ սարսափահար էին տեսնելով որ ձեռուրնին սեւցեր է։ միայն մէկը հպարտութեամբ ցոյց կու տար իր ձեռքը որ ճերմակ մնացեր էր։

Բայց տէրն ըստ իրեն։ «Դո՛ւն ես գողը, վասն զի միայն դո՛ւն չես համարձակած ձեռքդ այծին կոնակին քսել։»

Հարցումներ։ — Ի՞նչ ըսել է դատաստան։ — Ի՞նչ կը կո-

40. Ի՞նչ է ջուրը։ — Ուսկի՞ց կուգայ մեր ջուրը։ — Ի՞նչ բաններու կը գործ ածենք զայն։ — Քանի՞ց վիճակ ունի ջուրը։ — Ե՞րբ կը սառի ջուրը։ — Ի՞նչ է չոգին։ — Ինչի՞ց կրնայ ծառայել չոգին։ — Ի՞նչ ըսել է հանքաջուր։ — Ի՞նչ ըսել է ջերմուկ։

չուի այն որ դաս կը բանայ : — Իսկ ա՞յն որուն դեմ դաս կը բացուի : — Ի՞նչ տեսաւ հարուսը : — Ի՞նչ ըրաւ եւ ի՞նչ ը-
սաւ իր ծառաներուն : — Երեկոյին ի՞նչ ըրաւ : — Ինչ ո՞ւր
կեցած եր եւ ի՞նչ կ'ընէր : — Այսպէս զննելուն պատճառն
ի՞նչ եր : — Ծառաներէն մէկն ի՞նչ ըրաւ : — Անոր ի՞նչ ը-
սաւ տէրը :

32. Կ Ա Պ Ի Կ Ն Ե Ր

Կապիկները ուրիշ ամէն կենդանիներէ աւելի կա-
տարեալ կազմութիւն ունին, և իրենց մարմինին թէ՛
արտաքին ձեւով և թէ՛ ներքին կազմուածքով մարդուն
շատ կը նմանին : Ասոնց երեսը մազ չունի, իսկ մարմի-
նը մազերով ծածկուած է, ականջը մարդու ականջի
պէս, աչքը դուրս ցցուած, վիզը կարճ : Կապիկին չորս
անդամները ձեռք են և մատերը տափակ ու շիտակ ե-
ղունգներ ունին : Կապիկներուն շատերը պոչ չունին,
ոմանք ալ մարդու պէս շիտակ կեցած կը քալեն : Դրե-
թէ ամէնքն ալ Այրեցեալ Գօտիին տակ կ'ապրին . Ֆա-
ռերուն վրայ կը բնակին ու պտու զներով կը կերակրուին :
Բնութեամբ ճարպիկ են և խորամանկ և ուրիշներուն
ըրած գործերուն ու շարժումներուն հետեւող նմանող են :

Կապիկները շատ Սեռերու ու Տեսակներու կը բաժ-
նուին . գլխաւորներն են Շիմքանզէ . Ուրանկոթանկ,

41. Ի՞նչ ըսել է մքերանոց, վաճառատուն, տօնավաճառ,
անուրդ, նուազուրդ, միջնորդ, յանձնակատար, գեղչ, տա-
սանորդ, տոկոս, սակագին կամ նիჩ, ընկալազիր, մուրհակ:
Վաճառական մը սովորաբար քանի՞ տետրակ կ'ունենայ :

Հասարակ կապիկ, Մօրուսաւոր կապիկ, Առիւծակա-
պիկ, Շնագլուխ կապիկ, Կոնչող կապիկ, Եւայլն :

Հարցումներ . — Ի՞նչ է կապիկը : — Որո՞ւ կը նմանի :
Ի՞նչպէս է անոր մարմինը : — Ո՞ւր կը գտնուի : — Ի՞նչ ը-
սել է Այրեցեալ Գօտի : — Ի՞նչ կ'ուտեն կապիկները : — Ի՞նչ
մասնաւոր յատկուրիններ ունին : — Քանի՞ տեսակ կապիկ կայ :

33. ԽՆԱՅՈՂՈՒԹԻՒՆ

Փոքրիկ քաղաքի մը աղքատներուն օգնելու համար
քանի մը հոգի յանդանակութեան ելան : Գեղեցիկ տան
մը բակէն ներս մտած ատեն, լսեցին տան տիրոջ ձայնը
որ կը յանդիմանէր սպասաւորներէն մէկը թէ ինչու աղ-
բանոցը թափեր էր վառած լուցկիի ծալրերը, փոխանակ
զանոնք վառարանը նետել ու վառելու :

Հանդանակիչներէն մէկը ըսաւ իր պաշտօնակիցնե-
րուն . «Բա՛րեկամներ, ագահին մէկն է աս մարդը, եւ
ասկէ բան յուսալ անխելքութիւն է : — Հոգ չէ, փորձ
մըն է կ'ընենք, ներս մտնենք», ըսաւ միւս ընկերը :

42. Սա խօսերն ամբողջացուր.

— ... կ'երգէ (ո՞վ) : — ... կը Կարդայ (ո՞վ) : — ...
կար կը կարէ : — ... կը շինէ : — ... մուկերը կը լրտեսէ :
— ... անուշ կը հոտի : — ... բանալիները կը դարբնէ :
— ... գունտի պէս կլոր է : — ... փայտ կը կտրէ : — ու-
տելիք կը ծախէ : — ... մուշտակ կը կարէ : — ... հօտը
կ'արտահ : — ... կը մարտայ : — ... հազուստ կը կարէ :
— ... կը թոշի : — ... կը ծաղկին : — ... պատարագ կ'լնէ :
— ... կ'ածիլէ : — ... ձուկ կ'որայ : — ... կը հաշէ : —
... կոչիկ կը կարէ :

Նոյն միջոցին տան տէրը անոնց առջեւ ելաւ, ներս
հուամցուց և ուղեց իսանաւ անոնց այցելութեան սպա-
տակը։ Երբ իմացաւ թէ կարօտեալներուն համար նպաստ
կը հաւաքէին, իսկոյն իր խուցը առաջնորդեց զանոնք
և կարեւոր գումար մոն նուիրեց։ Մարդիկը շատ գոհ
և ուրախ ըլլալով այս անակնկալ նուէրէն, խոստո-
վանեցան թէ լուցկիի ծայրերուն համար սպասաւորը
յանդիմանող անձէ մը չէին յուսար այդքան գումար
ստանալ։ Տանտէրը պատասխանեց. «Իրաւ է, պարոն-
ներ, թէ խնայասէր եմ. բայց լուցկիի ծայրերուն պէս
չնչին բաները անդամ խնայելով է որ կրնամխեղճերուն
ողորմութիւն տալ մեծ գումարներ։»

Հարցումներ. — Ի՞նչ է խնայողութիւնը։ — Ի՞նչ պատա-
հեցաւ հանգանակիցներուն, պատմեցե՛ք։ Բացատրեցե՛ք խնայո-
դութեան օգուտները։

Ա. Ռ. Ա. Ծ

Մարդուն աչքը ելլէ՝ լաւ է, քան անունը։

43. 1. Գիւղի մը պետը կը կոչուի 2. Գիւղախմբի
մը (նահիյէ) պետը կը կոչուի 3. Վիճակի մը կամ գա-
ւառակի մը (գագա) պետը կը կոչուի 4. Գաւառի մը
(տանճագ կամ միւրեարրջլրդ) պետը կը կոչուի 5.
Նահանգի մը (վիլայէթ) պետը կը կոչուի 6. Պետու-
թեան մը տէրը կը կոչուի

Տան. — Քանի մը տուներու խումբը կը կոչուի զիւլ։
— Քանի մը զիւղ միասին առնելով՝ կը կոչուին աւան կամ
զիւղախումբ։ — Վիճակը կամ գաւառակը կը կազմուի ա-
ւաններէ։ — Գաւառը՝ կը բաղկանայ գաւառակներէ։ — Նա-
հանգը՝ գաւառներէ։ Պետութիւնը՝ նահանգներէ կամ կուսա-
կալութիւններէ։

34. Տ Ո Ւ Կ

Բնութեան գործարանաւոր բերքն է տունկը, որ
երկրին մէջ կը հաստատուի, սնունդ կ'առնէ կ'աճի, կը
բազմանայ և ուշ կանուխ կը թումի, կ'անցնի։ Տուն-
կերը միայն գործարաններ ու գործիքներ ունին սնանե-
նելու և բազմանալու, և ասով կը զանազանին անասուն-
ներէն, որոնք իրենք իրենց շարժելու և զգալու կարո-
ղութիւն ալ ունին։

Տունկերու գործարաններն են. Արմատ, Բուն, Տե-
րեւ Մաղիկ։ Ասոնք միանալով և կազմուելով՝ տունկը
կը սնանի և կը բացուի, վերջը պտուղ ալ կը բերէ եւ
անկէ ետք ուրիշ նոյն տեսակ տունկեր ալ կ'ելլեն։

Արմատը տունկին այն մասն է որ հողին մէջ կը տա-
րածուի և կ'աճի։

Բունը կամ կոճղը արմատէն վեր ելած արտաքին
մասն է։

Տերեւը բունին ու ճիւղերուն վրայ գտնուած մասն է։

Մաղիկը տունկին այն մասն է որ պտուղներէն ան-
միջապէս առաջ կը կազմուի և պտուղ տալու հարկաւոր
գործարաններն ունի. Սովորաբար մաղիկին վրայ չորս
բան կը գտնուի. Բաժակ, Պսակ, Պտուղի գործարան-
ներ, և մեղրի անօթներ։

44. Ինչի՞ մէջ կը ծխեն խունկը. — Ի՞նչ է սկիչը, իսկ
սրբատօնվը. — Ի՞նչ ըսել է հաղորդուիլ. — Որո՞նք կը հա-
ղորդուին. — Ի՞նչպէս, տարին քանի՞ անդամ. — Որո՞նք են
Ժամարարին զգեստները. — Ի՞նչ է Աւետարանը. — Եկեղե-
ցական գրքերը որո՞նք են։

Հարցումներ . — Ի՞նչ է տունկը . — Ի՞նչպէս կը զանազանուի կենդանիներէն . — Որո՞նք են գործարանները : — Ի՞նչ է արևարը : — Կո՞ճղը : — Մաղի՞կը : — Որո՞նք են ծաղիկի մը մասերը :

35. ԿԱՂԱՆԴՆ ՈՐ ԶԻ ԳԱՐ

«Կաղանդն երբոր գայ, մօրեղբայրդ Ալիք
«Քեզի պիտի տայ շաքար, խաղալիկ,
«Հայրիկդ՝ սուլիչ, մեծ հայրդ ալ թմբուկ»,
Մայրն այսպէս կ'ըսէր Զարեհին փափուկ,
Որ իր առնելիք ընծայից ի սէր

Բայց փոքրիկ տղաք համբերել չունին,
Կ'ուղեն որ շուտ մը ըլլայ ըսածնին:
Եւ երէկ՝ Զարեհ հարցուց . «Է՞հ, մայրիկ,
«Քանի որ չիգար կաղանդն աղուորիկ
«Որ մեզի պիտի տայ այնքան բաներ թանկ՝
«Չըլլա՞ր որ քու հետ մենք իրեն երթանք . . .»

Ա. Ռ. Ս. Ծ

ՄԵՂԻ ԺԱԽՈՂԸ մատը կը լզէ:

45. Ի՞նչ բաներ կրնան ըլլալ . լեռնային, երկալենցագ՝
տարափոխիկ վայելուչ, ուսախիհ, կաղուածական . հոյաշին,
սննակներ, սրտառուղիս, յորդսկոս, վարանամիս . խոպան,
յոյնախուռն :

36. ՃԱՄԲՈՐԴՆԵՐՆ ՈՒ ԺԱՅՈՒՅ

Մարդ մը լեռներու մէջ կը ճամբորդէր: Տեղ մը հասաւ ուր մեծ ժայռ մը գլորած էր ճամբուն վրայ և ալ անկարելի էր առաջ երթալ:

Արդ, տեսնելով որ ժայռն արգելք կ'ըլլայ իր ճամբան շարունակելու, մարդը փորձ մը ըրաւ քարը տեղէն շարժելով ճամբայ բանալու: Նատ յոդնեցաւ, սակայն ի զո՞ւր: Աս տեսնելով՝ տրտում տիտուր նստաւ ու ըսաւ . «Ի՞նչ պիտի ըլլամ. երբ մութը վրայ գայ. հոս առանձին, անսնունդ, անպատսպար, անպաշտպան պիտի մնամ, մինչ գաղանները որս փնտուելու պիտի ելլեն.

Այս մտածութեան մէջ ընկղմած էր . ահա ուրիշ ճամբորդ մը վրայ հասաւ և աս ալ միւսին պէս ջանաց ժայռը տեղէն խախտել, բայց չյաջողելով՝ լուսութեամբ ու գլխիկոր նստաւ:

Ասոր ետեւէն ուրիշներ ալ եկան, բայց չկրցան ժայռ շարժել և անո՞նք ալ երկիւղով պաշարուեցան: Վերջապէս անոնցմէ մին ըսաւ . «Եղբայրներ, աղօթենք Աստուծոյ, թերեւս գթայ մեր վրայ: » Այս խօսքը ամէնքն ալ կատարեցին և բոլոր սրտով աղօթեցին: Մարդը ըսաւ նորէն . «Եղբայրներ, ինչ որ մինակ ընել չկրցանք, թերեւս ամէնքս մէկտեղ ընենք: »

Ոտք ելան և ամէնքը միահաղոյն հրեցին քարը որ տեղի տուաւ և իրենց ընթացքը շարունակեցին,

46. Ի՞նչ ըսել է . կոր զիծ, ուղիղ զիծ, բեկեալ զիծ, ուղղածիզ զիծ, զուզահեռական զիծ, հորիզոնական զիծ, շրջանակ, աղեղ, տրամազիծ, անկիւն եռանկիւն :

Հարցումներ.—Մարդ մը ճամբռողած ատեն ո՞ւր հասաւ : — Ի՞նչ ըրաւ : — Ցեսոյ : — Ի՞նչ ըստ ինքնիրեն : Երկրորդ ճամբռորդի ի՞նչ ըրաւ : — Միւսիները : — Ի՞նչ ըստ անոնցմէ մին : — Ուրիշ ի՞նչ ըստ : — Ի՞նչ ըրին ամենի միահաղոյն : — Բարոյական :

37. Տ Վ Ա Յ Ո Ւ Ի Թ Ի Ւ Ն

Տղայութիւնը մարդուս կեանքին առջի հասակն է : Նոր ծնած տղայ մը իր կեանքին մեծ մասը քնով կ'անցնէ , այնպէս որ անօթութենէ ու անհաճոյ դիպուածէ մը կ'արթննայ միայն : Իր բովանդակ գործը մարմննաւոր կեանքին համար է միայն , և այն ալ հազիւ կրնայ իր պէտքերը ճանչնալ . իր ուզածը՝ որ միայն օդ ու կաժէ է , անորոշ նշաններով կը յայտնէ :

Բայց այս ապուշ վիճակն երկար չի տեւեր . անմիջապէս առջի շաբաթը Զգայարանքներն իրենց պաշտօնը կատարել կը սկսին : Նախ՝ առաջին տեսողութիւնն ու զգացողութիւնն կ'արթննան , ետքը՝ լսելիքն ու ճաշակելիքը , և վերջապէս՝ հոտոտելիքը : Տղան իր մօր ծոցին մէջ , առաքուկ ու փափուկ , հանգիստ վայելելով՝ իր հաճութիւնն արտաքուստ ալ կը ցուցնէ : Երկրորդ ամսուն կը

47. Սա խօսեն՞ն ամբողջացուր :

(Նան. Պատասխանը կենդանի անուն մ'ըլլալու հ) : Կը մայէ (ը՞զ) : — Կը բառաջէ : — Կը գրնջէ կամ կը խլունջէ : — Կը զոայ : — Կը հաշէ : — Կը մլաւէ կամ կը նուայ : — Կը կոկոյ : — Կը դայլայլէ : — Կը ճուռողէ : — Կ'ոռնայ : — Կը մռնչէ : — Կը սուլէ կամ կը ֆշայ : — Կը բղզայ : — Կը թնծկայ :

սկսի ամէն , բանի վրայ աւելի մոտադրութիւն մը ցոյց տալ և ու զածը նշաններով յայտնել : Իսկ երրորդ և չորրորդ ամսուն , հնչման կամ ձայնի ալ միտ դնելու կը սկսի : Այսպէս կամաց կամաց զարգանալով՝ ըմբռնած պատկերներն հետզհետէ մտրին մէջ կը հաստատուին և , զանոնք նորէն տեսած ատեն , յիշողութիւնը կը ծաղի Յետոյ նշաններու և բառերու նշանակութիւնը կը սովորի և կը սկսի՝ նախ շարժումներով՝ եւ ետքը բառերով իր կամքն ուրիշին հասկցնել :

Աւատնելի եւ մեկնելի բառեր . — Հասակ , անհաճոյ , դիպուած , բովանդակ , մարմնաւոր , անորոշ , ապուշ , զգայարանի , զգացողութիւն , հաճութիւն . արտաքուս , մադրութիւն , զարգանալ , ըմբռնած , յիշողութիւն , կամ :

Ա. Ռ. Ա. Ծ

Մեղքը լալով՝ պարտքը տալով :

48. Ի՞նչ կը կոչուի . 1. Օսմաննեան բանակի մը (օրտու) հրամայողը : 2. Գունդի մը պետք : 3. Վաշտի մը պետք : 4. Դասակի մը կամ գումարտակի մը պետք : 5. Բանակի զօրքերուն խումբը : 6. Զօրախմբի կամ զօրաքամբի մը հրամայող գինուորականը :

Նան . — Օսմաննեան բանակներուն դասակարգութիւնն այս է . — Հարիւր զօրք միանալով կը կազմեն դասակ կամ գումարտակ (պէօլիսի) : — Հազար զօրք կամ տար զումարտակ միանալով կը կազմեն վաշ (բապուր) : — Չորս վաշը միանալով կը կազմեն զունդ (ալայ) : — Տասիերկու զունդ միանալով կը կազմեն բանակ մը (օրտու) :

38. ԿԾԾԻ ՄԱՐԴՈՒՆ ԿՑԱԿԲ

Յովհաննէս անուն կծծի, Անդղիացին որ Լոնտրա մեռաւ, սա կտակը ձգեց . «իմ քեռորդիիս կուտամ եւ կը թողում իմ սեւ վերարկուս : իմ քրոջս աղջկան կուտամ և կր թողում վրայիս բաճկոնը : իմ քրոջս թուռներուն կը թողում հանդերձանոյիս վրայի հողէ թաղարներէն մէյմէկ հատ : Վերջապէս իմ քրոջս, իրեւ վերջին նշան իմ սիրոյս՝ որով միշտ կը սիրէի զինքը՝ կու տամ եւ կը թողում անկողինիս սնարին մօտ գտնուող քարէ սեւ ստումանը .

Դիւրին է երեւակայել թէ ժառանգորդները ի՞նչ յուսաբեկութեան մէջ իննկան, երբոր այս տարօրինակ կտակը կարդացուեցաւ : Սկսան նախատանօք խօսիլ մեռնողին վրայ, և քոյրը, սաստիկ բարկութեամբ, այնպէս կից մը զարկաւ ստոմանին՝ իր ժառանգութեան՝ որ կտոր կտոր եղաւ, և ահա իր սրտնեղութիւնն ու յուսահատութիւնն ի՞նչ ուրախութեան փոխուեցաւ՝ երբ տեսաւ որ ոսկիները դուրս կը թափին կուտրած ստոմանին :

Աս որ տեսան միւս ժառանգորդները, իրենք ալ սկսան ամէն մէկը իր ժառանգութեան վազել . մէկը հին սեւ վերարկուին . միւսը բաճկոնին եւ միւսը հողէ թաղարին, որոնք ոսկիով լեցուն էին :

Հարցումներ . — Ի՞նչ ըսել է կծծի : — Ի՞նչ է այս բառին

49. Ի՞նչ ըսել է . զինուոր, տանապէտ, հարիւրապէտ, սպայ, ենթասպայ, հազարապէտ, հրամանատար, սպարապէտ, հեծեւակ, հեծելազօր կամ այրուձի, դրօշակիր, հրեսանի, քնիանօրաձիք, սպայակոյս :

Եերհակը : — Ի՞նչ ըսել է կտակ : — Ո՞ւր մեռաւ Անզիացին : — Ի՞նչ է կոնսրա : — Ի՞նչ ըսել է մայրաբաղավ : — Քեռորդիին իմ սեւ վերարկուս : իմ քրոջս աղջկան կուտամ և կր թողում վրայիս բաճկոնը : իմ քրոջս թուռներուն կը թողում հանդերձանոյիս վրայի հողէ թաղարներէն մէյմէկ հատ : Վերջապէս իմ քրոջս, իրեւ վերջին նշան իմ սիրոյս՝ որով միշտ կը սիրէի զինքը՝ կու տամ եւ կը թողում անկողինիս սնարին մօտ գտնուող քարէ սեւ ստումանը :

39. ԽՂՈՒՆՁՆ ՈՒ ԹՐԹՈՒՐԸ

Ա. Ռ. Ս. Ծ.

Թրթուր մը խղունջի մը հանդիպեցաւ, և տեսնելով որ այդ խեղճն ալ իրեն պէս սողալու դատապարտուած կենդանի մը է, ըսաւ անոր . «Բարի լո՛յս, կնքահայր : — կնքահայր մի, պատասխանեց խղունջը զայրագին . ըսէ՛ նախիմ ի՞նչ տեսակ ընտանութիւն է այդ : կնքահայր մի . ես ուսկի՞ց կը ճանչնամ զքեզ, բանդ գնա՛, ոչ միայն տգեղ ես դուն, այլ և այնչափ անմիտ որ քու դիրքդ ու չափդ ալ չճանչնալով՝ ինծի հետ մտերմաբար կը վարուիս :

Քանի մը օր ետքը, թրթուրը փոխուեցաւ գեղեցիկ թիթեռնիկի մը, որուն թեւերը կը փայլէին արեւուն դէմ : Խղունջը նշմարեց զայն, եւ իր եղջերաւոր գլուխը կոչտ կերպով մը վեր բարձրացնելով . «Բարի՛ աղուո-

50. Առարկայ ցուցնող բառերը (գոյականները) որպիսութիւն ցուցնող բառի (ածակահի) եւ գործողութիւն ցուցնող բառի (բայի) փոխեցէք, այսպէս — fawr, fawris, fawrisian, պարզաբանութիւն , գրկում , վախուս , կասկած , արգելվ , յորդութիւն , գրգիռ , պարզութիւն երկիրդ :

Ծառ, հնչում, սոյլ, ակիզը, պատառ, սառ, զրկում, վախուս , կասկած , արգելվ , յորդութիւն , գրգիռ , պարզութիւն երկիրդ :

թի՛կ պարոնս , պոռաց . կ'աղաշեմ բարեհաճեցէք փայր-
կեան մը կանգ առնել , որպէս զի քիչ մը խօսակցինք :

—Աղուոր զգեստներ հազ ած լլալուս համար է որ,
պատասխանեց թիթեռնիկը , այսօր ալ դուն կը կան-
չես : ԶԵ՞ս ճանչնար զիս : Ես այն թրթուրն եմ զոր ե-
րեք օ՛ առաջ կը վանտէիր : Դուն այ անոնցմէ ես որ
կ'արհամարհեն փորերը եւ կը նորատանան մեծե-
րուն առջեւ : Մնաս բարով :

Թիթեռնիկը թռաւ թեթեւասոյր , իսկ խղունջը եղ-
ջիւրները ներս քաշելով՝ ծածկուեցաւ պատեանին մէջ .

Հարցումներ . — Ի՞՞նչ է թրթուրը : — Իսկ խղունջը : —
Ի՞՞նչ ըսաւ թրթուրը խղունջին : — Ա՞ն ինչ պատասխանեց :
— Քանի մը օր ետք ի՞նչ պատահեցաւ , պատմեցի : — Բա-
ռոյական :

40. Բ Ա. Ր Ե Գ Ո Ր Ծ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Որչափ որ մեր երիտասարդութեան մէջ բարի գոր-
ծեր ընենք , այնչափ ալ մեր ծերութեան ատեն քաղց-
րութիւն և միմիթարութիւն կը վայելենք :

51. Կեծերուն տեղ պետք եղած բառը դրեմ :
Թատրոնը չէնք մ'է ուր . . . կը կատարուին : — Թատ-
րոնի մը զանազան բաժանումներն են օթեակ , սրահ , բէմ
եւայն : Սրահին եւ օթեակներուն մէջ կը նստին . . . : — Բե-
մին փրայ կուգան . . . իրենց երը կատարելու համար : —
. . . կը կոչուի այն մարդն որ դերասաններուն կը յիշեցնէ
իրենց խօսելիքը : — Միջնարարի ատեն բեմը կը գոցուի . . .
ով եւ երաժիշտները կ'ածեն իրենց . . . :

Մարդուս կեանքը նման է անգիր տետրակի մը , ո-
րուն ամեն մէկ էջը կը ներկայացնէ կենաց մէկ օրը : Ե-
րանի՛ անոր որ ամեն մէկ էջին վրայ բարի գործ մը ար-
ձանագրելու կարող կ'ըլլայ :

Բարի գործ մը գովելը անոր մասնակից ըլլալ է :

Ամենէն բազմագանձ և անկորնչելի ժառանգութիւնը
զոր մարդ կրնայ թողուլ իր զաւակներուն , իր բարի և
առաքինի գործ երուն ժառանգութիւնն է :

Երբէք յետաձգելու չես բարի գործ մը զոր այսօր
իսկ կրնաս ընել :

Ամենէն պատուական եւ արդիւնաւոր բարեգործու-
թիւնները ամենէն աւելի գաղտուկ գործուածներն են :

Բարեգործութեան յիշատակին պէս քաղցր բան չի
կրնար ըլլալ :

Բայց մարդ կը կորսնցնէ իր բարեգործութեան ար-
ժէքն ու պատովը երբ ինքը կը սկսի զանոնք գովել ու
հոչակել :

52. Գիծերուն տեղ պետք եղած բառը դրեմ :

— կը փայլի ցերեկ ատեն եւ — զիշերը : — Եւ — պար-
տէզին ամենէն անուշահոտ ծաղկներն են : Բոյնին մէջ չորս
մատաղ — կային : Փարնան սկիզբը — կը վերադառնան մեր
երկիրը : — մայիս ամսուն մէջ կը բացուին : — ամառը կը
երկիրը : Կերակուրներն եփելու համար — պէտք է : Ա-
հասուննան : Կերակուրներն եփելու համար — պէտք է : Ա-
ռանց աղի — անհամ կ'ըլլայ : — Երկինքն ու երկիրը ստեղ-
ծեց վեց օրուան մէջ : Զմեռ ատեն — ցուրտ կ'ըլլայ : —
ծեց վեց օրուան մէջ : Զմեռ ատեն — ցուրտ կ'ըլլայ : —
Պատարագ կ'արածէ : — Պատարագ կ'ընէ : — մեկնեց Փա-
ռչխարները կ'արածէ : — Պատարագ կ'ընէ : — մեկնեց Փա-
ռչխարները : — գտաւ Ամերիկան : — Եր որ ըրաւ տպա-
գրութեան գիւտը :

Ծան . — Գիծերուն տեղ դրած բառերդ են Տեր բայի :

Ուսանելի եւ մեկնելի բառեր . — Բարեգործութիւն , երի-
տասարդութիւն , մխիքարութիւն , անզիր , էջ , արձանագրել ,
մասնալից , բազմազան , անկորնչելի , արդինաւոր յիշա-
սակ , արժեկ .

41. Հիւանդին Հեծ ՎԱՐՈՒԵԼՈՒ ԵՂԱՆԱԿ

Հիւանդը երբէք պէտք չէ քունէն արթնցընել , և ո՛չ
իսկ գեղ տալու համար : Երբ հիւանդը առաջին կաղ-
դուրիչ քունէն արթնցած է , ա՛լ իսկոյն չի կրնար քնա-
նալ . Բնաւ հիւանդին հետ յանկարծ խօսելու եւ բաղ-
ձացածները ուշացնելով տանձելու չէ : Դարձեալ պէտք
չէ բանի մը երկար ժամանակ սպասեցնել . աղմուկը ,
խշտոցն ու շուկը որ հիւանդը կը գրգռեն կամ իր լը-
սելիքը կը յոգնեցնեն , շատ ֆնասակար են . թարմ ծա-
ղիկի փունջէն աւելի հիւանդին ուրիշ բան այնչափ ու-
րախութիւն չի պատճառեր : Ասոր պէտք է հիւանդի այ-
ցելուները մտադիր ըլլան : Պէտք չէ հիւանդին վարանք
և շփոթութիւն ցուցնել : Հիւանդին վրայ պէտք է այն
ազդեցութիւնն ու տպաւորութիւնն ընել թէ՝ գիտէ
մարդ անոր ուզածը : Առողջացող հիւանդը պէտք

53. 1. Բամպակը բո՞յս է թէ կենդանային բերք . 2 .
Բուրդն ուսկի՞ց կ'արտադրի , ծառէ՞ն : 3. Սունկը ո՞ւր կը
բոււնի : 4. Խո՞ւնկը ուր կը բուսնի : 5. Ագամանդը բո՞յս է .
Հապա ի՞նչ է : 6. Մետաքսը ինչէ՞ն կը գոյանայ : 7. Քանի՞
տեսակ ածուխ կը ճանչնաս : 8. Մագարիտն ի՞նչ տեսակ ծա-
ռի վրայ կը բուսնի : 9. Ո՞րն է է՞ն կարեւոր եւ օգտակար
մետաղը : 10. Ի՞նչ զոյն ունի ծծումքը : 11. Սնդիկը պի՞նդ
մարմին է թէ հեղուկ :

Է տեղափոխութիւններ ընէ : Պէտք չէ այն ձեռագործ-
ները արգիլել , որոնք հիւանդին ուրախութիւն կը պատ-
ճառեն : Բազմաթիւ պարագաներու մէջ հիւանդին ա-
ռաղջութեան համար աւելի գեղը՝ քան թէ հիւանդին
հաճոյքն ու կամքը զանց ընելու է : Հիւանդները լաւ
խնամելու համար կը պահանջուի բնածին ընտրողութիւն
եւ ճարտարութիւն :

Հարցումներ . — Ի՞նչպէս պէտք է վարուիլ հիւանդներու
հետ : — Ի՞նչ բաներ վնասակար են հիւանդներուն : — Ի՞նչ
կը կոչուի հիւանդն երբ աղեկնալու վրայ է :

42. ԳԵՂԱՑԻ ԱՂՔԱԾ ՏՂՈՒՆ

Լեռ ու անտառ այծիդ հետ
կը թափառի՛ս օրն ի բուն .
Աղքատ , անտէր ու անճետ՝
ներս մտնելու չունիս տուն :

Մազդ գուուզ ու գեղին ,
Հասակդ չո՛ր՝ հասկին պէս ,
Եւ լոյսի՛ն պէս կանթեղին
Կեանքդ ալ գեղի՛ն կ'անցընես .

54. Որո՞նք են հաւկիթի մը մասերը : — Ո՞րն է աւելի
սննդարար : — Փոքրիկ տղաք եւ հիւանդներ ի՞նչ ուտելու են
որպէս զի զօրանան : — Որո՞նք են հանդերձի մը մասերը : —
Ի՞նչ մասեր ունի ջութակը :

Կտոր մը չոր յարդին մէջ։
Կը դողդըղաս մինչեւ լոյս։
Ո՞վ գիտէ, ի՞նչ կ'երազես։
Մայրի՞կ, ժըպի՞տ, Արշալո՞յս

Եւ այծուկէդ՝ ուլի պէս՝
Ծըծես կաթը փրփուրի .
Արտասուքով ալ սրբե՛ս
Այտէդ հետքը համբոյըի .
Զոր խեղճ մայրըդ դրաւ հոն

Մի՛ հեծկլտար, խեղճ տղայ,
Սրբէ՛ աշքերդ խոնաւ .
Յիսուս մանո՛ւկն ալ քեզ պէս,
Մըսուրի մը մէջ ծընաւ

43. Ա. Ի Ա. Բ Զ Ա. Գ Ո Ր Ծ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ժամանակ և զած է, զաւակս, որ տեսած երկինքը
ու բնակած երկիրդ չկային, ստեղծուած չէին։ Աստ-
ուած ուղեց որ ըլլան, և իր ամենակարող զօրութիւնը
զանոնք ոչինչէ ստեղծեց։

Աշխարհիս և բոլոր մէջի բաներուն ստեղծումը վեց

55. Որո՞նք են երածշտական գործիք։ — Որո՞նք են երա-
ծշտական եօթը ձայները կամ խաղերը։ — Որո՞նք են գե-
ղարուեստները։ — Ի՞նչ կ'ընէ անդրիազորձը։ — Ի՞նչ ըսել
է անդրի, կորող, արձան։ — Ի՞նչ ըսել է կիսանդրի։

օրուան մէջ եղաւ. այսինքն մեր ամէն տեսած բաները
մէկէն չեղան, այլ կարգով, ետեւէ ետեւ, վեց օրուան
մէջ։ Հետզհետէ Աստուած ստեղծեց արեւը, լուսինը,
աստղերը, տունկերը, կենդանիները, ու ամենէն վերջ
մարդը, որուն տուաւ հոգի բանական, այսինքն հոգի
մը որ կարող է ճանշնալ ու սիրել.

Առաջին մարդուն՝ մեր նախահօր՝ անունն էր Ադամ,
եւ նախամօր անունը՝ Եւա։

Ո՞չ, միթէ կրնա՞սք երկինք վերցունել աչքերնիս,
տեսնել այն լուսաղարդ շքեղ կամարն ու չբարերանել
զԱյն որ անձառելի զօրութեամբ, իմաստութեամբ և
բարութեամբ ստեղծեց ամէն ինչ, ու այնպիսի հրա-
շալի կարգով ու օրէնքով կը պահէ կը պահպանէ։ Ան-
հուն անհամար արարածներու մէջ ի՞նչ է՝ տկար, ան-
զօր ու մահկանացու մարդը. հիւլէ մ'ենք. միջատի պէս
աւազի հատիկի մը վերայ կը զեռանք կը սողանք։ ի՞նչ
ենք մենք այն բիւրաւոր աշխարհներուն առջեւ որ իրենց
Ստեղծողին, իր Արարչին փառքը կը պատմեն։

56. Գիծերուն տեղ պէտք եղած բառը դրեմ։

— տերեւներն ու ծաղիկները կ'երերցնէ։ — իր կաթով
կը սնուցանէ որդին։ — կը պատէ բոլոր աշխարհս։ — Գո-
ղաթն սպաննեց։ — գարունը կ աւետէ։ — խաղողէն կը
շինուի։ — բանջարեղէն մ'է։ — գտաւ հայերէն տառերը։
— Պոլսոյ մէջ հիմնեց Ս. Փրկչեան ազգային Հիւանդանոցը։
Օսմանեան կայսրներէն — առաւ Կ. Պօլսն ուր — եղաւ ա-
ռաջին Պատրիարք Հայոց։

Ծան. 1. Դասաւուն այս հրահանգի պատմական դեպքե-
րուն եւ անձերուն վրայ խօսի։

2. Գիծերուն տեղ դրած բառերդ ի՞նչ կը կոյուին։

Ուսանելի եւ մեկնելի բառեր . — Արարյագործութիւն , անեղծուած , ամենակարող , ոչինչէ բանական , լուսազարդ , շենք , կամար , բարեբանել , անձառելի , անհուն , անհամար , արարած , մահկանացու , կը զեռանի , բիւրաւոր :

44. ՏՈՒՆԿԵՐՈՒՆ ՕԳՈՒԽԸ

Տունկերուն կամ բոյսերուն օգուտն այնչափ յայտնի է որչափ իրենց կարեւորութիւնն առօրեայ գործածութիւնը : Կարելի է ըսել որ , առանց տունկերուն , ո՛չ մարդեր և ո՛չ անասուններ չեին կրնար ապրիլ : Տունկերն են որ բնութիւնը կը զարդարեն եւ երկրին մերկութիւնը կը զգեցնեն : Տունկերն են որ անթիւ անհամար կենդանիներու անունդ կուտան . իսկ մարդուն համար տունկերը կարեւոր են իբրեւ անունդ՝ ինչպէս բանջարեղբնները , ընդեղբնները պտուղներն եւ անոնց հիւթերը : Նաեւ մարդուն հագուստը , բնակարանն , ու պահպանութիւնը տունկերէն է . Ուսկի՞ց է բամպակը , ուսկի՞ց է կտաւը , քթանը , կանեփը եւ նոյն իսկ մետաքսը . ուսկի՞ց է մարդուն բնակարանը , կարասիները , վառելիքը ևայլն : Բայց տունկերը իբրեւ դեղ ալ անհրաժեշտ օգուտներ ունին մեր առողջութեան համար ,

57. Ինչո՞ւ կը սալարկեն փողոցները : — Ինչո՞ւ ապակի կ'անցընեն պատուհաններուն : — Ինչո՞ւ եկեղեցիներուն մէջ առաւօտ եւ երեկոյ զանգակ կը հնչեցնեն : — Ինչո՞ւ երախան կը մկրտեն : — Ինչո՞ւ կը խուզեն ոչխարները : — Ինչո՞ւ դպրոց կուգաս : — Ինչո՞ւ կ'ոռոգեն ծաղկիները : — Ինչո՞ւ եկեղեցի կ'երթաս :

ինչպէս՝ մոլոշը , մեկոնը , երիցուկը , եւայլն : Տաք երկիր-ներու մէջ կը բուսնին անուշահոտ բոյսեր և համեմներ , ինչպէս՝ կինամոն , պղպեղ , կոճապղպեղ , մեխակ եւլն :

Բայց կան նաեւ թունաւոր տունկեր ինչպէս՝ մոլեխինդ , ակոնիտոն , ևայլն որոնցմէ զգուշանալու է :

Հարցումներ . — Ի՞նչ օգուտ ունին տունկերը : — Հսկի յանի մը տունկերու անունները : — Ո՞ւր կը բուսնին համեմները : — Որո՞նի են տաք երկիրները : — Իսկ ցո՞ւրտ երկիրները : — Տուր , հինգ ընդեղենի անուն :

45. ԽՈՍՏՄՆԱՊԱՀՈՒԹԻՒՆ

Գաղղիոյ հոչակաւոր և առաքինի գօրավարներէ մինէ թիւրէն որ 1675 ին մեռած է : Գիշեր մը Բարիզդառունալու ժամանակ , գողեր կառքին վրայ կը յարձակին , կը կեցընեն ունեցած դրամը կ'առնեն և ձեռքի մատանին ալ կ'ուզեն առնել . եւ որովհետեւ իրեն սիրելի յիշատակ մը էր այդ մատանին , կը խոստանայ անոնց հարիւր ոսկի տալ , եթէ զայն իրեն թողուն :

Երկրոր օրը գողերուն ամենէն աներկիւզը կ'երթայ թիւրէնին տունը , եւ բազմութեան մէջ իրեն մօտենալով՝ ականջէն վար կը յիշեցընէ անոր խոստումը . թիւրէն իսկոյն կը հանէ կուտայ հարիւր ոսկին և մէ-

58. Ի՞նչ բաներ անպատճառ սեւ են : — Ի՞նչ բաներ յղկուած ըլլալու են : — Ի՞նչ համ ունին՝ ազոխը , սեխը , կոտեմը , պանիրը , օշմագը , թէյը . — Ի՞նչ ըսել է թթուաշ , գաղջ . անօսր : — Ի՞նչ բաներ կծու համ ու հոտ ունին :

կուն բան չըսեր, մինչեւ որ գողը բաւական ժամանակ կ'ունենայ աներեւոյթ ըլլալու։ Յայնժամ կը պատմէ նախորդ օրուան դէպքն ու կը յարէ։ «Արդարասէր ու պատուաւոր մարդուն խոստումը անլուծելի է։ ոչ երբէք պէտք է դրժէ իր խօսքը, եթէ նոյն իսկ գողերու տուած ըլլայ զայն»։

Ուսանելի եւ մեկնելի բառեր. — Խուսմնապահութիւն, Գաղղիա, հոչակաւոր, առափինի, յարձակիլ, աներկիւդ, բազմութիւն, յիշեցնել, խոստում աներեւոյթ, յարել, արդարասէր, անլուծելի, դրժել։

46. Փ Ի Ղ

Չորքոտանիներուն մէջ ամենէն մեծ և ամենէն խելացին է փիղը։ Անտառները կը բնակի և կը մնանի արմատներով, խոտով և ցախերով։ Մինչեւ հարիւր և աւելի տարի կ'ապրի։ Երկու տեսակ փիղ կայ, մէկը Ասիայի և միւսը Աֆրիկէի մէջ։ այս երկիրներու բնակիչնե-

59. Սա խօսերն ամդողացուր գիծերուն տեղ խօսին յարմար բառեր դնեղով։

1 —, —, —, — դասական առարկայ են : 2 —, —, —, — խաղալիկ են : 3 —, —, —, — պատուզ են : 4 —, —, —, — ծառ են : 5 —, —, —, — լեռ են : 6 —, —, —, — թռչուն են, 7 —, —, —, — ձուկ են : 8 —, —, —, — հիւանդութիւններ են : 9 —, —, —, —, — մոլութիւններ են : 10 —, —, —, — առաքինութիւններ են : 11 —, —, —, — ազգեր են : 12 —, —, —, — կրօնքներ են :

Ծան. Գիծերուն տեղ դրած բառերդ ի՞նչ կը կոչուի։

րը կ'որսան զայն, թէ՛ անոր միսը ուտելու և թէ՛ մանաւանդ անոր ժանիքը՝ այսինքն փղոսկրը առնելու համար։

Փիղը կրնայ, ընտելանալ, և այն ատեն շատ լաւ ծառայութիւն կրնայ ընել . ահագին բեռներ կը կրէ . հողը կը հերկէ . երկար ճամբորդութեան ատեն հեծնելու կը գործածուի . ինչպէս և վագրի որսորդութեան և հին ժամանակները պատերազմի համար : Ոխակալ է և վրէ ժխնդիր։

Հարցումներ. — Ի՞նչ է փիղը : — Ի՞նչպէս է մարմինը : — Ուրիշ վայրի կենդանիներ այ լսէի : — Ուր կը բնակի փիղը. ո՞ր երկիրները : — Փիղը ի՞նչ կուտայ մարդուն : — Կրնայ ընտելանալ : — Ինչե՞ր կրնայ լնել .

47. Ծ Ն Ա Ղ Ա Ս Ի Ռ Ո Ւ Թ Ի Ի Ն

Բոլոր սրտով պատուէ՛ ծերունի հայրդ և մի մոռնար մօրդ գորովալից խնամքը . Ե՞րբ և ի՞նչպէս պիտի կարենաս փոխարինել անոնց երախտիքը .

Հօր օրհնութիւնը կը հաստատէ որդիին տունը, և մօր անէծքը հիմնայատակ կը կործանէ զայն :

Ծնողքիդ ի՞նչ որ ըրիր դու՛ւն, զայն միայն կրնաս յուսալ քու զաւակներէդ՝ ծերութեանդ ժամանակ .

60. Որո՞նք են մարմնամարզական գործիքներ : — Ի՞նչ օգուտ ունի մարմնամարզը : — Ի՞նչ ըսելէ դնդերի, մկանունի, ցիդ, երակ, ծուծ, կմախի : — Որո՞նք են կմախքի մը գլխաւոր ոսկորները : — Կը ճանչնա՞ք ոսկոր չունեցող կենդանիներ : — Ի՞նչ ըսելէ բուլատար : — Ի՞նչ կը կոչուի այն կենդանին որ կրնայ աղբիլ թէ՛ ծովու մէջ եւ թէ՛ ցամաքի վրայ :

ուստի գո՞նէ ի սէր անձիդ սիրէ ծնողքդ :

Պատմութիւնը շատ գեղեցիկ օրինակներ կը պարունակէ որդիական սէրը պանծացնելու համար . ահաւասիկ անոնցմէ մին :

Պարսից կիւրոս թագաւորը լիւդիոյ Սարդիկէ մայրաքաղաքին տիրած ատեն՝ յաղթական զօրքեր հոն ամէն կողմ ինկած կը կողոպտէին : Ոմանք կրեսոս թագաւորին պալատը կը դիմեն որպէս զի բռնեն մեռցնեն : Կը դտնեն զինքը և զինւորներէ մին սուրը վեր առած պատրաստ էր գլխուն զարնելու՝ երբ կրեսոսի որդին, Ատիս, որ ի ծնէ համր էր, կը տեսնէ զայն և սրտին անհնարին ցաւէն ոյժ մը կուտայ լեզուին որ իսկոյն կը բացուի և կը դոչէ . « Թուրդ վա՛ր առ, կրեսոս հայրս կ'սպաննես » : Այս յանկարծական աղաղակը, որդիական բուռն սէրէն դրդեալ, կ'աղատէ զկրեսոս :

Ուսանելի եւ մեկնելի բառեր . — — Ծնողասիրութիւն, բոլոր սրտով, զորովալից, խնամք, փոխարինել, երախտիք, որհնութիւն, անեծք, հիմնայատակ, կործանել, պանծացնել, Լիւդիա, մայրաբաղաք, շիրել, յաղրական, դի, կողոպտել, պալատ, համր, անհնարին, յանկարծական, բռնեն, դրդեալ

Ա. Ռ. Ա. Ծ

Մէկ կայ հաղար կ'արժէ, հաղար կայ մէկ չ'արժեր .

61. Ի՞նչ յատկութիւն ունենալու է . բնակարան մը, ուտելիք մը, մեր խմած ջուրը, մեր անկողինը, հագուսը, զմելին մը, ծառայ մը, աշակերտ մը, կօշիկ մը, ճամբայ մը, եւն :

Հսէ՛ք նաեւ թէ նոյն առարկաներն ու անձերը ի՞նչ թերութիւններ ունենալու չեն :

49. Զ Ա Ն Գ Ա Կ Ը

Ամէն առտու մթնչաղին, Բարձրէն կախուած, գեղգեղաձայն Թուչնակներու հետ ծիծաղին, կ'արժնցընէ բնութիւնն համայն :

Եւ տան տան տան, հատիկ հատիկ Անվերջ ժպիտ մ'է կարծես այն, Որ տղաքները մեր պըտըտիկ կը հրաւիրէ աշխատութեան :

Իրիկունն ալ ըստուերներուն Մէջէն անհուն, երկար, տխուր կը տարածուի կ'երթայ հեռուն՝ Աղօթքի մը պէս սիրաբոյր : Ժիր մշակներն՝ յոդնած ցանցիր՝ կը հաւաքէ շուրջն օճախին, Ուր կեանքը կայ սուրբ անձանձիր Հողէ մարդուն՝ կապուած հողին :

Մերթ հարսանեաց, սիրոյ ատեն, Երդ մը կ'ըլլայ նա մոլորուն, Շեշտեր որոնք մարդը պատեն Երջանկութեամբ սիրով անհուն . . .

62. Զեռուցման համար ի՞նչ վառելի նիւթեր կը գործածուին : — Լուսաւորման համար ի՞նչ կը գործածուի : — Քանի՞ տեսակ իւզ կը ճանչնաք : — Ասոնցմէ որո՞նք կ'ուտուեն : — Ասոնցմէ ո՞րոնք բնական են եւ որո՞նք արուեստական (մարդու ձեռքով պատրաստուած) :

Բայց մերթ ահեղ հնչէ տան տան
Մոլորաձայն վիշտի մը պէս,
Խորունկ զանդակն է այն մահուան՝
Դողդողագին ու վշտակէզ,
Որ առջեւէն լուռ դադաղին,
Կը մոնչէ կարծես ահեղ...
Դիակին հարցը... անդունդին...
Ըսէ՛, ի՞նչ կայ անկէ անդին:

50. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԵԼԻՔ(1)

(Ձուբերու բաժանումները)

1. Ուլիկիանոս կամ ծովլ կը կոչուի ընդարձակ տարածութեամբ աղի ջուրը որ կը ծածկէ երկրագունտին մակերեւոյթը:

2. Ծոց կ'ըսուի ջուրին այն մասն որ դէպի ցամաք ներս մտած է: Խորշ կը կոչուին փոքրիկ ծոցերը:

3. Նեղուց կը կոչուի ծովուն այն նեղկիկ անցքը որ երկու ծովեր կը միացնէ: Լախ նեղուցը ջրանցք կ'ըսուի:

4. Լին կը կոչուի ցամաքին մէջ գտնուող ջուրի

63. Որո՞նք են առողջապահական հիմնական պայմանները: — Ի՞նչ բաներէ զգուշանալու են փոքրիկ տղաքը՝ հիւանդութենէ աղատ մնալու համար: — Ցուրտէն գոյացած հիւանդութիւններն որո՞նք են: — Ստամոքսն ի՞նչ բաներէ կը վնասուի: — Ի՞նչ բաներ արեան շրջաբերութիւնը կ'արգիլէն, սրտի հիւանդութիւն կը գոյացնեն:

[1] Գրատախտակի կամ բարեկափ վրայ օրինակներով բացատեցէք այս սահմանները:

տարածութիւն մը որ ծովերու հետ հաղորդակցութիւն չունի:

5. Մօր (ճախին, ճահին) կը կոչուին տղմուտ ու ապականեալ ջուրերը: Անոնց մօտ բնակիլ վնասակար է մարդուս առողջութեան:

6. Յորձանի կը կոչուի այն խորունկ տեղն ուր ջուրը արագութեամբ կը վազէ և շատ անգամ կլոր կլոր կը դառնայ:

7. Ակն (աղբիւր) կը կոչուի ջուրի մը՝ գետնէն բըդ-խած տեղը:

8. Հեղեղ կը կոչուի ջուրն որ առատ ու արագ կը հոսի:

9. Գետ կ'ըսուին առուներէ ու աղբիւրներէ կազմուած ջուրերն որոնք միանալով կը թափին լիճի կամ ծովի մէջ:

10. Վակ (գետակ) ըսել է փոքր գետ:

11. Ջրվէծ (սահմանի) կը կոչուի վազող ջուրի հոսանք մը որ ահագին բարձրութենէ վար կը գահավիժի:

64. Գիծերուն տեղ պետք եղած բառերը դրէ:

Աստուած — է: Երկնքը — է: Խոտը — է: Նարինջը — է: Պնակները — են: Ծծումբը — է: Սաթը — է: Աստղերը — են: Լեղակը — է: Ապակին — է: Սշակերտները — են: Ծառը — էին: Ակաւառակն ու անիւը — են: Օդը — եղաւ: Տղա՝ մի՛ ըլլար — : Արեգակը — է: Տղաքս — չեն: Երկու օր — կեցանք: Ազոխն ու կիտրոնը — են: Տղաք թող — որ: Կիցանք: Ազոխն ու կիտրոնը — են: Տղաք թող — ըլլան իրենց մեծերուն: Բարեկամները — ըլլալու են: Յովսէփ կարգուեցաւ — Եղիպտոսի: Յիսուս եղաւ — աշխարհի: Անոր անունը — դրէ՛ք:

Ծան. — Գիծերուն տեղ դրած բառերդ կը կոչուին Սուրողեի:

51. ՏՕՆ ՈՒ ՀԱՆԴԵՍ

Ամէն ազգեր մեծ կարեւորութիւն կ'ընծայեն քաղաքական հանդէսներու։ Մենք ալ՝ սուրբի, նահատակի յիշատակները տօնելու համար՝ եկեղեցական հանդէսներ կը կատարենք։

Բայց կան նաեւ ընտանեկան տօներ որ հրահանգիչ ու հրապուրելի են, մանաւանդ իրենց բարոյական ներգործութեամբ։ Իրաւի՛, ի՞նչ սիրուն ու սիրայօդ գումարումներու առիթ կ'ըլլան այլ և այլ տէրունական ծօներ՝ տարուան շրջանին մէջ։ Ի՞նչ խնդութիւն ու եռանդ կը գրգռէ տղոց մէջ կաղանդն որ սրտագին ուխտեր, մաղթանք և պարգեւներ կը բերէ իր հետ, բանալով երախտապարտ սիրտերու գանձերը։ Ի՞նչ սիրաշահ զգացումներ կը հրահրեն ծնունդն ու ջատիկը, երբ տղոց ծնողասէր ոգին կը յորդոյէ զիրենք նաեւ սիրել ու պաշտել իրենց հայրերուն Աստուածը և ջերմագին կատարել կրօնային պարտականութիւնները։ Խոկ երբ ծնունդի կամ անունի տարեդարձներ, ծնողը ու զաւակներու տօները կը հասնին, բերկութիւնը կը կրկնապատկեն, տունը հանդիսավայր մը կը դառնայ, կարծես թէ կը վերածնին տնեցիներն ու կ'ոգեւորին՝ իրենց շուրջը տեսնելով համակրութեան ու սիրոյ նշաններ, շնորհաւորական այցեր։

65. Ի՞նչ է հոգեկան ախտը. (օրինակներ տուէք)։ — Ե՞րբ ու ի՞նչպէս կարելի է հոգեկան ախտերու առաջքն առնել։ — Առաքինի ըլլալ ի՞նչ օգուտ ունի հոգեւորապէս ու մարմաւորապէս — Մարմինն ի՞նչ հիւանդութիւններէ կրնայ տառապիլ։

Հարցումներ. — Այլեւայլ ազգեր ի՞նչ կ'ընեն։ — Մէնի ինչ տեսակ հանդէսներ կը կատարեն։ — Ի՞նչ ըսել և ընտառ նեկան հանդէսներ։ — Ի՞նչ կը պատահի այլեւայլ տեսակ հանդէսներու մէջ՝ որոշեցէ։ — Ի՞նչ օգուտներ կ'ընծայեն այդ հանդէսները։

52. ԶՈՒԹՅԱԿԸ

Պարոն մը կար որ ջութակ կ'ածեր։

Այս մարդն ունէր որդի մը, կորիւն, որ շատ ուրախ, շատ երջանիկ կ'ըլլար, երբ հայրն իր գիտցած եղանակները կը նուազէր, ինչպէս՝ Առաւօտ լուսոյ, ծիծեռնակ, հայրը կը նուազէր, ինչպէս՝ Այն ատեն կորիւն կ'երգէր ու թմբուկին երգը եւայլն։ Այն ատեն կորիւն կ'երգէր ու հայրը ջութակով անոր ձայնին կ'ընկերանար։

Շատ աղուոր բան էր և շատ ալ գիւրին կ'երեւար։ Հայրիկը ջութակին վարի մասը կուծքին կը կրթնցնէր, կոթը ձախ ձեռքին մէջ կ'առնէր, յետոյ աջ ձեռքով կը բռնէր կտնտոցը կամ աղեղը ու վեր վար կը պատցնէր բռնէր կտնտոցը կամ աղեղը ու վեր վար կը կրթնցնէր նակները։ Այս բանս այնքան պարզ ու դիւրին կը թուէր որ կորիւն ուղեց ինքն ալ ջութակ ածել։

— Տուր, հայրիկ ըստ անոր, տուր ջութակով որ

66. Ի՞նչ կը կոչուի. 1. Գործիք մը որով կրակ կը հրահրեն։ 2. Գործիք մը որով ամառ ատեն կը հովահրենք մեր գէմքը։ 3. Երկաթէ զգեստն զոր կը կրէին նախնի մարդիկներ։ 4. Կլոր գործիք մը որով կը պատսպարէին իրենց գէմքը։ 5. Գործիք մը որով քար կը նետէին։ 6. Գործիք մը որով նետ գործադակէին։ 7. Գարգմանակաւոր գլխարկը զոր կը կրէին զօրապետնելը։

ես ալ ածեմ Ծիծեռնակն ու Թմբուկին երգը:

Հայրը տուաւ ջութակն, և տղան ճիշդ հօրը նման տեղաւորեց կուրծքին վրայ, աջ ձեռքն առաւ կտնտոցը, և մէկ, երկուք, ակսաւ քսել

Բայց ի՞նչ տգեղ ու անախորժ ձայն մ'ելաւ. աղուորիկ երգերուն տեղ, խառնակ, խռպոտ ձայն մը . . . որ սոսկում կը պատճառէր նոյն իսկ Կորիւնին որ իսկոյն տարաւ հօրը տուաւ ջութակն ըսելով.

«Հայրի՛կ, ի՞նչ ընելու եմ որ ջութակն աղուոր եղանակներ երգէ:

— Շատ պարզ բան է, տղա՛ս, պատասխանեց հայրը, պէտք է անոր երգել տալ սորվիս :

Ուսանելի ու մեկնելի բառեր. — Զուրակ, ուրջանիկ, եղանակ, նուազել, դիւրին, ձախ, կտեսոց (ձպոց) կամ աղեղ, շար, պարզ, կը բռւէր, ածել, ճիշդ, անախորժ, սոսկում հաճոյի:

53. ՀԱՅՈՅ ՆԱԽՆԱԿԱՆ ԳԻՐԸ

Յայտնի չէ թէ հայերէն գիրերն ե՞րբ հնարուած են, բայց Որաբացւոց ու Երբայիցւոց գրերուն պէս ձայ-

67. Հետեւեալ բառերը գրեցէք Դ սիւնակի մէջ, զանագանելով սննդատու, թելուս, գունատու, իւղային, բռւժիչ, խնձկահու եւ բռւնաւոր տունկերը:

Գետնախնձոր, վուշ, տորոն, ճիթապտուղ, մեկոն, կիսամոմ, մոլեխինդ, բրինձ, բամպակ, բրքում: Խաշխաշ, մուլու, թանթրուենի, մեխակ, ակոնիտոն, անանուխ, ոլոռ, կանեփ, սիստոր, նուշ, երիցուկ, պղպեղ. Կոճապղպեղ, տուզտ, բաղրջուկ:

նաւոր գիր չըլլալուն՝ հետզիետէ մոռցուած հին գրերը, պատկերագիրները Հայերն դժուարութիւն կը կը-րէին կարդալու, ուստի Պարսկիներու, Յոյներու, եւ Ասորիներու գիրերը կը գործածէին:

Այն ատենի տղաք մեծ ծախքերով ու հեռաւոր ճամբորդութիւններով նեղութիւններ կը կըէին օտար աղբերու գպրոցները երթալու համար:

Եկեղեցին մէջ ամէն բան ասորերէն ու յունարէն լեզուով կը կարդ այլն, ու ժողովուրդը անոնցմէ բան հասկնար. և այս պատճառով Հայոց քրիստոնէական հաւատն իսկ կը տկարանար:

Աստուած Հայոց այս գրական իշշուառութեան վրայ գլխալով՝ օգնութեան հասաւ:

ՀԱՅԵՐԷՆ ՆՈՐ ՏԱՐԵՐՈՒ ԳԻՒՑԸ

Սուրբ Մեսրոպ տեսնելով հին պատկերագիրները կարդ ալու դժուարութիւնն ու ասկէ ծագած մեծ վնասները՝ սիրտը եռանդով լեցուեցաւ հայերէն դիւրընթեռնի գիրեր հնարելու:

Ուստի սուրբ Սահակին գիմեց, որ այն ատեն մեր աղգին կաթուղիկոսն էր, ու ժողով մընել տուաւ որ այս բանիս մէկ հնարը գտնէ:

68. Ի՞նչ կը կոչուի. 1. Քար մը որ կրակ կամ կայծ կը հանէ երր երկաթով զարնենք: 2. Գործիք մը ուրուն վրայ թել կամ կաթուղիկոսն էր, ու ժողով մընել տուաւ որ կը գիզուի սոտայնանկը: 3. Զահրակին այն մասն որուն վրայ կը գիզուի սոտայնանկին մանած թելը: 4. Փոքր գործիք մը կը կերպաս կը գործէ սոտայնանկը: 5. Երկու գործիք որք անկրաժեշտ են լպուտին:

Այս ժողովին ներկայ էր նաեւ պատկառելի անձ մը, վռամշապուհ, որ իմացուց անոնց թէ ինքն ալ իր գիւանագիւթութիւնները հայերէն գրով ընելու դիւրութիւն մը ընելու համար Միջագետք իջած ատենը, Հարէլ անուն քահանայէ մը լսեր էր թէ Դանիէլ ասորի եպիսկոպոսին քով Հայերէն եւայլն նշանագիրներ կը դըտնուին:

Հարէլ քահանան Միջագետք զրկուեցաւ, ու Դանիէլ եպիսկոպոսին հայերէն գիրերը սովորելով եկաւ: Բայց պատկերագիր այն գիրերը ձայնաւորներէ զուրկ ըլլալուն՝ հեգելու բաւական չէին:

Շատ տեղեր պարտեցաւ, շատ իմաստուններու խորհուրդ հարցուց, ու վերջապէս Աստուծոյ օգնութեամբ, յունարէն գրերուն վրայ չափեց, ձեւեց մեր այժմեան գործածած հայ տառերն որ շատ եղանակաւորութեր կրած են.

Հարցումներ. — Որո՞նք եին հայոց նախնական գիրերը: Հայերն ո՞ր դպրոցներ կ'երացին: Ո՞վ գտաւ հայերէն տառերը: Ի՞նչպէս գտաւ. պատմեցի:

69. Գիծերուն տեղ պէտք եղած բառերը դրէ՛ք:

Հողագործը — կը հերկէ: Ատաղձագործը — կը տաշէ: Մսավաճառը — կը ծախէ: Փայտահատը — կը ջարդէ: Սուրհանդակը — կը տանի: Երկրագործը — կը ցանէ: Դատաւորը — կը պատժէ: Հիւանդը — կը խնդրէ: Տղաք պարափն մեծարել իրենց եւ: Խլուրդը — կը փորէ: Թուչունը ծառին վրայ — կը շինէ: Աղուէսը — կը խեղդէ: Ժամացոյցը — նշանակէ: Զկնորմն իր — ծովը կը ձգէ: Մեղուները — կը շինեն: Արեւը — կը լուսաւորէ ու կը տաքցնէ: Հովիւն իր — կ'արածէ:

54. Ներբին ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ

Զարմանալի է մարդկային մարմինին կազմակերպութիւնը. այնուէն ճարտար եղանակով յօրինուած մեքենաներէն աւելի գեղեցիկ են մանաւանդ ներքին մասերն որոնք հիանալի ներդաշնակութեամբ մը գործելով անձնիւն իր պաշտօնը կատարելով շարունակ նորոգ են կենսական ուժը: Ասոնց գլխաւորներն են. կը նորոգ են կենսական ուժը:

1. Սիրս որ երակներու միջոցաւ արիւնը մարմինին մէջ կը պարտցնէ ու անդադար շարժումի մէջ կը պահէ մարմինն, մինչեւ որ մահը գայ և այդ շարժումը կանցնէ:

2. Թուեր որք շնչառութեան գլխաւոր գործարաններն են. հոն մեր շնչած օդը, արիւնը մաքրելու հաքար երկու երեք բոպէ կենալէ յետոյ կ'ապականի, արտաշնչութեամբ գուրս կ'ելլէ և անոր տեղ նոր և մաքուր օդ կը մտնէ:

3. Ստամին որուն պաշտօնն է մարսել կերակուրները զոր կ'ուտենք պահելու և վերանորոգելու համար կենդանութիւնը:

4. Լեարդ որ կ'արտադրէ մաղձը:

5. Փայծաղ:

70. Ի՞նչ բերքեր կ'ելլեն: — Որո՞նք են սննդառու տունկերը, թեղու տունկերը, գունատու տունկերը, իւղային տունկերը, բուժային տունկերը, խնկահու տունկերը, բունաւոր տունկերը:

Ասոնցմէ զատ մեր մարմինն ունի ոսկորներ, երակներ, զիլեր, մկաններ, և ասոնց ամէնը պատաժ է բարակ մաշկ մը որ ունի բիւրաւոր ծակտիք. Այս ծակտիքներու միջոցաւ ալ տեղի կ'ունենայ արտաշնչութիւն։

Ուսանելի եւ մեկնելի բառեր. — Կազմակերպութիւն, մեթենայ, հիանալի ներդաշնակութիւն, անձնիւր, կենսական, երակ, կասեցնել, ապականել, արտաշնչութիւն, արտադրել, մաղձ, մկան, մաշկ։

Ա. Ռ. Ա. Ծ

Մէկ ձեռքով երկու ձմերուկ չի բռնուիր։

55. ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆ ՊՑՈՒՂԸ

Ասկէ գրեթէ երկու հարիւր տարի առաջ Ռուս ազգը գեռ բարբարոսութեան մէջ կը գտնուէր։

Մեծն Պետրոս, Ռուսիոյ թագաւորը, Եւրոպայի ար-

71. Ի՞նչ կը կոչուի. 1 Մարդոց թեւին այն մասն որ ուսին ներքեւ կը գտնուի: 2 Իսկ այն մասը որ դաստակին ու ծղիքին մէջտեղ կը ցցուի: 3 Այն տեղն ուր երկու անգամ իրարու կապուած են: 4 Վզին ետեւի կողմը. առջեւի կողմը: 5 Այն ներքին գործ արանն որուն միջոցաւ չնշառութիւն կը կատարուի: 6 Այն գործ արանն ուր մարսողութիւն տեղի կ'ունենայ: 7 Այն խողովակն որուն մէջ արիւնը շրջան կ'ընէ: 8 Ուղտին կռնակին վրայի դուրս ցցուած մասը: 9 Ոշխարին ետեւէն կախուած այն մասն որմէ իւղ կը հանեն:

ուեստներն իր երկրին մէջ մացնելու և իր ժողովուրդը քաղաքակրթելու համար ամէն աշխատութիւն յանձն առաւ: Իր գահն ու արքունիքը թողուց, Հոլանտա գնաց, երկու տարի օգտակար արուեստներ սովորելու պարապեցաւ։

Այս արուեստներուն մէջ ասենէն երեւելին է նաւ շինելու արուեստը թագաւորը գործաւորի զգեստ հագած՝ սղոց, մուրճ ու կարկին կը գործածէր և նաւ շինողներուն հետ հաւասար կ'աշխատէր։

Գործաւորներն իրենց մէջ թագաւոր մը տեսնելով՝ ի սկզբան կը շուտարէին, բայց քիչ քիչ սորվելով՝ սկսան անոր հետ ընտելանալ։

Մեծն Պետրոս իր ձեռքով վախտուն թնթանօթով նաւ մը շինեց։

Երկաթ ձուլելու արուեստն ալ սորված ըլլալով՝ իր երկիրը դառնալէն քանի մ'օր առաջ, երկաթի ձողեր ձուլեց և իր նշանը անսր վրայ դրոշմեց։

Այս երկաթեայ ձողերն իրենց բուն արժէքով ձուլարանին տիրոջը ծախեց, և անոնց ստակով մուճակներ գնեց, զորոնք հագնելով կ'ըսէր. «Ահա այս մուճակներն իմ ճակտու քրտինքով շահեցայ։»

Հարցումներ. — Ռուս ազգն ի՞նչ վիճակի մէջ էր ասկէ

72. Ի՞նչ կը կոչուի. 1 Կակուզ նիւթ մը որով բիծ, աղտ, մելան եւայլն կը մաքրեն թղթին վրայէն: 2 Գործիք մը որով շրջանակ կը գծեն: 3 Գործիք մը որով պատերը կը բռեն կամ կը ծեփեն: 4 Գործիք մը որով խոտ կը հնձեն: 5. Գործիք մը կը ծեփեն: 6 Տեղ որուն վրայ ասեղնագործութիւն կ'ընեն աղջիկները: 6 Տեղ որուն վրայ ասեղնագործութիւն կ'ընեն աղջիկները: մը՝ ուր կրակ կը վառեն երկաթը տաքցնելու համար։

առաջ : — Ի՞նչ ըրաւ Մեծն Պետրոս : — Ի՞նչ կ'ընկին գործաւորները . — Ի՞նչ շինեց Մեծն Պետրոս : — Որո՞ւ ծախեց դանոնք : — Ի՞նչ կ'ըսէր :

56. ԳՈՒԹԻ ՀՐԵՇՏԱԿԵ

Ա.

Խեղճ ու աղքատ մի տղայ՝
Մինչ ձիւնէ ձմեռ՝
Ուղեկորոյս կը դողայ,
Նօթի, կիսամեռ . . .

73. Գիծերուն տեղ պիտի եղած բառը դրիք :

Աստուած գրախտէն վոնտեց — : Մովսէս Եգիպտոսէն հանեց — : Նոյ տնկեց — : Աստուած ջրեհեղով պատժեց — : Յակոբին որդիները կ'ատէին — : Անձրեւը կը զովացնէ — : Ակռան կը մանրէ — : Երաժշտութիւնը կը հմայէ — : Կատուն կը լրտեսէ — Դարրինը կը շինէ — : Հայրը կը սիրէ — : Կրակը կը կարմրցնէ — : Աս տղան շատ կը սիրէ — : Հայրը կանչեց — : Որսորդն սպաննեց — : Աստուած անիծեց — : Օձը խարեց — : Կառավարը կը լծէ — : Զին կը ճանչնայ — : Շունը կը պահպանէ — : Կը սիրեմ — : Հովիւը կ'արածէ — : Քրիստոափոր Քալոմպոս գտաւ — : Յուղա համբուրելով մատնեց — : Նոյ շինեց — : Յովսէփ մեկնեց Փարաւոնի — : Միհրան պատուեց — եւ աղտոտեց — : Ս. Մեսրոպ գտաւ — : Աստուած կ'օրէնէ — :

Գիջ . — Գիծերուն տեղ դրած բառերդ են Սեոփ խնդիր :

Բ.

Յանկարծ՝ բուքին մէջ մի լոյս,
Մի բոց եւ շոգի
կը նշմարէ, և մի կոյս
Որ իր դէմ չոքի . . .

Գ.

Տաքնայ տղեկն յայն հուր և բոց,
Եւ ձայնով ազդու՝
Գոչէ . «Մայրիկն ես որբոց,
Ի՞վ, ուսկից ես դու . . .»

Դ.

— Երկնից գրախտին իսկ մէջէն,
կուգամ ես շիտակ,
Տառապեալներ զիս կոչեն
Գուրի հրեւսակ : »

57. ԲԱՐՈՅԱԿԱՆ ՍԿՂԲՈՒՆՔՆԵՐ

Եթէ ամէն օր մի քանի վայրկեան զոհէք ընթերցանութեան , առանց ձեր գործերէն ու զրօսանքէն ետ կենալու , Ատարուան վերջը ձեր առաջդիմութեան վրայ պիտի հիանաք :

74. Հետեւեալ բառերը և սիւնակի մէջ գրեցէք, զանագանելով կուտառ , թիւնաւոր , հատաւոր եւ փենեկաւոր պտուղները :

Դեղձ , խնձոր , խաղող , նուշ , ծիրան , տանձ , հաղարջ , ընկոյզ , սալոր , զղեար , եղակ , շագանակ , կեռաս կաղին :

Ընթերցումը կը վանէ ձանձրոյթը, կը սփոփէ վիշտերը, կը փարատէ նեղութիւնը.

Ախտերու ամենէն ատելին և թերեւս ամենէն վտանգաւորը հպարտութիւնն է:

Կ'ուզէք որ ձեր աղէկութեան վրայ խօսին, դուք մի՛ խօսիք անոր վրայ:

Իր վիճակէն գոհ ըլլալու է եւ կարելի եղածին չափ անկէ օգուտ քաղելու է. Զի կայ վիճակ մը այնչափ գէշ, ուր խելացի մարդը միխթարութիւն չգտնէ:

Իր վիճակէն գոհ ըլլալ՝ հարուստ ըլլալ է:

Հաճոյքը, հարստութիւնը, արծաթի ու ոսկիի կոյտերը չեն բժշկեր, ոչ մարմինին և ոչ հոգիին ցաւերը:

Բարկութիւնը յիմարութեան մերձենալն է:

Երբ մէկն ինծի նախատինք մը կ'ընէ, կը ջանամայն չափ բարձրացնել հոգիս՝ որ նոյն թշնամնքը մինչեւ ինծի չի հասնիր:

Ուսանելի եւ մեկնելի բառեր.— Զոհել, զքօսանի, հիանալ, վանել, ձանձրոյթ, սփոփել, փարատել, ախտ, ատելի, հպարտութիւն. միխթարութիւն, կոյտ, յիմարութիւն, մերձենալ, նախատինիք:

Ա. Ռ. Ա. Ծ

Զին ու շորին կոռուեր են, էշը մէջը ճղմեր են:

75. Ի՞նչ կ'ընէիր. 1. Եթէ աղքատ մը ձեր տունին դուռը զարնէր: 2 Եթէ փոքր տղայ մը փողոցէն անցած ատեն ոտքը սահելով իյնար: 3 Եթէ ձամբան քեզմէ տարեց անձի մը հանդիպէիր: 4 Եթէ փողոցը բան մը գտնէիր: 5 Եթէ մէկուն ոտքին վրայ կոխած ըլլայիր:

58. ԲԱՐԵՒԵԼՈՒ ԶԵՒԵՐ

Կան ազգեր որ զիրար բարեւելու համար գլխարկնեն կը հանեն, գլուխնեն և իրաննին քիչ մը կը ծռեն, իրարու աջ ձեռքը կը բռնեն և կը թոթվեն:

Զինացիք բարեւ տալու ատեն կերպ կերպ շարժումներ կ'ընեն ու կը կոտրտուին, երկու ձեռքերնին կուրծքերնուն կը տանին ու գլուխնին կը ծռեն: Երկու բարեկամներ երբ երկար ատենէ ի վեր զիրար չեն տեսած, իրարու հանդիպած ատեն, ծնկան վրայ կուգան, գլուխնին մինչեւ գետինը կը ծռեն ու այսպէս երկու երեք անդամ կը կրնեն:

Ճարոնցիք բարեւելու համար իրենց մուճակներէն մէկը ոտքէն կը հանեն:

Փիլիպեան կղզիներուն բնակիչներն, իրենց բարեկամը տեսած ատեն, իրենց ձեռքն երեսնին կը տանին և մէկ ոտքերնին վեր կը վերցնեն. Եթէ մէկը պատուել ուզեն, անոր ձեռքը կամ ոտքը կը բռնեն և իրենց երեսին կը քսեն:

76. Ի՞նչ կը կոչուի. 1 Այն մարդն որ ապագային մէջ պատահելու բան մը կը գուշակէ: 2 Գործիք մը որով հեռաւոր առարկաները կը տեսնենք: 3 Գործիք մը որով կը տեսնենք շատ մանր (պարզ աշքով անտեսանելի) առարկաները: 4 Գործիք մը որ ջերմութեան աստիճանը կը ցուցնէ: 5 Ենք մը՝ ուր կրակ կը վառեն, գիշեր ատեն, նաւերուն ճամբան ցոյց տալու ու խարակներէ զգուշանալու համար: 6 Գործիք մը որ չոգենաւերու հետեւելու կողմը ցոյց կուտայ: 7 Գործիք մը որ շանթին ընթառքը կը կասեցնէ:

Հնդկաւ ունցի հեթանոսներ իրարու մօրուք բռնելով զիրար կը բարեւեն :

Ասիոյ հարաւային շատ մը կղղիներուն մէջ եւ հիւսիսային բեւեռին մօտ բնակող ազգեր քիթ քիթի քսելով կը բարեւեն զիրար :

Այանիս կոչուած ազգը բարեւ տուած մարդուն ականջը կը փչէ :

Ափրիկէի Սօքօթօրա կղղիին բնակիչներ իրարու ուսութամբուրելով կո բարեւեն :

Հօռն կղղիներուն բնակիչները փորի վրայ կը փուուին : այս է իրենց բարեւելու եղանակը :

Իսկ Օսմանցիք աջ ձեռքերնին իրենց ճակատը բարձրացնելով կ'ողջունեն :

Հարցումներ.— Ի՞նչպէս կը բարեւեն զիրար Եւրոպայի մէջ Զինացիները : Ճարոնցիները : Փիլիպպեան կղղիներու բնակիչները : Հնդիկները, եւայլն :

59. ՖիօրէնչԱՅԻ ԱՌԻՒԾԸ

Իտալիայի Ֆիօրէնցա քաղաքին բնակիչները սովորութիւն ունէին գեղջլական հանդէս կատարելու տարին մէկ անգամ :

Շրջակայ դաշտերէն գիւղացիք կը հաւաքուին դար-

77. Ի՞նչ կը կոչուի . 1 Աշխարհիս շուրջը պատող օդը : 2 Քար մը որ երկինքէն կ'յնայ : 3 Երեւոյթ մը որ օդին մէջ տեղի կ'ունենայ : 4 Ասալ մը որ կը թոշի : 5 Մոլորակի մը բոլորտիքը շրջող երկնային մարմինը : 6 Գունաւոր կամարը որ անձրեւի ատեն կ'երեւայ : 7 Ի՞նչ ըսել է առանցք, ծդինի :

նան գալուստն ողջունելու և, ձմեռնային փակուած կեանքէն ետքը, գաշտային զուարձութիւն կատարելու : Մինչ ամէն ոք խրախնաքի ու ուրախութեան մէջ էր, յանկարծ — սոսկալի՝ բան — ահեղ ձայն մը կը լսուի անտառներէն և, նոյնհետայն, Առիւծ մը, արիւնազարդաչութեան կ'ելլէ : Ամէնքը խոյս կուտան : Այս ահուգողի ու խառնաշփոթութեան մէջ մայր մը, խելայեղ, կը վազէ իր մանկիկը շալկած . . . Բայց ահա, մանուկը կը սպրդի կ'իյնայ գետին : Մայրը զայն վեր առնելու ժամանակ չունեցած՝ ահարեկ ճիշ մը կ'արձակէ տեսնելով Առիւծն որ արդէն մօտեցած էր խեղճ մանկան :

Թշուառ կինը կը գողայ, սարսափահար, եւ արձանացած կը մնայ ակնապիշ ու բազկատարած :

Բայց այս անզգայութեան, անհնարին տագնապի ու սոսկաման գերագոյն վայրկեանին՝ մայրական սէրը վսեմ ճիգ մը կ'ընէ : Հեզ կինը ծնրագիր կը գոչէ աղեխարչ ձայնով . »Տուր, տուր զաւակս» : Եւ ահա այնքան կատազի, այնքան ահեղ Առիւծն՝ այս ազերսագին ձայնէն ի գութ շարժելով՝ կը դիտէ մայրը, կը կենայ, կը դիտէ դարձեալ և՝ կարծես հասկնալով թէ մայր մըն է որ կ'ազերսէ՝ հանդարտ ու քաղցր ակնարկ մը կը նետէ անոր վրայ, և սիրական մանկիկը մօրը ծունկերուն վրայ կը դնէ : Վերջին անգամ մըն ալ խանդաղատ նայուածք մը ուղելով մանկիկին որ խաղաղիկ կը ժպտէր, ետ կը

78. Ո՞ր պտուղները կուտայր կը կոչուին (օրինակներ տուէք,) որո՞նք թինաւոր (օրինա՞կ), որո՞նք հատաւոր (օրինա՞կ), որո՞նք փեմեկաւոր (օրինա՞կ) :

Ի՞նչ ըսել է վայրի պտուղ . (օրինա՞կ) :

գառնայ և կամաց կամաց կը քաշուի կ'երթայ անտառին խորը։

Մայրական անձնութրութիւնը անսահման է։

Ուսանելի ու մեկնելի բառեր.— Գեղջկական, շրջակայ, խրախանճ, նոյնեւայն, արիւնազարք, խելայեղ, սպրդի, ահարեկ, սարսափահար, արձանացած, ապշած, ակնապիշ. բազկատարած, անզայութիւն, անհնարին տագնապ, գերագոյն, վսեմ, աղեխարշ, աղերսագին, աղերսել, խանդաղատ, ժպտի, անձնութրութիւն։

60. Խ Ն Ա Յ Ա Ս Ի Ռ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ժամանակը, ստակն և ամէն գոյք չափով գործածելն է բուն խնայասիրութիւնը կամ տնտեսութիւնը։ Ընդհանրապէս մանկական յատկութիւն մը չէ խնայասիրութիւնն որ հեռատեսութիւն ու զոհողութիւն կը պահանջէ։ Ստէպ տնտեսութեան դէմկը վարուին փոքրիկ տղաք երբ անխնայ կը գործածեն, կը կտրեն, կը կոտրեն, կը թափեն ու կ'աւերեն շատ պիտանի իրեր, վասն զի չգիտեն անոնց բուն արժէքը, վասն զի չեն կրնար մտածել թէ ո'րքան ճիգերու ու աշխատութեան

79. Քերականութեան մէջ ի՞նչ կը կոչուի։ 1 Այն բառը որ կիրք կը յայտնէ։ 2 Այն՝ որ երկու համատեսակ բառ կամ խօսք իրարու կը կապէ։ 3 Այն որ բային որպիսութիւնը կամ պարագաները կը ցուցնէ։ 4 Այն որ գործողութիւնն եւ վիճակ (ընել կամ ըլլալ) կը ցուցնէ։ 5 Այն՝ որ անձ, կենդանի եւ իր կը ցուցնէ։ 6 Այն որ գոյականին որպիսութիւնը կը ցուցնէ։ 7 Այն ածականը՝ որ կարգ կամ դաս կը ցուցնէ։

արդիւնք են անոնք։ Տղաք սպառող են միայն։ Իրենց ուտեսուր, հագուստն ու ամէն պիտոկքը կը հոգացուին ծնողներուն կողմէն, և ասոնք՝ ուրիշ վախաք։ սփոփանք ու վարձք չունին, բայց միայն իրենց զաւկներուն հանգիստը, քաջառողջութիւնն մտաւոր ու բարյական զարգացումը։

Սակայն կուգայ ժամանակ երբ տղաք ալ՝ մեծնալով կը խելամտին ու կը սկսին զգալ և ապա խորհիլ թէ ժանր աշխատութեամբ ու տքնութեամբ կը ստացուին ամէն սպառելի բաներ. ուստի կ'սկսին ո'չ միայն շնորհապարտ ողիով ու որդիական ջերմ սիրով գնահատել իրենց ծնողքին հոգասիրութիւնն, այլ և աստիճան մը թեթեցնել անոնց աշխատութեան բեռը։ Արդ՝ այս բեռը կրնայ թեթևնալ, նախ՝ զաւակաց մտային ու բարյական զարգացումով, ապա՝ խնայասիրութեամբ, որովհետև խնայասէրը պարտի ըլլալ պարզաւէր, այսինքն իր չափէն ու աստիճանէն վեր բաներու չտենչայ ու ծախսք չընէ։ հեռատես՝ այսինքն միայն այսօրուանը չմտածել, այլ եւ վաղուան պէտքերուն հոգն տանիլ. չափասէր՝ այսինքն

80. Ե՞րբ. — Ե՞րբ կը ծագի արեւը. — Ե՞րբ արեւու խաւառում կը պատահի- Ե՞րբ լուսնի խաւարում կ'ըլլայ։ Ե՞րբ լուսնը մահիկի ձեւով կ'երեայ։ Ե՞րբ փոթորիկ կը պատահի։ Ե՞րբ ձիւն կը տեղայ։ Ե՞րբ որոտումի ձայն կը լսէք։ Ե՞րբ ծիծառնը կուգայ մեր երկիրը։ Տղայ մը Ե՞րբ ուսման պարապելու և կրթուելու է։ Ե՞րբ կը հաղորդուիք։ Ե՞րբ զանգակ կը հնչէ և ինչու։ Ե՞րբ գտնուեցան հայերէն գիրերը եւ ի՞նչպէս (պատմեցէ)։ Ե՞րբ կը փճանան հունձերը։ Երկրագործն Ե՞րբ վար ու ցան կ'ընէ։ Ե՞րբ կը սկսի երկարիլ զիերը։ Ե՞րբ կը սկսի աշնան եղանակը։

Հրապուրիջ բայց մնուի բաներու վայելքն անդոսնելու ներկայ վաղանցիկ հաճոյքն ապագայ երջանկութեան զոհել:

Հարցումներ. — Ի՞նչ է խնայասիրութիւնը: — Որո՞նք խնայասէր չեն ըլլար: — Ի՞նչ կ'ընեն: — Ի՞նչ է ծնողին փափաֆն ու վարձը: — Տղաֆ մեծնաղով հետզհետէ ի՞նչ կը զգան ու կը խորհին: — Ծնողին թեռն ի՞նչպէս իրայ թերեւնայ: — Ի՞նչ պէտք է ըլլայ խնայասէրը: — Ի՞նչ կ'ընէ պարզասէրը, հեռատեսը, չափասէրը:

61. ԲԱՐՈՅԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Հաւատքը կը միմիթարէ մարդը դժբախտութեան մէջ ու երկնային անուշութիւն մը կը խառնէ կեանքի դառնութիւններուն հետ:

Աղօժքը հոգիին շնչառութիւնն է. ո՛վ որ չ'ազօթեր՝ չ'ապրիր.

Ապրէ՛ ա՛յն կերպով որ եթէ յանկարծ մահը վրայ համնի, միշտ զքեզ պատրաստ գտնէ:

Ո՛վ որ իր պարտքերը լաւ կը կատարէ, ամէն որ մահուան պատրաստ կը գտնուի և անոր գալը աներկիւդ կրնայ տեսնել:

81. Սա խօսերն ամբողջացնուր:

... կը հնձեն (ի՞նչով): — ... կը քանդեն (ի՞նչով): — ... կը կտրեն: — ... կը գրեն: — ... երկաթը կը ծեծեն: — ... կը կտրեն: — ... կը տոպեն: — ... կը տաշեն: — ... հաց կը չինե: — ... գիրի կը չինեն: — ... ճրագը կը գտան: — ... զլուխ կը սանարեն: — ... տուն կը չինեն: — ... կը փոյ են: (Ի՞ւ կը ի՞նո՞ւի)

Մաքուր խիղ ճը կակուղ բարձ մըն է, որուն վրայ բարի մարդը միայն կրնայ հանդչիլ:

Մաքուր եղիր գործերուդ ու խօսքերուդ մէջ, մաքուր եղիր նաեւ մտածումներուդ մէջ, այնպէս որ եթէ մէկը յանկարծ հարցնէ թէ ի՞նչ կը խորհիս, կարենաս միշտ արագ ու անկեղծօրէն պատասխանել:

Պատուաւոր անձերու ընկերութիւնը գանձ մըն է:

Լաւ է առանձին ըլլալ քան չարերու հետ:

Ըսէ՛ ինձի թէ ո՞ւր կը յաճախես, այն ատեն կ'ըսեմ թէ ո՞վ ես դուն:

Ուսանելի ու մեկնելի բառեր. — Հաւասէ, դժբաղութիւն, դառնութիւն, խիղճ, արագ, գանձ, յաճախել: — Ի՞նչ ըսելէ բարոյական ակզբուն:

62. Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ւ

Անցած ժամանակներու նշանաւոր դէպքերուն և անձերուն վրայ խօսող գիտութիւնը Պատմութիւնն կը կոչուի: Պատմութիւնը կարեւոր գիտութիւն մըն է, հայելի մըն է այն որ կը ցուցնէ ազգերու անցեալն և որմէ խրատ կ'առնեն մարդիկի իրենց ներկայ և ապագայ ընթացքը ուղղելու համար:

82. Ի՞նչ կը կոչուի. 1 Առուներէն կազմուած ջուրերու ընթացք մը որ կը թափի ծավը: 2 Այն տեղն ուր երկու գետեր իրարու կը խառնուին: 3 Այն տեղն ուր գետը կը թափի ծովուն մէջ: 4 Ցամաք մը որուն երեք կողմը ջրով պատած է: 5 Ջուրին այն մասն որ ցամաքին մէջ երկնցած է: 6 Ցամաքին այն մասն որ ծովուն մէջ երկնցած է: 7 Փոքրիկ լեռ մը: 8 Լեռին բարձրագոյն ծայրը: 9 Լեռին վարի մասը: 10 Շատ մը կղզիներ որ իրարու մօտ են:

Պատմութենէն կը սորվինք թէ աշխարհս ե՞րբ և
ի՞նչպէս ստեղծուեցաւ, անկէ ի վեր ինչե՞ր պատահե-
ցան, մարդիկ ի՞նչ ըրին և ի՞նչպէս ապրեցան, ազգերն
ի՞նչպէս կազմակերպուեցան և ի՞նչ նշանաւոր մարդիկ
եկան անցան մինչեւ մեր օրերը։

Աշխարհի վրայ հին ժամանակներէ ի վեր շատ մը
ազգեր ապրեցան որոնցմէ ոմանք այսօր չկան, բայց ա-
մէնն ալ ունին իրենց պատմութիւնը. Այդ ազգերն են
Եբրայեցիները, Եգիպտացիները, պարսիկները, Հայերը,
Յոյները, Արաբացիները, Օսմանցիները, Ֆրանսացիները
Իտալացիները, Գերմանացիները, Անդղիացիները, Սպա-
նիացիները, Չինաստանցիները, Հնդկաստանցիները, և լն.

Պատմութիւնը կ'սկսի մարդոց քաղաքակրթուելէն,
այն է մեզմէ 60 դար յառաջ:

Հարցումներ. — Ի՞նչ է պատմութիւնը եւ ի՞նչ կը սոր-
վեցնէ. — Ո՞ր ազգեր ապրած են հին դարերու մէջ. — Ո՞ր
ժամանակէն կ'սկսի Պատմութիւնը :

Ա. Ռ. Ա. Ծ

Բարձր սարին բուքն ու քամին շատ կ'ըլլայ,

83. Հետեւեալ բառերը գրեցէ՛ք երկու սիւնակի մէջ, զա-
նազաննելով բնական եւ արուեստական առարկաները։

Զաւար, ձագար, ճագար, յաբար, շաբար, լոյս, մու,
ձեր, փայտ, բուդր, օղի, ձուկ, կոճակ, հող, պողպատ,
բուդր, յարդ, վառող, կինամոն, սպունգ, կտաւ, զայրախազ,
ժամացոյց, ոսպ, հայլի, ոռոփ, առազ, աղ, մեղր, ամպ, ծա-
ղիկ, արծար, բիւրեղ, ապակի։

63. Խ Ա. Ղ

Քոյրէս լուսնակը ուղեցի,
Որ նա ջուրին մէջ կը խաղար,
Բայց քուրուկըս ծաղրեց զիս,
Ես ալ կամաց մը բոնեցի
Դոյլին ջուրը թափեցի վար.
Մէկ մ'ալ տեսնեմ, որ վերն՝ հեռուն՝
Ամպին քովն է գացեր, կեցեր։
Քարը առի և ծառերուն,
Շուքին տակէն
Ուղիղ իրեն
Նետեցի։

Ան ալ, գիտեմ, ինձմէ վախուն,
Ծուռ, ծուռ երեսըն նայեցաւ,
Գնաց մտաւ մէջն ամպերուն.
Քարին ցա էն . . . գուցէ լացաւ . . .

Ա. Ռ. Ա. Ծ

Ճերմակ շունը բամպակի առուտուրին կը վնասէ։

84. Ա.Ռ.ՁՒՆԸ. — Ո՞վ եղաւ առաջին մարդը, առաջին
եղբայրասպանը, առաջին մարզարէն, առաջին սուրբը, առա-
ջին առաջեալը. առաջին մարտիրոսը, Խորայէլի առաջին բա-
գաւորը. առաջին դատաւորը, Յակոբ նահատետի առաջին որ-
դին. Օսմանեան առաջին բագաւորը, առաջին օրենսդիրը,
Հոռվմէ ացի առաջին բագաւորը. Մեր առաջին լուսաւորիչը,
առաջին կարողիկոսը, առաջին պատմագիրը, Եւայլն։

64. ԴԱՍՏԻՇՈՐԱԿՈՒԹԻՒՆ

Օւսում, Աստուած

Դաստիարակութեան նպատակը կամ վախճանն է մարդուս մտաւոր կարողութիւնները զարգացնել, սիրութ կրթել, ախտերէ ու մոլութիւններէ հեռացնել, իմաստութիւնն ու առաքինութիւնը անոր սիրելի ընել, աստուածապաշտ մարդիկ եւ օգտակար քաղաքացիներ պատրաստել որ ճանչնան իրենց պարտքն առ Աստուած, առ երկիրն, առ ընկերն և առ անձն։

Ամէնքնիս տղէտ և անուսում կը ծնինք։ Աշխարհ եկած ժամանակնիս ո՛չ խօսիլ գիտենք, ո՛չ կարդալ, ո՛չ դրել. և անբանի պէս պիտի մնայինք եթէ նախ ուրիշները մեզի բան սորվեցնել չլանային, և յետոյ մենք ջանք չընէինք մեր բարոյական ու մոտաւոր զարդացման ինչպէս մարմինն ապրելու համար անհրաժեշտ պէտք ունի սննդի՝ կերակուրի, այնպէս ալ հոգիին կենդանութեան հարկաւոր է ուսում եւ գիտութիւն։ Ուրեմն

85. Ի՞նչ կը կոչուի. 1 Այն ճառը զոր կը կարդան մեռելի մը վրայ։ 2 Այն տաղերը զոր կ'երեն եկեղեցին մէջ։ 3 Այն պաշտօնը կամ աղօթքը զոր կը կատարէ քահանան՝ մեռեներուն հոգիին համար։ 4 Այն հանդէսը որ կը կատարուի Տօնի մը նախորդ երեկոյին։ 5 Այն խաչը կամ ուրիշ նուրական առարկայ մը որ կը պարունակէ սուրբի մը նշխարը։ 6. Այն խորհուրդը զոր կը կատարեն երախայ մը եկեղեցին անդամ ընելու համար։ 7 Այն խորհուրդը զոր եկեղեցին կը կատարեն հարսն ու փեսան իրարու անբաժան ընկեր ընելու համար։ 8 Այն խորհուրդը զոր եպիսկոպոսը կը կատարէ աշխարհական մը քահանայ ընելու համար։

ուսումն է հոգեկան զարգացման համար պիտանի եղած անունդը։

իմաստութեան սկիզբն է երկիւղ Աստուածոյ։

Աստուած է մեր և ամէն բանի արարիչը։ Նա կը տեսնէ և կը քննէ մեր սիրալ, մեր միտքը և մեր ամէն գործերը

Մեր առ Աստուած առաջին պարտքն է զինք ճանչնալ, սիրել և իր պատուիրանքին հնազանդիլ։

Մեր պարտքերը կատարելով այս աշխարհի մէջ երջանիկ կ'ըլլանք և հանդերձեալ կեանքի համար ալյաւտենական երջանկութիւն կը պատրաստենք։

Հարցումներ. — Դասիարակութեան նպատակն ի՞նչ է։ — Քանի՞ տեսակ պարտքեր ունինք զիսաւորապէս։ — Ուսումն ի՞նչ է։ — Ի՞նչ ըսել է բարոյական զարգացում, մետու զարգացում, հոգիի կենդանուրին։ — Իմաստութեան սկիզբը ո՞րն է։ — Ի՞նչ է Աստուած։ — Ո՞րն է մեր առաջին պարտքն առ Աստուած։ — Ի՞նչ օգուտ կայ մեր պարտքերը կատարել։ — Ի՞նչ ըսել է հանդերձեալ կեանք։ յարիտենական երշանկուրին։

Ա. Ա. Ա. Ծ.

Դլորող քարը հիմ չի բռնէր։

86. ԱՄԷՆԵՆ ՄԵԾԸ. — Ո՞րն է ամէնէն մեծ բոցունը, ամէնէն մեծ ցամախային կենդանին, ամէնէն մեծ ծովային կենդանին, աշխարհիս ամէնէն մեծ զեւը, լուռը, բաղարը, ծովը, կղզին եւայլն։ Ո՞րն է ամէնէն մեծ մողուրինը, առաջինուրինը, հաճոյիլը, վիշտը, փափարը զոր կրնայ ունենալ մարդ։

65. ԹՈՒԹԱԿ ԵՒ ՓՈՔՐԻԿ ԳՈՂ

Մեր որսապահ Մելքոն որոգայթով թութակ մը բռնեց
և քանի մը խօսք սորվեցուց անոր։ Զոր օրինակ եթէ
որսորդը հարցնէր։ — «Ո՞ւր ես, սիրելիս», թութակը կը
պատասխանէր։ — «Հոս եմ, տէր»։ Պղտիկ Գուրգէն մեծ
հաճոյք կը զգար թռչունին խօսիլը լսելով եւ յաճախ
կուգար մտիկ ընել։

Օր մը Մելքոն տռւնէն դուրս ելած էր։ Գուրգէն
սենեակը մոտաւ, բռնեց թութակը գրպանը դրաւ եւ
կծիկը դնելու վրայ էր։

Բայց նոյն միջոցին. որսորդը գուռը բացաւ ու ներս
մտաւ։ Տեսնելով իր գրացիին տղան իր տան մէջ, ու-
զեց անոր հաճոյք առթել եւ ըսաւ։ — «Ո՞ւր ես սի-
րելիս»։

Ողորմելի թռչունը տղուն գրպանին մէջէն խղդուկ
ձայնով մը պատասխանեց։

— Հոս եմ, տէր։

87. Գիծերուն տեղ պէս եղած բառերը դրէ՛ք։

Դպասաւորը կը հնազանդի — : Ցերեկը կը յաջորդէ — :
Բարձր լեռները ծածկուած են — : Նախնի գարերու աս-
պետներ — պատած էին։ Խրչը կը մագլցի — վրայ։ Երկիրը
կը լուսաւորուի — : Թռչունը կը սնանի — : Փոքրիկ մանուկ-
ները կը սնուցուին — : Յիսուս ներեց իր — : Մայր մը դիւ-
րաւ կը ներէ — : Տղան կը ժպտի — եւ մայրը կը գգուէ
զայն։ Ծուլութիւնը կը տանի զմարդ — : Քամ յանդիմանուե-
ցաւ — : Աղամ եւ եւա վոնուեցան — .

(Գիծերուն տեղ դրած բառերդ ի՞նչ տեսակ իմնդիր կ'ը-
ուին եւ ի՞նչ հոլով են։)

Ի՞նչ ամօթ և խայտառակութիւն։ Գուրգէն փութաց
թռչունը իր տիրոջ յանձնել և շուտ մը փախաւ։

Հարցումներ. — Ի՞նչ է թուրակը։ — Ի՞նչ շեղ է որսա-
պահ, որոգայթ, յամախ։ — Ի՞նչ ըրաւ որսապահ Մելքոն։
— Ի՞նչ կ'ըներ պատիկ Գուրգէն։ — Ի՞նչ եղաւ օր մը, պա-
մեցէ։ — Բարոյական։

66. ԱՍՏՈՒԱԾ ԵՒ ԿՐՈՆՔ

Կրօնքը մեզի կը սորվեցնէ մեր պարտքն առ Աստ-
ուած։

Կրօնքն է գիտութիւն և սէր Աստուածոյ որ ստեղծած
է տիեզերքը, և մեզ պարգեւած է մեր կեանքը և ան-
թիւ բարիք. ասոր համար պարտական ենք պաշտել ու
սիրել զինք, օրհնել իր սուրբ անունը, բարիք գործել,
շարէն զգուշանալ և այսպէս հաճոյ ըլլալ իրեն։

Կրօնքը կը սորվեցնէ նաեւ մեր պարտքերն առ մար-
դիկ, առ ծնողս և առ անձն։

Կրօնքին այս մասը կը կոչուի բարոյական։

Բարոյականի պատուէրները կրնան ամփոփուիլ սա
երկու առածին մէջ։ «Մի՛ ըներ ուրիշին ինչ որ չեսու-
զեր որ քեզի ընեն», և Սիրեցէք զիրար։

88. Ի՞նչ կը կոչուի. Տեղ մը՝ ուր ջուր չի կայ։ Այն ժա-
մանակը երբ սնունդի հարկաւոր բաներ կը նուազին։ Այն
ժամանակն երբ անձրեւ չի տեղար. Հիւանդութիւն մը որ ա-
մէն տեղ կը ճարակի։ Ծով մը որ ամէն տեղ կը տարածուի։
Աստղեր որոնք երկինքի վրայ խումբ մը կը կազմեն։ Այն աստ-
ղերու խումբը որ երկինքը կ'երեւայ լսյն պողոտայի մը պէտ։
Այն անհուն միջոցն ուր կը թաւալին տիեզերքի մարմինները,

Ասոնք մեր Տիրող՝ Յիսուսի Քրիստոսի աստուածային խրատներն են զորոնք մեզի կ'աւանդէ Ս. Աւետարանը։ Եւ արդարե ասոնց մէջ կը կայանայ քրիստոնէական մեծագոյն սկզբունքը։ Առաջինով կը սորվինք ուրիշին կեանքն, ստացուածքն ու համբաւը պատուել, խնամել. իսկ երկրորդով կը սորվինք թէ ամէնքս ալ սիրոյ սուրբ կապով մը պէտք է կապուինք իբրեւ եղբայր։

Հարցումներ. — Կրօնիք ի՞նչ կը սորվեցնէ։ — Ի՞նչ է կրօնիք։ — Ուրիշ իմայեր կը սորվեցնէ մեզի։ — Բարոյականի պատուերներին զյանուրները որո՞նիք են։ — Ասոնք ո՞վ կ'աւանդէ մեզի։ — Ի՞նչ է Աւետարանը։ — Ի՞նչ է այդ երկու առածներուն իմասը։

67. Շ Ա. Գ ԱՆ Ա. Կ

Մատթէոս շատ որկրամոլ տղայ մին էր։ Օր մը տեսաւ չուկան աղուոր շագանակներ. Ա. Անենեւին շագանակ կերած չըլլալով՝ վաճառող կնոջ հարցուց թէ այն թուխ միրգերը լա՞ւ էին արդեօք։

— Կարծեմ թէ շատ լաւ են ըստ կինը տղուն։

89. Ի՞նչ կը կոչուի եւ ո՞րն է. Այն նշանը որ կը դրուի հարցական բառերուն վրայ. 2 Այն նշանը զոր կը դնեն տողին ծայրը, երբ բառին մէկ մասը տողադարձ ընել հարկ ըլլայ. 3. Այն նշանը զոր կը դնեն ուրիշի մը խօսքն առաջ բերուած ատեն։ 4 Այն նշանը որ բառի մը իբր յաւելուած կամ իբր մեկնութիւն դրուած ուրիշ բառեր զատելու կը ծառայէ։ 5 Այն նշանը զոր կը դնեն հոգիի կիրք, զարմանք, եւայլն ցուցնող բառերուն վրայ. 6 Այն նշանը զոր կը դնեն հրամայական բառերու վրայ. 7 Այն նշանը որ կը դրուի կրմատուած կամ յապաւուած գիրի մը տեղ։

Գնէ՛ որ տեսնես ի՞նչ համեղ են, մանաւանդ երբ տաք մոխիրի մէջ եփես։

Դժբախտաբար Մատթէոս արդէն իր ստակը վասնած էր ուրիշ անուշեղէններու։ Սպասեց որ կինը կը ռնակը դարձնէ և ձեռքը շագանակի կողովին մէջ խօժեց, ափ մը լեցուն առաւ փախաւ։

Տուն դառնալով, գնաց խոհանոցը ուր մարդ չիկար, և կրակարանին մոխիրին մէջ շագանակները դրաւ։ Կրակը շառացնել տուաւ զանոնք և Մատթէոս հաճութեամբ կը լսէր անոնց ձայնը։

Աւելի շուտ եփելու համար, վառուած ածուխներ դրաւ շագանակներուն վրայ և սկսաւ ուժով փչել. Յանկարծ շագանակներէն մէկը ճաժեցաւ եւ անխոհեմ տղուն երեսն ի վեր ծուխ և մոխիր փչեց։

Մատթէոս, շուարած, սկսաւ վազել տան մէջ, կոյրի պէս, պոռալով։

Պայթումին ձայնը և տղուն աղաղակը լսելով ծնողքը և տան ծառաները սաբսափած վազեցին։ Այն ատեն պղախիկ գողին յանցանքը երեւան ելաւ։ Շատ ցաւ քաշեց՝ մինչեւ որ աչուքները կատարեալ բժշկուեցան։ Լաւ հասկցաւ թէ որկրամօլութիւնը գէշ ախտ մըն է որ մինչեւ գողութեան կը տանի։

Հարցումներ. — Ի՞նչ էեսակ տղայ եր Մատթէոս։ — Ի՞նչ ըսեղ է որկրամու։ — Ներհակը ի՞նչ է։ — Պատմեցէ այս առակը եւ բացատրեցէ բարոյականը։

90. Աշակերտները բող տան։

1. Հինգ զոյգ նմանաձայն կամ յաւանուն բառեր։
2. » » Հոմանիշ »
3. » » Հականիշ »

68. ՀՆԹԵՐՁԱՆՈՒԹԻՒՆԸ ՄԱՍՆԱԼՈՐ ԱՐՌՈՒԵՍՄ ՄԸՆ Է ՈՐՈՇՆ
ԱՔՏՈՔ Է և Կ'ԱՐԺԵ ՈՒՉԱԴԻՅ ԽՆԱՄ ՄԱՆԻԼ և ՋԱՆԱԼ ՈՐ
ԱՄԷՆ ՄԷԿ ԽՈՍՔ, ԱՄԷՆ ՄԷԿ ԲԱՌ, ԱՄԷՆ ՄԷԿ ՎԱՆԼ Եւ
ՏԱՌ ՀՆՅՈՒԻ ԻՐԵՆ յատուկ շեշտով։ Առանց այս պայ-
մանին, կարդացուածը կ'ըլլայ ցուրտ, ցամաք, միօրի-
նակ և ձանձրացուցիչ։ Գրուածքքին իմաստն հասկնալէ
և ըստ այնմ որոշ եւ իմանալի ձայնով կարդալէ զատ,
պէտք է, իմաստին համեմատ, ձայնը բարձրացնել կամ
ցածցնել, մեղմ կամ ուժգին, տխուր կամ զուարթ շեշտ
մը տալով անոր, և կանգ առնել՝ սուրակենեն և բուրեն
վերջ՝ մէկ բոպէ, միջակետեն վերջ՝ երկու բոպէ և վեր-
ջակետեն ետք՝ երեք չորս բոպէ։ Ուշ դնել զարմացական
երկարներուն՝ զգացնելով թէ ո՛ր ձայնաւորի կը պատ-

91. Գիծերուն տեղ պէս եղած բառերը դրէֆ։

Աստուած շինեց մարդը — (ինչէ՞ն)։ Ով որ կ'ողորմի —
փոխ կուտայ —։ Երէք ինչ որ կ'ուզէք որ անոնք ընեն —։
Լուսինը — կը ստանայ իր լոյսը։ Մանիշակը կը ծաղկի —։
Խաղողը կը քաղեն —։ Երբ արեւը կը ծագի, հօտերը կը
ցրուին — մէջ։ Գինին — կը շինուի։ Եւա խարուեցաւ —
եւ Աղամ՝ —։ Աստուած ստեղծեց զաշխարհ վեց — մէջ։
Երկրագործն երեկոյին կը դառնայ —։ Դասատուն դաս
կու տայ իր —։ Երկաթագործը կը տաքցնէ — (ի՞նչը) և —
(ի՞նչո՞վ) կը ծեծէ զայն։ — ով կը շինեն շապիկ։ — ով կը
ճամբորդեն ծովու վրայ։ Մարդիկ ապրելու համար պէտք ու-
նին —։ Այս աղքատ ընտանիքը կ'ապրի — (ի՞նչպէս)։ Անձ-
րեւը, Ճիւնը, կարկուտը կը տեղան — (ուսկի՞ց)։ Երկու ա-
ւազակներ խաչուեցան — հետ։ Մառերն ու ալիքները կը
շարժին — էն։ Հացը կը շինեն — ով եւ — ով։

— 95 —

կանին։ շեշտերուն՝ որ եթէ պատկանեալ վանկին վրայ
չզարնուին, խօսքը կը կորսնցնէ իր ոյժը, կը նուաղի,
«կ'իյնայ», ինչպէս կ'ըսեն սովորաբար։ Ուշագրութիւն
ընծայել մանաւանդ պարոյի կամ ոլորակ կոչուած հար-
ցական նշանին, որ խօսքի մը իմաստին հետ ուղղակի
առընչութիւն ունենալով՝ եթէ տարբեր բառի կամ վան-
կի վրայ շեշտուի, ըստ այնմ կ'այլայի նաեւ իմաստն, և
երկդիմութիւն ու շփոթութիւն կը ծագի բնականաբար։
Տեսէք պարոյկին կատարած դերը մի՛ եւ նոյն նախա-
դասութեան այլ և այլ բառերուն վրայ։

Մշակնե՞րն երեկ կը ներկեին իրենց արտերը։

Մշակներն երեկի կը ներկեին իրենց արտերը։

Մշակներն երեկ կը հերկե՞ին իրենց արտերը։

Մշակներն երեկ կը ներկեին իրե՞նց արտերը։

Մշակներն երեկ կը ներկեին իրենց արտերը։

Լաւ կարդալու համար պէտք է նախ հասկնալ դրո-
ւածքին իմաստը և նկութին, իմաստին և պարագային
համեմատ ելեէջներով կարդալ՝ ոչ թէ միօրինակ եւ
տաղտկալի կերպով։ Բայց նաեւ զգուշանալու է որ, ա-
ռանց հարկի, անբնական, անպատշաճ և յանկարծակի
վոփոխութեամբ ձայնն անհաճոյ տպաւորութիւն չընէ
ուկնդիրին վրայ։

92. Ի՞նչ ըսել է բուական։ Տօմա՞ր։ Հիմա քանի՞ տեսակ
թուական կը գործածեն սովորաբար։ Ի՞նչ ըսել է Քրիստոսի
բուական։ Հիմքերի՞ բուական։ Քրիստոսի ո՞ր թուականն
գտնուեցաւ տպագրութիւնն եւ ո՞վ գտաւ։ Ո՞ր թուականին
գտնուեցաւ Ամերիկան եւ ո՞վ գտաւ։ Ո՞ր թուականին հնա-
րուեցաւ օդապարիկն եւ ո՞վ գտաւ։ Ի՞նչ ըսել է հեռազիր,
հեռաձայն։

Հարցումներ. — Ար՞ե՞նի են կետարութեան նշանները և
ո՞րն է անոնց զործածութեան եղանակը :

69. ԵՐԿՈՒԻ ՃԱՄԲՈՐԴ

Երկու ճամբորդ, Թովմաս և Յովհաննէս տօնավա-
ճառը կ'երթային։ Անտառ մը հասան, Թովմաս, որ առ-
ջեւէն կ'երթար, իր առջեւ ոսկիովլի քսակ մը կը տես-
նէ և կը վերցնէ. — «Ո՞հ, ի՞նչ աղուոր գիւտ մ'ըրինք»,
կը գոչէ Յովհաննէս զուարժագին։ — «Մե՞նի, կը պա-
տախանէ Թովմաս, ի՞նչ ըսել կ'ուզես, բարեկամ, ըսէ՛
մանաւանդ ե՛ս, ե՛ս գտայ դրամը եւ ինձի համար կը
պահեմ»։ Յովհաննէս կը լուէ։ Մափկ կ'ընէ իր հարուստ
ընկերին որ արդէն կը հաշուէ ինչ որ պիտի կրնայ գնել
իր գտած դրամով։ Յանկարծ երկու գող կ'երեւին ան-
տառին մէջ։ — Վա՛շ, կը գոչէ Թովմաս սարսափահար,
կորսուած ենի։ — «Մե՞նի, կը պատախանէ յայնժամ
Յովհաննէս, կը սխալիս, բարեկամս, ըսէ՛ մանաւանդ
ես» զայս ըսաւ եւ սկսաւ փախչիլ։ Խոկ Թովմաս դրա-
մին ծանրութեան պատճառով, չկրցաւ փախչիլ։ Գողե-
րը իր վրայ կը յարձակին, կը ծեծեն, կը կողոպտեն եւ
իր գանձն ու հագուստը միանգամայն կը գողնան։

Հարցումներ. — Ի՞նչ ըսել է տօնավաճառ. — Երկու ճամ-
բորդներուն առակին ի՞նչ խրացնելիք։

93. Ի՞նչ կը կոչուի. 1 Սւազուտ եւ անբեր դաշտ մը։ 2
Հողի կտոր մը որ ցամաքէն զէպի ծռվ երկնցած է։ 3 Տեղ
մ'ուր տղմուտ եւ ապականեալ ջուր կայ եւ սէզ բուսած է։
4 Անապատի մէջ գտնուող ջրարբի եւ դալարաւէտ կղզին։ 5
Երկու լերան մէջ գանուող խորութիւնը։ 6 Ծովու նեղկեկ
մաս մը որ երկու ծովեր կը միացնէ։ 7 Ցամաքի նեղ մաս մը
որ երկու ցամաք կը միացնէ։ 8 Տեղ մ'ուր կը գահավիժի ջուրը։

70. Հ ԱՌ Յ Ի Մ

Թէ զիս տանին երկիր օտար,
Թափեն առջիս ազնիւ գոհար,
եւ պատրաստեն ինձ կեանք վըսեմ,
ես լոկ քու ծոցդ հանգչիլ կ'ուզեմ,
Հայր իմ։

Թէ ձայն քաղցրիկ զարնէ սըտիս
Բսէ՝ «Թո՛ղ հայրդ ու սիրէ զիս»,
ես հրեշտակ եմ երկնից իշած՝
Զայն կը մերժեմ բացէ ի բաց,
Հայր իմ։

Ե՛ս վանդակիդ փոքրիկ թուչուն՝
Կ'երգեմ անունդ քաղցրահնչիւն.
Քեզ կը մաղթեմ կեանք երջանիկ,
Քեզ կը ցանկամ ամէն բարիք,
Հայր իմ։

94. Բաղդատելով ըսէֆ քէ ի՞նչ կ'ընեն բաղախավար տղայ
մը եւ անբաղախավար տղայ մը։ — 1 Երբ իրենց կանչուի։
2 Երբ իրենց բան մը հարցուի։ 3 Երբ բան մը հրամայուի։
4 Երբ բան մը կը խօսին։ 5 Երբ փողոցի մէջ կամ ուրիշ տեղ
տարեց կամ ակնածելի անձի մը պատահին։ 6 Երբ սեղանի
վրայ կը գտնուին։ 7 Երբ մէկը, սխալմամբ եւ անզիտու-
թեամբ, անպատշաճ եւ անկիրթ խօսք մը կ'ըսէ։ 8 Երբ ի-
րենց առջև յանիրաւի կը բամբասեն և կը զրպարտեն ուրիշ։

Թո՞ղ ընդերկար կենացդ արեւ
Փայլի պայծառ մեր տան վերեւ,
Վայելես կեանք ուրախ՝ անվիշտ.
Զաւկիդ մաղթանքն այս է ընդմիշտ,
Հայր իմ:

71. ԳՈՂՅՈՒԱԾ ՀԱՒ

Իրիկուն մը, Պէագրիս մինակ իր խուցը նստած կը
մանէր. Դուռը բաց ձգած էր, եւ դրացիին հաւը յամ-
րաքայլ և զգուշութեամբ ներս մտաւ:

Պէագրիս մէկէն դուռը դոցեց և հաւը բռնեց շտե-
մարան դրաւ:

— Հոս կը պահեմ զայն, մարդ չիմանար, և քիչ ա-
տենէն քանի մը տասնեակ հաւկիթ կ'առնեմ:

Իրօք, երկրորդ առտուն հաւը հաւկիթ մ'ածեց:
Բայց Պէագրիս ամէն բան չէր մտածած, քանզի հազիւ-
թէ հաւը զայն ածեց, սկսաւ կռկռալ. Պէագրիս վա-
զեց փութով զայն լռեցնելու, բայց ուշ մնացեր էր,
դրացին իր հաւուն ձայնը լսած էր. վազեց շուտով ե-
լաւ շտեմարան, ուր Պէագրիսը տեսաւ, լսւ մը յանդի-
մանեց և իր հաւն առնելով գնաց:

95. Արհեստներու, Արուեստներու եւ Գիտութեանց զա-
նազան ճիւղերուն համար հաստատուած Վարժարանները ո-
րո՞նք են: Ի՞նչ կ'աւանդուի Գեղարուեստից Վարժարանին
մէջ, Քաղաքագիտական, Քաղաքային, Բժշկական, Իրաւա-
գիտական եւայլն վարժարաններու մէջ:

Մինչեւ այն օրը, գործաւորուհին իր դրացիին գթա-
լով՝ հաւկիթ, կարագ և ալիւր տուած էր յաճախս: Այ-
նուհետեւ բան չտուաւ և անոր անունը գող դրաւ:

Հարցումներ. — Ի՞նչ է հաւը, ուրիշ բռչումներ աղ ըսկի:
— Ի՞նչ պատահեցաւ իրիկուն մը. Ի՞նչ ըրաւ Պէագրիս: —
Ի՞նչ բաել է յամրաքայլ եւ ի՞նչ տեսակ բառ է (պա՞րզ, բա՞ր
քէ ածանցեալ): — Պէագրիս ո՞ւր պահեց հաւը: — Միւս
առևո՞ւ ինչ պատահեցաւ, յետոյ... (շարունակեցէ):

72. ՄԱԳՐՈՒԹԻՒՆ

Մաքութիւնն առողջութեան համար էական պայ-
ման մըն է: Վտանդաւոր ու տարածուող շատ մը հի-
ւանդութիւններու միակ պատճառը աղտոտութիւնն է:
Մաքուր ջուր, մաքուր օդ, արեգական լոյս և մաքուր ու
առողջարար սնունդ, առողջութեան համար բացարձա-
կապէս անհրաժեշտ չորս տարրեր են:

Մորթերնիդ մաքուր պահեցէք, Մարմինը փոքր
ծակոտիքներ ունի՝ որոնք արտաշնչութեամբ ու աղտօ-

96. Տառ մը փոխելով բառը փոխէ:

Գլուկ, ամանակ, բառարան, արարած, աւազան, կա-
պիկ, խայծ, պամար, գունչ, ցուլ, ճեպել, ածու, վաթիլ,
ցեխ, սուրճ, նրբութիւն, փաստ, կայթ, լուրջ, սունկ,
լերկ, անառակ, ճատրակ, ամուլ, մամուռ, մատակ, շուշ-
տակ, պտուկ, որբ, բանդակ, մաճ, արօր, հունճ, կարթ,
չուստ, կարիք, կամար, անար, անոտի, մարագ, խարակ,
զիստ, բուրդ, ոստ, զուտ, բորեան, աւազակ, գեգ, քող,
սէզ, վտառ, մեղր, հունտ, կարճ, քիստ, խաղաղիկ, ան-
պատճառ, զարգանալ:

տութեամբ դիւրաւ կը լեցուին և կը գոցուին . այն ա-
տեն հիւանդութեան սնունդ և ծագումկուտան : Ասոր
համար , պէտք է խնամքով լուացուիլ եւ հագուստները
շատ մաքուր պահել եւ յաճախակի բազնիք երթալ :

Մորթի աղտոտութեան չափ վասակար է նաեւ
հագուստներու աղտոտութիւնը որ մարմինին տկարանա-
լուն կը նպաստէ : Մորթը ծածկող ճերմակեղէններն ու
հագուստները , վերմակները սաւանները և այլն՝ ամէն
օր բաց օդին թօթուելու եւ յաճախ փոխելու է :

Հարցումներ . — Ի՞նչ է մայրութիւնը : — Աղտոտութեանէն
ի՞նչ կրնայ յառաջ զար : — Ի՞նչ բաներ անհրաժեշտ են առող-
ջուրեան : — Ե՞րբ ջուրը մայուր է . իսկ օ՞ղը՝ Ե՞րբ մայուր
եւ առողջարար է : — Ի՞նչ լսել է արտաշնչում—Աերհա՞կը:
— Աղտու լսրեր հազնելո՞ւ է : — Ի՞նչո՞ւ :

73. Շ Ո Ւ Ն

Շունն ընտանի կենդանի մըն է , ունի չորս ոտք , և
ասոր համար կը կոչուի չորտուսանի : Շունն ունի իրան ,
պարանոց , գլուխ , ագի : Բերանը զինեալ է խոշոր ակ-
ռաներով : Իր գլխաւոր և եղական յատկութիւնն է հա-
ւատարմութիւնն և սուր հոտառութիւնը : Շատ դիւրաւ
կը կրթուի և կրնալ ծառայութիւններ մատուցանել մար-

97. Որո՞նք են մարդկային կմախքին գլխաւոր մասերը :
Ուկորներն ու մկանները (կամ դնդերքը) ինչի՞ միջոցաւ
կրնան շարժիլ :
Որո՞նք են ներքին գործարաններն եւ ի՞նչ է անոնց պաշ-
տօնը :

դու , մանաւանդ որսորդ ութեան ատեն : Շունը կը պահ-
պանէ մեր տունը , գիշեր ատեն , և երբ գող գայ , հա-
շելով մեզի կ'իմացնէ : Բաց աստի , Շունը , մանաւանդ
խոշոր տեսակը , որ գամբո կը կոչուի մեր հօտերը կը
պահպանէ գողերէն և գայլէն : Շան ամենէն վասնդա-
ւոր հիւանդութիւնն է կատաղութիւնը : Կատղած շուն
մը չի խնայեր ո՛չ փոքրիկ տղոց , որոց շատ բարեկամ է
և ո՛չ ալ իր տիրոջ , որուն հարուածներուն շատ անգամ
քծնելով կը պատասխանէ : Շունը մսակեր է , իր բնակա
րանը կը կոչուի խչտի , եգը կը կոչուի իսած իսկ ձագը՝
լակոն :

Հարցումներ . — Ի՞նչ է շունը : — Ի՞նչ լսել է լնտանի ,
— Ներհա՞կը : — Տեսա՞ծ եֆ վայրի կենդանիներ : — Ի՞նչ
լսել է չորտուսանի : — Երկու ոտք ունեցող կենդանիներն ի՞նչ
կ'լսուին : — Ո՞րև է շունին զիխաւոր յատկութիւնը : — Ի՞նչ
ծառայութիւն կ'ընէ մեզի՝ քուեցէք : — Ի՞նչ է կատղու-
թիւնը : — Ասոր դարման գտնուած է , ո՞վ գտած է : — Ի՞նչ
լսել է խոտիք , բած . լակոն :

Ա. Բ. Ա. Կ

Պաղամու ծառին քար նետող շատ կ'ըլլայ :

98. Ի՞նչ կերպով կրնան յարաբերութիւն ունենալ իրար-
մէ հեռու քաղաքներու մէջ գտնուող անձեր :

Ուրեմն ի՞նչ է նամակ մը : Ի՞նչ է նամակի մը թուականը,
վերնագիրը , վերջաւորութիւնը , ստորագրութիւնը , հասցէն :
Նամակը ինչի՞ մէջ կը ծրաբեն : Ո՞ւր կը յանձնեն : Ի՞նչ կը
փակցնեն վրան (պատմեցէ՛ք այսպէս թէ ի՞նչ կերպով կը ճամ-
բորդէ նամակ մը եւ որո՞նց ձեռքէն կ'անցնի մինչև որ հասնի
իր հասցէն :

74. ՊԱՐՏԻՔ ԱՌ ԾՆՈՂՈ

ՄԵՐ ԺՆՈՂԱԳ ՈՒՆԵցած գլխաւոր պարտքերնիս այս
ԵՐԵՔՆ ԵՆ. ՄԵԾԱՐԱԽԻ, ԱԿՐ, ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒՐԻՒՆ.

ՄԵԾԱՐԱԽԻ՝ ՈՐՈՎՀԵՍՏԵԼ ԻՐԵՆՔ ՄԵՋԻ ԿԵԱՆՔ ՄԱԼՈՎ.
ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ՄԵԾԵՐՆ ԵՆ. Ուստի պէտք է զիրենք պատ-
ռենք ու մեծարենք:

ՄԵՐ՝ ՈՐՈՎՀԵՍՏԵԼ ԻՐԵՆՔ զմեզ խնամեր են ու ան-
կեղծ սիրտով սիրած ու մեր պէտքերն հոգացած են
ՆԻՒԹԱՓԷՍ և բարոյապէս, իրենք են որ զԱՍԱՊՈԼԱԾ ճանչ-
ՆԱԼ ու սիրել սորվեցուցած են մեզի. իրենք՝ ԱՍԱՊՈԼԾՈՅ
պատկերն են աշխարհի վրայ:

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒՐԻՒՆ՝ ՈՐՈՎ պիտի ճանչնանք իրենց ա-
մէն բարիքն և երախտիքը. պիտի ջանանք անոնց փո-
խարէնն ընել, պաշտպանել, կարօսութեան մէջ իրենց
օգնել, նեղութեան ատեն միխթարել, ծերութեան ա-
տեն խնամել, անոնց յիշատակը պատուել:

ՄԵՐ պարտքեր առ անձն՝ ասոնք են. զգուշանալ այն
բաներէն որ մեր հոգւոյն կամ մարմեյն կը ֆսասեն.
մեղերէ հեռու կենալ որպէսզի Ա.Ս.ՊՈԼԾՈՅ բարկութիւ-
նք մեր վրայ չհրաւիրենք վայրկենական զուարճութիւն

99. 1. Ի՞նչ է զիւղը (գարեէ), աւա՞նը (նահկյէ), բա-
ղա՞յլը (չէհիր). գաւառա՞կը (գազա), գաւա՞նը (անճագ),
նահա՞նգը (վիլայէթ):

2. Ի՞նչ կ'ընէ գիւղապէտը, աւանապէ՞տը կամ զիւղախը-
բապէ՞տը (միւտիր), բաղաբապէ՞տը (չէհիր էմինի եւ պէլէտիէ
րէխսի), փոխ-կառավարի՞չը կամ տեղակա՞լը (գայմագամ),
կառավարի՞չը կամ գաւառապէ՞տը (միւթէսարրըֆ), նահան-
գապէ՞տը կամ կուսակա՞լը (վալի):

ՆԵՐԷ խոյս տալ և առաքինի կեանք ունենալ: Նոյնպէս,
Եթէ կը սիրենք մեր անձը, պէտք է պահպանենք և
խնամենք մեր մարմինն ալ որ հոգիին բնակարանն է:

Հարցումներ.— ՈՐՈ՞Բ են մեր պարտիւն առ ծնողս: —
Ի՞նչ լրած են մեզի՝ մեր հայրն ու մայրը: — ՄԵՐԻ ի՞նչ
ընելու ենի անոնց: — Ի՞նչ պարտիւն ունին մեր անձին:

75. ԳՐԱՎԱՐԺՈՒԹԵԱՆ ԴԱՍԸ

ԱՐՄԻՆԷ ԳՐԱՎԱՐԺՈՒԹԵԱՆ ՊԱՍԻՆ Կը պատրաստուի.
ՆԱԽ ԳՐԱՎԱՐԺՈՒԹԵԱՆ ՊԱՏԱՐԱ Կ'ԱՊՈՆԷ և Կը նայի թէ ԳՐԻՇԸ
ԼԱՌ է:

Գրասեղանին մէջ տետրակը կը փնտոէ, և կը հանէ
սեղանին վրայ կը դնէ:

Շիփ-շիտակ կը նստի: Զախ ձեռքը տետրակին վերի
կողմը, աջ բաղուկը տետրակին վրայ գրած: ԱՐՄԻՆԷ
կուրծքը սեղանին չի կրթնցնէր, գրիւը առանց շատ
սեղմելու, առաջին երեք մատներուն մէջ կը բռնէ, այն-
պէս որ գրչին ծայրը ճիշդ առ ճիշդ թղթին վրայ գայ:

Յետոյ, ԱՐՄԻՆԷ կը սկսի գրել, ուշադրութեամբ օրի-
նակին կը նայի և կրցածին չափ կը նմանցնէ անոր: Ա-
ռաջին տողերը շատ աղէկ չեն, բայց կամաց կամաց վա-
յելուչ գրել կը վարժուի և տետրակին վարի տողերը,
իր գիրը քիչ մը կը նմանի օրինակին: ԱՐՄԻՆԷ երբեք
չաղասոտեր տետրակիները: Ոչ մելանի բիծ մը կայ անոնց
մէջ, ոչ պատռած երես մը: Ասոր համար, երբ տետրակ

100. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՕԱՄ. ՊԵՏՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՐՈՂ ՆԱ-
ԽԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐՆ Ու ՊԱՇՏՈՆԱՄԱՊՈՒՆՆԵՐԸ, Եւ ի՞նչ են անոնց
պաշտօնները:

մը աւարտէ, կը տանի ծնողքին կը ցուցնէ : Մայրը գրեթէ միշտ վարձատրութիւն կուտայ անոր :

Եթէ Արմինէ շարունակէ իր ջանքը, գրավարժութեան մէջ առաջին մրցանակ պիտի առնէ, տարեկան քննութեան ատեն :

Շատ աղջիկներ կը ճանչնամ որ անոր չեն նմանիր, կը գրեն . . . կատուի պէս՝ լլրճած, խառնաշփոթ գիր մը :

Հարցումներ . . . — Ի՞նչ կ'ընէ Արմինէ : — Ի՞նչպէս կը նրա-
սի զիր գրած ատեն, ի՞նչպէս կը դնէ աջ ու ձախ ձեռները :
— Ի՞նչպէս կը բռնէ գրիչը : — Ի՞նչ ըսել է զրի օրինակ :
— Ո՞վ կուտայ զայն : — Չեր տեսրակներն ի՞նչպէս կը պահէի :
— Ո՞վ առաջին մրցանակ պիտի առնէ բննութեան ատեն :

76. Ա Ր Ե Ա Ն Շ Բ Ջ Ա Ն

Մարդուն արիւնը կարմիր հեղուկ մըն է :

Մանրագէտը արիւնին մէջ երկու բան կը ցուցնէ .
շիձուկ և կարմիր զնտակներ : Գնտակներուն դոյնովը
արիւնը կարմիր կը տեսնենք :

Արիւնը կը գտնուի սիրտին մէջ : Սիրտէն դուրս կ'ել-
լէ արիւնը, երակներուն միջոցաւ կը պտտի մարմինին
ամէն կողմերը ու կը դառնայ դէպի սիրտ : Արիւնին
պտտիլը, երթալ եւ վերադառնալը կը կոչուի արեան
շրջան : Սիրտն ու երակները արեան շրջանին գործա-
րաններն են :

101. Ի՞նչ ըսել է վաճառաշահ յաղաք (օրինակներ տուէք) .
Ի՞նչ ըսել է ճարտարագործիւն եւ ո՞ր քաղաքներ նշանա-
ւոր են իրենց ճարտարագործական արտադրութեամբ : Ի՞նչ
ըսել է առեւտրական նաւահանգիս (օրինակներ տուէք) .

Սիրտը միսէ քսակ մըն է, վերէն վար երկու մասի
բաժնուած է ներսէն, աջ կէսը կ'ըսուի աջ սիրտ ձախ
կէսը կ'ըսուի ձախ սիրտ : Զախ սիրտը կարմիր արիւ-
նին տեղն է, աջ սիրտը սեւ արիւնին տեղն է : Կար-
միր արիւնը մաքուր կը համարուի ու օգտակար է, սեւ
արիւնը ապականուած կը համարուի ու անօգուտ է,
պէտք ունի մաքրուելու :

Սիրտը կուրծքին մէջ է, երկու թոքերուն մէջտեղը,
ձախ ստինքին ետին :

Երակները նեղ խողովակներ են ու երկու տեսակ կ'ըլ-
լան, շնչերակ ու սեւ երակ : Շնչերակներէն կարմիր
արիւն կ'անցնի, սեւ երակներէն սեւ արիւն կ'անցնի :

77. Օ Ր Օ Ր

Մայր

Անուշ քունը աշերն առեր
Անոնշ հովերն ալ տարութեր,
իմ տատրակիս քունն է եկեր՝
Անուշ երգով ըսեմ օրօր :

Որդի

Ես քուն չունիմ, անգութ մայրիկ,
Հերիք աշքո կապես, հերիք .
Մէկ պահիկէն կ'ընեմ պահիկ,
Զիս արձակէ', մ'ըսեր օրօր :

102. Որո՞նք են Ողնայարային կենդանիները : Ի՞նչ հան-
դամանք ունին Ստաւոր կամ Կարնուու կենդանիները : Իսկ
Թոյուննե՞րը, Սողուննե՞րը, Երկակենցաղնե՞րը, Զուկե՞րը :
Ասոնց ամէն մէկին օրինակներ տուէք :

Մայր

Մինչեւ չի լայ մատաղ մանկիկ
Ծծիկ չեն տար անոր, գա՛ռնիկ .
Դուն չի լացած, ի՞մ մէկ-Հատիկ,
Ես ծիծ կու տամ, կըսեմ օրօր :

Որդի

Խեղճուկ սիրտով ձայն եմ ձգեր
Կը ճվճվամ, դուն չես լոեր,
Անուշ ձայնիդ ես զմայլեր,
Ես կուլամ՝ դուն կըսես օրօր :

Մայր

Արցունքներդ մարդրտի պէ՛ս
Երեսդ ի վար ի՞նչ կը թափես .
Մի՛ լար, ձագուկ, մի՛ լար, մեղք ես .
Ո՛վ կուղես՝ ան ըսէ օրօր :

Որդի

Գիրկդ ինծի հանգստարան,
Ծիծերդ բերնիս անուշ ծորան,
Իրիկուան դէմ պառկիմ օրրան
Աչքս կապէ՛, ըսէ՛ օրօր :

103. Ի՞նչ է դաստակը կամ գումարտակը (պէօլիւք) և ո՞վ կը կառավարէ : Ի՞նչ է վաշը (թապուր) եւ ո՞վ կը կառավարէ : Ի՞նչ է Գունդը (ալայ) եւ ո՞վ կը կառավարէ :

Ի՞նչ կ'ընէ Հրամանատարը (օրտու միւշիրի), Զօրաբածնի հրամանատարը (Փէրիգ), Գնդապէ՞շը (միրալայ), Հազարապէ՞շը (պին պաշը), Հարիւրապէ՞շը (եիւզ պաշը), Յիսմապէ՞շը (գոլ աղասը), Տասմապէ՞շը (օն պաշը), Սպայակոյշը (էրքեանը հարպ) :

Մայր

Քնացնեմ իմ աղաւնիս ,
Մեծացնեմ սիրով սրտիս ,
Կարմիր վարդի նման բացուիս ,
Շուքդ նստիմ, ըսեմ օրօր :

Որդի

Քիչ մը թուլցո՞ւր ոտքս ու թեւերս ,
Ա՛լ թմրեցան փափուկ միսերս ,
Անուշիկ քուն առնէ աչերս ,
Ետքը սեղմէ՛, ըսէ օրօր :

Մայր

Այդ սուտերսվդ չեմ խաբուիր ես ,
Կ'ուզես որ զիս նստեցընես ,
Չը քնանաս , ծիծըս ուտես ,
Պարապ տեղը ըսեմ օրօր :

Որդի

Քիչ մը ճորճոր , քիչ մը ճարճար :
Քիչ մը տանտան , քիչ մը պարպար ,
Քիչ մ'ալ պապան ա՛ռ հոպապ տա՛ր ,
Քիչ մ'ալ մէն մէն , ետքը օրօր :

104. Որո՞նք են, Օսմ. Պետութեան մէջ, օրէնքին գործադիր իշխանութիւնները : Ի՞նչ է այդ դատարաններուն անունն եւ իրաքանչիւրն ի՞նչ գործեր կը տնօրինէ :

Մայր

Այդ քու լեզուդ կ'ուտե՛մ հիմայ ,
Քու կանգունովդ կտաւ չիկայ ,
Տան տան , մէմէ՝ ա՛լ հաբաբայ
Աչուկ պահպահ , ըսեմ օրօր :

Որդի

Սիրտդ քար է , ա՛լ հասկցայ ,
Լացի , լացի , շահ չգտայ
Ա՛լ քնանամ , ճարը չիկայ
Երկա՞ն երկա՞ն , ըսէ օրօր .

78. ՊԶՑԻԿ ՍՏԱԽՕՍՈՒԹԵԱՆ ՄԸ ՀԵՏԵԽԱՆՔՆԵՐԸ

Տղաք , մտիկ ըրէք , ձեզի պատմութիւն մը պիտի
պատմեմ , որ պիտի ցուցնէ թէ , պղտիկ ստախօսու-
թիւն մը ի՞նչ սոսկալի հետեւանքներ կրնայ ունենալ :

Արդէն շատ տարիներ անցած է որ աս դէպքը ձեր
տարիքը ունեցող փոքրիկ տղու մը գլխուն եկած է .

Աս տղան հիմա մեծ մարդ եղած է , և գրեթէ ծե-
րունի մը . բայց ան երբեք չէ մոռցած աս եղելութիւնը
և բնաւ ալ չոլիտի մոռնայ մինչեւ որ մեռնի :

Յովհաննէսի ծնողք (որովհետեւ աս էր անոր անունը)

105. Ի՞նչ ըսել է . Բեւեռ , հասարակած , միջօրեական ,
Դայնութեան զիծ , երկայնութեան զիծ , առանց :

Մոլորակ , արքանեակ , զիսաւոր , իաւարում , օղերեւոյք ,
օդախար , մքնոլորտ , տիեզերք , համաստեղութիւն :

զինքը մինակ ձգած էին տունը , իր դաստիարակուհիին
հետ մէկտեղ , որ իրմէն մեծ՝ խեղճ և որք մնացած աղ-
ջիկ մըն էր , և շատ ատենէ ի վեր իրենց տունը սպա-
սաւորութիւն կ'ընէր :

Յովհաննէս , որ մայրիկին խօսք տուած էր աւելի խե-
լօք կենալու , անոր սենեակը գացած՝ կամացուկ կամա-
ցուկ կը խաղար . — Խաղացած ատենը վառարանին
վրայ տեսաւ ոսկի դրամ մը : Առաւ անիկայ , անհոգ ,
առանց մտքէն գէշ բան մը անցընելու , եւ կ'զրօնուուր՝
զարմացած անոր վրայ , որ այնքան գեղեցիկ կը ցոլանար :

Անոր աւելի աղէկ փայլիլը տեսնելու համար , բաց
պատուհանին առջեւ գնաց ու արեւին ճառագայթնե-
րուն բռնեց . Եւ այս կերպով մատուրներուն մէջ այն-
չափ դարձնելով խաղաց՝ որ յանկարծ ձեռքէն թռաւ և
ինկաւ պարտէզին մէջ :

Յովհաննէս շուտ մը սանդուխներէն վար վազելով
պարտէզ իջաւ ու պատուհանին առջեւ , պատին տակերը
շատ մը փնտուեց , բայց չգտաւ՝ ինչու որ բարձր խո-
տերուն մէջ չէր տեսնուէր :

Բոլորովին տրտմած նորէն ներս մտաւ . Բայց ասոր
վրայ սրտին մէջ ձայն մը կը լսէր որ իրեն կ'ըսէր . « Յան-
ցաւոր ես , ինչու խաղացիր ոսկիին հետ , աղէկ գի-
տես թէ , երբ ծնողքդ քովդ գտնուէին , թող չպիտի
տալին որ անոր հետ խաղաս : »

106. Ի՞նչ բաներ կը կոչուին՝ մեքենական արտադրու-
թիւն (օրինակներ տուէք) , ձեռարուեստական արտադրու-
թիւն (օրինա՞կ) , հողագործական արտադրութիւն (օրինա՞կ) ,
արուեստական ջերմութիւն (օրինա՞կ) . Ուսկի՞ց կը բղիք բնա-
կան ջերմութիւնը : Շփումով ի՞նչ կը գոյանայ :

«Պահ, կ'ըսէր ինքնիրէն, մայրիկիս մտքէն շատոնց ելած է, անիկա չպիտի գիտնայ թէ ոսկին կորսուած է. և մէկուն բան մ'ալ չպիտի ըսեմ, ո՞վ պիտի գիտնայ: »

Երբ Յովհաննէսին մայրիկը տուն եկաւ, շիտակ վառարանին քով գնաց և ըսաւ. «Յովհաննէս, մեր հոս չեղած, ժամուն աս տեղ խաղացած ատենդ, դեղին աղւոր դրամ մը տեսա՞ր: »

Պղտիկ տղան մէկէն ի մէկ կարմրեցաւ, ներսէն ձայն մը կ'ըսէր իրեն, «Յանցանքդ խոստովանէ՛, պատմէ եղածը, եւ չպիտի պատժուիս: »

Ա՛հ, երանի՛ թէ մտիկ ըրած ըլլար Յովհաննէս այս ձայնին. Բայց խեղճ տղան այս ձայնին դէմ գոցեց իր սիրտը և սուտ խօսեցաւ:

«Չէ՛, մայրի՛կ, ըսաւ, չէ՛, ես բան մը չտեսայ հոդ: »

Ետքը, յանցանքը փոքրիկ գաստիարակուհին վրան ինկաւ: Զինքը կանչել տալով հարցուցին թէ ան տեղէն ո՞վ առեր է ոսկին: Խեղճ աղջիկը, «Ես չ'առի» ըսելով սկսաւ լալ:

Նորէն Յովհաննէսին հարցուեցաւ. Ա՛հ, այս անգամ պիտի խոստովանէր ըրածը, բայց վախցաւ պատժուելէն, չըսաւ. այս անգամալ իր վախկոտութիւնը զղջումէն աւելի զօրաւոր եղաւ, նորէն սուտ խօսեցաւ, եւ խեղճ աղջիկը պարզապէս իրբեւ գող վոնտուեցաւ:

107. Ի՞նչ ըսել է աւելորդապաշտութիւն, (օրինակներ տուէք): Ի՞նչ ըսել է ուղղամտութիւն, (օրինակներ տուէք): Ի՞նչ ըսել է հաւատարմութիւն, (օրինակներ տուէք): Ի՞նչ ըսել է ժուժկալութիւն, ողջախոհութիւն, յոռետեսութիւն:

Յովհաննէս գիշերը չէր կրնար քնանալ, իր մտքին առջեւէն չէր կրնար հեռացնել իր գաստիարակուհին յուսահատ և արցունքներով թրջած խեղճուկ դէմքը:

«Անիկա՛ անմեղ է, կ'ըսէր մտքին մէջ, և իմ տեղս ինքը կը պատժուի: Պէտք է որ յանցանքս խոստովանիմ. Վաղը ամէնն ալ պիտի ըսեմ. այս՝, վաղը պիտի երթամ մայրիկիս ծունկերուն վրայ իյնամ և պիտի աղաչեմ որ զիս չծեծէ և իմ փոքրիկ գաստիարակուհիս անիրաւ տեղը տունէն չվանտուի: »

Ափսո՞ս, վաղը ալ ժամանակն անցած էր, ամէն ինչ լմնցած էր: Խեղճ աղջիկը ինքզինքը անիրաւ կերպով՝ գողութեամբ՝ զրպարտուած տեսնելով, գլուխը առած գացած էր, կէս գիշերին: Առատուն, անոր մարմինը գիւղացիք մեռած րերեր էին: Մութ գիշերին մէջ խեղճը ինկած էր գետը և խեղդուած:

Անկէ ետքը Յովհաննէս ամէն ինչ պատմեց: Բայց, ո՞չ իր հայրիկը և ո՞չ մայրը զինքը չծեծեցին, ինչու որ խիղճին խայթը և յուսահատութիւնը զինքը հիւանդ անկողին ձգեցին: Շատ օրեր շատ գիշերներ իր պղտիկ անկողնին վրայ պառկած մնաց Յովհաննէս, և միշտ, սոսկալի երազի մը մէջ կը տեսնէր խեղճ աղջկան տժդոյն դէմքը որուն մեռնելուն իր մէկ ստախօսութիւնը պատճառ եղած էր:

Վերջապէս շատ օրերէ յետոյ, ա՛լ պղտիկ Յովհան-

108. Ի՞նչ բանի կը գործ ածուի. Սոսինձը, յրինմը, սանիլը, սնդուսը, սունկը, խեծը, ձգախեծը, սուտակը, սպունզը, վարսակը, թեհեզը, տրմուխը, տոսախը, յարխոլը, կինամոնը, յիշրը, օձառը, շոհը (Յօլա), ծոպը:

նէս առողջացած էր իր հիւանդութենէն՝ միտքը դնելով այլ եւս երբէք սուտ չխօսիլ

Այն սոսկալի օրէն ետքը, իր շրմունքներ երբէք չեն ստած: Բայց անկէ ետքը բնաւ գտած չէ առաջուան ուրախ զուարթութիւնը: Եւ այսօր, այնքան տարիներ անցնելէ ետքը, իր ըրած չարիքին լիշատակը դեռ ծանր թեռի մը պէս կը ճնշէ իր սիրտին վրայ:

Տղաք, եթէ փորձուիք ստել, յանցանքնիդ ծածկելու համար, միտքերնիդ բերբէք այս պատմութիւնը որ հիմա պատմեցի ձեզի: Մտածելով որ մէկ հատիկ ստախօսութիւն մը կրնայ անդարմանելի վշտի մը պատճառ ըլլալ:

Ա. Ռ. Ա. Ծ.

Կատուին դունչը մսի կտորին որ չհասաւ՝ « Այսօր Ուրբաթ է » ըստ:

109. Զանազանեցէք վայրի ծառերն ու պտղատու ծառերը:

Կաղնի, թթենի, մրտենի, դափնի, նռնենի, սոճ, թզենի, տանձենի, կաղամախի: շագանակի, նոճի, հացի, սալորենի, զկեռի, բարտի, ցարասի, արմաւենի, դժնիկ, դզքի, խնձորենի, եղեւին, կնձնի, մրտենի, նշենի, սերկեւլի, թմբենի, հալուէ, ծիրանի, ճագոմ, ընկուզենի, շոճի, սօսի, դեղձի, բալի, տօսախ, յունապի, բռնչի, կեռասենի, հաղարջենի, պիստակենի, մորմենի:



ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՒԴԻ

1. ՍԻՐԱՄԱՐԴԻ

Սիրամարդը գեղեցիկ թռչուն մըն է. իր տեսքը, կազմուածքին համաշափութիւնը, հիանալի ու նազելաշուք քալուածքը կ'զմայլացնեն մարդը. ինքն ալ, կարծես, կ'սքանչանայ իր գեղեցիկութեան վրայ: Սիրամարդին գոյնզգոյն փետուրներն որ գեղատեսիլ ծաղիկներէն գերազանց փայլ մ'ունին, ամէն տարի գոյն կը փոխեն ու կը թափին. Անախորժ ձայն մը ունի, եւ գժուար կը թռչի: Քնանալու համար ծառի վրայ կը թառի կամ տանիքի վրայ կը կծկտի: Հաւնոցները շատ անդամ տակնուվրայ կ'ընէ, և պարտէզներն անապատ գարձնէ: Էզը չունի արուին զմայելի տեսքը, մանաւանդ երկայն ու շողշողուն տտունը:

1. Հետեւեալ բառերուն սկիզբը դրէֆ ան, ապ, ս, չ, դֆ կամ սծ ժիւտական մասնիկներէն մեկը:

1. Ամօթ, առակ, բան, բարբառ: գործ, գին:
2. Երախտիք, երասան, չորչի, ուշ, օրէն:
3. Գէտ, գեղ, կար, մարդ:
4. Գոյ, տես, քահանայ:
5. Գոհ, բախտ, կամակ:
6. Գոյն:

Հարց. Ի՞նչիմաստ կու տան նախադաս մասնիկները. ան, ապ, ս, չ, դֆ:

2. ՆԱԽԱՊԱՇԱՐՈՒԻՄ

Կան բաներ որոնց կը հաւատան մարդիկ, թէպէտ այդ բաները սուտ են: Այսպիսի սուտ բաներուն հաւատացողին աւելորդապաշտ կ'ըսեն:

Օրինակի համար, երբ յանկարծ արիւնն ականջին զարնուի և գռնչէ, աւելորդապաշտը կ'ըսէ. «Ականջն կը խօսի, իս կը յիշեն», եւայլն:

Երբոր բանի մը վրայ քիչ մ'ատեն նայի. «Այս կը պաղի, կ'ըսէ կամ հիւր պիտի գայ»:

Երբոր, կերակուր կերած ատեն, հացին պատառը գետինն իյնայ. «Անօրի մարդ կայ», կ'ըսէ, կամ յեր չէ:

Երբոր ափը քերուի, կը կարծէ թէ ստակ պիտի առնէ կամ նամակ և կամ խըսմէր պիտի գայ:

Երբոր սեղանի վրայ գինի կամ սուրճ թափի, աղէկ նշան կը սեպէ. եթէ եղ թափի. «Գէշ նշան հ» կ'ըսէ:

Աւելորդապաշտը կը կարծէ թէ աղէկ օրեր ու գէշ օրեր կան. ուստի երեքշաբթի օրերը նոր գործի չ'սկսիր, ճամբայ չ'ելլեր, տղան դպրոց չի զրկեր.

Ան կը կարծէ թէ կօչիկ կորսնցնելը նեղութենէ ա-

2. 1. Ական մասնիկով ածանցեցէ՛ք սա բառերը. — Թագաւոր, զինուոր, եկեղեցի, եղբայր, հայր, մայր, այր, վաճառ, ընկեր, որդի, ծնող, քաղաք:

2. Ային մասնիկով ածանցել. — Գաղան, դաշտ, ծով, մաղձ, ցամաք, քաղաք, օդ, հանք, հարաւ, արեգակն, հող:

3. Աւետ մասնիկով. — Ծաղիկ, խոտ, խան, դալար, խունկ, բուրումն, հոտ, պտուղ, այգի, ինչ, փրկութիւն, շահ, ծառ, երանութիւն:

Ծան. Ուշ դնել փոփոխման ու զեղչման կանոններուն:

զատելու եւ աչքին խաղալի ցաւալի պէպքի մը նշան են. մինչդեռ առաջինը պարզ դիպուածի մը՝ իսկ երկրորդը ջղային շարժման արդիւնքն է:

3. ԶՈՒԹԱԿՆ ՈՒ ԱՂԵԼԸ

Զութակահար մը կը նուագէր հանդէսի մը մէջ: Ներդաշնակ ու գեղեցիկ ձայներ կը թրթռային նուագարանէն. իր ճարտար ձեռքին մէջ, գործիքը կարծես շունչ ու հոգի առած՝ կը գեղգեղէր իրրեւ թռչնիկ, և զմայլումով կը համակէր ունկնդիրներն ու անզուսպ ծափահարութեամբ և կեցցէներով կը գուացնէին սրահը: Աղեղն ըստ Զութակին. «Կը լսե՞ս, ընկեր, ի՞նչպէս կը զմայլին վրաս, կ'երթամ, կու գամ, կ'ստոստեմ. ինձի կը պատկանի այս յաջողութեան վառքն ու պատիւը: — Խե՛նդ, պատասխանեց Զութակը, ի'մթելերս են որ ձայն կը հանեն, իմ փո՛րս է երգողը, զիս կը ծափահարեն: — Գնա՛ բանդ, մեծ-փոր պարոն, հպարտին մէկն ես դուն: — Դուն ալ, վտիտ մործիկ, որ խենդի պէս կը ցատկուտես լարերուս վրայ, սնապարծի՛ն մէկն ես»:

3. 4. Աւոր մասնիկով. — Ահ, զօր, կամի, նշան, հոչակ, շահ, փառք, կեզծ, չիք, բուռն գոյն, լոյս:

5. Գին մասնիկով. — Ցաւ, դաշտ, սիրտ, ողբ, ոյժ, արտում, տիտը, լալ, ողորմ:

6. Գոյն (1) մասնիկով. — Քաղցր, առատ, մեծ, փոքր, կրտսեր, նոււազ, առաւել, լաւ, աղքատ, ճոխ:

[1]. Հոս զոյն մասնիկը չի նշանակեր երանգ, քոյր՝ այլ շատուքիւն:

Նուագն աւարտեցաւ . ճարտար արուեստագէտն ա-
ղեղն ու ջութակը տեղաւորեց տուփին մէջ և փակեց
զայն : Երկու պարծենկոտները լռութեան մասնուեցան
ու վիճաբանութիւնը վերջացաւ :

Աշխարհիս մէջ կան մարդիկ այնքան տիմար՝ որ ի-
րենց վերադրելով կը պարծին ուրիշին արժանիքովը :

4. Ա. Բ Զ Ն Ո Ւ Թ Ո Ժ Ի Ի Ն Բ

Արջ մը փոքրիկ թոժիւն մը ծնաւ , այնքան տգեղ որ
բնաւ կենդանիի կերպարանք չունէր . այլանդակ ու սոս-
կալի զանգուած մը էր : Արջն այսպիսի ձագ մը ունենա-
լուն վրայ ամօթահար՝ կ'երթայ իր գրացի Որին կը գըտ-
նէ . « Ի՞նչ պիտի ընեմ , սանամայր . կ'ըսէ անոր , ի՞նչ
պիտի ընեմայս հրէշը . Խեղդելս կուգայ : »

— Զ ըլլայ որ ատանկ բան ընես , բսաւ անոր շաղակ-
րատ թռչունը , ուրիշ արջեր ալ տեսած եմ մի և նոյն
մտահոգութեան մէջ . զնա , կամաց կամաց լզէ ձա-
գուկդ . քիչ օրէն սիրուն ու աղուոր պիտի երեւի աշ-
քիդ , և անով երջանիկ պիտի ըլլաս : » Մայրը դիւրաւ
հաւատաց , ընդ երկար լիզեց ձագն որ վերջի ի վերջոյ

4. 7. Եայ մասնիկով . — Աղամանդ , բեհեղ , փղոսկր , բիւ-
րեղ , արծաթ , կապար , շղարշ , ծովեղր , մաշկ , պղինձ :

8. Եան մասնիկով . — Արեւելք , Բաբելոն , Ներսէս ,
Կորդ , Մեսրոպ , Վենետիկ :

9. Ալի մասնիկով . — Շնորհ , ցաւ , ողբ , զարմանք ,
տաղտուկ , գիրգ , անձուկ , ցանկութիւն , պանծ , կսկիծ :

աղուորնալ սկսաւ : Արջը զնաց շնորհակալութիւն յայտ-
նել Որիին . « Եթէ համբերելու խորհուրդ չտայիք , ը-
սաւ , անդթօրէն յօշոտած պիտի ըլլայի ձագուկս , որ
այժմ կեանքիս բոլոր հաճոյքն է : »

Բարոյական . — Համբերութիւնն որչափ չարիքի ա-
ռաջքը կ'առնէ ու բարիք կը ծնի :

5. Ա. Յ Ա'

(ՀԱՌԻԹԻՒՆ ՈՒ ՀԱԱԶԱՆԴՈՒԹԻՒՆ)

Երեք գիրէ բաղկացեալ կարճ բառ մը կաւ . զոր տղաք
պարտին սիրել ու յաճախակի զ որդ ածել :

Այս բառն է . . . ԱՅՈ :

Հլու և հնագանդ տղոց բառն է ան :

Հակառակն է այն տգեղ ՈՉ բառին , զոր խեռ ու
անհնազանդ տղաք կը գործածեն :

Մափկ ըրէք Մարթան երբ մօրը հետ կը խօսի , եւ
օրինակ առէք անկէ :

« Մարթա' , ժամը եօթն է . Ելի՛՛ :

— Այո' , մայրիկ , անմիջապէս :

5. 10. Եղի մասնիկով . — Աէր , ներում , պաշտում , գո-
վութիւն , փափաք , աւազ , խռտ , խունկ , երկրագութիւն ,
նախանձ :

11. Եղի մասնիկով . — Ահ , զօր , համ , հիւթ , մազ , ուժ ,
հանձար , անձն , գոյն , ինչ , մարմին , շուք , թեկն :

12. Եղէն մասնիկով . — Ասր , արծաթ , բոց , բանջար ,
հող , քար , միրգ , ոսկի , թուղթ , ապակի , բուրդ , հուր ,
լցու :

«Մարթա' . եկուր նախաճաշդ ըրէ :
— Այս' , մայրիկ , հիմա չուտով՝
«Մարթա' դասդ սերտէ' :
— Այս' , մայրիկ , գիրքս ձեռք կ'առնեմ :
«Մարթա' , դպրոց գնա ,
— Այս' , մայրիկ , կ'երթամ կոր :
Զեզի հարցնեմ , աղէկ չէ՞ աս :
Կարճ բառով մը տղաք սիրելի կ'ըլլան և պատժուե-
է վախ չեն ունենար :

Անոնց տեղ եթէ ես ըլլայի միշտ պիտի ըսէի . Այս' ,
այս' կանուխէն սորվեցէք յօժարութեամբ հնազանդիլ .
Հլութիւնն ամենաթանկագին յատկութիւններէն մէկն է :

6. Ա Ր Ե Ւ Ն Ո Ւ Լ Ո Ւ Ս Ի Ն Ը

Արեւն ու լուսինն երկու փայլուն աստղեր են որոնք
կարծես աշխարհի շուրջը կը դառնան եւ փոխն ի փոխ
կ'երեւան ու կը կորսուին : Արեւն ալ , լուսինն ալ կրնան
անտես ըլլալ՝ ամպերէն ծածկուելով ու խաւարուելով :

Արեւն աւելի փայլուն է քան լուսինը . լուսի ու շեր-
մութեան հնոց մ'է այն . իր արձակած լոյսն էրեն յա-
տուկ է և այդ լուսով կը դոյանայ աշխարհի վրայ ցո-
րեկ . Արեգակն է միշտ բոլորակ :

6. 13. Ենի մասնիկով . — Հայր , մայր , խող , վարդ , խնձոր ,
թութ , խունկ , ձեթ , նուշ , մոր , վալր , քաղաք , այծ , լիրք :

14. Ի մասնիկով . — Դեղձ , ծիրան , բալ , սերկեւիլ , կա-
զին , խոզկազին , աղ , արժան , վայր , հաց :

15. Իկ մասնիկով . — Փոքր , հայր , մայր , մասն , անա-
սուն , թռչուն , ծուկն , մուկն , թուշ , նուշ , փուշ , փոր , խուց :

Լուսինը նուազ լուսաւոր է , լոյս կու տայ առանց
ջերմութեան . իր լոյսն արեւուն ցոլացումն է : Լուսինն
այլ և այլ ձեւեր կը առնէ . շատ անգամ մահիկի ձե-
ւով կ'երեւայ :

7. ԱՇԽԱՏԱԾՔԻ ՄԱՆՈՒԿ

Ի՞նչպէս ան փոքրիկ , գործունեայ մեղուն
իր ժամանակը լաւ կը գործածէ ,
Ու բոլոր օրը , մինչեւ իրիկուն ,
Ծաղիկէ ծաղիկ մեղըր կը ժողվէ .

Շատ իմաստութեամբ նա իր փեթակն
Ու բջիջները մոմով կը չինէ ,
Եւ աշխատութեամբ իր շինած տնակն
Անուշիկ մեղրով շուտ կը լեցընէ :

Ես ալ ուրեմն մեղուին նմանիմ ,
իմ գործերուս մէջ աշխատող ըլլամ .
Թո՞ղ չյօրդորէ իս չար սատանան
Թէ ատեն ունիմ , քիչ մը ծոյլ մնամ :

7. 16. Ակ մասնիկով . — Գետ , լեզու , լիճ , ծով , նաւ , ծի-
ծեռն , գան , գրդի , հոգի , աղաւնի , պատանի , հիւղ , գիւղ ,
ձոր , դաստ , դաս :

17. Ուկ մասնիկով . — Տաք , պաղ , եռ , պատատ , չնորհ ,
անմեղ , աչ գառն , հորթ , ձագ , հարսն , կարմիր , ձելումակ ,
սեւ , խեւ :

18. Իչ մասնիկով . — Աւեր , կործան , գիր , բիր , նեղ ,
երդ , ցոյց , կաքաւ , գրգիռ , խափան , սուրբ , կափար :

Գիրքերով, գործով կամ անմեղ խաղով
Առջի տարիներս անցընել ջանամ.
Որպէս զի վերջը ըրլլամ ամօթով,
Երբ բոլոր կեանքիս մեծ հաշիւը տամ,

8. Ն Ա Խ Ա Պ Ա Շ Ա Ր Ո Ւ Ի Մ (Շար.)

Պակաս չեն մարդիկ որ կը հաւտան թէ ոգիներ ու
ճիւաղներ կան, և երբ գիշերը մուժ տեղ մը գտնուին,
կը դողան վախնալով որ ոգին կամ ճիւաղն իրենց չե-
րեւի:

Խեղճ Օհան կը հաւտայ այս բաներուն: Անդամ մը
քնանալու ատեն յանկարծ արթնցաւ և սկսաւ պօռալ:
Ի՞նչ կար: Երազին մէջ տեսած էր որ ճիւաղներն եկեր՝
քովը նստեր են եղեր: Խեղճը չէրգիտեր թէ այդ ստուերը
կամ ուրուականները սնոտի բաներ են, իր երեւակա-
յութեան մէջ հնարուած: Կ'երեւի թէ շատ կերակուր
կերած էր, և անմարսողութենէն անհանդիստ քուն մը
ունեցեր ու այլանդակ բաներ երեւակայեր էր: Արդէն
երազներն ի՞նչ են, եթէ ոչ անորոշ ու շփոթ մտածում-
ներ: Երբեմն երազատեսներ զանոնք կը մեկնեն՝ միա-
միտները խարելու և ստակ առնելու համար:

8. 19. Ող մասնիկով.—Սէր, չէն, տունկ, շահ, բեր,
գրգիռ, ծին կատար, տես, քնին, սատակ:

20. Ած մասնիկով.—Գութ, ողորմ, ցաւ, մաշիլ, գիր,
անց, խորչոմ, կոտոր, կատար, հան, ման, կար, շահ, աղ:

21. Ոյթ մասնիկով.—Ծածուկ, բուն, սովոր, ձան-
ձիր, հաս, երեկ, հաւաք, տեսիլ:

Կիներ կան որ թուղը կը բանան, բակլայ կը նետեն,
եւայլն: ասոր անոր փափաքը գիտնալու և բախտը գու-
շակելու համար. վիուկներ կամ կախարդներ՝ որոնք այլ և
այլ հմայքներ կ'ընեն, մարդ կը կապեն եւ այսպիսի հա-
զար տեսակ խարեբայութիւններ կ'ընեն: կը գտնուին
նաեւ մարդիկ որ հիւանդ բժշկելու համար գիրքեր կը
կարդան և որոնք բժշկելու տեղ կը սպաննեն:

Աներելի յանցանք է, այսպիսի խարեբաներու հաւ-
տալ: Խելացի ու կրթեալ մարդը կ'զգուշանայ նախա-
պաշարութիւններէ:

9. Ա Ռ Ա Զ Ի Ն Մ Ր Յ Ա Ն Ա Կ Ս

Որքա՞ն դողացի առաջին մրցանակի մը համար, ահա
ստայայ զայն, ծնողքս գոհ և ուրախ են, և ես երջանիկ
եմ վասն զի կը վայելեմ քրտինքիս պտուղը: Լաւ հոգ
պիտի տանիմ, մաքուր պիտի պահեմ մրցանակս: Խաւա-
քարտէ կողք մը կայ վրան, հաստատուն և վայլուն՝ ոս-
կեզօծ նկարներով: Մէջը 200 էջ կայ, ճիշդ ու ճիշդ գիրք
մը, աղուոր ու օգտակար գիրք մը, կ'ուզեմկարդալ անոր
մէջի պատմութիւնները: պիտի ջանամ հասկնալ թէ ի՞նչ

9. 22. Որմ մասնիկով.—Եռանդ, երեր, սող, շարժ,
խօսի, չող, հաս, կանգ, թոփէ, հաստատ, պարար:

23. Ուս մասնիկով.—Ապառաժ, աւազ, թաւ, յոր-
ձան, սոզր, ջիղ, քար, տիզմ, ժայռ, վէմ, եղէգն, վախ,
խախտել, մացառ:

24. Ոյս մասնիկով.—Արիւն, բոր, քոս, եռանդ,
ժանգ, կասկած, խոց, փոթ, կրակ, ողիլ, միս, վաւաշ, լակել:

կը ներկայացնեն այն պատկերներն որ գրեթէ ամէն էջի վրայ կը տեսնուին։ Պիտի հասկնամ ու քրոջս ալ պիտի հասկցնեմ։ Եւ երբ լաւ մը հասկնամ, իրիկուններն առոր մէջէն գեղեցկագոյն հատուածները պիտի կարդամ հօրս ու մօրս։ Ասով՝ թէ՛ անոնք և թէ՛ ես հաճոյք պիտի զգանք։ Իրաւ որ շատ հաճելի բան է մրցանակ առնել, պիտի ջանամ գալ տարի ալ մրցանակներ շահիլ։

10. ՅՈՒԻ ԴԱՍԻՌԱԿՈՒԹԻՒՆ

Զատկի առնին առթիւ բարեկամի մը տուն չնորհաւորութեան գացած ըլլալով՝ տեսայ չարագործ մանկիկ մը, որուն չարութեան պատճառ՝ բուն իսկ իր հայրն ու մայրն էին։ Երբ ան իր մամիկին մաղերը քաշէր, կը քաշալերէին զինք ըսելով։ «Քաշէ՛, քաշէ՛ մանկիկս։ Երբ կատուն ձեռքին մէջ առաւ կը չարչարէր, հաճոյք կը զգային ու կ'ըսէին։ «Ոտքէն քաշէ, մանկիկ, ականջէն, պոչէն քաշէ։» Այսպէս չարութեան վարժեցուցին զայն իր մատաղ հասակէն։ Երբ իր թոթովլ լեզուով հայհոյանքներ ու հաճելի խօսքեր կ'ընէր, կ'ուրախանալին, կը խնդային և կը փափաքէին որ նորէն կրկնէ։ Երբ իր կամ

10. 25. Կոտ մասնիկով. — Վախ, նուազ, ամչնալ, խպնիլ, մոռացում, մսիլ, գեղեւիլ, դանդաղ, պարծենալ։

26. Ուրդ մասնիկով. — Նախ, ձախ, սայլ, ժառանգ, նաւ, կանառ, յաճախ, առաջին, քանի, հանապազ, անց, որս, լուծ։

27. Ուրդ մասնիկով. — Խորկիլ, յագ, նուազ, աճիլ, պարապ, արձակ։

քը կատարել ուզէր, կը կատարէին. ասով զօրացուցին զայն յամառութեան մէջ։ Երբ մանուկը վեց տարեկան եղաւ, ալ չէին համբերեր ծնողքն՝ անոր ծայրահեղ ու անտանելի վարմունքին. զինք վախցնելու և հանգարտեցնելու համար կ'ըսէին։ «Ահա պայիկն եկաւ՝ քեզ պիտի տանի. ահա շունն ալ եկաւ՝ քեզ պիտի խածնէ. ահա՝ մուրիկն եկաւ՝ քեզ պիտի առնէ. ահա՝ կայծակը զարկաւ՝ քեզ պիտի այրէ. ահա՝ մութը հասաւ՝ քեզ պիտի գողնայ։ Այս և այսպիսի խօսքեր տղուն մատաղ սրտին վրայ այնքան գէշ ու ծանր տպաւորութիւն ըրին, որ ամէն անգամուն երբ շունը հաշէր կամ կայծակը զարնէր, սաստիկ կը վախնար, եւ այդ վախովն էր որ խեղճ տղան մեռաւ։

Ա. Ռ. Ա. Ծ

Ամէն հաշան շուն խածան չէ։
Լայնին ճար կայ, նեղին ճար չիկայ։
Խօսքը մեծին ջուրը պղտիկին։

11. 28. Ոց մասնիկով. — Դպիր, խտիր, գործ, ամուր, խարտել, հովանի, մատն, ձեռն, փող, գարբին, փուք, հաւել, քամել, ակն։

29. Անոց մասնիկով. — Ամառ, ձմեռ, որբ, աղքատ, հիւանդ, յիմար, ծեր, արուեստ, հիւր, մթեր, օտար, վաճառ, խոհ, գիշեր։

30. Արան մասնիկով. — Կրակ, վառ, հիւանդ, հանգիստ, վարժ, նաւ, բնակ, տաղ, երգ, խօսի, նիստ, գործ, տիպ, դաս, լուաց։

11. ԹԵ Ի'ՆՉՊԼՍ ԴԱՍ ԿԸ ՍՈՐՎԻՆ

Վարժուհին առակ մը տուած է սորվելու՝ իր փոք-
րիկ աշակերտուհիներուն։

Առակին Վերնագիրն է Գայլն ու Դառնուկը։

Գիտէք թէ ինչ պատահած է։ Աւազ, չար դայլը
լափած է խեղճ գառնուկը։

Թագուհի գիրքը ձեռք կ'առնէ և որոշեալ երեսը կը
բանայ, շատ անգամեր ետեւէ ետեւ կը կարդայ առա-
ջին երեք տողերը, և յետոյ ցած ձայնով կ'արտասահնէ
առանց դրբին նայելու։

Երբ աղէկ մը սորվի, ուրիշ երեք տող ալ կը կարդայ,
զանոնք ալ կը կրկնէ մինչեւ որ գոց սորվի։ Այն ատեն
առաջին տողերը նորէն ձեռք կ'առնէ և վերջիններուն
հետ կ'արտասահնէ։

Այս կերպով մինչեւ առակին վերջը կը շարունակէ,
և, երբ վարժուհին դասը ըսել կու տայ, թագուհի ան-
սխալ գիտէ և բարենիշ կը շահի։

Դժուար բան մը չէ դասը գոց սորվիլը, միայն ու-
շադրութիւն ու յօժարութիւն պէտք է։

Տղայ մը որ դասերը չի գիտեր, կամքիշ գիտէ, միշտ
տգէտ պիտի մնայ։

12. 31. Առան մասնիկով.— Ծառ, միրգ, անդ, մուս,
Պարսիկ, Բարել, Մարգ, Վիրք, Հնդիկ, Հապէշ.

32. Պան մասնիկով.— Պահ, դուռն, բար, ուղտ,
էշ, ձի, ախոռ, փուռն, պարտէղ, այգի, ջորի, ջուր։

33. Զի մասնիկով.— Անգլիա, Զմիւռնիա, Ռուսիա,
Ֆրանսա, Ամասիա, Ասիա, Եւրոպա, լեռն, Բերա, Սամա-
թիա, Գաղատիա, Երուսաղէմ, Ակն։

12. Գ. Ա. Յ Լ Ն Ո Ւ Ո Զ Խ Ա. Ր Ը

Ոչխարներն ապահով տեղ մը մակաղած էին, չու-
ները կը քնանային եւ հովիւը, մեծ կնձենիի մը շուքին
տակ, սրինգ կ'ածէր գրացի հովիւներու հետ։ Անօթի
գայլ մը ցանկէն ներս մտաւ գաղտագողի՝ հօտին վի-
ճակը զննելու համար։ Փոքրիկ, անփորձ ոչխար մը խօս-
քի սկսաւ անոր հետ, «Ի՞նչ կը փնտռես հոս, ըսաւ որ-
կորաժէտին։— Փափուկ ու դալար խոտ, պատասխա-
նեց գայլը։ Գիտէք թէ չկայ աւելի քաղցր բան մը՝ քան
ճարակիլ ծաղկաւէտ արօտավայր մը՝ իր նօթութիւնն յա-
գեցնելու համար, և վճիտ առուակէ մը ջուր իմել՝ ծա-
րաւն անցնելու համար։ Հոս երկուքն ալ գտայ, ա'լ
ի՞նչ պէտք է ինծիք։ Կը սիրեմ այն փիլիսոփայութիւնն
որ կ'ուսուցանէ քիչով գոհանալ։— Իրա՞ւ, հարցուց
մատղաշ ոչխարը, իրա՞ւ կենդանիներուն միալ չես ու-
տեր գուն և քիչ մը խոտով կը բաւականաս։ Եթէ այդ-
պէս է, եկո'ւր եղբօր պէս ապրինք և միասին ճարակենք։»

Իսկոյն ոչխարը փարախէն դուրս ելաւ։ սակաւապէտ
փիլիսոփան յօշոտեց ու կերաւ զայն։

Զգուշացէք իրենց առաքինութեամբ պարծեցող մար-
դոց խօսքերէն։ Աւելի՝ անոնց գործերուն հաւատք ըն-
ծայեցէք քան թէ խօսքերուն։

13. 34. Եցի մասնիկով.— Պոլիս, Կարին, Վան, Բաղէշ,
Ակն, Աշտարակ, Թաղ, Ճոր, Մուշ։

35. Ացի մասնիկով.— Նարեկ, Բիւզանդ, Բարելն,
Խել, միտ, գեղ, քաղաք, կին, Եգիպտոս, Խորէն, Լամբրոն։

36. Ցու մասնիկով.— Տէր, քահանայ, վարդապետ,
հարսն, փեսայ, մահ, շապիկ, ձաւար, ապրիլ, կերակուր։

13. ՑՈՐԵԿ ՈՒ ԴԻՇԵՐ

Յորեկն ու գիշերը ժամանակի բաժանումներ են, դրեթէ հաւասար տեւողութեամբ. իրարու կը յաջորդեն քսան և չորս ժամուան մէջ, առտուընէ մինչեւ միւս առտու:

Յորեկը պայծառ է, արեւէն կը լուսաւորուի. արթ-նութեան, աշխատութեան, շարժման ու ազմուկի՝ վեր-ջապէս գործի ու կենդանութեան ժամանակ է:

Գիշերը մութ է, միայն լուսինն ու աստղերը կը փայ-լին: Տուներուն մէջ ճրագ կը վառուի. ֆունի, հանգիս-տի ու լութեան ժամանակն է այն:



Ա. Ռ. Ա. Ռ.

Լաւ տանձը արջը կ'ուտէ:

14. 37. ԱՏ ԺԱՍՆԻԿՈՎ. — Պոչ, ունչք, լեզու, ձեռն, ձիւղ, հուր, քուն:

38. Ուհի ժասնիկով. — Կոմս, քուրմ, ընկեր, դրացի, չելէն, աշակերտ, գեղջուկ, դեսպան:

39. Անոյշ ժասնիկով. — Վարդ, քուրմ, սէր:

Գիս. Ուհի, անոյշ, դուխս ժասնիկներն իգական անուն կը չինեն: (Դուխս ժասնիկով ալ օրինակներ գտէի):

Գիս. Բոլոր այս ժասնիկներն յատուկ իմաստ մը կ'ընծայն բառերուն որոնց կը կցուին, Դասատուները կրնան տալ ասոնց վրայ հարկադաշտ բացատրութիւնը:

14. ՃԵՐՄԱԿԸ ՈՐՈՌԻ Ի...

Վարդ մը պարտէզէն՝ այտիս պէս աղուոր՝ գարունն երբոր գայ՝ հայրիկիս համար Պիտի փրցընեմ, ու երբ տամ այն օր, Գրպանս լեցուն կ'ունենամ շաքար:

Անմոռուկ մըն ալ, կապոյտ աչքիս պէս, Քեղի պիտի տամ, քոյրիկս վերժին, Դուն ալ ինձ կապոյտ գուլպայ կը հիւսես, Որ իմ քոմպուղիկ ոտքերս չմնին:

Ու մազերուս պէս դեղին ծաղիկ մ'ալ, Հողին մէջ պառկող անուշ աղբարին, Որ չնախանցի վերժինին, չի լա՛յ, Ան ալ կ'աղօթէ Աստուած պապային:

15. Հետեւեալ արմաս բառերով բարդուրիւններ կազմեցի: Օրինակ. Գիր զրող-զրագիր, ոսկիինվ օծուած-ոսկեզօծ:

Գիր գրող, Աստուած սիրող, ծնողքը սիրող, ոսկիով օծուած (զօծ), արծաթ պաշտող, միտքն ուղիղ, բարի կամեցող, սիրտը բարի, հոգի զմայլեցնող, ոգիով լեցուած, միշտ դաւր, ձայնը քաղցր, աղբատ սիրող, ուսմունք սիրող, ջանք սիրող, մարմինը մարզող, ծաղիկով զարդարուած, հոգիի գալուստ, Աստուած ծնող, միտքը մեծ, միտքը մեծ, որդին կորսնցնող, աղիք խարշող, մեղրի համով, լեզուն քաղցր, ճակատի զիր, արեւէն այրած (կէզ), աղերսի զիր, դըպիրի պետ, ոսկիով ծուլուած, լուսով փայլող, լուսով շոշացող, գետի բերան, լերան շղթայ, սիրտը խիստ, աղօթք սիրող, միտքը թանձր, դէմքը գեղեցիկ, արագ հոսող, խիտ սստով:

Զիւնին պէս անրիծ, սրտիս պէս ճերմակ՝
Ճերմակ շուշան մ'ալ մայրիկիս անուշ.
Անոր աեղ, գիտե՛մ, մայրիկս ալ հիմակ
Համբոյր պիտի տայ այտերուս քնքուչ:

15. ԴԱՍԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Ժամանակով կուգուրկոս անունով մարդ մը կար որ
իր երկրին օրէնքներ դրաւ. Այս մարդն օր մը մի և նոյն
ցեղէն երկու շուն առաւ և զանոնք տարբեր կերպով
մեծցուց: Մէկը փափկութեան վարժեցուց ու համեղ
կերակուրներով մնուց, իսկ միւսը որսորդութեան վար-
ժեցուց: Երբ մեծցան ու զօրացան մարմնով ու բնու-
թեամբ, կուգուրկոս զանոնք տաքաւ հրապարակ մը,
անոնց առջեւ ախորժահամ կերակուրներ գնել տուաւ
և ապանապաստակ մ'արձակեց: Խսկոյն, շուներէն մին

16. Հետեւեալ արմատ բառերով բարդութիւններ կազմե-
ցեֆ եւ տուիք անոնց նշանակութիւնը:

Գանձի պետ, գետի եզր, ծովի եզր, գիրք ծախող, ըս-
տինք տուող, լոյս մտնելու տեղ, խաչի փայտ, խունկի աման,
հարսի եղայր, հողի բլուր, ծիւնի ծաղիկ, նամակի տուփ,
նամակի տուն, նաւի խումբ, վանքի հայր, որթի տունկ,
գանձը մեծ, տունը մեծ, ձայնը մեծ, բազուկը երկայն, հա-
սակը բարձր, մազը սեւ, շուրթը լայն, մարդը բազում, հա-
մը քաղցր, ոտքը արագ, լեզուն թանձր, ոտքը մաշկով, բե-
ռը ծանր, քալուտձքը թեթեւ, հաւատքը թերի, մորթը
թոյլ, սիրտը վատ, գլուխը կօր, թելը ոսկի, պատիւը հաւա-
սար, սիրտը նեղ, փետաւը նոր, միտքը նուրբ, ճեռքը ու-
նայն, միտքը թեթեւ, անունը մեծ, փորը մեծ:

վազեց իր սովորական կերակուրներուն քովկ միւսը՝ աշ-
խուժիւ նապաստակին ետևէն և բռնեց: Ժողովուրդը
կը ծափահարէր անոր վարժ յաջողակութեան.

Այն ատին իմաստունն լուգուրկոս ժողովրդին դառ-
նալով ըստաւ. «Երկու շուներն ալ մի և նոյն ցեղէն են,
սակայն տեսէք ի՞նչ տարբերութիւն դրած է անոնց մէջ
դաստիարակութիւնը».

16. ՇԵՐԱՄ

Եերամը միջատ մը է թրթուուներու խումբէն: Աւ-
րեմն միջատին կազմութիւնն ունի, անոր պէս թեւա-
ւոր է: Եերամը կերպարանափոխութիւն կը կրէ. նախ
թրթուր մ'է, երբ հաւկիմէն գուրս գայ. այն ատեն
ճերմակ թութիւն տերեւներ ուտելով շուտ շուտ կ'ածի,
օր մ'ալ իր վրայ կը շինէ մետաքսէ պատեան մը ո-

17. Աշակերտերն հետեւեալ խօսիերով բարդ բառեր կազմէ:

Բեռն կրող, երկինքը բնակող, լեռը բնակող, պտուղ բե-
րող, անձրեւ բերող, հուր բղխող, անտառը բնակող, ձեռքի
գործ, անձն գովող, այդի գործող, երկիքը գործող, եղեռն
գործող, հողը գործող, նաւ շինող, պղննձը գործող. չար
գործող, բարի գործող, ոճիր գործող, երդումը զանց ընող,
օրէնքը զանց ընող, աստղերով զարդարուած, նետ ձգող
(նետող), քար ձգող, սովէ լիկուած, ծաղկով լեցուն, պտղով
լեցուն, գէշ (գիտկ) ուտող (կեր), չորս ոտք ունեցող, երկու
ոտքով, երեք ոտքով, վրէժ խնդրող, նախանձող խնդրող,
բարի խօսող, չար խօսող, առակ խօսող, որովայնէն խօսող,
երկրէ ծնած, չար կամեցող, ալիքներով կոծուած, վիշտ կրող,
միտքը մեծ, կէս մեռած, վաղ (կանուխ) մեռած, նոր ծնած,
սաստիկ չնչող, ուղիղ խօսող, ունայն խօսող, սիրտը խիստ,
երախտիք գիտցող:

բուն մէջ կը բանտարկուի : Մետաքսէ պատեանը խոզակ կը կոչուի . անկէ կը քակեն մետաքսի թելն որ հիւսելի նիւթ մը կ'ըլլայ : Թրթուրը իր բերնին մօտ դանուող երկու մանր ծակերէ դուրս կը հանէ մետաքսը : Խոզակին մէջ քանի մը օրեր մեալէ ետք շերամը կը ծակէ զայն ու թիթեռնիկ եղած դուրս կուգայ . անկէ ետքը կ'սկսի շատ մը հաւկիթներ ածել , քանի մը օր վերջը կը մեռնի :

Հաւկիթներէն յաջորդ գարնան նոր թրթուրներ կ'ել-լեն :

Մետաքսը քակելու համար , տակաւին կենդանին դուրս չելած , խոզակը կը ձգեն տաք ջուրի մէջ , այն ատեն մետաքսը կը կակլանայ ու դիւրաւ կը քակուի : Քակուած թելը կը մանեն , այսինքն ոմանք մէկանց զատելով հաստ թելերու կը վերածեն , յետոյ կը ներկեն ու կերպասներ կը հիւսեն :

18. Հետեւեալմերով բարդ բառեր կազմեցէֆ :

Եռանդով լեցուած , ժիր ջանքով , սիրտ մաշող , պատկեր հանող , թեւէ զրկուած , խաղ սիրող , պարգեւ տուող , յոյսը հատած քունը հատած , սրինդ հարկանող , (զարնող) , փող հարկանող , դեւէ հարեալ (զարնուած) , շանթէ հարեալ , արծաթէ ձուլուած , երկաթով կուուած (ծեծուած) , խորը մխուող , մէջը մխուող , տուն շինող , աշխարհ շինող , ծուխ չնչող , բոց չնչող , մահ չնչող , Աստուծմէ չնչուած , խոտ ուտող , կուռք պաշտող , արծաթ պաշտող , ընտանիքը սիրող , բոյթ մատ , ցորեն վաճառող , կառք վարող , նաւ վարող , ձի վարժող , մանուկ վարժող , ուղի ցուցնող , տօն ցուցնող , օր ցուցնող , արծաթով օծուած , ննջելու սենեակ , հիւրերը մեծարող , զէնք կրող , վարժելու տուն , միտքը սուր , մեծ համբաւ ունեցող , երկար պատմող , միտքը չար , փոխով լեցուն :

17. ԱՆՄԵԼ ՍՏԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Կոյր ծերունի մը և իր թոռնիկը միս մինակ մնացած էին աշխարհիս վրայ : Ծերունին չէր կրնար աշխատիլ ու ապրուստ ճարել , վասնզի կոյր էր . իսկ մանկիկը դեռ շատ փոքր էր ու ծանր աշխատութեան տոկալու անկարող : Միասին կը թափառէին դուռէ դուռ և կը մուրային :

Օր մը , յոգնած , նստան ճամբու մ'եզրը : «Անօթի եմ , որդեա՛կ , ըստ ծերունին , հաց ուտե՞նք : — Այո՛ , սիրելի պապս , ուտենք : » Եւ թոռնիկն հանեց պայտւսակէն ինչ որ կար մէջը . աւա՛ղ , միայն պատառ մը չոր հաց . Մանկիկը , ինքն ալ , շատ անօթի էր , սակայն ամբողջ հացի պատառը ծերունիկն ափին մէջ դրաւ : «Դու ալ բաժինդ առի՞ր» , հարցուց ծերը :

«Այո՛ , սիրելի՝ պապս , այդ քու բաժինդ է» , Եւ ծերունին կերաւ , անկասկած այդ անմեղ ստախօսութենէն :

Ճամբան ամայի էր . «Ծ ոք տեսաւ մանուկին ըրած զոհողութիւնը , բայց սրտին մէջ ձայն մը լսեց , շատ քաղցր ձայն մը որ կ'ըսէր . «Ապրի՛ս , տղաս , շա՛տ լաւ ըրիր : »

19. Հետեւեալ արմատ բառեր ի՞նչ բառեր կրնան ծագիլ :

Օրինակ . Ծեր , ծերունի , ծերութիւն , ծերանալ , ծերակոյտ , եւայլն :

— Ծեր , սառ , կազմ , մայր , պտուղ , վախ , լոյս , փառք , բախտ , Աստուած , բարի , ուսմունք , խելք , արեւ , չէն , երդ , սէր , սուրբ , չող , առողջ , կարծր , փորձ , լուր , հոտ , համբերութիւն , արի , ազնիւ , զոյգ , կանոն , քար , սուտ , երախտիք :

18. Ե Ր Կ Ա Թ ՈՒ Ա Ր Ծ Ա Թ

Երկուքն ալ մետաղ են, հողին տակէն հանուած ու մարդուն աշխատութեամբ պատրաստուած. անոնցմով կը շինուին գործիքներ ու տեսակ տեսակ առարկաներ:

Երկաթն աւելի շատ է բնութեան մէջ, աւելի կարծր ու աւելի թեթև քան արծաթը. սեւ է ու հաստատուն ու կոշա գործիքներ շինելու կը գործածուի.

Արծաթն երկաթէն աւելի հազուագիւտ է, ճերմակ է. և որովհետեւ քիչ կը գտնուի ու աչքի հաճելի է, անով զարդեր ալ կը շինեն:

Ա. Ռ Ա Թ

Մարդու փողն որ աւելնայ, տանը սիւնը ծուռ կ'երեւնայ:

Խենթը քար մը նետեց հորը, հազար խելօք չլրցան հանել:

20. Ի՞նչ բառեր կրնաֆ շինել սա արմատ բառերով:

Պատիւ, ուղի, ուղիղ, միտք, խորհուրդ, բարձր, մարդ, բաժին, մասն, պատիւ, պաշտպան, դէմ, անուն կենդանի, տաք, զով, վստահ, երջանիկ:

Ծան.— Այս վարժութիւնները յոյժ հրահանգիչ կ'ըդան ուսանողին համար՝ ածանցմանց ու բարդութեանց մասին անոր հետարքութիւնը շարժելով. Դաստուն կուտայ մէն մի բառի մեկնութիւնը կամ սահմանը եւ ըստ այնմ կը պահանջէ տրուած արմատն ծագող բառերը (ածական, գոյական բայ, մակայ եւ ժիսական), ի հարկին օգնելով անոր:

19. Ա Զ Ա Տ Ա Ր Ա Ր Շ ՈՒ Ն Ե Բ

Այսո՛, տղաքս, չուներն ալ աղատարարի պաշտօն կը կատարեն զարմանալի ուշիմութեամբ: Եւրոպայի մէջ կայ Աէն-Պէրնար անուն բարձրաբերձ լեռն որ շարունակ ձիւնով պատած է. փոթորիկ ու բուք անպակաս են հոն, և ձմրան եղանակին մէջ մեծամեծ վտանգներու ենթակայ են ուղեւորները: Շատեր կը մնան ահադին հիւսերու տակ, որոնք լերան գագաթէն կը գլորին, կամ կը կորսնցնեն իրենց ճամբան, և կամ սաստիկ ցուրտին ու բուքին չկրնալով տոկալ՝ կը սառին կը մնան ձիւներուն մէջտեղ:

Բայց լերան վրայ կը գտնուի վանք մը՝ ուր կրօնաւորներ կը բնակին յատկապէս օգնութեան համնելու համար այդ մնորած կամ սառած ճամբորդներուն. — այս փրկարար գործին գլխաւոր օժանդակներն են խումբ մը շուներ որոնք մեծ համբերութեամբ ու վարժութեամբ պատրաստուած են իրենց պաշտօնին: Ասոնք կը պատին լերան այլ և այլ կողմերը, և՝ եթէ պատահին մարդկային էակի մը որ օգնութեան կը կարօտի, որ սառելու վրայ է, կամ ձիւներուն մէջ թաղուած՝ իսկոյն կը գտնեն

21. Տրուած արմատն ծագող բառերը գտնել եւ տալ անոնց նշանակութիւնը:

Քուն, արդար, բախտ, մեղք, պարտք, փայլ, սուտ, իշխան, հոտ, ազգ, հայր, թերի, չող, թիւ, ջուր, կնիք, պատմութիւն, ճոխ, զարմանք, փառք, զարդ, կեանք, վարժ, միտք, ներում, կարգ, նշան դատ, ճառ:

Օրինակ. Քուն, անցուն, ֆեաս, ֆեատութիւն, ֆեաքեր, նշանալ, ննաշրջիկ:

զայն՝ իրենց սուր հոտառութեան շնորհիւ, կ'ըսկսին փորել ձիւնը իրենց հուժկու թաթերով, իրենց շունչով ու մարմնով կը տաքցնեն հէզ ուղեւորն և կուտան անոր ջեռուցիչ ըմպելիին, որ իրենց վիզէն կախուած է տակառածեւ ամանով մը.

Նոյն իսկ, ուտելիք ու հագուստ կը կրեն իրենց հետ որպէս զի անսաւաղ ուղեւորն, ըմպելիքով քիչ մը ուշաբերելէ ետքը, կարենայ մնունդ ալ առնել, կազդուրիլ ու հագուստով պատսպարտելով ցուրտէն՝ երթալ մինչեւ վանքը:

Շատ անգամ, երբ ուղեւորն անկարող է շարունակել իր ընթացքը, այդ խելացի շուները կամ կուգան իմացնել վանականներուն և կ'առաջնորդեն անոնց մինչեւ արկածեալ ճամբորդին քով, և կամ երկու երեքը միանալով՝ կը բռնեն կը տանին զայն դէպի վանքը:

Որքան ճամբորդներ առ յաւէտ պիտի կորսուէին, եթէ այս աղատարար շուները չհասնէին անոնց օգնութեան:

Ա. Ռ. Ա. Կ

ՄԵԿ ԺԱՂԲԻԿՈՎ ԳԱՐՈՒՆ ՀԻ ԳԱՐ :

22. Ի՞նչ բառեր կրնաւ կազմել սա արմասներով⁽¹⁾ (զորնելի ուրիշ բառերու սկիզբ պիտի դնեն):

Խօսի, խօստում, բան, գիր, գաս, միտք, ճառ, ծուխ, սէր, տես, լուր, լոյս, ուզի, հուր, սկիզբ, պատիւ, շնորհ, թիւ, առաք, մշակ, բերք, ելք, տունկ, բոյս, ծառ, արծաթ :

[1] Ինչպէս. — խօս-ակից, խօս-եցեալ, խօս-կապ եւայլն:

20. ՄԱՐՄՆՈՅ ԱՆԴԱՄՆԵՐՈՒԻՆ ՎԷՃԸ

Օր մը մարդուն անդամներն իրարու ծառայելէ ձանձրանալով՝ ա'լ իրենց պաշտօնը կատարել չուզեցին:

Ոտուըները կ'ըսէին. — «Ինչու միայն մենք պիտի կրենք ուրիշներուն բեռլ. ձեզի համար ոտուըներ գտե՛ք եթէ քալել կ'ուզէք»:

Չեռուըները կ'ըսէին. — «Ինչու ուրիշներուն համար միայն մենք աշխատինք. եթէ ձեզի ձեռք պէտք է դուք ձեզի ձեռք շինեցէք»:

Բերանը մրմռաց. — «Իրաւ, ես շատ խենդ եմ եղեր որ ստամոքսին համար սնունդ կը ծամեմ, որպէս զի հանգիստ հանգիստ մարսէ. այն որ բերանի պէտք ունի, թող բերան գտնէ»:

Սշուըներն ալ չուզեցին ամրող մարմինին վրայ հըսկել: Միւս անդամներն ալ այսպէս խօսեցան և ա'լ իրենց պաշտօնը չկատարեցին:

Ի՞նչ եղաւ հետեւանքը:

Ամրող մարմինն հետզհետէ սկսաւ տկարանալ մաշիլ:

Անդամները տեսնելով որ իրենց կորուստը մօտ է, յանցանքնին ճանչցան և առաջուան պէս իրարու ծառայել սկսան:

Ծան. Բացատրեցի մարմնոյ անդամներուն պաշօնը:

23. Ի՞նչ բառեր կրնաւ կազմել սա արմասներով⁽¹⁾ (զորնելի ուրիշ արմատի մը ծայրը պէս կ կցես):

Արար, կից, տու, բեր, բուզին, գործ, հար, գոչ, ձայն, չչն, ընթացք, աղաց, սէր, կեաց, բնակ, գլուխ, պահ, պետ, կեր:

[1] Ինչպէս. — կեն-արար, ժամ-արար, խոհ-արար եւայլն:

21. «ՀԱՅՐ ՄԵՐ»

— «Հայր մերն, ըստք չեմ որ ամէն ատեն
Ծայրէ ծայր և շուտ կ'ըսեն, կաւարտեն.
ինչո՞ւ կ'ընդհատես զայս, փո՛քը անզգամ,
Ըսկըսէ՛ տեսնենք, միտ դիր այս անգամ . . .»
— «Հայր մեր, որ յերկինս ես, որպէս յերկրի,
Սուրբ եղիցի միշտ անուն քո բարի,
Արքայութիւն քո եկեսցէ . քո կամք
Եղիցին յերկինս և յերկրի ուր կամք,
Տուր մեղ այսօր . . .»

— «Տուր մեղ այսօր զհաց . . .»

— «Բայց ինչո՞ւ մըորլուս կամաց,

Ճիշտ մէջտեղն ինչո՞ւ կանդ կ'առնես նորէն,
Բան չեմ հասկնար ես այդ բառերէն:

— «Մայր, մի՛ բարկանար, հացն որ ամէն օր
Աստուած կուտայ մեղ՝ է ցամաք ու չոր .

... Երբ «Հայր մեր» կ'ըսեմ՝ կը խնդրեմ արագ
Որ մեղ, հացին հետ, տայ քիչ մ'ալ . . . կարագ. »



24. ԳՏԿԲ ԵՒ ԳՐԵՑՔԲ:

1. Պոյ կամ ծայր ցուցնող բառեր:
2. Բարձրութիւն » »
3. Ուրախութիւն » »
4. Մարդկան բարոյական յատկութիւններ ցուցնող բառեր:
5. » » թերութիւններ » »
6. Մրցակցութիւն ցուցնող բառեր. (ինչպէս պայֆար, կագ, ըմբամարտ, եւն . . .):

22. ԼՈՒՍԻՆ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ

Մարդուն պէտք եղած բանը միայն ազատ ու մա-
քուր օդ չէ . Նա՝ ինչպէս որ տունկն ալ, պէտք ունի
նաեւ արեւուն լոսին , որ կեանք կուտայ: Թէ՛ մարդը .
թէ՛ բոյսը՝ արեւէն զրկուելով՝ մի և նոյն հիւանդու-
թեամբ կը տառապին, կը գունատին, կը ծիւրին: Բոյսն
անպտուղ կ'ըլլայ, իր երփներանգ գոյնը, ձեւը կը կոր-
սընցնէ կը ծիւրի, կը ծնդի: Դրէ՛ք զայն մութ տեղ մը,
որուն մէջ լուսաւոր ճառագայթ մը միայն թափանձէ,
և ահա նոյն բոյսը, տեսակ մը բնազդումով, դէպի այն
նեղ բացուածքը կ'ուղղուի, ճիշդ այնպէս, ինչպէս որ
բանտարկեալ մը իր բանտին վանդակներէն կը կախուի,
գաղտ դիտելու համար Արարջութեան սոյն առաջին
սքանչելիքը, լոյսը, առանց որու բնաւ և ոչ մի կենսա-
ւոր պիտի կրնար ապրիլ:

25. ՀԵՏԵՒԵԱՂ ՄԱՍՆԻԿԱՆԵՐՈՎ ՎԵՐԺԱԳՈՂ ԵՐԿԵՐԿՈՒ ԲԱՌ
ԳՏԿԲ:

Եղի, ին, ակի, ծու, նակ, անի, ոտի, ու, ուկ, որակ,
ունի, ովի, ունակ, ուց, ուք, չեք կամ չեայ, ածք, ացք,
անք, ան, ուստ.

Ծան. Աւապիկ նոյն մասնիկներով վերջաւորող բառերէն
մէջմէկ օրինակ . աղտեղի, խորին, չեշտակի, չինծու, կոշնակ,
հովանի, մեռելոտի, արհարկու, գեղջուկ, թխորակ, ծերունի,
ազգովի, չնորհուհակ, սեւուց, տաշուր, կաղտնդչի, նա-
ւողչեայ, խնդրուածի, ջաղացի, մաղրանի, իշխան, ապրուս :

23. ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹԻՒՆ

Երբ դպրոց երթալու ժամը կը հնչէ, Սովի իր սենեակը կ'ելլէ: Հոն, առանց գժուարութեան կը գտնէ կանոնաւորապէս շարուած ու իրիկուրնէ պատրաստուած իր գրքերը. Սենեակը մաքուր ու կոկիկ է այն աստիճան որ տեսնելն անգամհաճոյք կ'ազթէ, ամէն բան իր տեղն է, և խնամուտ ձեռք մը զանոնք միշտ կարգի կանոնի մէջ կը պահէ: Սօվի հանդարտիկ կ'իջնէ վար, մօքը ձեռքը կը պագնէ և կ'երթայ: Ժամանակին կը հասնի դպրոց և երբեք բան մը մոռցած չէ:

Երբ Հրանտ դպրոց երթալու կը պատրաստուի, ամէն բան տակնուվրայ կ'ըլլայ. Մայրիկ, Սշխարհագրութիւնս տեսա՞ր:» Աշխարհագրութիւնը գետինն է, անկիւն մը ձգուած: »Հապա Քերականութիւնս: Հա՛, կարծեմ սենեակս է:» Եւ Հրանտ վերի յարկը կ'ելլէ: «Ո՛չ, ո՛չ, Քերականութիւնս վարը՝ ճաշարանն ըլլալու է:» Հրանտ նորէն վար կ'իջնէ: «Վայ շարաճճի, գըլխա՞րկս հապա, գլխա՞րկս ուր գրեր էք: Հա՛ կարծեմ պարտէզն եմ մոռցեր իրիկունը:» Գլխարկը գիշերուան ցողէն թրջեր է: Հրանտ կ'երթայ կ'առնէ: Վազելով հեւալով դպրոց կ'երթայ, առանց մօքը ձեռքն համբուրելու, վասն զի ուշ մնացեր է: Ուշ մնալուն համար կը պատժուի, և գրի գասն սկսած ատեն, կը տեսնէ որ գրչի կոթը մոռցեր է:

Ամէն բանի համար տեղ մը որոշեցէք և ամէն բան իր տեղը դրէք:

26. Ի՞նչ համեմեր և ինչ ոգելից ըմպելիներ կը ճանչնաք:

24. ԽՆՉՈՐՆ ՈՒ ՏԱՆՉՈՐ

Խնձորն ու տանձը կուտաւոր պտուղներ են. անոնց ձեւը գրեթէ կլոր է. Երբ խակ են, կանաչ գոյն ունին, կեղեւ ու միս ունին. աշունը կը հասունան: Շատ համեղ են և չորցուելով կը պահուին, ձմեռն ուտելու կամ կերակուր ու անուշեղէն շինելու համար:

Խնձորը բոլորչի է, շատ անգամ կարմրագոյն. իր կուտը թուխ է, համը՝ աւելի թթու.

Տանձն աւելի երկայն է, յաճախ գեղին ու կանաչ գոյն ունի, կուտը սեւէ, աւելի անուշ համ ունի:

25. ՕԴԸ ԿԲ ՊԱՏԷ ԱՇԽԱՐՀ

Օդ տեսա՞ծ ես գուն: Միշտ մօտդ է ան, և գուն չես տեսներ: Բայց կարելի է ըսել թէ ի՞նչպէս ձայն կը հանէ: Տեսնե՞նք. ահա քամին կը շնչէ խողովակներու մէջ, և սուլելով ներս կը մտնէ տունին բացուածքներէն. Պատուհաններն ու դռները կը դղրդէ և սաստիկ փոշի կը հանէ ճամբուն վրայ: Բայց քամին ի՞նչ է: Օդն է որ կը շարժի, տեղէ մուրիշ տեղ մը փախչի, փախած ատեն առարկայի մը կը զարնուի և կը լսուի աղաղակ ու սուլմունք: Երբ փող հնչեցնես կամ մտրուկ շառաջեցնես, ձայն կը լսուի, այնպէս չէ: Այդ ձայնն է օդը: Փորձի համար թղթէ պարկ մը շինէ և փոքրիկ ծակ մը թող-

27. Ի՞նչ ըսել է մոլորակ. — Որո՞նք են արեւին շուրջը դարձող երկնային մարմինները (մոլորակ):

լով փչե՛, ուռեցո՛ւր զայն, յետոյ ափովդ խփէ՛ այդ փչած պարկդ. սաստիկ ճայթիւն կը հանէ և կը պատոփի: Այդ ճայթիւնը օ՛դն է որ պարկին ծակէն դուրս կը ժայթքէ: Վազած ատենդ կը զգաս թէ ի՞նչպէս օդը երեսիդ կը զարնուի:

Կը նշանակէ թէ միշտ քեզ հետ է ան, և գուն անով շունչ կ'առնես: Առանց օդի, բողէ մ'անդամ ապրիլ կարելի չէ: Երբ ջրին տակը կը լողաս, չորս կողմդ կը պատէ ջուրը: Օդն ալ այսպէս կը շրջատատէ զքեզ ցամաքին վրայ, և գուն զայն չես տեսներ, սա պատճառով որ շատ նուրբ և թափանցիկ է այն: Օդը մինչեւ անդամ քու ներսդ կը մտնէ:

26. ԹԱԿԱԽՈՐՆ ՈՒ ՊԱՆԴՈԿԱՊԵՏԸ

Թագաւոր մը, որ կառքով ճամբորդութիւն կ'ընէր, գիւղի մը մէջ կանդ առաւ ձիերը փոխել տալու համար Մինչդեռ կայարանին մարդիկը ձիերը փոխելու ետեւէ էին, Ն. Վեհափառութիւնը պանդոկ մը մտաւ և շուտ մը երկու հաւկիթ բերել տալով՝ կերաւ: Ձիերը լծուեցան և թագաւորը կառք նստաւ: մեկնելու վրայ էին, երբ մանկակիկ մը, խռովայոյլ երեւոյթով, եկաւ դըռնակին առջեւ: «Ճէ՛ր իմ, սա անպիտան պանդոկապետը քսան ոսկի կ'ուզէ երկու հաւկիթին համար զոր պատիւ ունեցաւ Զեր Վեհափառութեան հրամցնելու: — Հոս

28. Որո՞նք են մշակութեան գործիքները: ըսկ թէ ի՞նչ կ'ընենք նոյն գործիքներով:

կանչէ այդ չարաճճին, ըսաւ թագաւորը: » Պանդոկապետը կուգայ, գլխարկը ձեռքը եւ խոնարհ գիրքով: «Պարո՞ն պանդոկապետ, կ'ըսէ թագաւորը, կերեւի թէ հաւկիթը հաղուագիւտ բան մ'է ձեր գիւղին մէջ: Քանի որ այդչափ սուղ կը ծախէք: — Ո՛չ, Վեհափառ ծէր, կ'ըսէ պանդոկապետը զուարթ գէմքով մը, ընդհակառակն հաւկիթը առատ է, բայց թագաւորներն հաղուագիւտ են: ուստի, երբ բարեպատեհ գէպքն հոսքերէ Զեզ նման թագաւոր մը, հարկ է որ առկիթէն օգուտ քաղենք»: Թագաւորը ժպտելով՝ հրամայեց որ քսան ոսկին տրուի.

27. ՍՈՂՈՄՈՆ ԻՄԱՍՈՒԻՆ

Տասներկու տարեկան էր ան երբ գահն ելաւ: Գաբաւն գնաց, ուր Վկայութեան Խորանը կը գտնըւէր, Աստուծոյ ողջակէզ ըրաւ, և փառաւոր իշխանութիւն մը վարեց: Աստուծմէ իմաստութիւն խնդրեց, ստացաւ և ասոր նշանը ցցուց զարմանալի դատաստան մը ընելով երկու մայրերու միջև: Երկուքն ալ միենոյն սենեակը կը բնակէին, երկուքն ալ մէկ մէկ ծձկեր երախաներ ունէին: մէկուն որդին կը մեռնի գիշերանց և միւսինն առնելով դիակը անոր տեղ կը գնէ: Երբ մայրը կ'արթննայ, կը գիտէ որ մեռած մանկիկն իրենը չէ և փոփոխութիւն մ'եղած է: կը բողոքէ թագաւորին,

29. Ի՞նչ ըսել է Համաստեղութիւն որո՞նք են գլխաւոր Համաստեղութիւնները:

միւնչդեռ միւսը կը պնդէ թէ կենդանի մանկիկն ի՞րն է :
Սողոմոն հրաման կ'ընէ որ մանկիկն երկու կտոր ընեն ,
և երկու մայրերու միջեւ բաժնեն : Այն ատեն ճշմարիտ
մայրը կը գոչէ . — «Ճէ՛ք արքայ, տուէ՛ք մանկիկն ամ-
բողջ այս չար կնկան, աւելի լաւ կը համարիմ թողուլ
զայն քան թէ մահը տեսնել» :

Սողոմոն վճռեց թէ մանկիկը գորովագութ մօրն էր :

28. Մ Ա՛ Յ Բ Ի Մ

Երբ ես գիշերը պառկիմ խաղաղ
Երազներով եւ օրօրուիմ ,
Դուն իմ վրայ հսկես ուրախ ,
Մայր իմ :

Զիս կշտամբես անուշ անուշ ,
Թէ չար գործեմ կամ սըխալիմ ,
Քեզմով չարէն կ'ըլլամ ըզգոյշ ,
Մայր իմ :

Դուն իմ վլրաս միշտ մըտածկոտ .
Խնձի լոկ գուն ես մըտերիմ ,
Ասէն ատեն քեզ եմ կարօտ ,
Մայր իմ :

30. Գրեցէք այլ եւ այլ ուսումներու , գիտութիւններու
անունը :

Քեզմով գիտցայ Աստուած սիրել ,
Ամէն բարիք քեզմով ունիմ ,
Ո՛վ սիրելի և անձնուեր
Մայր իմ :

Թէ քեզ տանջէ բախտն անիրաւ ,
Ես քեզ նեցուկ պիտի կանգնիմ ,
Մինչեւ ըլլաս ծերուկ պառաւ ,
Մայր իմ :

29. Ա Դ Ա Մ Ա Ն Դ

Աղամանդը մաքուր բիւրեղացած ածուխ է . ամէն
մարմիններէ կարծր է , իր փոշիով միայն կը մաշուի :
Կոշտ ադամանդը կը տաշեն փոշիովը և անոր այլ և այլ
երեսներ կուտան : Աղամանդը սովորաբար գոյն չունի ,
բայց սեւ , դեղին , կանաչ ու վարդագոյն քարեր ալ կը
դժնուին ու շատ յարգի են : Աղամանդը շատ արժեք
կ'ունենայ երբոր մէջը բիծ չունի , մաքուր է և պայ-
ծառ ցոլերով :

Աղամանդը չնդկաստանի քանի մը գետերուն մէջ
կը գտնուի , նոյնպէս Ուրալ լեռներն ու Պրէզիլ . Միշտ
հողով ծածկուած է եւ գայլախազէ տարբերութիւն
չունի : Գետին ջուրը կը գարձնեն , աւազը կը հանեն և
փայտէ ակօսաւոր տախտակներու կամ մազոտ կաշինե-

31. Բաէք . 1 . Կենդանային մարմիններու անուններ :

2 . Բուսային մարմիններու : 3 . Հանքային մարմիններու :
Այս երեք դասակարգն ի՞եւ տարբերութիւն ունին իրարմէ :

ըու մէջ կը լուան։ Աղամանդներն ակօսներուն կամ մազերուն մէջ կը մնան և ապա առնելով՝ անոնց հողը կը հանեն։ Աղամանդը կերատով կը ծախեն, երբոր ադամանդ մը 7 էն մինչեւ 8 կերատ ծանր է, գինը սահման չունի։

30. ԶԵՌԻ ԵՒ ՈՏՔ

Մարդն ունի երկու ձեռք և երկու ոտք. ասոնք մարմինին մասերն են, երկուքն ալ բունին կցուած, և իբր գործիք կը ծառայեն մարդուն։ Այս երկու գործիքը հինգական մատերու բաժնուած են որոնց ծայրն եղունդ կը բուսնի։ Երբ մանուկը գեռ ոտք ելած չէ, ձեռքերն ալ կը գործածէ քալելու։

Ձեռքն ունի բութամատ մը, որ միւս մատերուն դէմ կը գտնուի և անոնց հետ միանալով բան մը բռնելու կը ծառայէ։ Ձեռքի մատերն երկայն են և ճապուկ, անով մարդ շատ փափուկ շարժումներ կ'ընէ և ամէնէն նուրբ գործերը կրնայ կատարել։

Ոտքի մատերը մէկ կարգի վրայ շարուած են և անոնցմով բան մը բռնել կարելի չէ. միայն անկարեւոր շարժումներ կրնան ընել և չեն կրնար ո՛ և է գործ կատարել, ինչպէս են գիր գրել, կար կարել, եւն, եւն։

Հարց. — Ի՞նչ կը կոչուին ձեռքին հինգ մատերը։

32. Ի՞նչ է առակ մը : — Մեր ազդին մէջ որո՞նք են ծանօթ առակախօսները : (Հին թէ նոր) : — Գրեցէք նաեւ ուրիշազգերու առակախօսներու և իրենց գործերուն անունը :

31. ԲԱՐԿՈՒԹԻՒՆ

Կը ճանչնամ պղտիկ աղուոր տղայ մը՝ խնձոր երեսներով ու կրակու, անուշ աչուլներով։

Անցեալ օր զինքը տեսայ որ իր քրոջը կը բարկանար, ինչու որ ան չէր ուզեր իր դասը չսորված խաղալ իրեն հետ։ Բարկութիւնն այնքան տգեղցուցած էր զինքը՝ որ հաղիւ կրցայ ճանչնալ։

Իր աշուլները, որ միշտ այնքան անուշ էին, կրակներ կը ցատքեցնէին։ Իր վարդագոյն երեսները գեղնած էին։ Ճակատը փոթ փոթ եղած ու յօնքերը կծկուած, շըրթունքները դողդովուն, կատաղի գազանի մը կերպարանքը տուած են անոր։ Ի՞նչ ցաւալի բան էլ։ Թէ որ անգամ մը կարող ըլլար նայելի հայելիին մէջ, ի՞նքն ալ իր դէմքէն պիտի սոսկար։

Գիտէք, բարկութիւնը ո՞րքան կը տգեղցնէ։ Անիկայ սիրտը քէնով, չարութիւնով ու անգթութիւնով կը լեցնէ, սոսկալի զգացումներ կը նկարուին իր դէմքին վրայ։

Փախէք բարկութենէն, սիրելի տղաք։ Ան կը տգեղցնէ ձեր պղտիկ սիրտերն, ինչպէս ձեր դէմքերը։ Ան տիսրութեամբ կը լեցնէ ձեր ծնողքները, և սոսկում կ'ազդէ ամէն ձեզ մօտեցողներուն։

Ամէնուն հետ քաղցրութեամբ վարուեցէք։ Թէ որ քաղցր ու բարի ըլլաք, պիտի սիրուիք ամէնէն ու երջանիկ պիտի ըլլաք։

33. Որո՞նք են գլխաւոր արհեստները, արուեստները եւ գեղարուեստները։

32. ՇՓԱՑԱՄ ԺԱՌԱՆԴՈՐԴՆԵՐ

Հարուստ անձ մը , իր մահուան ժամանակ , կը թողու իր ընտանիքին՝ մեծադումար ստացուածք էր էց որդին , որ իր հօրը գործակից եղած էր , փորձառաբար գիտէ ստակին արժեքը , և իր ժառանգութիւնն իմաստութեամբ գործածելով՝ կ'աւելցընէ . Փոքր եղբայրներուն ինկած մասը տոկոսի կը գրուի , և իրենք կը սիրուին ու կը փայփայուին . օրը տասն անգամ կը կրկնուի . «Դուն հարուստ ես , դուն բնաւ պիտի չաշխատիս , ինչ որ ուզես կրնաս ունենալ , դուն բերանդ ոսկի գգալով ծնած ես» : Պատառանի ժառանգործը շուտով կը հասկնայ այս տեսակ խօսքերու նշանակութիւնը . կ'ուզէ եւ կ'ունենայ գեղեցիկ ու բազմաճամուկ հանգերձներ , խաղալիկ , եւայլն : Շաքարեղիններ կոկորդն ի վար կը լեցուին , և գուրգուրանքով կ'սպաննուի . կ'անցնի մէկ գպրոցէն միւսը , միշտ չողքորդուելով ու փայփայուելով , որով կ'ըլլայ գոռոզ ու ամբարտաւան . կ'արհամարհէ իր ուսուցիչները , ամէն բանի մէջ իր կամքը կը կատարէ , երբեմն բռնութեամբ , երբեմն առատաձեռնութեամբ : Ստակը ինք վաստիկած չըլլալով՝ անոր խսկական արժեքը չի գիտեր . բոլոր գիտցածը իր բերնին ոսկի գգալն է :

Այն երիտասարդներ որոնց գրպանն ուրիշին շահած դրամնվ լեցուած է , գրեթէ ստոյգ է որ բոլոր ունեցածնին կը կօրանցընեն եւ կ'ստանան փոխարէն յոռի առակութիւններ , որոնք իրենց առողջութիւնն ու պատիւը միանգամայն կ'սպառեն :

34. Քանի մասէ կը բաղկանայ մարսողութեան գործարանը , այսինքն սնունդ մը ո՞ր գործարաններէ անցնելու է

33. ՓՈՔԻԿ ՄՈՒՐԱՅԻԿ Կ

Կիրակի օր մը , շատ մը պղտիկ աղջիկներ կը խաղային հրապարակին վրայ , ծառերուն շուքին տակ : Ումանք չուան կը ցատքէին , ոմանք ժուռ կու գային , ուրիշներ շրջանակ կը դարձնէին :

Յանկարծ , հին լաթերով տիրադէմ աղջիկ մը , խաղացողներուն մօտեցաւ : Շատերը նայեցան , արհամարհուոտ շարժումներ ըրին ու ըսին . «Մուրացկան է» :

— Աւա՛ղ , ծմարիտ է , ըսաւ հէք աղջիկը , մուրալու ստիպուած եմ . մենք աղքատ ենք , և մայրս հիւանդէ . բայց մի՛ մեղադրէք զիս , օրիորդներ . եթէ ստակ կ'ուզեմ , հաց գնելու համար է . Հաց գնելու , որկրամոլ չեմ : Ա՛խ , մի՛ մերժէք , անօթի եմ :

Եւ այս խօսքերն արտասանելով , խեղճ աղջիկը կուլար : Պղտիկ աղջիկները յուզուեցան ու շրջապատեցին զայն :

Հարուստներն արծաթ գրամներ տուին , ուրիշներ ալ տասնոցներ : Շատերն ալ , որ ստակ չունէին , անոր միխթարական խօսքեր ըրին : — Ասիկա ալ ողորմիլ է , սրտին ողորմութիւնն է :

Մատաղ մուրացկիը հեռացաւ ուրախ զուարժ : Ամբողջ շաբաթը հաց գնելու ստակ ունէր . միխթարուած էր :

Ողորմութիւն տուող աղջիկներն երբեք այնքան հաճոյքով խաղացած չէին , որքան այս բարի գործէն ետքը : Երբ մարդ բարիք գործէ , սիրտը զուարժ կ'ըլլայ :

35. Ի՞նչ ըսել է բանաստեղծութիւն . — Ի՞նչ ըսել է արձակ . — Ոտանաւո՞ր : — Որո՞նք են քեզի ծանօթ հայ բանաստեղծները :

34. ԵԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Մարմիններն ունին զօրութիւն մը որով ուրիշ թեթեւ մարմիններն իրենց կը քաշեն, լոյս կ'արձակեն ու կենդանիներուն մէջ ջղային ցնցում կը պատճառեն։ Այդ զօրութիւնը կը կոչուի Ելեկտրականութիւն։

Քրիստոսէ 700 տարի առաջ կ'ապրէր Թաղէս փիլիսոփան։ Ան գտաւ մարմին այդ զօրութիւնը՝ սաթի միջոցաւ (սարդոյն)։

Շփումն Ելեկտրականութիւն, յառաջ կը բերէ։ Ինչպէս՝ մուժ սենեակի մը մէջ՝ երբ կատուին կունակը շըֆենք, իսկոյն կը նշմարուին փոքրիկ կայծեր։ այս է Ելեկտրականութիւնը։

Կնքամոմով չուխայի վրայ շփելէ ետքն երբ շիւղի մը մօտեցնենք, կնքամոմը զայն իրեն կը քաշէ։

Նոյնպէս մագնիսն ու սաթը շփուելով՝ փոքրիկ շիւղեր, ասեղներ եւալին իրենց կրնան քաշել, վասն զի Ելեկտրական զօրութիւն կը պարունակեն։

Ա. Ռ. Ա. Ծ

Մօրուք չունիմոր խօսքս բանի։
Մօտի դրացին լաւ է հեռու բարեկամէն։

36. Պատասխանեցէք գրաւոր և բերանացի։

1. Բերականութեան մէջ թիւը քանի՞ է։ 2. Հոլովը։ 3. Մասն բանին։ 4. Գոյականը քանի՞ տեսակ է։ 5. Ածականը։ 6. Բայը։ 7. Շաղկա՞ղը։ 8. Դերբայը։ 9. Մակրայը։ 10. Միջարկութիւնը։

35. ՄԱՆՈՒԿԻԾ ԺԱՄԱՅՈՑՑԻՆ

Հանիկս պէս կը տքաս։
Սըլաքները կը դառնան։
Քիչ մը կեցի՞ր, ի՞նչ կ'ըլլայ,
Զե՞ս մեղքընար սա գարնան։

Թիքթաք, թիքթաք՝ ականջիս
Երբ մայրիկը բռնէ քեզ՝
կ'ըսէ թէ միշտ կը տանիս
Վարդի թերթերն իմ կեանքէս։

Օրօր ըսեմ, քընացի՞ր,
Շաքար, ընկոյզ, հաց-պանիր,
Ուզածներդ տամ քեզի,
Կեանքըս մ'առներ, մի տանիր։

Ես քուն ըլլամ, կամ արթուն,
Դուն չես կենար, կը քալես,
Ըսել է՝ չե՞ս հասկընար
իմ ժպտելէս ու լալէս։

Վաղը, երբ մեծ ըլլամ՝
Քեզ կը կախեմ իմ վիզէն,
Վախցի՞ր ինձմէ, ու մի քիչ
Ժամերդ կամաց թող վազեն։

37. Ի՞նչ ոսկորներ կը պարունակէ մարդկային կմախքը։

36. Խ Ո Հ Ա Ն Ո Յ Ո Ւ Մ Ա Ռ Ա Ն

Խոհանոցն ու մառանը, երկուքն ալ, տան մասեր են։ Հաստ պատեր, դուռ ու պատուհան ունին։ Երկուքն ալ տան ետեւի կամ տակի կողմը կը շինուին սենեակ-ներէն հեռու։

Խոհանոցն աւելի լուսաւոր կ'ըլլայ, հոն կը գտնուի ծխան ուր կրակ կը վառեն կերակուր եփելու համար։ Հոն կը պահուին ամաններ ու զանազան առարկաններ։ Հոն կրնայ գտնուիլ նաեւ լուացարան, ինչպէս և փայ-տանոց և ածխանոց։

Մառանը մութ կ'ըլլայ, հոն կրակ չի վառուիր և ա-նոր օդը յաճախ փոխելու պէտք չիկայ. հոն կը պահուին սնունդներ՝ միս, գինի ու ընդեղէններ, զատ զատ կա-րամներու մէջ։ Մառանին մօտ կ'ըլլայ նաև շտեմարան մը։

Հարց.— Որո՞նք են խոհանոցի առարկանները։

Հարց.— Ի՞նչ կրնայ գտնուիլ մառանի մը մէջ։

Ս. Ա. Ա. Ֆ.

Հաց տուէ՛ք՝ ուտէ, ջուր տուէ՛ք՝ խմէ, ծածկեցէ՛ք՝ քնանայ, հսկեցէ՛ք՝ հոգին չելլէ։

Վազող ձիու գլխուն չեն զարներ։
Կերակուր քչիկ, գլուխ խաղաղիկ։

38. Ի՞նչ գիտէք Շերամին վրայ. — Բաէ՛ք ի՞նչ կերպարա-նափոխութիւններ կը կրէ, ինչո՞վ կը սնանի, ի՞նչ օգուտ ու-նի, եւայլն։

37. ՄԱՐՄՈՑ ԿՐԹԱՆՔ ՈՒ ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆ

Մարդկային մեքենային մէն մի շարժումը զօրութիւն կը պահանջէ։ Արդ՝ այդ զօրութիւնը նոյն մեքենային եւ ոչ մէկ տեղը բոլորովին պատրաստ կը գտնուի. պէտք է մենք արտադրենք զայն, այսինքն մեքենային մէջ բան մը գործ ածենք։ Շոգեշարժ մեքենային մէջ ածուի կը վառենք, որուն այրումը մեքենական զօրու-թեան կը փոխուի։ Լաւ կազմակերպեալ մեքենայի մը մէջ ստացուած զօրութիւնը՝ գործածուած այրելի նիւ-թին ծանրութեան հետ համեմատական է։ Մարդկային մեքենային մէջ ալ զօրութեան արտադրութիւնը այրման մը հետեւանքն է, բայց սա՛ տարբերութեամբ որ հոս՝ այրելի նիւթը մարդկային մեքենային մարմնուն կը խառ-նուի, այնպէս որ մեր մարմնուն մէն մի մասին մէջ, գործիքն է որ իր գործելուն չափով կը մաշի. բայց այս գործիքն արհեստանոցներու գործիքներուն պէս միայն երեսէն չի մաշիր. անոր ամբողջ գոյութիւնը, զանգուա-ծը բովանդակապէս կը բայցայի, կ'այրի։

Մարդկային մարմնու գործիքին աշխատութենէ ա-ռաջ եկած սոյն մաշումն ոչ այլ ինչ է, բայց եթէ նոյն իսկ իր գոյութեան ժամանակ մաշումը։ Արդէն գի-տենք լիէ ապրիլը մաշիլ, այրիլ է. իսկ աշխատիլը՝ մարմ-նուն գործարանները կը թելը՝ աւելի ուժգնութեամբ ապրիլ, աւելի շուտ մաշիլ, աւելի փութով այրիլ է։

39. Ի՞նչ առածներ գիտէք, գրեցէք եւ տուէք անոնց բացատրութիւնը։

38. Ի Ն Չ Ո՞ Ւ Կ Ը Ս Ի Ր Ե Մ Գ Ե Ղ Ա

Մեր գեղը գեղեցիկ չէ . գրեթէ բոլոր տուներն աշխատ , յարդէ ու հողէ շինուած են , հազիւ քանի մը տուներու ճակատը քարաշէն է : Փողոցները սալարիուած ու մաքուր չեն . պարզ ճամբաներ են ուր , անձրեւոտ օրեր , ցեխէն անցուդարձն անդամ կը դժուարանայ : Եւ սակայն կը սիրեմ մեր գեղը : կը սիրեմ՝ վասն զի ես հոն ծնած եմ , վասն զի կեանքիս առաջին օրերը հոն անցուցած եմ , ծնողքիս քովիկը , բարի ընկերներու՝ ծանօթ , սրտակից , սիրելի էակներու հետ . Մեր գեղը միշտ փաղցը յիշատակներ կ'արթնցնէ մտքիս մէջ : Գուցէ օր մը ստիպուիմ անկէ հեռանալ , օտար երկիր երթալ՝ ապրուստ ճարելու համար , վասն զի մեր գեղին մէջ ապրուստ ճարելու միջոցներ կը պակսին : Հեռու տեղեր կան ուր մարդ կրնայ գործ գտնել , ստակ շահիլ , կ'ըսեն նաեւ թէ ճամբորդութիւնը շատ բան կը սորվեցընէ : Աղէկ է որ սորվինք թէ ուրիշ տեղեր ի՞նչ կ'ընեն և ի՞նչպէս կ'ընեն , որպէս զի անոնց օրինակին հետեւինք : Բայց երբ գեղէս հեռու ալ գտնուիմ , միշտ պիտի յիշեմ զայն : Անոր սէրն ու կարօտը միշտ պիտի տածեմ և հոն պիտի դառնամ նորէն , կեանքիս վերջին օրերն անցընելու համար : Կ'ուզեմ հոն մեռնիլ . և թաղուիլ այն անշուք գերեզմանատան մէջ ուր կը հանդշին նախահայրերուս ոսկորները :

40. Որո՞նք են առողջապահութեան գլխաւոր պայմաններ :

39. Ա. Ն Տ Ա. Ռ

Անտառն ընդարձակ տեղ մ'է ուր խիտ առ խիտ կ'աճին ու կը բազմանան վայրի ծառեր ու մացառներ : Հոն կը գտնուին նաեւ շատ տեսակ որսի չորքոտանիներ ու թռչուններ :

Անտառին բարձր ծառերը կը կտրեն սղոցներով՝ փայտէ գերաններ ու տախտակներ շինելու համար : Անտառի ծառերէն կը հանեն նաեւ վառելու փայտ ու կը շինեն ածուխ :

Ածխագործը կը մանրէ փայտերը , կը շարէ գետնի վրայ ու դէղ մը կը կազմէ : Այս դէղը կը ծածկէ հողով . գագաթէն ծակ մը կը բանայ ու անկէ ներս կը նետէ վառած փայտեր , կրակներ՝ բռնկեցնելու համար դէղը : Երբ դէղին գագաթէն մմալը դադրի , կը մարի կրակը , ածուխ եղած փայտերը կը զատէ ու ծախու կը հանէ :

Որսորդները կ'զբաղին անտառին մէջ որսի կենդանիներ բռնելով , ինչպէս են եղերու , այծեամ , նապաստակ , լորամարդ , կաքաւ : Որսորդը բռնած որսերը կը ծախէ , որովհետեւ այս կենդանիներուն միսը կ'ուտուի :

Ա. Ռ Ա. Ծ

Մարդուն փորը հորի նման է , որչափ ուտէ չ'երեւնար : Փորձուած , սատանան անփորձ հրեշտակէն լաւ է : Տուն քանդողին տունը Աստուած կը քանդէ :

41. Ի՞նչ Առակներ գոց սորված էք , գրեցէ՛ք խորագիրներն եւ նոյն առակներէն բղխող բարոյական խրատը :

40. ՎԱՐՁԱՏՐՈՒԱԾ ՊԱՐԿԵՇՏՈՒԹԻՒՆ

Հարուստ կալուածատէր մը ընկերներու հետ որսի ելած ըլլալով՝ իր վարձակալներէ մէկուն արտը կոխոտած ու աւշտկած էր։ Աղարակապանն եկաւ այս մնասին համար գանգատեցաւ։ «Ո՞չափի կը համնիքեզի պատճառած մնասս, հարցուց կալուածատէրը։ — Առնուազն քսան ոսկիի։ — Ա՛ռ, ահա քսան ոսկի։ Անիրաւութիւն մ'է որ ես ու մարդիկս, զուարճութեան համար, քեզ մնասի ենթարկենք։» Որդ՝ հունձքի եղանակը դեռ չէր անցած որով կոխոտուած ցորենը նորէն բուսաւ, այնպէս որ արտհունձի ատեն բնաւ յայտնի չէր կոխոտուած ըլլալը։ Նոյն իսկ ուրիշ արտերէ աւելի ցորեն տուաւ։ «Արդարութիւնչէ, մտածեց ագարակապանը, որ պահեմ ինծի տրուած գումարը, քանի որ հունձքերս կոխոտուելէ չմնասուեցան։» Եւ տարաւ քսան ոսկին ետ տալու։ Այսքան պարկեշտութեան համար կալուածատէրն զգածուելով՝ ուզեց վարձտրել ագարակապանը։ «Աղնիւ ու ուզդամիտ մարդ մ'ես, ըսաւ անոր։ այդ քսան ոսկին քեզ թող ըլլայ, ասկէ զատ քսան ոսկի ալ կուտամ արդարասիրութեանդ համար։ այս քառասուն ոսկին իմ կողմէս տուէք ձեր զաւկին որ քիչ օրէն պիտի ամուսնանայ, հարսնիքի նուէրս է այն, բայց ըսէք ձեր զաւկին թէ հօրը պարկեշտութեամբ կը շահի զայն։»

— 3898 —

42. Ի՞նչ է չերմաշափը եւ ինչէն կազմուած է։ — Ի՞նչ է օդապարիկը եւ ո՞վ է հնարիչը։

41. Ա.Պ. Ա. Կ Ի

Ապակիէն կը շինեն տեսակ տեսակ շիշեր, ջուրի գաւաթներ, ապակեփեղկեր ու հայելիներ։ Եիշերու և գաւաթներու ապակին դիւրաւ մաքրուելու խիստ յարմար նիւթ մ'է, իր մէջ դրուած հեղուկները կը պահպանէ։ առանց փոխելու անոնց համը։

Ապակափեղկերուն մէջէն լոյսն ու տաքութիւնը կը նաև թափանձել, անոնք են որ կը պահպանեն մեղցուրաէն հովէն ու անձրեւէն։

Հայելիին մէջ ցոլացած կը տեսնենք մեր պատկերը։ մեր արդուղարդն ըրած ատեն՝ անոր մէջ կը նայինք, տեսնելու համար թէ պէտք եղածին պէս մաքուր է մեր վրան գլուխն։ Եթէ սենեակի մը մէջ՝ վառարանին կամ սեղանին վրայ՝ խոշոր հայելի մը գտնուի, սենեակն աւելի մեծ ու աւելի զուարթ կ'երեւի։

Ժամացոյցներու ապակին թոյլ շիտար որ անոնց մէջ փոշի մտնէ ու կ'ասեցնէ անոնց ընթացքը։ Ապակին թափանցիկ ըլլալով՝ կը նանք նաև տեսնել թէ ժամը քանին է։

Պատկերներու վրայ ալ ապակիի կտոր մը կը դնենք որպէս զի փոշիէ ու խոնաւութենէ չմնասուին ու ճանճերը չկարենան արատաւորել զանոնք։

43. Որո՞նք են ժխտական շինո նախադաս մասնիկներ։ օրինակներ տուէք։ — Ի՞նչ ըսել է ածանցական մասնիկ։ օրինակներ տուէք։ — Ի՞նչ ըսել է բարդ ու ածանցեալ բառ։ — Քանի՞ տեսակ եւ որո՞նք են յետադաս ածանցական մասնիկները։

42. ՆԱՍՐ-ԷՏ-ՏԻՆ ՀՕՃԱՆ ՈՒ ԻՐ ԷՇԸ

Առակ

Նախնի գրոց մէջ առակ մը տեսայ,
Մտքիս բաներուն շատ յարմար կուգայ՝
Նասր-Էտ-տին խօճան ամէն մարդ գիտէ,
Որ Տաճկին խիկար՝ խելօք Դաւիթն է:
Ասիկայ կ'ըսէ օր մը իր տղուն.
Ո՛րդի, գիտես որ վաղն առաւօտուն
Տօնավաճառ կայ քովի քաղաքնիս,
Եկո՛ւր հոն տանինք. ծախենք իշուկնիս . .
Կ'ելլեն հայր որդի, իշուկը կ'առնեն,
Չորս ոտքն իրարու լաւ մը կը կապեն,
Որ մինչեւ քաղաք էշը չյոդնի,
Ուժով ու կայտառ մնայ, սուզ ծախուի:
Ոտքերուն մէջն ալ ձող մը անցուցած՝
Կ'սկսին երթալ բեռի պէս շալկած:
Անդիէն մէկը գիմացնին կ'ելլէ,
Քա՛հ քա՛հ խնդալով «Եռւհա՞» . . կը կանչէ,
«Եատ անխելք մարդիկ տեսեր էի ես,
Բայց մէկը չիկար աս երկուքին պէս . .
Նայիս՝ մէկն էշ է ու երկուքը մարդ,
Չես ճանչնար էշը ո՛րն է, ո՛րն է մարդ: . .
Ծերը մտածեց, իրաւունք տուաւ.
Քակեցին իշուկն ու տղան հեծաւ.
Խեղճ էշն սկսաւ զռալ ցաւելէն,
Խօճան զարնելով կ'երթար ետեւէն:

Քանի մը ճամբորդ առջեւնին ելան,
Այս բանս տեսան շատ գայթակղեցան .
Դարձաւ մէկն ըսաւ՝ խրատ տալու պէս .
«Ծօ՛ տղայ, ինչո՞ւ ատանկ բան կ'ընես .
Դուն էշը հեծնես ու հայրդ քալէ,
Կտրիճ տղու մը ասի կը վայլէ՞ : »
— Իրաւունք ունիք, ըսաւ ծերունին . .
Տղան վար իջաւ, հեծաւ Նասր-Էտ-տին: .
Մէյ մ'ալ տեսնես որ՝ քանի մը պառաւ
Կ'երթային քաղաք գործի պատճառաւ.
Գլուխնին շարժելով մէկ մէկու ըսին .
«Նայէ՛, քա՛, նայէ՛, սըւոր ըրածին .
Խեղճ տղան ձգեր ու ինք է հեծեր,
Աղայի մը պէս կ'երթայ, հա՛յ, չար ծեր: . .
Առջի բերանը խօճան կը լուէ . .
« — Կնկան խօսքեր են, ո՞վ պիտի մըռէ . . .»
Անոնք չեն դադրիր, այնչափ կը զրուցեն,
Այնչափ կը խնդան ու կը մեղադրեն
Որ խեղճ հօճային ճարը կը հատնի.
«Ծօ՛, կ'ըսէ, ելիր ու ետիս հեծի: »
Հազիւ քիչ մը տեղ անանկով կ'երթան,
Խել մը մարդիկ ալ անդիէն փըրթան.
— « Նո՞ր բան, կանչեցին, սըւոնց նայեցէք,
Խըղճմըտանք չունի՞ք, հիմայ կը սատկի,
Ետքն ի՞նչ կը ծախէք — ոսկոր ու կաշի՞ :
— Ուֆ, ուֆ կը կանչէ խօճա Նասր-Էտ-տին
Զիյտեմ, ի՞նչ ընեմ որ ալ չխօսին.
Եկո՛ւր, ծօ՛, կ'ըսէ, նոր փորձ մ'ալ ընենք,
Երկուքս ալ իշնենք ու հետի քալենք: »
Վըրան քիչ կ'անցնի, մէկը կը տեսնէ,

«Օ՛, կ'ըսէ, ապրիք՝ խելքն ալ ձերինն է։
Էշ ունիք ու դուք ոտքո՞վ կը քալէք։
Աղէկը կ'ուզէք, էշն ալ շալկեցէք։
—Ա՛լ, կ'ըսէ խօճան, բերաննիս բանանք։
Հա՛, պարոն, կ'ըսէ, ատանկ է ատանկ։
Ես մինչեւ հիմա իրա՛ւ էշ եղայ։
Որ ուրիշներուն խօսքին նայեցայ։
Թո՞ղ ասկից ետքը կ'ուզեն վար զարնեն,
Կ'ուզեն գովելով վեր բարձրացընեն։
Ե՛ս աղէկն ընեմ, ուզողը հաւնի,
Անխելք չհաւնողն ալ իրաւունք չունի։»

[ԲԱԶՄԱՊԵՊ]

Գ Լ Ո Ւ Խ Ե Ր Բ Ո Ր Դ

1. Ա Ռ Ո Ւ Ա Կ Ն Ո Ւ Ժ Ա Յ Ո Ւ Ը

(Աշխատութիւն ու յարատեւութիւն)

Առուակ մը, իր հանդարտիկ ընթացքին մէջ, հանդիպեցաւ ժայռի մը որ իր ճամբան կը փակէր։

Իր լեզուովը ըսաւ անոր.

Կ'աղաչեմ, մէկդի՛ կեցէք քիչ մը, որպէս զի կարող ըլլամ ճամբաս շարունակել։

Վէս ժայռն արհամարհանքով պատասխանեց.

—Ե՛ս տեղի պիտի տամքեղի, խոնարհ առուակ, ես որ բարկածայթ ովկիանին ցասման կը դիմադրեմ։ Զէ՛, չէ՛ . . . մտածէ՛ մէյ մը . . .»

Առուակը, այս մերժումէն առանց վհատելու, եռանդով ու արիաբար գործի սկսաւ։

Փորձեց. մաշեցուց ժայռն եւ քիչ քիչ ճամբայ բացաւ։

Ամէն բան տեղի կուտայ յամառ աշխատութեան առջեւ։ Քանի՛ քանի՛ անգամներ լսած եմ, որ դպրոցականները կ'ըսեն. «Կարելի չէ՛ որ այս դասը սորվիմ։ Երբեք չեմ կրնար այս հանելուկը լուծել։ Զափիտի կրնամ բնաւ այս պարտականութիւնն գլուխ հանել։»

Բայց երբ չեն վհատիր, երբ իրենց աշխատանքը սիրով կը կատարեն, կ'արմանան ու կը զարմանան յաջողելնուն, անկարելի կարծ ածնին իսկ ընելնուն վրայ։

Թարոյական

Համբերութիւն ու յարատեւութիւնը կը յաղթեն ամէն դժուարութեան։

1. Հրահանգ

Յարմար բացարձակ կամ դասականը դի՛ր զիծերուն տեղ :

Մէկ տարիին մէջ կայ — ամիս, — շաբաթ, — օր : Մէկ օրը կ'ընէ — ժամ, մէկ ժամը — վայրկեան ու մէկ վայրկեանը — երկվայրկեան . ուրեմն մէկ ժամն է օրուան — մասը, մէկ վայրկեանը — մասն ժամու, եւ երկվայրկեանն ալ վայրկեանին — մասը : Ա. Ծննդեան տօնը կուգայ Յանուարի — օրը : — բերան ունինք, — ականջ — աչք, — ձեռք . մէն մի ձեռք կազմուած է — մատերէ : — մահացու մեղքեր կան եւ առաքինութիւն . Երաժշտութեան մէջ — ձայնանիւ կայ : Ուրբաթը շաբթուան — օրն է : Թուարանութեան մէջ — հիմնական գործողութիւն կայ : Միջինքը մեծ-պահքի — օրն է : — մասն բանի կայ Քերականութեան մէջ : Ածականը — մասն բանին է : — ձայնաւոր գիր կայ այրուբէնին մէջ եւ — բաղաձայն . Մէկ ֆրանքը կ'արժէ — սանդիմ : Բենիամին Յակոբ նահապետի — որդին էր :

Ծան . — Խօսիլ Թուական Ածականներուն վրայ . (Տե՛ս Տարրական Քերականութիւն էջ, 16 :



2. ԲԱՐԵՍԻՐԸ ԲԺԻՇԿԻ

Աղքատ գործաւորի մը կինը, օր մը, իր հիւանդ տղան կը տանի տոքթոր Ք. ին, որ անուանի բժիշկ մ'էր : Տոքթորը քննելով կիւանդը՝ կ'ապահովէ մայրը թէ կիւանդութիւնը ծանր չէ, եւ կը խոստանայ զայն դարմանել : Խորհրդակցութիւնը վերջանալըն ետքը՝ կինը գրպանէն հանեց մէճիտիյէ մը զոր շատ նեղութիւններով վաստկած էր : Այդ մեծ ու շքեղ սենեակին ճոխ զարդերը դիտելով՝ խորհեցաւ թէ այսքան համբաւաւոր բժիշկի մը խորհրդակցութեան համար լիաբուուն ոսկիներ կը վճարեն հարաբեն, եւ վարանդականը մը տանի, ծաղիկներ կը քաղէ, գուաներ կը բանայ ու կը գոցէ բանալիով : Պատիճն ա'յնքան ուժով է որ կինայ անով

ակնածեցաւ այնչափ գորդն գումար մը տալու : Բայց աւելի չունէր, և՝ երկու ու ամօթխած՝ մէճիտիյէն սեղանին եղերքը դրաւ կամաց մը, խոնարհութիւն ըրաւ ու հեռացաւ : «Տիկի'ն, տիկի'ն» ըսաւ բժիշկը, կինը ետ գարձաւ ամօթէն կաւկարմիր եղած : Անշուշտ բժիշկն աւելի ստակ պիտի պահանջէր : Բայց ազնուասիրտ բժիշկն՝ ինքն ալ աղքատութիւն քաշած էր երբեմն եւ, կուահելով կնոջ շփոթութեան պատճառը գութը շարժեր էր : «Տիկի'ն, ըսաւ, ստակդ հոս մոռցար : » եւ կնոջ ձեռքքը չորս ոսկի սահեցնելով՝ «Երթաք բարով» ըսաւ : Եւ, ա'լ խօսք մտիկ ընել չուղելով՝ մեղմօրէն դէպի գուռով մղեց հէտ կինը որ, յուզեալ ու խոռվեալ, բառեր կը թոթովէր չընդունելու համար բարեսիրտ բժիշկին մարդասիրական նպաստը :

3. Հրահանգ

Հետեւեալ գոյականներուն յարմար ածականներ տն'ւր :

Տղայ, զլուխ, զլիսարկ, թաշկինակ, գեղ, աղուէս, դաս, մարդ, կօշիկ, դանակ, տուն, գագաթ, բնութիւն, աշակերտ, բժիշկ, մայր, վարդ, լուսին, արեգակ, պատմութիւն, ադամանդ, կրակ, առիւծ, օդ, տանձ : հաց, բանտ, հով, ձակատ, նայուածք, պարտէզ, ծով, գետ, ջուր, մելան, երկաթ, ձի, էշ, հող, ծառ :



3. Փ Ի Ղ

Փիղէն աւելի խոշոր կենդանի չի կայ : Գլուխն ու ականջները միծ են . երկու ժամփիք ունի, որ է փղոսկր, եւ երկայն քիթ մը, պատիճ, զոր ուղած կողմը կը գարձնէ եւ ամինէն փոքր բաներն անգամ, մինչեւ իսկ ասեղ մը, գետնէն կը վերցնէ : Այս պատիճն անոր ձեռքն է . անով իր կերակուրը բերանը կը տանի, ծաղիկներ կը քաղէ, գուաներ կը բանայ ու կը գոցէ բանալիով : Պատիճն ա'յնքան ուժով է որ կինայ անով

ձի մը , առիւծ մը ճզմել ու ծառն արմատէն հանել :

Փիղերը Հնդկաստանի մէջ խումբ խումբ կ'ապրին . առջեւէն ծերերը կ'երթան , մէջ տեղէն պղտիկներն ու տկարները : Կը սիրեն գետերուն եղերքն ու հովհանները :

Մարդիկ կ'որսան: Փիղն ու կ'ընտելացնեն : Այն ատեն շատ խելօք , հլու եւ օգտակար կենդանի մը կ'ըլլայ: Բեռ կը կրէ , փայտ կը շարէ , ծառալի պէս տունի եւ շուկայի գործեր կ'ընէ :

Հին ատենը փղին կռնակն աշտարակներ կը շինէին եւ անոր մէջ զինւորներ լեցնելով՝ պատերազմի կ'երթային :

Փիղն իր տէրը կը սիրէ , երբոր իրեն աղէկ նայի , խնամ տանի . բայց երբոր զարնէ կամ ծեծէ , որ կը պահէ : Փիղը կը սիրէ երաժշտութիւն , անուշ հոտեր եւ պտուղներ :

Յ. Հրահանց

1. Հետեւեալ ածականներուն յով դնել գոյական մը :

2. Սոյն երկու բառերով խօս մը շիմել :

Անկեղծ , ծանր , գեղեցիկ , կակուզ , վայրենի , կանաչ , փայլուն , փոքր , մաքուր , թաց , խիստ , մեղմ , աշխատասէր , չոր , կարծր , սրածայր , ուղիղ , խոր , գոհ , համեղ , ծոյլ , կոր , անհամ , ախորժելի , ապերախտ , թուխ , գիտուն , աղէկ , կարմիր , խարտեալ , ընտիր , սիրելի , հաստ , ճերմակ , հեղ , խուլ , կլոր , օգտակար , խորամանկ , ահարկու , խոնաւ , անշարժ , հանդարտ , ճարտար , թթու , նիհար , զաղանի , ուրախ , առատ , ստախօս , հասուն , թարմ , դառն , քառակուսի :

4. ՏԱՐԵՐԻ

«Եղեմ դրախտին հողն է օրինած ,
Աղամ , Եւա են հոն ձբնած :
Դո՞ւք ինչ ունիք , մերն է դրախտ .
Հողն է օրինած , Ասուած պահած :

Նոյի տապանն հոն է օինուած ,
Գամ ու բեւեր հոն են սարիուած :
Դո՞ւք ինչ ունիք . հոն է տապան ,
Եւ ամենուս փառք յալիտեան :

Ճո՞ն է կապյեր Ասուած գօսին ,
Նշխուն , փայլուն՝ վեր մեր սարին .
Դո՞ւք ինչ ունիք . մերն է այն սար ;
Ասուած օրինած՝ դարէ ի դար :

Կարմիր բաժակ հոն է զինին ,
Ասուած օրինեց , ըրւաւ նոյին .
Դո՞ւք ինչ ունիք . մերն է այզին ,
Նոյէն տնկուած մեր Ակոռին :

Սուրբ Յակոբայ լուսաղբիւրին ,
Զրեն խմեմ , խեմ աշխին .
Դո՞ւք ինչ ունիք . մեռնիմ զրտին ,
Սուրբ Յակոբայ լուսաղբիւրին :

Ասուած օրինեց Հայոց լեզուն ,
Խաչակրնեց լյու արեւուն .
Դո՞ւք ինչ ունիք . մերն է լեզուն ,
Օրինած պահած մեր Ասրծուն :

Այն եղ իջաւ Ասուած վերէն ,
Շինեց տանար մեր խարերէն ,
Դո՞ւք ինչ ունիք . Էջմիածին ,
Շենք է մեր Սուրբ Լուսաւորչին :

Վարդավառին տօնն է եկեր ,
Աղաւերիներ զոյգ զոյգ բըռեր .
Դո՞ւք ինչ ունիք . Սուրբ Կարապէս ,
Մեր վանին է մեծ՝ բարձր զմբէր :

Թարէ , Բարբող առավելներ .
Սանդուխս , Շուշան այս սուրբ կոյսեր .
Դո՞ւք ինչ ունիք . մերն է հազար ,
Հազար ու բիւր խորան , տանար :

Լուսաւորչին ազն է նրգօր ,
Ազգին պարծանել է փառաւոր .
Դո՞ւք ինչ ունիք . մերն է սուրբ աջ ,
Եւ Քրիստոսին մերն է սուրբ խաչ :

Խիկար կ'ասէ ,
Հայր կ'երգէ ,
Հուռմ լրսէ ,
Ֆրուենկ լրուէ .

Ալոյս Լուսաւորչին ,
Հաւատք Քրիստոսին ,
Փա՛ռք մեր սուրբ խաչին : »

5. ՍԿԻՒ ԾՆ ՈՒ ԸՆ ԶԱ ԾԻՒ ԾՐ

Սկիւո մը ծառին վրայէն ինկաւ ընծառիւծի մը թաթեւուն մէջտեղ : Ընծառիւծը տեսնելով որ խեղճ անասնիկը վախէն կը զողդղայ , դժաց եւ ըսաւ . «Կեանքդ կը չնորհեմ , բայց պայման մ'ունիմ . ըսէ՛ տեսնեմ , ինչո՞ւ այդքան զուարթ ես գուն , մինչ ես տրառում ախուր եմ միշտ : » — Ձեր կամքին հնազանդելու պատրաստ եմ , ըսաւ սկիւոք , բայց նախ ներեցէ՛ քոր սա ծառին գագաթն ելլեմ : — Մադիներէս կը վախնա՞ս , յարեց ընծառիւծը : Լա՛ւ , գնա՛ , ելիր : » Սկիւոք ձարտարօրէն մաղլցեցաւ ծառն ի վեր : Տեղաւորուեցա՞ր : — Այս՝ — Խօսէ՛ ուրեմնեւ : — Զուարթ եմ , վամն զի մարդու գէշութիւն չեմ ըներ : Ծառերուն վրայ պտտած ատենս , թըռչուները կ'ըսեն իրարու . «Մեր բարեկամ սկիւոն է : » Այս խօսքը կ'ուրախացնէ զիս , վասն զի կըզգամ թէ կը սիրուիմ : Սակայն դուք , տէ՛ր իմ , կենդանիները կը հալածէք , կը սպաննէք եւ կ'ուտէք : Ձեզմէ կը վախնան ու կը փախչին : Դուք արտօն էք , վասն զի կը զբաք թէ ատելի էք : Զարերը բնաւերջանիկ չեն : »

4. Հրահանգ

Հետեւեալ ածականներուն յով դիր երկերկու յարմար գոյականներ : Օրինակ . — Ազնիւ սիրս — ազնիւ ծառայ : Կարծր յար — կարծր մարմին :

Ազնիւ , կարծր , կանաչ , խիստ , դաժան , անպատիւ , նուիրական , ուժգին , թարմ , համր , չնորհալից , խոր , քաղցր , փափուկ , հաւատարիմ , ապերախտ , զուտ , սաստիկ , դառն , տկար , երկչոտ , առատ , վսեմ , ցուրտ :

6. ՄԱՐԴՈՅ ՍՆՈՒՆԴՐ

Մարդէն զատ , ամէն կենդանի իր կերակուրը հում կ'ուտէ : Կովն ու ոչխարը դաշտին վրայ կ'արածին խոտովլ , եւ գիշակեր անասուններն իրենց սպաննած կենդանիներուն միմն անմիջապէս կ'ուտեն : Նոյնպէս թոչունները թռելու ատեն մանր ճճիներ կը բռնին , կը կլլեն : Մարդիկ թարմ բոյսերով կամ հում միսովլ չեն կրնար ապրիլ , մինակ հասուն պտուղներ կամ հասած բայսեր կ'ուտեն առանց վնասուելու : Իսկ իրենց սովորական կերակուրը կը պատրաստեն , կ'եփեն և կ'ուտեն երբոր իրենց ճաշակին յարմար եւ մնազարար է : Մարդիկ կ'եփեն եւ կ'ուտեն կովու միս , հորթու միս , ոչխարի միս , խողի միս , նապաստակի , ճագարի , սազի , հնդկահաւի , վառեկի , աղաւնիի եւ ուրիշ ցամաքային կենդանիներու միս : Նոյնպէս մարդ կ'եփէ եւ կ'ուտէ ձուկ : Մեր զըսաւոր սընունդն է հաց որ ցարենի ալիւրէ շինուած է :

5. Հրահանգ

Առարկայի անունները փոխի՛ հակի անուններու : Օրինակ . — Թանկագին գոհար , թանկագին բարեկամ . Օգտակար զործ , օգտակար միջաւ :

Թանկագին թամանակ , օգտակար զործ , երկչոտ բնաւորութիւն , գտանգաւոր վէրք , անաչառ քննութիւն , առաւ-

ւօտեան աստղ, լուրջ դէմք, առաքինի գործ, կարճ խօսք, ձերմակ հաց, կասկածոտ ընթացք, ճարտար շինուածք, հեռաւոր վայր, կարմիր գինի, սուր խօսք, զուարթ տեսակցութիւն, քաղցր պտուղ, միրուն նայուածք, լուս ու խաղաղ գիշեր, նշանաւոր դար:

7. ԹՂԹԱԳՈՐԾՈՒԻԹԻՒՆ

Գիտէ՞ք, ինչո՞վ շինուած է այս գիրքին ու ձեր տետրականերուն ձերմակ թուղթը: — Հին քուրծինով կամ յարդով եւ կամ չոր տունկերով: Թղթագործը զանոնք կը թրջէ, խմոր կը շինէ. այդ խմորը կը զտէ, կը ձերմկցնէ կիրով, եւ գլաններով բարակ թերթեր կը շինէ. ապա մամուլի տակ կը ձնչէ եւ անոնց վրայ տեսակ մը խէժ կը սփոէ որ թուղթը չպաղի վրան գրուած ատեն: Թերթերը չորնալով՝ կ'ըլան թուղթ, զոր ուղուած մեծութեամբ կը կարեն, թերթ կը շինեն եւ այդ թերթերը տետրակ կը կարեն կամ տպագրութեան մեքենաներով անոնց վրայ կը տպեն այն սեւ տառերը եւ բառերը զրոնք գուշը կը կարդաք ձեր գրքին մէջ: Քսանը չորս թերթը մէկ ձեռք կամ տրցակ է, քսան արցակը մէկ պրակ է: Եթէ թուղթ չըլլար, մենք ալ հին ատենի պէս գիր պիտի գրէինք կեղեւի (պապիւրոս), կաշիի եւ քարի վրայ:

8. Հրահանգ

Էակի անումները փոխիկ իրի անումներու: Օրինակ. — Սուս վկայ — սուս աշխարհ:

Սուտ վկայ, կեղծաւոր մարդ, սպիտակ աղաւնի, տժոյն ոճրագործ, կրակոտ ձի, հաւատարիմ շուն, գեղեցիկ Յովսէփ, պարկեշտ աղջիկ, աշխոյժ նաւաստի, հեռաւոր աղգական, անկեղծ բարեկամ, առաքինի քրիստոնեայ, կարմիր կով, խարտեաշ տղայ, զուարթ ընկեր:

8. ՄԱՆՈՒԿԸ ԾԱՂԿԻՆ

Խուռը ու մեծ ժայռերուն տակ
Հասուերներու մէջ շարունակ
Կը սպասեն որ բովիկըդ զան
Մեղուն, նննդուկն ու քիթեռնակ:

Ինչո՞ւ ագռաւն ու ծոյլ տրդան
Թող բռչքին ասդին, անդին,
Ու դուն, ծաղիկ ամայուբեան,
Միրեա կեանքը շուրին, մուրին:

Ինչո՞ւ երգեն սեւ բռչուններ,
Ծիծեռնակներ ամսէ ամիս,
Ու դուն մրմունց մը չես հաներ.
Հողերուն մէջ լուռ կը հալիս:

Մացառներէ, ժարերէ զատ,
Զունիս մեկը. չունիս ընկեր,
Ա՛խ, անուշիկ Աստուած պապադ,
Ինչո՞ւ մեզի հո՞ս է ձրգեր . . . :

Մօրդ ծոցէն սերմդ՝ հեռուեն,
Խլիեց ու հոս բերաւ մեկ հով
Մինա՞կ, հեռո՞ւ ընկերներէն,
Ուր մին շիկայ հետրդ բուրով . . . :

Եկուր տանիմ արեւին տակ,
Թաղարիս մէջ պանեմ զգեցք,
Քո՞վրդ կ'ըլլամ, զոնէ մինակ
Չես հալիր հոս, ծաղիկ . . . մե՞նի ես:

9. ՄԱՐԴՈՒՍ ՄԱՐՄԻՆԸ

Մարդուս մարմինը, հոգիին այն հրաշալի գործիքը, կաղմուած է հաստատուն եւ հեղուկ մասերով։ Այս այլ եւ այլ մասեր այնպիսի ճարտարութեամբ իրարու հետ միացած են եւ ա'յնպէս անվրէպ ճշգութեամբ իրենց պաշտօնը կը կատարեն, որ եթէ քիչ մ'ուշադիր ըլլանք, չենք կրնար Արարջն անդուզական իմաստութեանն ու կարողութեան վրայ չհիանալ ու չբարեբանել զայն։

Մարմինին հաստատուն մասերն են ոսկորները որ իրարու կցուած են յօգերով (կապ), աճառներով կամ կոճիկներով։ Ոսկորներէն շատերուն մէջը ծուծով լեցուն է։ Մարդուս ոսկորներն ամբողջը միասին առնելով՝ կը կոչուին կմախի։ Ակուներն (ատամներն) ալ մասն են ոսկորներուն։ Մեր երեսն երկու ծնօտ կամ ծամելի ունի. իւրաքանչիւր ծնօտ ունի տասն եւ վեց ակռայ։

Տղայութեան ժամանակ ոսկորները կակուղ են եւ աճառային։ Հետզհետէ կը պնդանան, կը կարծրանան եւ հազիւ տասնըհինգերորդ կամ քասներորդ տարին իրենց կատարեալ կարծրութեան կը հասնին։ Ծերութեան ատեն կարծես կը պարպուին կը թեթեւնան. ակուները կը փախին կը թափին եւ լինգերը կը սկսին անոնց պաշտօնը կատարել։

Մարմինը մկաններով կ'ընէ իր ամէն շարժումները. Ջիղերը մեր կամքին համեմատ կ'երկննան ու կը կարձնան։

10. Հրահանգ

Ութիւն մասնիկը ջնջեցէ, այսպէս. — առաքինի, եւլն։

Առաքինութիւն, մանկութիւն, յաղթութիւն, պարտութիւն, զգաստութիւն, շապալութիւն, հպարտութիւն, ծանրութիւն, իշխանութիւն, գառնութիւն, նրբութիւն, սրբութիւն, քրիստոնէութիւն, հերետիկոսութիւն, բողոքականութիւն, կաթոլիկութիւն, յայտարարութիւն, պատղամաւրութիւն, խայտառակութիւն, շահախնդրութիւն, ծերութիւն,

երանութիւն, պարզութիւն, մեծութիւն, ազնուութիւն, շութիւն, խլութիւն, գթութիւն, կծծութիւն, ազահութիւն, որկրամոլութիւն, ողջախոհութիւն, բղջախոհութիւն։

10. ԹՂԹԱՊԱՆԱԿԸ

Օր մը, Մատթէոս անուն պատանին շուկայէն տուն եկած ատեն, ճամբուն վրայ գտաւ թղթապանակ մը որ կը պարունակէր շատ մը ոսկեղբամ եւ թղթաղրամ։ Սիրտն ուրախութեամբ լեցուած այս անակնկալ հարստութեան վրայ, թղթապանակը գրապանեց եւ՝ «Գտածն գտած է» ըսելով՝ գնաց տուն։ Մարդու բան չըսաւ, այլ միայն խնամով պահեց թղթապանակը գաղտուկ տեղ մը։ Քանի մ'օր յետոյ, իրենց գիւղի հրապարակին վրայ, մունետոիկ մը թղթապանակին կորուստը ծանուցանելով՝ կը յայտնէր թէ անոր տէրը, վաճառական մը, գոհացուցիչ պարգեւ մը կը խոստանար թղթապանակը գըտնողին, եթէ բերէր։ Մատթէոս խորհեցաւ թէ այս ազգարարութիւնն հասարակաց էր, եւ թէ քանի որ մարդ չէր գիւտեր թէ ինքը՝ Մատթէոսն է գանողը եւ քանի որ իրմէ չէին պահանջեր, կրնար հանգարա խղճով պահել գտած գանձը։ Գնաց բազմութեան մէջ խառնուեցաւ։ Բայց հոն լսեց որ գէշ խօսքեր կը զրուցուին անոնց որ գտածնին կը պահեն։ այնպիսիները գող են, կ'ըսուէր։ Այն ատեն սարսուռ մը զգաց Մատթէոս։ Խղճի խայթն սկսաւ զինք տագնապել եւ տանջել. թուեցաւ իրեն տեսնել, իրեւ երազի մէջ, ոստիկաններ, գատարան, բանտ, եւ վախցաւ։ Արտորնօք տուն գնաց, թղթապանակը պահած տեղին առաւ եւ երեկոյին մութը վրայ հասնելուն՝ վազեց տարաւ իր տաներէց քահանային, ինդրելով որ յանձնէ զայն տիրոջը։

Մատթէոս այն զիշեր միայն կրցաւ խաղաղ քուն մը քնանակ եւ հասկցաւ թէ ուրիշին ինչքը իւրացնել՝ գողութիւն է։

Տ. Հրահանգ

Սա բառերուն կցի՝ ուրիշն մասնիկը :

Անմիտ, անպատճ, փայլուն, չքեզ, չփոթ, վտանգաւոր, գոռող, հպարտ, վեհանձն, պարկեշտ, տղեղ, սակաւ, յաջող, քրիստոնեայ, հրեայ, առաքեալ, առաքինի, հանձարեղ, քերական, պաշտօնեայ, պատշաճ, ստոյգ, իրական, Աստուած, դասն, զուարթ, ժիր, բարի, զանազան, արդար, ճիշդ, եկեղեցական, կրօնաւոր, պատրիարք, եպիսկոպոս, կաթողիկոս, պերճ, հաստատ, է, հարսն, փեսայ, բուն, ազնիւ, հաւատարիմ:

11. ՍՊՈՒՆ Գ.

Ամէն ոք կը ճանճայ սպունգը որ կակուղ ու չեչոտ առարկայ մըն է եւ ջուրը կը ծծէ : Բայց շատեր չեն գիտեր թէ սպունգը ծովային կենդանի մ'է, ծովուն յատակը ժայռերու փակած : Ծովուն մէջ կ'ապրի ան, եւ իր չօշափուկներով ջրէն կ'ընդունի իր մնունդը : Երբ զայն կը հանեն ծովէն, դեռ կենդանութեան նշաններ ցոյց կուտայ, այսինքն կը շարժի : Զրէն հանելէ յետոյ երկար տաեն կը լուան, որպէս զի անոր անախորժահոտ լորձը մաքրուի եւ երեւան ելլէ անոր ծակոտէն մասը : Դիւրաւ կը ծծէ ջուրը կամ ուրիշ հեղուկներ : Բայց, ճմլուելուն պէս, զուրս թող կուտայ :

Սպունգը կը գործ ածուի մարմին մաքրելու, տախտակ սրբելու, եւայն, եւ կ'որսան Յունաստանի արշիպեղագոսէն (Կղզիներէն), Գարամանի եւ Սուրբոյ ծովեզերքէն : Պերութէն մինչեւ Աղէքսանդրիա աւելի առատ եւ նուրբ տեսակները կը գտնուին :

Պ. Հրահանգ

Հետեւեալ խօսերուն մէջ ածականը գոյականի փոխէ՝ եւ փոխադարձաբար :

Սիրելի եղբայր, ճշմարիտ յաւիտենականութիւն, խնամող մայր, մարդկային յանցանք, խաղաղասէր մանուկ, մթին գիւ-

շեր, անմեղ տղայ, վրէժիմնդիր կրակ, ծեր հայր, բարեսիրտ մայր, քացախային թթուուտ, շնորհալի եղբայր, կապոյտ երկինք, գիւտական չարութիւն, գեղեցիկ հրաշք, տաճկական հիւրասիրութիւն, կեղրոնական կառավարութիւն, ազնիւ կին, աղջկական փափկութիւն, գեղջկական պարզութիւն, համեստ ընտանիք :

12. ՄԱՄՈՒԿՆ ՈՒ ՇԵԲԱՄԸԼ

Վարպետ ոստայնանկ մամուկներէն մին՝
Մի օր, ծաղրելով՝ բասւ ևերամին :

« Ո՞վ խեղն կենդանի,

Չե՞ս տեսներ բանի՝

Կարե միջոցի մեջ կը յաջողիմ ես
Ծածկել իմ ցանցավա՝ ամբողջ պատ ու կէս.

Մինչդեռ դուն՝ դանդաղ՝

Լրուի ու խաղաղ՝

Այնքան իիշ գործոյ ես, եւ յամբերաց:»—
Պատախան՝ շերամն սապէս տալ փուրաց.

— « Մամուկի ինենագով,

Որ քու հիւսուածիով

Կը պարծիս, այդ գործդ անարժան, անպէ՝
Ի՞նչ կ'արծէ . ոչի՞նչ, այսօր եւ յաւէս.

Մինչ ես՝ օգտակար

Մի բանի համար

Կ'աւշասիմ՝ որ է՝ թէպէս եւ սակաւ,

Այլ լաւ : »

Օգտակարութիւնը արձեկին փորձաբար է:

13. Մ Ո Ւ Ր Ա Ց Կ Ա Ն Հ

Եեր եւ կոյր մուրացկան մը , ցնցոտիներ հագած՝ պատերուն քովէն քալելով կ'երթար , մէկ ձեռքը գաւազան մը , իսկ միւսով բոնած էր կապ մը որ զինք առաջնորդող շան վիզը կապուած էր : Փոքրիկ Մարկոս որ դրան առջեւ կը խա . զար , հաճոյք կը զգայ . կամացուկ մը մօտենալու եւ կապը կտրելու : Կոյրը ապշած՝ կանգ առաւ : Գետին ծոեցաւ , դողդոյուն ձեռքերը կարկառեց չուանին ծայրը փնտոելու , մինչդեռ քիչ մ'անդին չարամիտ Մարկոս կը խնդար : Մարկոսին հայրը որ տան մէջ , պատուհանին առջեւ կ'աշխատէր , այս ամէնը տեսած էր : Դուրս եկաւ եւ Մարկոսին թեւէն բոնելով՝ «Եկո՛ւր , ըսաւ խստութեամբ , եկո՛ւր ըրած անվայել գործդ ուղղէ» : Յետոյ բերաւ զնա ծերունիին մօտ . «Կապէ՛ նայիմ , սա չուանը» : Տղան հնազանդեցաւ : «Բարեկա՛մ , ըսաւ հայրը ծերունին՝ յարգական ձայնով , կը խնդրեմ , ներկցէք որդիիս եւ ընդունեցէք այս փոքրիկ փոխարինութիւնը» , եւ կոյրին ձեռքին մէջ ոսկի մը դրաւ : «Հոդ չէ , պարոն , կ'ըսէր ծերունին , զիտէք որ պղտիկ տղաք անդիտութեամբ կ'ընեն այս տեսակ բաներ : » « կը լսե՞ս , Մա՞րկոս , ըսաւ հայրը , կը ներէ քեղի . ասոր համար ես ալ չեմ պատմեր : Տուն զնա՛ , սենեա՛ կը մտիր եւ ըրած չարութեանդ վրայ խորհրդածէ : » Այնուհետև Մարկոս , երբ ծերուկին անցնիլը տեսնէր , կը վաղէր անոր քով , տասը փարա կու տար եւ կ'ըսէր շնորհալի ձայնով . « Բարե՞ւ , ազնի՞ւ ծերունի : »

10. Հրահանգ

Ի՞նչ հողով կրնան դնել փակագծեալ դերանունները :

Հայրս (դուն) կը սիրէ : — Տղան (ես) կը վախնայ : — Եղբայրս (անոնք) հրաւիրեց : — Քոյրս (դուն) մեր տունը կը հրաւիրէ : — Վիզս պլուեցաւ եւ կը համբուրէր (ես) : — Դուք մուցաք (մենք) : — (Դուք) հիւանդ կը կարծէր : — (Անոնք) միսիթարելու գացի : — (Դուն) հոն տեսայ : — Աղէկ ընդու-

նեցանք (անոնք) : — (Դուք) գիրք մը պիտի ուզեմ : — Եղբայրը ծեծեց (ես) : — Գիրքերը կը զուարձացնեն (մենք) : — Ես (այն) չառի : — Քրիստոս աղատեց (մենք) : — Անբաժնուեցաւ (ես) : — Հօրաքոյրս սրդողեցաւ (ես) դէմ : — Մի՛ վախնար (ես) :

14. Լ Ե Զ Ո Ւ

Երկրատուր ձիրք մ'է լեզուն , որով մարդ իր միտքն ու զգացումները իր նմաններուն բացատրելու կարող կ'ըլլայ : Աստուած տուաւ մարդուն՝ կատարեալ կարողութիւններ , ինչպէս նաև խօսելու ձիրքը որպէս զի զայն մշակէ , ծաղկեցնէ : Լեզուի մը յինութեան պատճառներն են մարդկային պիտոյքը , թէ՛ բնական եւ թէ՛ բարոյական (նօթութիւն , վիշտ , եւայն) կիրք եւ ուրիշ պարագաներ , իսկ զարգացումի պայմաններն են ժամանակը , ընկերական յարաբերութիւններ , կրթութիւն , արուեստ ու գիտութիւններ , որոնց օր ըստ օրէ մշակումնովը՝ կը մշակուի նաև լեզուն : Ուսափ կարելի է հին ու նոր ժողովուրդի մը քաղաքակրթութեան աստիճանը չափել իր լեզուէն որ հարուստ , ճախ եւ ընտիր կրնայ սեպուիլ երր կարող ըլլայ ամէն զիւրութեամբ արտայայտել ամէն բնական , իմաստասիրական ու զիտական գաղափարներ իրենց բոլոր նորք զոյներով :

Մարդ իր միտքը բացատրելու համար երեք տեսակ նշաններ կրնայ գործածել . շարժում , յօդաւոր ձայն , զիր : Առաջնը խօսելու պարզագոյն ձեւն է , իսկ խօսքն ու գիրք կարող են ամենէն վերացեալ գաղափարներ ակներեւ բացատրել . Այս կարողութեամբ ալ մարդ անասուններէն վեր կը բարձրանայ :

11. Հրահանգ

Ցովնակիի վերածեցի աս խօսերը :

Գաւանուկը կը մայէ : կովը կը բառաջէ : Զին կը վինջէ : Էյը կը զոայ : Շունը կը հաչէ : Կատուն կը նուայ : Դեղձանի-էյը կը զոայ :

Կը կը դայլայլէ : Սոխակը կը գեղգեղէ : Գայլը կ'ոռնայ : Առիւծը կը մռնչէ : Օձը կը սուլէ , ձանձը կը բղղայ : Դրօշը կը փողփողէ : Կրակը կը վասի , կը փայլի եւ կը մարի : Առուակը կը դզչէ : Պայտառը կը լուսնէ ձին : Դուն կը զարմանայիր : Ես կը խօսէի եւ դուն կը լսէիր : Ան կը խաղայ եւ գուն կ'աշխատիս : Կը փափաքիմ որ փորձես այս գրիչը : Պիտի նուաղի : Պիտի խեղդուէիր եւ ես փորձեցի զքեզ աղատել : Կ'ալաշեմ , կ'աղաչէի , աղաչեցի , պիտի աղաչեմ մայրս որ մեղի հրաման տայ պտտելու : Սպասուհին կ'աւլէ սանդուխները : Պահապանը լաւ թող հսկէ :

15. ԵՐԿՐՄԴՈՐԾՆ ՈՒ ԻՐ ՏՂԱՔԸ

Երկրագործ մը իր տղաքը մահուան անկողնին քով կանչելով՝ ըստաւ . ԱՄիրելի տղա՛քս , ա՛լ քիչ ատենէն՝ այս անցաւոր աշխարհէս պիտի մեկնիմ . բայց կ'ուզեմ ձեզի հաղորդել գաղտնիք մը : Մտիկ ըրէ՛ք : Զըլլայ որ ծախէք մեր պատերէն մնացած սա վերի արտը . անոր մէջ գանձ մը թաղուած է , Տեղը չեմ գիտեր , բայց ապահով եղէք որ եթէ քիչ մը աշխատիք , պիտի կրնաք գտնել . Ուստի արտհունձ ընենուդ պէս , սկսէք փորել , վնտոել , հողը առանուվրայ ընել , վերջապէս ամէն կողմը ձեռքէ անցընել մինչեւ որ գտնէք : »

Հայրը մեռաւ . տղաքն սկսան անոր պատուէրին համեմատ փորել , հերկել , վարել իրենց արտը : Կը փորէին , կը բրէին , կը փնտոէին ամէն կողմ , բայց գանձը չէին կրնար գտնել : « Հոգ չէ , ըսին , եկէ՛ք ցանենք արտերնիս , քանի որ այսչափ լաւ հերկեցինք» Ցանն ըրին , եւ նոյն տարին մէկին տեղ տասը հունձք քաղեցին . Այն ատեն միտքերնին եկաւ իրենց իմաստուն հօր խրատը թէ Աշխատութիւնը գանձ մ'է :

12. Հրահանգ

Եղակիի փոխեցել հետեւեալ խօսերը :

Գործաւորները կը սրեն իրենց գործիքները : — Աքաղաղ-

ները կը խօսին : — Սպասուհիները կոտրեցին պնակները : — Խոհարարները կը համեմեն աղցանները : — Ծոյլ աշակերտները կը սիրեն խաղը եւ կ'ատեն ուսմունքը : — Կը սիրենք եւ կը մշակենք ծաղիկները : — Սիրուն . փոքրիկ ծաղիկներ , ի՞նչ ալ անուշ հոտ կը բուրէք : — Այս շուները ձեզ կը սիրեն եւ գուք կը ծեծէք զանոնք : — Տղա՛ք , օ՛ն , խաղացէ՛ք , վազեցէ՛ք , բայց շատ աղմուկ մի՛ հանէք : — Մարդիկ կը կարեն , կը տաշեն , կ'աղան , կը թրեն , կ'եփեն , բայց չեն ստեղծեր եւ բնաւ չպիտի ստեղծեն . ամենէն մեծ հանձարները ճանձ մ'անդամ չեն կարող ստեղծել : — Մի՛ վստահիր անոնց որոնք չեն վստահիր մարդու :

16. ՀՈՂ Է ԹՌՉՈՒՆ Ը

Արօալոյսին պէս կարմիր
Գեղուկ աղջիկ մը աղուոր
Մազերն ուսին վրայ ցանցիր ,
Առուակին եով մինաւոր :

Հողի բւշուն մը բռնած՝
Զայն կը շարժեր որ երգեր ,
Քովն ալ սահեր մեղմ ու ցած
Վլրակին երգը կերկեր :

«Երգէ՛ք բռնակ իմ աղուոր ,
Սիրտը թէեւ չոր հող է՝
Երգը վի՛շ մ'է մեղմոլոր ,
Լացի մը պէ՛ս գեղգեղէ՛ :

Դուն մայր բընա՛ւ չունեցար ,
Ու չե՛ս զիսեր բաժանում .
Գլուխդ հո՛ղ է , աչքրդ՝ բար
Բընաւ չունի՛ս բզգացում :

Սակայն կ'երգես ողբածալն
Թէեւ անյօյս , անհօգի ,
Այնչափ անուշ ու լալկան .
Որ սրտիկը մորմոնի :

* * *

Երանի՛ քէ մե՛զ պէս ե՛ս ալ
Երգ մ'ըսէի որ իմ չըլլար ,
Զգիտնայի վիշ ու անցեալ ,
Ու չըզգայի՛ ծաղիկ , դալար . . . :

Քեզ պէս նիմս ընկեր չունիմ ,
Մօրը համբոյրը մեռա՛ծ է ,
Վիշը նունա , փրլած նիւղին
Վրայ սոսկում կը տարած . . . :

Աչխարհի վրայ անոն , մինա՛կ ,
Եկո՛ւր երգե՛ց մեզ հետ մեկտեղ ,
Երկուքի՛ս ալ վիշն է նրւագ
Վի՛շ մանկութեան՝ անյօյս , անմե՛ղ . . . :

Զէ՛ , դո՛ւն երգէ՛ , լա՛ց առանձին ,
Եւ զիս լացուր , ո՛վ բոշնա՛կ իմ ,
Միրածներս անցան գացին ,
Մեկը չիկայ ինձ մըսերիմ . . . :

Բ. Ա.



17. Գ Ի Ր Ք Ե Ր Լ

Այսօր ամէն դպրոցական՝ գիրքեր ունի եւ կրնայ քիչ մը
ստակով իրեն պէտք եղած գիրքերը գնել . բայց ժամանակով
այսպէս չէր . գիրքերը ձեռքով կը գրուէին եւ ասոր համար
շա՛տ քիչ կը գտնուէին եւ չա՛տ ալ սուղ էին : Միայն հարուստա-
ները կրնային ձեռագիր գնել եւ կրթութիւնը ոմանց առանձ-
նաշնորհումն էր լոկ : Տասն եւ հինգերորդ դարուն էր որ
Յովհաննէս Կիւթէնպէրկ , Մայանս քաղաքէն , հնարեց տպա-
գրութիւնը . Այբուբէնի գիրերէն մեծ քանակութեամբ պատ-
րաստեց մանր մանր եւ քառակուսի , նախ փայտէ եւ ապա
մետաղէ : Այս գիրերը սեղանի մը վրայ չարեց , այնպէս որ բա-
ռեր եւ խօսքեր կազմին , իւղոտ մելան քսեց եւ թեթեւապէս
թրջած թուղթ մը տարածեց վրան . յետոյ այս ամէնը ուժով
մը սեղմեց . այն ատեն գիրերը արտատպուեցան թղթին վր-
ռայ . Տպագրութիւնը հնարուած էր :

18. Հիանանգ

- Հետեւեալ խօսերն ամբողջացուր առաջինին համեմատ :
1. Մարդ կը քալէ , կը վազէ , կ'ելլէ , կ'իջնէ , կը մագլցի ,
կը սահի , կը սողայ , կը լողայ , կը խոյանայ , կ'ուտէ , կը խմէ ,
կ'երթայ , կուգայ , կ'ապրի , կը մեռնի .
 2. Ո՞վ մարդ , դուն միշտ քալած ես . . .
 3. » » » պիտի քալես . . .
 4. Սկիզբէն ի վեր քալեցիր . . .
 5. Ո՞վ մարդ , քալէ' . . .
 6. Ո՞վ չգիտեր թէ ես պիտի քալեմ . . .



18. ՄԵՌԵԼՆԵՐՈՒԻՆ ԳԱՆԿԸ

Իր գեղեցկութեան , ազնուականութեան եւ հարստու-
թեան վրայ հպարաւ եղող իշխան մը , օր մը , առանձին գա-
ւառ մը որսի գնաց : Հոն , լեռներուն մէջ , ճգնաւոր մը տեսաւ

որ իր խցիկին առջեւ նստած՝ ուշի ուշով կը զննէր մ՛ուելի մը
գանկը։ Իշխանը պատկառելի ծերին մօտենալով՝ ծաղրելու
կերպով մ՛ըսաւ։ «Բարեմի՛տ մարդ, ինչո՞ւ այսչափ ուշադրու-
թեամբ կը նկատես այդ գանկը, ի՞նչ գտնել կ'ուզես» ձըգ-
նաւորը ծանրութեամբ անոր նայելով՝ պատասխանեց. «Կ'ու-
զէի գիտնալ թէ ասիկայ իշխանի՞ մը գանկ է թէ մուրաց-
կանի մը. բայց անհնար կ'ըլլայ ինձ հասկնալ»։

14. Հրահանց

Ի՞նչ կ'ընեն հետեւեալ առարկաներով։
Օրինակ. — Մուրանվ երկար կը ծեծեն։

Դրիչ, զմելին, մատիտ, գանակ, ասեղ, խթան, մուրճ,
լողարան (ձուկի թեւ), սայլակ, բանալի, կանգուն, կըխ,
երկանաքար, սանդուխ, ունելի, փքոց, հողմահար, ջարհակ,
իլ, նազուկ, ձգախէժ, լահ, բրիչ, մանգաղ, մկրատ, պա-
տառաքաղ, զգալ, չերեփ, դերձան, բուրդ, դոյլ, ցնցուղ։



19. ԸՆՏԱՆԻՔ

Թէեւ պատմութիւնը չ'ը. եր մեզի թէ ի՞նչպէս մարդկային
ընկերութիւնները կազմաւորեր են, կամ ի՞նչպէս ժողովուրդ-
ներն առաջ եկեր են, այլ կը խօսի արդէն կազմուած ժողո-
վուրդներու վրայ՝ բայց մարդուս ընութիւնը քննելով՝ զիւրին
է հետեւցնել մարդկային ընկերութեան կազմակերպութիւնը։

Սրո՛տ մարդիկ ընկերական կը ծնին, այսինքն վայրի կեն-
դանիներու պէս չեն. կարող երկրի վրայ ջոկ ջոկ եւ առանձին
ապրիլ. Մեղուին, մրջունին պէս՝ մարդիկ ալ միաւորելու, ա-
ջակցելու պէտքն ի բնուստ կը զգան։ Ուրեմն բնազգումը, հա-
մակրութիւնը, նիւթական եւ բարոյական պիտոյքը կը դրգեն
մարդն իր նմանին հետ ապրելու, որպէս զի այս հազորդակ-
ցութեամբ զարգանայ, իբրեւ բանաւոր եւ բարոյական էակ մը։

Մարդուն առաջին ընկերներն են իր ծնողքը, որով կը

կազմուի լնտանիյը։ Հին ատեն, հիմակ ալ արեւելքի մէջ
շատ տեղեր, այլ եւ այլ համատոնմ ընտանիքներ միասին կը
ընակէին։ Մերունի հայրն իր տան բնական տերեն էր, իր զա-
ւակներուն ու թոռներուն նահապէտն, աւագ գլուխն էր։ Ան
կը խրատէր, կը վարէր, կը դատէր ու կը պատժէր իր ընդո-
ծինները, որոնք հլութեամբ կը հպատակէին, ու նահապետին
տանտիրական իշխանութիւնը կը մեծարէին։

15. Հրահանց

Հետեւեալ խօսիերը ժխտականի փոխէ։


Ո՞վ կը տեսնէ զիս։ — Նշան կը լսէ քու ձայնդ, — Ո՞ր-
շափ կ'ուտես։ — Այսօր զուարթ կը տեսնեմ զձեղ։ — Խա-
զացէք շարունակ։ — Դասատուն զձեղ կանչեց։ — Շուտ ը-
րէ։ — Ասեղով փայտ կը կտրե՞ն, — Ո՞վ է կերեր։ — Այդ
բանն ե՛ս ըրի։ — Ծովը կը փրփրի։ — Մերթ կ'որոտաս, մերթ
կ'ամպես, մերթ կը մթնես մռայլ, մերթ կը տեղաս անձրեւ։
— Բժիշկը հմայ կու գայ։ — Տա՛ր զմեզ ի փորձութիւն։ —
Անպատում վիշտ մը կը զդամ։ — Կե՛ր, լսէ՛, պատուէ՛, քա-
լեցէ՛ք, առէ՛ք, ողբայցէ՛ք, եղի՛ր, բե՛ր, տա՛ր, քաշէ՛, տեսած
թո՞ղ, բրդէ՛, կը զարնէ, մեռած է։

20. ԳԻՒՂԱՑԻՒՆ ԱՂՋԹՔԸ

Ես կը ցանեմ, ո՞վ իմ Ասուած,
Դուն անձրեւ տուր առաս առաս,
Չոր հատիկներ ծըլին հողեն
Պեսեն արեւա կանաչ կանաչ,
Եւ ուռնանան, հասկեր կապին
Ատոֆ ցորեն կարմրանա։
Խնդրեմ, ո՞վ Տէր, ՏԵ՛Ր մեկին տեղ
Երսոյն, վարսուն եւ հարիւր
Որ տամ նախ ես՝ իմ տերութեան
Տասանուրի տուրին արդար։

Եւ ապա տամ պատրասիրոց
Տոկոսիներ ծանր ու ծանր ,
Ապա զեղի Եկեղեցուն ,
Արքատներուն ալ բաժին տանք
Եւ ի՞նչ մնայ այն է միայն
Իմ ընտանեաց հաց ու նարակ :
Եւ շատ հիւրեր գան ու գրնան
Ուտեն տանին ձրի հաց .
Այս է օրենք մեր աշխարհին
Մեր նահապես պապերեն ,
Շինականին տունիկն է բաց ,
Հացն ու սեղան միւս պատրաս :

Խ. 2.



21. Գ Ա Ն Զ Ա Ն Ա Կ Ը

Փռքրիկ Գէորգ բարի եւ աշխատասէր տղայ մ'էր . գըպ-
րոցին մէջ , զասերուն հոդ կը տանէր եւ հայրը շատ գոհ էր
իրմէ : Ասոր համար ամէն շաբաթ քառասուն փարա կու տար
անոր , երբ շաբաթական վիճակացոյցը լաւ նիշեր պարունա-
կէր դասերուն ու բարի վարքին համար : Ուկիշ տղաք գուցէ այս
քառասուն փարան բանի տեղ չգնելով՝ ուտելիքի եւ այլ սնո-
տի բաներուն ծախսէին , բայց Գէորգ այլպէս չէր մտածեր .
զիտէր որ իր ծնողքը հարուստ չէին , եւ թէ տարիին մէջ շատ
շաբաթներ կան . — շաբաթական քառասուն փարա խնայելով՝
տարի մը ետքը բաւական մեծ գումար մը պիտի ունենար :
Իր ծնողքին հաւանութեամբ գանձանակ մ'առաւ , որուն մէջ
կը ձգէր իր շաբաթականը : Տարեգլխուն բացաւ գտնձանակը ,
եւ որովհետեւ ամէն շաբաթ անխափան գանձեկան մը ձգան
էր հոն , կը մտածէր որ մէջէն յիսուն երկու գանձեկան պիտի
ելլէ : Բայց — զարմանալի՞ բան — գանձանակին մէջ հարիւր
ձիշդ հարիւր հատ մէջիտիյէի քառասուննոցներ դտաւ : Մինչ

Գէորգ աչքերուն չհաւատալով՝ կրկին կրկին կը համրէր , հայրն
ըսաւ անոր . «Այդ քառասուն եւ ութ զանեկանը զոր աւելի
կը գտնես , քու ստակիդ տոկոսն է : Մայրդ , մեծ հայրդ եւ ես
ձգած ենք գանձանակիդ մէջ , տեսնելով որ լաւ հոդ կը տանիս
շաբաթականներդ խնայելու : » Գէորգ շատ ուրախացաւ : Այն
հարիւր զանեկանով՝ զիրքեր , դասական պիտոյք , պատկեր-
ներ , կարկինի տուփ մը , ներկ , վրձին ու այլ պիտանի բաներ
գնեց եւ տարին ի բուն զանոնք գործածելով՝ իր խնայասի-
րութենէն դոհ մնաց եւ մըշտ նոյն ընթացքը շարունակեց :

16. Հրահանգ

Հետեւեալ ժխտական խօսերը հաստատական ըրէի :

Քեզ նման քիչեր տեսած չեմ : — Մտիկ մի՛ ընէք անոր
խօսքին : — Միթէ չպիտի՞ ուզէ : — Չեմ կարծեր թէ կը մեր-
ժէ : — Արդեօք չպիտի՞ լսէք իմ ձայնս : — Շատ հեռու մի
երթաք : — Իմ քով մի՛ գար : — Թող չճաթի : — Մի՛ ճաթիր :
— Երեսէ մի՛ ձգէք զինքը , որ չմեռնի : — Չես ընդունիր , այն-
պէս չէ՞ : — Վէպ չէ՞ք կարգար : — Ինչո՞ւ չէր թարգմանած :
— Չպիտի՞ կարգաս Աւետարան : — Կը կարծես թէ բարիք
չպիտի՞ ծնի այս աշխատութենէդ : — Չեմ կրնար համնիլ եւ
տեւէդ : — Մի լսեր : — Մի՛ տանիք , չեմ կրնար իրմէ զուրկ
մնալ : — Այս տղեկն ալ չէ՞ք հոգար : — Կարկտան չէ՞ք ուզեր :

22. ՄՈՒԿԵՐՆ ՈՒ ՀԱԻԿԻԹՆԵՐԸ

Մուկերը շատ կը սիրեն հաւկիթը , եւ հանոցները կը
մտնեն որ ուտեն : Երբեմն ալ հաւկիթները կ'առնեն կը տա-
նին առանց կոտրելու :

Շատ անգամ մտանէն հաւկիթներ կը գողցուին եւ մար-
դուն մտքէն չանցնիր բնաւ թէ գողցողները մուկերն են :

Ադարակապան մը՝ տեսնելով որ իր հաւնոցէն հաւկիթներ
կը գողցուին՝ այլ եւ այլ կասկածներու կ'երթայ եւ միտքը
կը դնէ գողը բնաւ : Ուստի օր մը , հաւնոցին մատ կը պահ-

ուրտի որ գողը տեսնէ : Թիչ մը ետքը կը դիտէ որ շատ մը
մուկեր հաւնոցին մէջ կը մտնեն :

Այս մուկերէ մէկ քանին հաւկիթներուն մօտ կը պառկին
եւ ամէն մէկն իր մարմինն հաւկիթի մը բոլորտիքը կը ծալէ,
պոչը ակուաներով կը բռնէ , այնպէս որ հաւկիթը վար չգլո-
րի, եւ լաւ մը կը պահպանէ : Այն ատեն ուրիշ մուկեր անոր
վիզէն կը բռնէն եւ հաւնոցէն գուրս կը քաշեն :

17. Հրահանգ

Աշակերտն հետեւեալ բառերուն նշանակուրինը սոր-
վելէ յետոյ, նոյն նշանակուրինը տուող ուրիշ բառեր գտնէն :

Պինդ, որմ, հովանի, սարսուռ, ուղեւոր, մաս, շքեղ,
աւագ, զատարկ, բոլորակ, զրամ, հանդիպիլ, շաղփաղիել,
չարժիլ, երևել, ողբալ, ձայն ատալ, հաշուել, շաղուել, ճոխ,
թերի, յայտնել, խնդումիւն, վիշտ, զրոցել, փայփայել,
ինդրել, քաղցր, մատեան, ուսուցիչ, խաւար, ազի, բազուկ,
աղմուկ, վէմ, սկաւառակ, մահիծ, ջահ, կաչի, ստացուածք,
չքաւորութիւն, զգօն, արի, պարարտ, խաղաղ, քնքուշ, ցա-
մաք, որկրամոլ, բիրտ, նուազիլ, խաղնիլ, համառօտել . մեր-
ձենալ, ընթանալ, շողալ, վարել, սափրել, պարել, սրբել,
խոնարհիլ, բժշկել, դարմանել :



23. ՍԱՓԻՉՆԵՐԸ

Սափրիչ մը , որուն գործն էր մօրուք ածիլել եւ մազ
կտրել, յաճախորդ շահելու համար , խանութին զրայ վրայ
նկարել տուաւ մարդ մը որ ծովն իյնալով՝ խեղզուելու մօտ
էր, եւ ուրիշ մը՝ գթալով՝ մազերէն կը բռնէ ազատելու հա-
մար : Բայց մազերը կեղծ ըլլալով՝ ազատել ուզած մարդն
ընկղմելով կը խեղզուի : Այս պատկերին վրայ մեծ տառերով
գրուած էր սապէս . Վայ անոնց որ կեղծ մազ ունին : Ասով
իմացնել կ'ուզէր թէ կեղծ մազերը վնասակար են :


Ուրիշ սափրիչ մը, որուն գործն էր կողջ առջ'ր շինել,
երբ տեսաւ որ իր յաճախորդները՝ նոյն օրինակէն համոզուե-
լով՝ կեղծ մազ գործածելէ ետ կը կենային, իրեն եղած վնա-
սին առաջքն առնելու համար, սա հնարքը խորհեցաւ : Իր խա-
նութին ճակատը նկարել տուաւ զԱրիսողում , որ մազերէն
կախուած էր ծառէ մը⁽¹⁾, եւ տակը գրեց այսպէս . Երանի՛
թէ մազերը կեղծ ըլլային :

18. Հրահանգ

Հետեւեալ բառերուն սահմանը տուր :

Օրինակ .— Լուսին .— Ասոյ որ կը փայլի գիշերը :

Լուսին, աղբիւր, ճրագ, փիղ, աղուէս, զրիչ, պայտ,
անտառ, մահճակալ, վաճառական, հողագործ, Աղամ, կառք,
ուղտ, կացին, գերեզման, եկեղեցի :



24. ԳԻՇԵՐԱՊԱՌԸ

Գիշեր է . տանկ, տանկ, հրսկայ ժամացոյց .

Խաղաղ է չորսդին՝ կը ննջեն բոլոր .

Միայն ինքն է որ հանգոյցէ հանգոյց

Փողոցներ կ'անցնի լուռ, հայլամոյր :

Պաղ հովք կուգայ կը զարնե հակտին ,

Ուր հին-հին յուշեր յանկարծ կը յածին ,

Խնչպէս երկրնի խողեն ալ անդին

Մոռցըրած առտղեր մերը վառ կ'առկայծին :

Նա խոր, հոգեզմայ վերացման մը մէջ

Այդ հին անցեալով կ'ապրի մի վայրկեան .

Մանուկ օրերու երազներն անչեց

Մորի խորեն դուրս խուռըն կը պոռքան :

[1] Ս. Գրոց պատմութեան այս դէպքը պատմեցէք :

Եւ միտքն ակամայ բափով մ' ինքնաբեր
Կը բռչի հեռուն՝ տունը հայրենի...
Է՛, կեանքն ուրիշ էր, սրտերն ալ տարբեր
Այն լեռներուն մեջ վեհ ու ամենի :

Եւ նա կը յիշէ. գիշեր է խորին.
Իրեն՝ եոյր, եղբայր՝ տենչանեով անհուն
Լրոիկ պաշարած ալեհեր հանին
Կ'ունկնդրեն վեպերն իր հին ու սիրուն :

Եւ հանին՝ ինքն ալ՝ ներենչուած արդեն՝
Մըմերի ուժը կը պատմէ տրղոց,
Երբ յանկարծ բույր տընակի երդեն
Ալլանդակ ձայնով կը հանէ հոգոց .

Անեղ ունումով կարծես կը խօսի,
Կը սուլէ բառեր բիրս ու չի լսուած,
Բա՛ռ որ դժոխին խորդեն կը հոսի,
Եւ խաչ կը հանէ հանին երկիւղած :

Խակ տրղաքը լուռ կը նային իրար,
Ու ամեն մեկը կը խորհի ինքնին,
Ու նոր Մըմեր մը լինի անպատճառ
Երբ ինքն ալ հասնի անոր տարիքին . . .

Եւ ահա՛ տա՛նկ, տա՛նկ. խորհո՛ղ ժամացոյց.
Խաղաղ է չորսդին՝ կը նեցէն բոլոր .
Միայն ի՛նքն է որ հանգոյցէ հանգոյց
Փողոցներ կ'անցնի լուռ, խայլամոյր

ՇԱԽԹ



25. Ա Պ Ր Ո Ւ Ս

Երբ մարդիկ սկսան աշխարհիս այլ եւ այլ կողմերը սփռիլ,
անշուշտ երկիրը շատ տեղ ամայի, խոպան եւ անտառուտ
էր: Վայրի անսառուններ կը շրջէին ամենուրէք, հեղեղներ ու
ջրվէժներ կ'ողողէին դաշտ ու ձոր: Հիմակուան պէս չի կար
արուեստ, գործիք եւ ճարտարութիւն որ բնական անբաւ
դժուարութեանց եւ վտանգներու առաջքն առնեն. ուստի
շատ նեղութիւն, շատ տառապանք քաշեցին մինչեւ որ կենաց
անմիջական պիտոյքը զիւրաւ հոգան. այսինքն ուտեստ,
զգեստ, բնակարան: Ի սկզբան ամէնքը մի եւ նոյն կերպով
չէին ապրիր, տարբեր տարբեր միջոցներով իրենց ապրուստը
կը հանէին: Ամէն մէկ ցեղ եւ ժողովուրդ իր բնակած տեղին
յարմար գործ եւ պարապում կ'ընտրէք: Ընդհանրապէս կը
կարծուի թէ մարդիկ քանի մը վիճակէ անցած են: Ատենօք
կային եւ մինչեւ մեր օրերը զեռ կան այնպիսի ժողովուրդ-
ներ որ իրենց առջի պարզ կեանքը կը վարեն, այսինքն որ-
սորդ կամ հովիւ են: Կային նաեւ ժողովուրդներ, ինչպէս
հիմակ՝ որ երկրագործ ու վաճառական եղան. թէեւ այս վի-
ճակներ զատ զատ ազգի եւ ժամանակի յատուկ չեն, այլ մի
եւ նոյն ազգին մէջ կրնան ծաղկիլ այս եւ ուրիշ տեսակ ա-
րուեստներ, եթէ այլ եւ այլ հանդամանկներ ներեն:

19. Հրահանգ

Աշակերտն, հետեւեալ բառերուն նշանակութիւնը սորվե-
լէ յետոյ, նոյն իմաստը տուող ուրիշ բառ մը գտնէ:

Իղձ, հատու, հատուցանել, թաթ, համբուրել, չիթ,
խաշնարած, ոստ, ողբ, ջանք, նուէր, նաւակ, ողջակէզ,
խաւար, հեր, շողուն, առաքել, ասր, խախուտ, ճախին,
երաժիշտ, տկար, չէկ, կայտառ, յիմար, շաղակրատ, թա-
փառական, օտարական, երկչուտ, գոռող, չնչին, փթթիլ,
պժգալ, զլորիլ, փարիլ, ողորմիլ, հպարտանալ, բարդել,
հողի տակ ծածկել, հաւաքել, պահել, աւետել, կանգ առ-

նել, հիմնել, տարածել, իմանալ, աճապարել, անփոյթ, բարբառ, ջերմ, գորով, ձու, սան, ջինջ, պատմել, հնար, բան, տառ, մանուկ, երդիք, ստրուկ, յետին, տաղտուկ, վաստակ, արագ :

26. ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԻՒՆ

Ինչպէս առաջ, ջրհեղեղէն ետքն ալ, շատ ժողովուրդներ կեանքի պիտանի գործիներ շինելու համար՝ քար, ոսկոր, եղջիւր, փայտ գործածեցին. Ատեն անցնելով միայն, փոքր առ փոքր մնտաղ գործելու հնարը գտան : Այս նախնական ժողովուրդներու պատմութիւնն իրենց կրթութեան աստիճանին համեմատ՝ երեք որոշ ժամանակի կը բաժնուի :

Այն ժամանակին երբ մարդիկ միայն ոսկորէ կամ քարէ գործիներ ունէին՝ Քարէ դար կը կոչուի : այն ժամանակն որ մարդիկ այլ եւ այլ մետաղներ բազադրելով գործիքներ շինելու յաջողեցան, Արդյոք դար կ'անուանուի . Վերջապէս այն ժամանակը որ պատմական ժամանակներու հետ կը խառնուի Երկարէ դար կ'ըսուի :

Բայց ամէն ժողովուրդներ միօրինակ չծաղկեցան : Արեւելքի ընակիչներն իրենց նախահայրերուն արուեստներն ու գիտութիւնները մշտկելով եւ արգաւանդ զաշտեր ու հովիտներ ընակելով՝ աւելի դիւրաւ զարգացան (ինչպէս Բաբելոնի, Նինուէի, Հնդկաստանի եւ Եգիպտոսի ժողովուրդները), քան թէ անոնք որ հեռաւոր երկիրներ ցրուելով՝ ինչպէս Եւրոպա, Ամերիկա, Եւրայն, շատ ատեն վայրենի վիճակի մէջ մնացին, մինչեւ որ Ասիայէն զաղթողներու ձեռքով կարող եղան կրթուի ու առաջ երթալ :

20. Հրահանգ

Հետեւեալ բառերուն սահմանը տուր :

Օրինակ . — Աչք. Այն զգայարակի որով կը տեսնեմ:

Աչք, ականջ, եղունգ, որմնագիր, բոյն, արմատ, գամ, զմելին, խաչ, խորան, խունկ, զինուոր, պարտէզ, ծխախոտ, ջուր, առիւծ, քիթ, սեղան, մահ, արեգակ, պառաւ, սեր, սէր, շոգենաւ, ալ, խէժ, սոսինձ, տապակ :

27. Բ Ա Ր Ե Կ Ա Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Նախնի զարերու մէջ երկու Սիկիլիացի, Դամոն եւ Պիւթիս, ընծայած են օրինակ՝ ծշմարիտ եւ կատարեալ բարեկամութեան: Դիոնեսիոս, Սիրակուսայի իշխանը, պարզ ամբաստանութեամբ մահուան գատապարտած էր Պիւթիսը: Սա ինզրեց որ թոյլ տրուի իրեն՝ երթալ կարգադրել ինչ ինչ գործեր, մերձակայ քաղաքին մէջ: Խռատացաւ ներկայանալ որոշեալ օրը: Դամոն երաշխաւորեց այս խոստումն, իր անձը երաշխաւոր տալով, եւ Պիւթիս մեկնեցաւ :

Սակայն Պիւթիսի գործերը կ'երկարաձգուեին: Մահուան սահմանեալ օրն եկաւ հասաւ: Ժողովուրդը կը խռնի. ամէն ոք կը պախարակէ Պիւթիսը, անմէն ոք կ'ողբայ անմեղ Դամոնը որ հանդարտիկ կը զիմէ մահուան. Կարի վստանէր թէ իր բարեկամը պիտի գար, կարի երջանիկ պիտի ըլլար, սակայն, եթէ չգար նա: Ահաւոր վայրկեանն արդէն կը մօտենար, եւ ահա հազարաւոր աղմկալից ձայներ ծանուցին Պիւթիսին գալուատը: Կը վագէ, կը թոփ գատապարտութեան վայրը, կը տեսնէ լախտը կախուած իր բարեկամին զլիսուն վրայ, եւ կը զրկին զիրար ու արտասուելով մին միւսին տեղ մեռնիկ կ'ուզէ: Հանդիսականները կը փղձկին, կ'արտասուն: Իշխանը՝ ինքն ալ կը խոյանաց գահէն վար եւ կը խնդրէ անոնցմէ՝ զինքն ալ մասնակից ընել այնքան գեղեցիկ եւ անձնուէր բարեկամութեան :

21. Բաղդատուրիւն կամ նմանուրիւն

Դիմերուն տեղ պաշաճ բառը դրէք :

Մեղրի	պէս	Ովկիանոսի	պէս	Սամիսոնի	պէս
Կաթի	»	Զուրի	»	Աղաւնիի	»
Քարի	»	Գնտակի	»	Ծովու	»
Առիւծի	»	Սողոմոնի	»	Չիւնի	»
Վարդի	»	Բուրդի	»	Ռսկիի	»
Արիւնի	»	Արեւու	»	Բամպակի	»
Շունի	»	Քացախի	»	Կապարի	»
Աղուէսի	»	Ասեղի	»	Փետուրի	»
Հրեշտակի	»	Սոխակի	»	Յորի	»
Օձի	»	Հայլիի	»	Օդի	»
Ապակիի	»	Բէլի	»	Իշու	»

28. ՊԵՏԻԿԻՆ ԿԱՊԱՆ

Պետիկը կապայ մ'ուներ .
Ինչպէս եղաւ որ պատուցաւ :
Նստեր երկար կը մրտածէր .
Վերջապէս նարը գտաւ :
— Տե՛ս, հիմակ ի՞նչ կ'լնեմ ես
Հաւ յանկարծ ինեն իրեն .
Մկրատն առաւ կտրտեց
Երկու թեփն ծայրերէն ,
Թելին տակը կարկտեց :
Բայց միայն թելերը
Մէկ թիզ որ կարճցան :
Ամեն տեսնողները
Անոր վրայ ծիծաղեցան :
Պետիկը առնուեցաւ
Ինեն իրեն դարձաւ ըստաւ .

Ես անո՛ր ալ նար կը գտնեմ .
Թեւերն այնպէս կ'երկնցնեմ ,
Որ առաջինեն ալ աւելի
Կապաս առնէ ձեւ գովելի ,
Խնձի վարպէս Պետիկ կ'ըսեն ,
Ուրեմն բող խելս տեսնեն :
Կապան առաւ նորէն ձեռք ,
Կտրեց բղանցն ու եղերք ,
Երկու թելին խուռ խուռ
Ջրգեց կարեց մեյմեկ կտոր :
Առաջ կապան եր խեղնուկ
Յետոյ եղաւ կարճնուկ
Չ'եր զիցուեր կապայ՝ եր այն քէ բանկոն ,
Վերջապէս ծայր եղաւ Պետիկն ամենուն :

29. ՇԱՊԻԿՆ Ի՞ՆՉՊՈՒՄ ԿԸ ՇԻՆՈՒԻ

Տղա՛ք, թերեւս չէք զիտեր թէ շատ մը մարդիկ կ'աշ-
խատին ձեզի համար : Մտիկ ըրէք թէ ի՞նչպէս կը շինուի ձեր
շապիկը , եւ այն ատեն կը հասկնաք :
Ձեր շապիկը բամպակով շինուած է : Բամպակը կը բուս-
նի տունկի մը վրայ որ տաք երկիրներ կ'աճի : Բազմաթիւ
մարդիկ կը տնկեն բամպակենին եւ կը քաղեն բամպակը . յե-
տոյ ուրիշներ կը տանին զայն գործարան ուր բամպակը մա-
նելով՝ բարակ թելեր կը շինեն : Ուստայնանկը կ'առնէ այդ թե-
լերը եւ կը գործէ կտաւ : Խանութպանները կը ծախեն այդ
կտաւը, ձեր հայրն ստակ կու տայ , կը գնէ , տուն կը բերէ ,
եւ ձեր մայրը մկրատով կը կտրէ կտաւը ձեր հասակին յար-
մար , կը կարէ իր ասեղով ու գերձանով , եւ դուք կը հագ-
նիք շապիկը , կը տաքնաք ու կ'ուրախանաք , առանց գիտ-
նալու թէ ի՞նչ նեղութիւններով ձեռք բերուած է բամպակը ,
ի՞նչ քրտինքներով ձեր հայրն ստակ շահած ու կտաւ գնած է
եւ ո՛րչափ մարդիկ աշխատած են ձեզի համար :

Տղա՛ք, խնայութեամբ գործածեցէք ձեր հազուստները, մաքուր պահեցէք, քանի որ հիմա գիտէք թէ ի՞նչպէս շինուած են անոնք :

Ծան.— Դասաւուն թող պատմե թէ ի՞նչպէս կը շինուի զուղպան :

ԶՅ. Հրահանգ

Ի՞նչ է հետեւեալ բառերուն հականիշը :

Հպարտ, սուր, ստախօս, աղի, առաւօտ, լոել, անիծել, ծնիլ, լալ, վառել, պատմել, պահ, հեռանալ, ձգել, քակել, բացուիլ, թռումիլ, սկիզբ, աէր, հրեշտակ, մերժել, ծուլութիւն, վայրենի, պարսաւել, ատելի, ֆլատ, խոնարհ, ժիտական, ծիծաղ, տկար, վեհերթ, արժանի, համակարծիք, պարապակ, կործանել, անկեղծ, երախտագէտ, փափկադրտ, տարածել, երջանիկ, ցաւազին, վստահ :

30. Ո՞Վ ԶՈՎ ԿԲ ԾԱՆՐԵ

Հարուստ մարդու մը որդին, Միհրան, որ յոռի կրթութիւն մ'առած՝ չարածճի ու շփայած տղայ մըն է, ինքն իրեն մեծ կարևորութիւն կու տայ. եւ թէպէտ 13 տարու հազիւ կայ, երիտասարդի ձեւեր կը ծախէ, ինքզինքը խորամանկի տեղ գնելով՝ ուրիշները կը ծաղրէ :

Անցեալ օր, Միհրան իր ընկերոջ՝ Յովսէփին՝ հետ կը պարտէր, երբ հանդիպեցան պապա Մինասին :

Սոփկայ ծերունի մ'է, որ ամէն առատու շուկայ կ'երթայ կաթ վաճառելու :

«Հիմա տե՛ս, ըստ Միհրան Յովսէփին, թէ որչա՛փ պիտի զուարձանանք»:

Եւ, պապա Մինասին դառնալով՝

«Բարի լոյս, ծերուկ»:

— Աստծու բարին, պարոն Միհրան, պատասխանեց ծերունին :

— Ինծի՛ նայէ, պապա Մինաս, արդեօք ձեր գիւղին է-շերը առաջուան չա՞փ են, թէ աւելցեր են :

Ծերունին որ անմիտ չէր, աչքին տակով նայեցաւ չարածճի տղուն և ըստ. «Զէ, պարոն, հիմա հատ մ'աւելցեր է:

— Իրա՞ւ կ'ըսես, որչա՛փ ատենէ ի վեր է:

— Քու հոս գալէդ ի վեր, պարոն :

Միհրան ափ ի բերան կը մնայ, եւ Յովսէփ կ'ըսէ անոր. «Կարծեմ թէ ծերուկը քեղ ծաղրեց, Միհրան :

ՅՅ. Հրահանգ

Շեղագիր բառերուն ներհակը դիր եւ միւսներն յոզեակի ըրեւ :

Սխործելի յիշատակ : — Օգտակար միջատ : — Նեղ կօշիկ : — Հաւատարիմ ծառայ : — Հասուն պառուղ : — Երիտասարդ փաստաբան : — Զուարանալի պատմութիւն : — Պտղատու ծառ : — Համես մարդ : — Չար աղայ : — Չոր լաթ : — Գեր կին : — Ծեր դառատու : — Յամառ աղջիկ : — Արի զօրական : — Նուրբ ծղօտ : — Առայինի աղայ : — Անուշ ինձոր : — Անմեղ մարդ : — Տգեղ դէմք : — Հաստատն հիմ : — Մշակեալ արտ : — Լուսաւոր սենեակ : — Նեղ անցք : — Տկար միտք : — Դիւրին դաս : — Ծանր հիւանդութիւն : — Օրեկ հաց : — Ճած տուն : — Խիթ ամպ : — Բուր զմելին : — Մրատես աչք : — Ատելի վարք : — Խնդացող երախայ : — Փութացան աշակերտ :

31. ՇՈՒՆԵՐ ԵՒ ՕԶՀ

Հնդիկ մը, որսալու համար, խղիկէն գուրս էր ելած, երբ վիթխարի պօս մը ներս սողոսկեցաւ եւ զնաց ուղղակի օրորանը, ուր մանկիկ մը մշիկ մշիկ կը քնանար : Խոյացած ատեն օրօրոցը շրջեց : Խոշոր պահապան շուն մը որ մօտերը կը պտտէր, ձայնէն ներս վաղեց, եւ կատաղի կոիւ մը ըրաւ ձիւղին հետ, ուսկից յաղթող ելաւ :

Դեռ բերանը արիւնաթաթաւ՝ լսեց տիրոջը գալը : Անոր գէմ վազեց եւ սովորականէն աւելի սիրոյ ցոյցեր ըրաւ : Հըն- թիկը խելքը դիմէն թոռւց՝ երբ անոր արիւնլուայ գլուխը տեսաւ եւ, որ աւելին է, աղուն օրրանը գլխիվայր կործանած գտաւ : Այս երկու իրողութիւնները արադապէս մտքին մէջ միացնելով՝ եղբակացուց թէ շունը սպաննած էր իր զաւակը :

Յեղակարծ կատաղութեան մէջ խելակորոյս, եւ, առանց լաւ մը խորհրդածելու, կը քաշէ հրացանը եւ կը պարպէ հէք շունին վրայ՝ որ հեծկլտալով հազիւ ոյժ կ'ունենայ մինչեւ իր խցիկը քաշըշուելու :

Այս յախուռն արարքէն յետոյ, գէպի օրօրոցն ուղղուեցաւ եւ շտկելով զայն, տեսաւ որ զաւակը խաղաղիկ կը նըն- ջէր : Խսկոյն իր անարդարութիւնը ճանչցաւ եւ աւելի եւա զղջաց ըրածին վրայ՝ երբ օրօրոցէն քանի մը քայլ անդին գտաւ օձին դիակը զոր իր շունը խեղդած էր : Այս տեսարանէն գու- շակեց թէ խեղճ շունը ո՛չ միայն տղուն չարիք չէր ըրած՝ այլ եւ անոր կեանքը փրկած էր, վտանգելով իրենը եւ կոռւե- լով այն ճիւաղին դէմ, որուն մարմինը իր ոտքին առջեւ էր :

Հնդիկը իր արցունքը չկրցաւ զսպել իր հաւատարիմ պա- հապանին մահուան վրայ :

24. Հրահանգ

Աշակերտն հետեւեալ բառերուն հականիշները բող գտնէ:

Տարակարծիք, խաղաղութիւն, անհամ, գովասանք, մահ- կանացու, արժանի, անշուք, վատ, խոնարհութիւն, ողջա- խոնութիւն, կասկածոտ, ընդունիլ, ցնծալ, բարեկարդ, վեհ, առաջին, նսեմ, անրաժան, ամուրի, հանճարեղ, քակել, հպարտ, վեհանձն, տղիտութիւն, գիշեր, մոռնալ, տալ, ա- տելութիւն, բարեպաշտ, գողջոջ, չու, փորձառու, լայն, համբերող, պարտք, ելք, պակսիլ, ծիծաղիլ, ողբերգութիւն, լուրջ, զգայուն, բնական, հարցում, դնել, անիծել, տանիլ, վրդովմունք, բիրտ, նահանջել, օգնել, յաջող, գտնել, վա- յելել, աղաչել, անկում, իշխել, կարել, անսաստել, մասնա- կի, մարմնաւոր, ապրիլ, սովորական, թոյլ, համակրութիւն:

ՀԱՅՈՒԹ ՑԱՐԱ ՄԱԿԱՊԱՐԱ

32. Զ Ա Տ Ի Կ

Մաղկած են դաւեւեր ծիլ ծիլ խատուտիկ, Եւ կոչնակ մամուն կ'աւետէ Զատիկ, Զատիկն է եկել, աւխարի կը ցնծայ, Կարմիր հաւկիբներ բերել է ընծայ :

Զուարը ու պայծառ թէ ծագէ արեւ, Թէ ամպոս ըլլայ եւ տեղայ անձրեւ, Ի՞նչ փոյք, Զատիկն է միւս ուրախ Զատիկ, Ուրախ ցատուտեն միւս մեծ ու պատիկ :

Ժողովրդային այս պարահանդես կը սօնուի տարին մի անգամ այսպէս, Զուարը երգերով՝ խաղերով անմեղ, Եւ ո՛չ մուտք դրնեն՝ ո՛չ դիմակ տրգեղ :

Փող, թմբուկ հեղին ժիր՝ միօրինակ, Եւ թնդայ երկիր այն պինդ ոտից տակ, Ծածակի հովկեն գոյթզոյն եազման, Արեւեն ցոլայ չափկանին սրբման :

Տարւոյն մէջ բափած իրտեն իրենց հակտուն, Կրկին՝ բայց ուրախ այսօր կը հեղուն, Եւ հետրզնետէ պարն ոգեւորի, Ու անկեղծ պազ տայ ընկեր ընկերի :

Բայց թմբկին ձայնեն երբեմն ալ յուզուած, Օղիկին խառնեն կարիլ մ'արտասուաց, Եւ իրենց խարիս զլուխ զլիս մօս Կնոզ ու զաւկի կը հաւեն կարօս :

[Գաւեան հովեր]

Ս. ԱՅԵՄԵԱՆ

33. ԵՂԲԱՑՐԱԿԱՆ ՍԻՐՈՅ ՕՐԻՆԱԿ

Քրիստոսի 1585 թուականին, Հնդկաստան մեկնող նաւ մը ալեկոծութեան հանդիպելով՝ խրեցաւ ցամաքի մը վրայ : Նաւաբի կիւաները խորտակուած նաւուն բեկորներէն նաւակ մը շինեցին, եւ անով սկսան շարունակել իրենց ուղեւորութիւնը : Նաւուղիղը, տեսնելով որ նաւակը շատ բեռնաւորեալ է, յայտնեց թէ պիտի ընկղմին եթէ տասներկու հոգի ծովը չձգուին: Վիճակ ձգեցին եւ որոշուեցաւ որ տասներկու անձներ ծովը ձգուին: Ասոնց մէջ կար երիտասարդ մ'ալ որ նաւակին մէջ ունէր կրտսեր եղբայր մը: Մա՛ նաւուղիղին ոտքը կ'իյնայ եւ թախանձանօք կ'աղաչէ որ զինք եղբօրը տեղ ծովը նետեն:

«Եղբայրս ինձմէ աւելի քաջ է, հայրս ու մայրս ա՛ն կը պահէ. երբ ինք կորսուի, ծնողքս ալ թշուառութեամբ պիտի մեռնին. կ'աղաչեմ, փրկեցէ՛ք եղբօրս կեանքը որով եւ ծնողքս. զի՞ս նետեցէք, զիս որ չեմ կարող անոնց օդնել»:

Նաւուղիղն հաւանեցաւ եւ կրտսերը ծով նետել տուաւ: Երիտասարդը՝ իրը վեց ժամ լողալով՝ հետեւեցաւ նաւակին եւ վերջապէս անոր հասուա: Զինքն սպաննել կը սպառնան եթէ փորձէ նաւակ մտնել. ան կը մտենայ: կ'ուզեն իրեն զարնել թուրով մը. թուրը կը բռնէ եւ թող չի տար մինչեւ որ կը յաջողի նաւ մտնել: Իր յարատեւութիւնն ամենուն սիրտը կը շարժէ եւ թոյլ կու տան որ մնայ նաւաշն մէջ: Այսպէսով այդ եղբայրասէր տղան կը յաջողի փրկել իր կեանքն ինչպէս եւ եղբօրինը:

35. Բաղյատերիւն կամ նմանութիւն

Գիծերուն տեղ պրեկ պատշաճ բառը :

Մեղսուի	պէս —	Յովսէփի	պէս —	Երազի	պէս —
Կրեսոսի	» +	Ճպուոփի	» —	Եզրոսի	» —
Բարակի	» —	Նապաստակի	» —	Կայէնի	» —
Մարմարիսի	» —	Մազի	» —	Վազրի	» —
Մեռելի	» —	Յարզի	» —	Վառողի	» —
Աւազի	» —	Աբրահամի	» —	Շանթի	» —
Գառնուկի	» —	Ներսնի	» —	Կողի	» —
Ալիքի	» —	Զուկի	» —	Ստուերի	» —
Կրիայի	» —	Մոգի	» —	Տերեւի	» —

34. Կ Ե Ն Դ Ա Ն Ի Ն Ե Ր

(Աշակերտը, կարգալի եւ բացատրելի յետոյ, բող զատկ եւ ցանկ մը շինէ կենդանիներու անունները):

Կենդանիներուն մէջ կան այսպիսիներ որոնք կ'ապրին մարդուն մօտ եւ անոր կը ծառայեն. ասոնք կը կոչուին Ընտանի կենդանիներուն ինչպէս՝ ձի, էշ, ջորի, եղ, հաւ, ուզտ, ոչխար եւայլն (1):

Վայրի կենդանիներ ալ կան որոնք մարդոցմէ հեռու կ'ապրին. ինչպէս՝ աղուէսը, ճագարը, կապիկը, խոզը (2):

Վայրի կենդանիներու մէջ կան որ ուրիշ կենդանիներու միսը կ'ուտեն. ասոնք Գազան կը կոչուին, ինչպէս՝ առիւծը, վագրը, գայլը, արջը եւայլն (3):

Չորոնտանի կը կոչուին այն կենդանիներ որ չորս ոտք ունին, ինչպէս՝ ուզտը, այծը, մուկը եւայլն:

Երկուտանիները կ'ունենան երկու ոտք, ինչպէս՝ թոչունները, հաւերը եւայլն:

Կան կենդանիներ որ ոտք չունին, չն կրնար քալել, այլ կը սողան. ասոնք կը կոչուին Սողուն եւ իրենց մորթը թեփով կամ պատեանով ծածկուած է (4):

Թոչուններն ալ կը թոչին իրենց թեւերով. անոնց մարմնը փետուրով ծածկուած է. բոյն կը շինեն եւ անոր մէջ կ'ածեն իրենց. հաւկիթները, որոնցմէ կ'ելլեն ճագեր (5):

Չուկերը կ'ապրին գետերու եւ ծովերու մէջ, անոնք ալ ունին թեւեր՝ լողալու համար, եւ անոնց մորթն ալ ծածկուած է թեփով (6):

Երկակենցաղ կը կոչուին տեսակ մը կենդանիներ որ թէ

[1] Աշակերտը թող տայ ուրիշ ծնտանի կենդանիներու անուններ:

[2] » » » » վայրի » »

[3] » » » » զազաններու անուններ:

[4] » » » » սողուններու »

[5] » » » » թոչուններու »

[6] » » » » ծածկերու »

յամաքի վրայ եւ թէ՛ ջրի մէջ կ'ապրին . ինչպէս՝ գորտը⁽⁷⁾։ Կարեաբեր կը կոչուին այն կենդանիներ որ ծիծ ունին եւ իրենց ձագուկներուն կաթ կուտան⁽⁸⁾։

Կան կենդանիներ ալ որ Խոռակեր կ'ըսուին, ինչպէս փիզը, ձին, ոչխարը, եւայլն⁽⁹⁾։

Որոճացող կենդանիներ ալ կան . ասոնք, իրենց կերածը մարսելէ առաջ, տեսակ մը տոպրակի մէջ կը պահեն, ապա նորէն բերաննին կը բերեն, ծանր ծանր կը ծամեն եւ նորէն կը կլեն : Կովը, ցուլը, երինջը, հորթը որոճացողներ են :

Մասկեր են կենդանիներէն շատերը, ինչպէս . . .

Կրծող կենդանիներ ալ կան՝ որոնց առջի ակուաներն երկար են . ինչպէս՝ մուկը, նապաստակը, կուղը, եւայլն :

Կենդանիներուն վրայ այս տեսակ գիտելիքներ շատ կան զորոնք պիտի սորվինք կենդանաբանութիւն կոչուած գիտութեան մէջ :

ԶԵ. Հրահանգ

Ծեղագիր բառերուն ներհակը դրեֆ :

Այլատութիւնը մոլութիւն չէ . — Հարսութիւնը խնայութեան դուստրն է : — Ամառը՝ շուր տեղ կը փնտուի : — Աստուած կը շնորհի իր բարիքն առաջինի մարդուն : — Մեր սիրած անձը թերութիւն չունենար : — Զարեցը միշտ ուշ կը մեռնին : — Քիչ մարդիկ բարի են : — Ներդամիտ ըլլանք մեռեալներուն նկատմամբ : — Երեկոյին արեւը մայրը կը մննէ : — Երջանկութիւնը կեանքը կ'երկարէ : — Մահը մեր կեանքին վախճանն է : — Երիսասարդութիւնն առաջ կը նայի : — Մանկութիւնն երջանիկ է, վասն զի ժիշ գիտէ :

[7] Աշակերտը թող տայ ուրիշ երկակենցաղներու անուններ :

[8] » » » կաթնարերներու »

[9] » » » խոտակերներու »

35. ԳՈՂՅՑՈՒԱԾ ԶԻՆ

Գեղացիի մը ձիերուն լաւագոյնը գողցան իր ախոռէն ։ Քանի մ'օր ետքը, գիւղէն 15 մղոն հեռու շուկայ մը գնաց ուրիշ ձի մը գնելու մտքով . բայց մեծ եղաւ զարմանքը, երբ ծախու հանուած ձիերուն մէջ իր ձին ճանչցաւ :

Խոկոյն բանեց անոր սահնձէն ու պոռաց . և Աս ձին ի' մաէ, երեք օր է որ գողցուցի .

Կը սխալի՞ք, Պա՛րոն, ըսաւ քաղաքավար ձեւերով այն մարդը որ ձին ծախսել կ'ուզէր : Տարի մը կայ որ այս ձին իմաէ, ուրեմն ձերը չէ անշուշտ : Սակայն կարելի է որ նմանութիւն մ'ունենայ ձերինին հետ, բայց այս նմանութիւնը ոչինչ կ'ապացուցանէ .

Գեղացին շուտ մը երկու ձեռքը ձիուն աչքերուն վրայ դրաւ ու ըսաւ . «Է՛հ, եթէ այսչափ երկար ատենէ ի վեր ձին քուկը էր, ըսէ՛ տեսնեմ, ո՞ր աչքը կոյր է .

Միւսը, որ իրօք ձիուն գրղն էր, բայց որ ուշագրութեամբ զննած չէր զանի, շուարեցաւ մնաց : Սակայն, քանի մեռեալներուն նկատմամբ : — Երեկոյին արեւը մայրը կը մննէ : — Ան ատեն, գեղջուկը բացաւ ձիուն աչքերն ու ըսաւ .

« Հիմա հաստատուեցաւ թէ դուն ստախօս մը եւ գող մ'ես . ձին ո՛չ կոյր է ո՛չ միականի : Հարցումիտ նպատակն էր նենգութեանդ քողը բանալ եւ երեւան հանել զողութիւնդ .

Բալոր ներկաները սկսան խնդալ ու ծափել . « Գողը բռնուեցաւ, բռնուեցաւ» պոռալով :

Գողը ստիպուեցաւ նախ ձին իր օրինաւոր տիրոջն յանձնել, ապա բանտարկուիլ ու կրել իր արժանի պատիժը :

23. Հրահանգ

Շեղագիր բառերուն ներհակը դիր :

Չար գործ մը կարծր բարձի կը նմանի : — Մեղաւորին
քունը վրդովեալ է : — Հոգին կը հրամայէ : — Գովեսր կը
փայփայէ մեր հոգին : — Դիտութիւնը մտքին լոյսն է : — Զա-
րին բարեկամութիւնը պարաւ մ'է : — Եթէ զիտւ, խօսէ :
— Մարդու յաճախ կը զզջայ խօսելուն : — Սերն ու ներդու-
թիւնը երկինքին իշած են : — Արդարին աղօթքն Աստուծոյ
սիրելի է : — Պարկեց մարդոց երջանկութիւնը տեւական է :
— Ծուղութիւնն ու շուայլութիւնը կործանումի կ'առաջնորդենւ



36. Բ. Ն Կ Ո Ւ Զ Ի Ծ Ա. Ռ Ը

Ընկուզի ծառին համար կը պատմեն
Թէ առաջուց շատ բարձր չեր գետենն ,
Անանի որ ամեն ուզողն ալ կրնար
Փրցընել պտուղն ու անցնիլ երբալ :
Աս բանս դրժարը զալով ծառին՝
Ըսկաւ գանգաս ընել Դիոսին .
Խնդրեց որ հասակն ա'լ բարձրացընէ ,
Դիոս ալ ուզեց որ կամքը ընէ :

Գեղացիք առուն ելլեն տեսնեն որ
Կարնուկ ընկուզին՝ բարձր հասակաւոր
Անտառներու մէջ մեծած ծառի պիս՝
Ծայրերն ե հասեր երկինքը կարծեն .
Ու հրաբարտացած զբուխս շարժելով
Տերեներն ալ ե տրւեր դեպ ի հով :
Բայց ուրախութիւնն երկայն չի բրեց ,
Գեղացին իր հին արհեստը յիւեց .
Չեռք հասնելու հարն հատած տեսնելով՝
Ըսկաւ ձաղկել բարով ու փայտով ,

Եւ ա'յնչափ վեր վար զարկաւ ու կոսրեց
Որ պըտուղ , տերեւ, նիւղ՝ գետին փրուեց :
Խեղն ընկուզենին խիս ուծ իմացաւ
Որ շատ բարձրանալն իրեն գեւ եղաւ :

Զարերեն կուզե՞ս որ ազատ մընաս .

Նաև բարձրանալու ետեւեն չըլլաս :

37. Կ Ն Ք Ա. Հ Ա. Յ Ա Յ Ս Ս Բ Ը

Յովսէփ Բ. Գերմանիոյ կայսրը, ի Գալլիա առաջին ճամ-
բորդութեան միջոցին օթեւան մը համնելով՝ կ'ուզէր ձի փո-
բայց պատրաստ ձի չգտնուեցաւ , քանզի օթեւանին
տէրը բոլոր ձիերը մօտակայ գիւղեր զրկած էր, իր որդւոյն
կնունքին հրամիրուած աղքականներ ու բարեկամներ բերե-
լու . ուստի խնզրեց օտարականչն համբերել սակաւիկ միւ-
լու . Կայսրը, խօսելով մարդուն հետ , բարի ու պարկեշտ գտաւ
զնա, եւ առաջարկեց երախային կնքահայր ըլլալ : Օթեւանին
զնա, որ այս օտարականը չէր ճանչնար, հաւանեցաւ անոր
տէրը, որ այս օտարականը ճանչնար, բազմութիւնը գնաց եկեղեցի
առաջարկին : Հիւրերն եկան , բազմութիւնը գնաց եկեղեցի
եւ հանդէսն սկսաւ : Կնքասոու երէցն հարցուց կնքահօր ա-
նունը . «Յովսէփ, պատասխանեց կայսրը . — Մականո՞նդ
ինչ է, կրկնեց երէցը : — Ի՞նչ, ըստւ կայսրը , ես կը կարծէի
թէ միա՞ն անունս բաւական է : — Ո՞չ, տէր , ըստւ երէցը ,
կնքահայրերուն անունը կարձանագրենք հանդերձ մակա-
նունով : — Ուրեմն, ըստւ օտարականը , զրէ . Յովսէփ Բ .
Կայսր Գերմանիոյ : »

Երէցն ու բոլոր հանդիսականները ապշած մնացին, եւ օ-
թեւանին տէրը՝ մանուկին հայրը՝ իշխանին ոտքն խսկաւ իշ-
խանը քաղցրութեամբ վերցուց զնա եւ խոստացաւ երբէք
չմոռնալ իր սանը :

28. Հրանանգ:

Շեղագիր բառերուն ներհակը գտեմ եւ դրեմ:

Կ'ատեմ այն աշակերտը որ միշտ պարապ, անհոգ եւ չարէ: Այնպէս կը կարծէ թէ ժամերը խիստ դանդաղ կ'անցնին, վասն զի զիշ գործածուած ժամանակն երկայն կը թուի: Դաս սորվիլ ձանձրոյր կը պատճառէ ամոր, աշխատութիւնը յոզնուրիւն մ'է անոր հոմար, ամէն բան դժուար կ'երեւի: Ուստի իր ընկերները կ'արհամարեն զինք, դասատուն կը պատճէ, մայրն ալ դժբաղդ է որդեոյն այս յորի վարմունքէն եւ շարունակ. կը յանդիմանէ զնա: Ապագային, հպարտ եւ սգէս մէկը պիտի ըլլայ, վասն զի հպարտուրեան սովորական ընկերն է տղիտուրիւնը: Կ'ողբամ այսպիսի աղու մը վիճակը: Եւ ո՞վ չպիտի ողբար, եթէ նկատէր թէ յորի դաստիարակութիւն մը աղբիւր է մողուրեան եւ ծիլ ամէն չարիներու:

38. ԸՆԿԵՐԱԿԱՍՆ ՎԻՃԱԿ ՈՒ ՊԱՇՏՈՆ

Այն մարդիկ որ կը բնակին զիւղերու եւ քաղաքներու մէջ, կը կոչուին գիւղացի եւ քաղաքացի:

Անոնք որ ժողովուրդներ կը կառավարեն, կ'ըսուին վեհապետ, կայսր, թագաւոր, խորհրդական, իշխան, նախագահ, քաղաքապետ, ոստիկանապետ:

Անոնք որ զինուորական են, իրենց աստիճանին համեմատ, կը կոչուին պարզ զինուոր, ենթասպայ, սպայ, տառնապետ, յիսնապետ, հարիւրապետ, դեր-հազարապետ, հաղարապետ, զնդապետ, հրամանատար:

Անոնք որ կը կառավարուին, կ'ըսուին, քաղաքացի, շինական (գիւղացի), ոսմիկ, հպատակ, ժողովուրդ, ազգ:

Անոնք որ մասնաւոր անձերու քով կը ծառային, կ'ըսուին ծառայ, սպասաւոր, սպասուհի, աղախին, նաժիշտա:

գայեակ, ստնտու, սենեկապահ, խոհարար, պարտիզպահ, գործաւոր, մշակ, աշկերտ, ուսանող, եւայլն:

Կառավարական գործերու մէջ ծառայողները կը կոչուին փոխարքայ, նախարար, պաշտօնեայ, տեսուչ, կուսակալ, կառավարիչ, տեղակալ, հաշուակալ, գանձապետ, դիւանադպիր, համարակալ, օգնական, գրագիր (քարտուղար), անդամ, ժողովական, դիւանագէտ:

Անոնք որ ծառաներ, գործաւորներ կամ աշակերտներ ունին, կ'ըսուին տէր, գործարանատէր, խանութպան, վարպետ, արհեստապետ, ճարտարապետ, եւայլն:

39. ՃԱՐԴԻԿՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՆՎԱԽՈՒԹԻՒՆ(*)

Մակեդոնիոյ Փիլիպոս թագաւորին վառաւոր ձի, մը ընծայ եկեր էր: Այդ ձին կը կոչուեր ցլազուխ, որովհետեւ գլուխը նման էր ցուլի գլխուն: Շատ վարպետ ձիավարֆներ չկրցան այդ ամենի, խսերախ ձին սանձել: ուսիհ, Փիլիպոս կը կամեր զայն հեռացնել իրեւ կասակար կենդանի: «Մե՛ղ, ըսաւ դեռահասակ որդին Աղէքսանդր, մե՛ղ որ իրենց անկարողութեամբ եւ վախուուրեամբ այս սիանցելի ձին ձեռքէ պիտի հանեն»: Փիլիպոս՝ որդուն յանձապատանուրիւնն ուղղելու համար, հրամայեց որ ինք հեծնէ վրան: Աղէքսանդր ուրախութեամբ վազեց գնաց կատաղի ձիուն քով, շոյեց փայփայեց զայն, հանդարատեցուց, ճարտարութեամբ վրան ցատեց, փոր մի ժամանակ քալեցուց, յետոյ մտրակեց, սանձարձակ վազցուց, յոզնեցուց: Անձը գարձուց, բերաւ հօրը առջեւ հանդարտ հանդարտ ձիավարեց ու վար իջաւ: Զարմացաւ Փիլիպոս. «Ո՛րդեակ, զրուցեց, քեզ արժանի թագաւորութիւն մը վնասոէ. Մակեդոնիա բաւական չէ: » Եւ

[*] Ընթերցանութիւն ընելէ ետքը, շեղագիր բառերուն տեղ հոմանիշ մը գրէք:

42. ԵՐԳ ՓՈՔ ԲԻԿ ՄԱՆԿԱՆՑ

Պարն

Մենք ամենքնիս ալ ձեր առջեւ ենք կանգներ ,
Կը մըտածէք անուուշ քէ շատ փոքր ենք դեռ :

Բայց բոլեք որ պատմենք զործեր մեր անբաւ ,
Թիկէտ անոնք փոքրիկ , սակայն միւս են լաւ :

Դուք կը տեսնեք զիս որուեալ նիւշ ժամուն ,
Ուր դարակիս առջեւ նսած եմ ժամուն :

Չեռերեւ մաքուր միւս պահերու տանիմ խնամ ,
Ուպէս զի , երբ տեսնեք զանոնիք , չամշնամ :

Ե՞ս ալ կ'երամ ի դասարան հանդարտիկ ,
Երբ դասատուն բաէ . կեցի՛ք կամ անցի՛ք :

Ես դասատուն ամեն ըսած խօսերուն
Այո , կ'ըլլամ յոյժ մս սդիր եւ արթուն :

Լաւ կ'աշխատիմ սորվիլ դասերս ամենայն .
Դիտեմ կարդալ , զրել , հեգել եերական :

Քաղաքավար եմ ամենուն՝ հաւասար ,
Զեմ սիրեր զայն՝ որ կ'ուզէ վեճ ու պայխար :

Թէ պատահմամբ վնասեմ տղու մը երբէք ,
Զրւարութեամբ կ'ըսեմ . «Խնդրեմ , ներեցէ՛ք :

Խոնարհութեամբ զիսարկս հանեմ նիւշ այսպէս ,
Երբ ընկեր մը կամ բարեկամ տեսնեմ ես :

Մի՛ կարծէք որ ես ալ կ'ուղղեմ առ ընկեր
Խաղի ատեն՝ դպրոցի մէջ զէ խօսեր :

Ուխտենք ըլլալ միր , մաքրասէր եւ ըզգօն ,
Յիշենք յաւես մեր դպրոցին այս կանոն .

«Ենչ որ կ'ուզէք որ ուրիշներ ընեն ձեզ ,
Պիտ և անոնց համար ընէք դուք նոյնպէս : »

43. Ա. Պ Ա Կ ի

«Հա՛յր , ինչո՞վ կը շինուի ապակին :

— Բարակ աւազով եւ կալաքար կոչուած տեսակ մը աղով :

— Ի՞նչպէս կը շինեն :

— Այս երեք նիւթերը հողէ ամաններու մէջ լեցնելով եւ հնոցի վրայ եփելով :

— Ասով կը լմինա՞յ :

— Ո՛չ , տղա՛ս , տամներկու ժամ շարունակ կրակի վրայ մնալով այդ երեք նիւթերը կը հալին : Այս ատեն , այդ եռացեալ հեղուկը կաղապարներու մէջ լեցնելով՝ ապակին ուզուած ձեւը կը ստանայ :

— Ծնորհակալ եմ , հա՛յր , այս տեղեկութիւններէն . բայց ներեցէք որ մի քանի հարցումներ ալ ընեմ :

— Խօսէ՛ , տղաս :

— Շատո՞նց է որ ապակի շինելուն կերպը գիտեն :

— Քրիստոնէ հազար տարի առաջ , այսինքն քսան դարու չափ կայ :

— Գիտէ՞ք արդեօք թէ ի՞նչ կերպով եղած է այս գիւտը :

— Պատահնամիք գտնուած է : Կը պատմեն թէ Փիւնիկեցի վաճառականներ որք կալաքար կը տանէին . Պէլիւս գետին եղերքը կանգ առնելով՝ կ'ուզէին կերակուր եփել : Իրենց կաթսային չորջը շարելու քար չգտնելով՝ քարի տեղ քանի մը կտոր կալաքար զբին : Կրակին ազդեցութեամբ , կալաքարն աւազին հետ խառնուելով՝ թափանցիկ բան մը գոյացաւ որ պաղելով ապակի եղաւ :

— Ծնորհակալ եմ , հա՛յր , այս բաները չպիտի մոռնամ :

44. Մ Շ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ազարակներէն ու գիւղերէն կուգան մեր կերած շատ մը բաները Նախ դաշտերը կը վարեն գութանով , ապա կը հերկեն ու ակոսներ կը բանան հողագործները՝ տեսակ մը գոր-

ծիքով որ արօր կ'ըսուի: Եզներ կամ ձիեր կը քաշեն արօրը որ լուծին կապուած է: Քովէն կը քալէ վարողը, որուն աշխատանքը շատ առողջարար ու զուարձալի է, ինչու ո՛ր, բուլոր օրը, թարմ օդ կը ծծէ եւ երբեմն այնքան զուարթ կ'ըւլայ որ դաշտին վրայ արօրը քշելու ատեն կ'երգէ կամ կը սուլէ:

Երբոր դաշտերը կը հերկուին, ուրիշ մարդ մը, որ սերմանող կ'ըսուի, շատ մը ցորեն կ'առնէ եւ կը սկսի ցանել ակօներուն մէջ իր ձեռքով: Ասոր կ'ըսեն վարուցան ընել, եւ երբոր այս գործը կը լմնայ ուրիշ մարդ մը կուգայ՝ տափակ գործիք մ'է, ակօները կը գոցէ եւ սերմը կը ծածկէ չողին տակի:

Այսպէս, սերմը հողին տակ գոցուելէն ետեւ, անձրեւի եւ արեւի ազգեցութեամբ կը ծլի. նախ ամէն մէկ սերմ պատիկ ծլի մը կ'ունինայ, յետոյ արեւին ջերմութենէն ընծիւզը կը մեծնայ եւ կանաչ ցողունի ձեւով կը բուսնի: Սպա աւելի կ'աճի, կատարը ցորենի հասի մը կ'ունինայ, որ արեւէն կը հասուննայ եւ կը գեղնի: Երբոր հնձելու ժամանակը գայ, ցորենը կը հնձեն մանգաղով: Գարնան եւ աշեան ժամանակ ցորենը կը ցանեն. իսկ ամառը կը հնձեն: Աշնան՝ ծառերուն տերեներն ալ կը սկսի թափիլ, եւ ձմեռն այնքան ցուրտ է որ շատ բան չի բուսնիր: Չմեռը ձիւն կը տեղայ եւ հողը կը ծածկէ ու չի թողուր որ ստոր:

Աշնան մէջ հունձքի օրերն ախորժելի ու երջանիկ օրեր են: Հնձողները դաշա կ'ելլեն ցորեն քաղելու, Ո՞րչափ գործունեայ եւ զուարթ են: Իրենց մանգաղով հասկերը կը կըտրեն. ետեւէն մարդ մը կուգայ եւ խուրձ կը կապէ: Այս խուրձերը ետքէն սայերու վրայ տեղաւորելով որայ կը կազմն եւ ագարակին կալերը կը տանին:

Գարին, վարսակը, հաճարը՝ ցորենի տեսակէն են եւ նոյն կերպով կը հնձուին: Երբոր ցորենը կալ կը տանին, զայն կը կամմնեն որ յարդը ցորենէն զատուի: Վերջը ցորենը կ'առնեն աղօրին կը տանին ու կ'աղան, ալիւր կը շինեն եւ ալիւրը ջուրով չաղելով կը թրեն, կը կնտեն, կ'եփեն, հաց կը շինեն:

45. «ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅ ՊէՏք է»

Դազզիացի թագաւոր մը իմացաւ որ իր նախարարներէն մին յանդգնած էր ծեծել երկրագործ մը: Յանցաւոր նախարարը պալատ կը հրամիրէ եւ առանց բան մ'ըսելու, ճաշի վար կը դնէ: Թագաւորը մասնաւոր հրաման կուտայ իր ծառաներուն՝ բազմախորտիկ սեղան մը պատրաստել. ամենապատուական կերակուրները զրուած էին առատ առատ, բայց բնա՛ւ հաց:

Նախարարն այս բանին կը զարմանայ, չի կրնար մեկնել գաղտնիքը: Նոյն միջոցին թագաւորը ներս մտնելով կը հարցնէ: «Ի՞նչպէս, պարոն նախարար, կերակուրները լա՞ւ են, կը հաւնի՞ս.

— Սքանչելի՛ վեհափառ տէր, շա՛ա պատուական, շա՛տ համեղ կերակուրներ, սակայն, ներեցէ՛ք համարձակութեանս, բնա՛ւ չկրցայ ուտել. ապրելու համար հա՛ց պէտք է, Տէ՛ր իմ.»

— Աղէ՛կ, կը պատասխանէ թագաւորը՝ դէմքը խոժուուելով. հասկցի՛ր հիմա քեղի տուած զասս: Քանի որ ապրելու համար հա՛ց պէտք է, զիացի՛ր լաւ վարուիլ մեղի հաց պատրաստողներուն հետ:

46. ՈՒՍՈՒՑԻՉ ԶԼ

Դպրոցի սրահին մէջ, տղաք կ'աշխատէին իրենց աչքերը գիրքերու վրայ յառած: Այսոր իմ շուրջս բոլորուած էք, այլ ընդհուպ պիտի ցրուիք: Բայց մօտէն թէ հեռուէն սիրոս պիտի հետեւի ձեզի:

«Տղա՛ք, դուք իմ դեռափիթիթ ընտանիքս էք, իմ որդեպիր ընտանիքս: Այսօր իմ շուրջս բոլորուած էք, այլ ընդհուպ պիտի ցրուիք: Բայց մօտէն թէ հեռուէն սիրոս պիտի հետեւի ձեզի:

«Չէք դիտեր թէ ո՞րչափ կը սիրէ զձեղ ձեր ուսուցիքը: Եւ եթէ չսիրէր, ի՞նչպէս կրնար ըսել. — Կ'ուզեմ կեանքս

անցընել զանոնք կրթելով, անոնց պէս պիտի պղտիկնամ որպէս զի հասկնալի ընեմ իրենց՝ ինչ որ ես ուսած եմ. անոնց ծովութեան վայրկեանները, անխոհեմութիւնները, չարութիւններն ու ապերախտութիւններն իսկ չպիտի վհատեցննեն զիս: — Այո՛, որդեակիներս, կը սիրեմ զձեզ, կը սիրեմ ձեզմով ձեր ընտանիքն, որուն ուրախութեան առարկան էք: Համեստ կ'ապրիմ, համեստ պիտի մեռնիմ: բայց եթէ կարենամ ձեր մտքին մէջ թողուլ ձշարփտ գաղափարներ եւ վեհանձն զգացումներ, ատ ինծի համար պիտի ըլլայ քաղցրագոյն վարձատրութիւնը: Երբ մեծնաք եւ ձեր իմացականութիւնը գործածէք արուեստի մը կիրառութեան, երբ ձեր պարտականութիւնները կատարէք ուրիշներուն եւ ձեր անձին նկատմամբ, ան՝ որ առաջին անգամ կրթեց ձեր միտքն ու ձեր սիրտը՝ իր բաժինը պիտի ունենայ ձեր ջանքին եւ արժանիքին մէջ: Ո՛չ, բոլորովին չպիտի մեռնիմ, վասն զի ձեզմով պիտի վերկենցաղիմ:»

Յ1. Հրահանգ

Սա առածները մեկնեցէք:

1. Տունը սատանայ, դուրսը քահանայ:
2. Տարին մէկ զատիկ, ան ալ նաւակատիք:
3. Խունկդ մոմդ քեզի, մեր ժամը մի՛ գար:
4. Լալու էշը մեր էշն է որ պոչ չունի:
5. Ուր որ փորդ չի կշանար, անօթութիւնդ մի՛ յայտներ:
6. Գործ զրին փախաւ, հաց զրին կերաւ:
7. Ուզածն ըսողը, չուզածը կը լսէ:
8. Վազան ձին իր կերը կ'աւելցնէ:
9. Բարիք ուզէ դրացիրդ, որ բարիք համի զլխիդ:
10. Ուր որ աքաղաղ շատ կայ, առաւօտը կանուխ կուգայ:
11. Անուշ լեզու գէմք ժպտուն, կը յաղթեն միշտ թշնամուն:



2013

3511



Դաւթեան Գործակալութեան

Թիւ 16. Պահճէ-Գաբրու Գազամէր խան

	Դահեկան
1. Ա. Վարժութիւն Մանկանց, Եօթերորդ <i>Sիպ</i>	4
2. Բ. " " " Հինգերորդ	5
3. Գ. " " " Զորբորդ	5
4. Տառական Քերականութիւն Զորբորդ	2
5. Լուսուցիշ Խառընքացք Երկրորդ	3
6. Փեղակ, պատկերազարդ Զորբորդ	1 $\frac{1}{2}$
7. Փունչ, աշխարհ. Հաւաքածոյ Զորբորդ	3
8. Երկրորդ փանջ " Երկրորդ	6
9. Գործն Ընթացք Շարադրութեան "	3
10. Բանափի Շարադրութեան "	6
11. Ընտելաւան Հայ լեզուի Երրորդ	2
12. Մեզրունել Համսանցնութ. և Շարադրասութ.	2 $\frac{1}{2}$
13. ALPHABET FRANÇAIS Բ. տիպ.	2
14. Տառական թթացք Կրօնի, Վ. Քահ. Ասլանեան 2	
15. Պատկերազարդ Այբբենարան (նոր ոնով) Բ. Տիպ $\frac{1}{2}$	
16. = ԱՊՈՐ ԶՖ Դահեկան =	
17. Ցայտագիր Դաւթեան Գործակալութեան	2
18. Ծաղկաբաղ Հաւաքածոյ. Միջն շրջան	4
19. Դպրոցավարութիւն, Emerson E. White Առաջապատում. — Հ Պետեհեանի	5
20. Համառօս Կրօնագիտութիւն. Ա. Հարէկեան	3
21. Մրժի Չոյնը. Քերաւածներ. Բ. Բարսեղեան	5
22. Նուեր Հայ մանուկերաւ, Յուսիկ Վ.	1 $\frac{1}{2}$
23. Դաստիարակութիւն աղջիկներու. Յուսիկ Վ.	3
24. ՀՔՍԼԷՅ, Գիտութիւններու վրայ մոլովդական դասեր. Գ. Անդրեանեան	3
25. Դաստիարակութիւն պատանիներու. Յուսիկ Վ.	3
26. ԲԻՒՐԱԿՆ Լրագիր, ուարեկանը	50
27. Աշխարհագր. Օսմ. Կայսրութեան,	2 $\frac{1}{2}$

در علیه ده بفتحه قوسنده قاضی عسکر خاننده سعاد داویدیان

S. DAVIDIAN, 16. Kazaskér han,

Bahdjé karon, Constantinople